

ՀՈԿՏԵՄԲԵՐ

ՆՈՅԵՄԲԵՐ

ԴԵԿՏԵՄԲԵՐ

Թիւ 10 - 11 - 12

1995

ՍԻՆԱ



ԽՈՎԱՅԻ ԱՐԵՎԱԿԱՆ ԱՊՈՒԱԿԱՆ ԱՐԵՎԱԿԱՆ ԱՊՈՒԱԿԱՆ

Սիոն

ԱՄԱՍԳԻՐ

ԿՐՈՒԱԿԱԼ - ԳՐԱԿԱԼ - ԲԱԼԱՍԻՐԱԿԱԼ

ՊԱՇՕՆԱՔԵՐԵՐ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան

ԿԹ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1995

ՀՈԿՏԵՄԲԵՐ - ՆՈՅԵմԲԵՐ - ԴԵԿՏԵմԲԵՐ

1995

October - November - December

Թիւ 10 - 11 - 12

No. 10 - 11 - 12

S I O N

VOL . 69

A MONTHLY OF RELIGION LITERATURE AND PHILOLOGY
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor : His Beatitude The Armenian Patriarch Of Jerusalem



St. James Press , Jerusalem



ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ ՄԵԾԻ ՏԱՆԻ ԿՐԵՒԿԻՈՅ

ԱՆԹԻւրաս - ԼԻԲԱՆԱՆ

Անթիւրիաս 199

ԸՆՏՐՈՒԹԻՒՆ ՄԵԾԻ ՏԱՆԻ ԿՐԵՒԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԳԱՀԱԿԱԼԻՆ

Այսօր Մեծի Տանն Կիլիկիոյ Կարողիկոսութիւնը ապրեցաւ պատմական օր մը, երբ իր քեմերէն (Սուրիա, Լիբանան, Պարսկաստան, Կիպրոս, Յունաստան Միացեալ Նահանգներ եւ Քանատա, Քուէյր եւ Արաբական Շոցի երկիրներ) եկած 180 պատգամաւորներ ընտրեցին Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Կարողիկոսը՝ յանձնին Լիբանանի քեմի Առաջնորդ՝ Բարձրաշնորհ Տ. Արամ Արք. Քէշիշեանի:

Պատգամաւորական ժողովը առաջին ժուէարկութեամբ Միարանական ժողովէն բխած հնգանուն եւ Հայց. Եկեղեցւոյ եպիսկոպոսաց ընդհանուր ցանկերէն ընտրեց եռանուն ցանկ մը, որ պարզեց հետեւեալ պատկերը.-

Տ. Արամ Արք. Քէշիշեան	149 ձայն
Տ. Մեսրոպ Արք. Աշճեան	122 ձայն
Տ. Զարեհ Արք. Ազնաւորեան	113 ձայն

Ապա, երկրորդ ժուէարկութեամբ եռանուն այս ցանկէն Կիլիկիոյ Կարողիկոս ընտրուեցաւ Տ. Արամ Արք. Քէշիշեան, ստանալով 140 ժուէ:

Նորընտիր Գահակալին Օծումը տեղի պիտի ունենայ Շաբաթ 1 Յուլիս, 1995 երեկոյեան ժամը 7-ին Անթիւրիասի Մայրավանքին մեջ:

ԴԻԱԱՆ ՊԱՏԳԱՄԱԽՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ



Թիւ

ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆԵԼՆ ԿԻԼԻԿԻՈՅ

ԱՆԹԻՒՐԱՍ - ՀԻՒԱՆԱՆ

Անդրիյոս,

**ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ԸՆՏՐՈՒԹԵՆԵՆ ՑԵՏՈՅ^(*)**

Այս պահը իմ կեանքիս մէջ յատուկ նշանակութիւն ունեցող պահ մըն է: Լեցուն է սիրտս սիրոյ ու յուզումի ալիքներով: Զեր հաւաքական կամքի արտայայտութեանը մէջ, ես կը տեսնեմ Աստուծոյ կամքը: Ինձի ուղղուած ծառայութեան նոր երաւէրին մէջ, ես կը լսեմ մեր ժողովուրդին ճայնը, մեր պատմութեան ճայնը: Ու սա պահուն Աստուծոյ ներկայութեան մէջ ու ձեր բոլորին դիմաց կանգնած, ինձի վստահուած այս ծանրագոյն պարտականութիւնը կ'ընդունիմ խոնարինութեամբ, պատախանատուութեան խոր զգացումով ու գիտակից եւ ամբողջական յանձնառութեամբ:

17 տարիներ աւաշ, երբ Լիքանանի առաջնորդութեան կոչուցցայ, Լիքանանի հայութեան ուղղած իմ առաջին խօսքիս մէջ ըստ՝ «չեմ ուզեր իմ ծառայութեանս տարիները քսելիիներով անցնել, այլ քնելիիներով լեցնել»: Նոյնը կը կրկնեմ այստեղ:

Իմ եկեղեցական թէ աշխարհական գործակիցներուս հետ միասին, պիտի փորձեմ, կարելիութեանս սահմաններուն մէջ, առաւելագոյն չափով կինսագործել Մեծի Տանն Կիլիկիոյ Կարողիկոսութեան համազգային առաքելութիւնը մեր ժողովուրդի կեանքին մէջ:

Այս Արոռը պիտի շարունակէ ինքինք ծառայութեամբ իրագործել ու արձեւորել մեր եկեղեցւոյ ու ժողովուրդի կեանքին մէջ: Այս Արոռը պիտի շարունակէ վերանորոգ հաւատէնով ու տեսիլքով եւ ամբողջական գործակցութեամբ Ա. Էջմիածնի Մայր Արոռին հետ, իր գործոն մասնակցութիւնը բերել՝

(*) Սոյն խօսքը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կարողիկոսին անդրանիկ խօսքն է, արտասանուած Զորբշաբրի, 28 Յունիս, 1995-ին, լնարուելէն անմիջապէս յետոյ, Անքիլիսակ Մայր Տանապին մէջ:

Հայց. եկեղեցւոյ միութեան առաւել՝ ամրացման,
ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետութեան առաւել՝ ամ-
րացման,
Արցախեան ազատագրական պայքարի առաւել՝ հգօրացման,
անյետաձգելի ու հրամայական գործին:

Այլ խօսքով, Ս. էջմածնի նախամեծար Մայր Արոռին հետ մեր գործակցութիւնը պիտի ըլլայ անմիշական ու ամրողչական: Հայաստանն ու Արցախը պիտի դառնան մնայնուն ու առանցքային ներկայութիւն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան առաքելութեան մէջ:

Սա պահուն ես կ'ուզեմ առաջին հերթին փառք տալ Աստուծոյ, որ արժանի ըրապ զիս Հայց. եկեղեցւոյ ծառայութեան այս բարձրագոյն պատիւին: Փառք ու գոհութիւն Աստուծոյ, որ իմ ձեռքէս բռնեց եւ շուրջ 30 տարիներ առաջնորդեց զիս հայ ժողովուրդի ծառայութեան նամրուն վրայ:

Ես կ'ուզեմ իմ չերմ շնորհակալութեանս առաջին խօսքը ուղղել ձեզի՝ յարգելի պատգամաւորներ, այն սիրոյն ու վստահութեան համար, զոր ցոյց տուիք իմ անձիս նկատմամբ:

Եղբայրական սիրով կ'ողջունեմ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. Կարոռիկոսը, եւ հանդիսաւոր սա պահուն իրեն կ'ըսեմ սրտիս բովանդակ անկեղծութեամբը՝ մենք միասի՞ն պիտի գործենք, ձեռք-ձեռքի, սիրտ-սրտի՝ ի խնդիր մէ՛կ եկեղեցւոյ, մէ՛կ հայութեան ու մէ՛կ հայրենիքի համայնական կեանքին մէջ ու նոյն եւ մէ՛կ առաքելութեան նամրուն վրայ:

Կ'ողջունեմ Հայց. եկեղեցւոյ Պատրիարքական զոյգ Արոռները, Երուսաղէմի եւ Կոստանդնուպոլսոյ եւ անոնց Ամենապատիւ Սրբազն եղբայրները: Մեր Պատրիարքական Արքոններուն հետ եւս մեր գործակցութիւնը պիտի ըլլայ սերտ ու ամրողչական:

Զերմ սիրով կ'ողջունեմ Մեծի Տաճն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ուխտեալ Միարանութիւնը, որ, վստահ եմ, վերանորոգ կամքով ու յանձնառութեամբ այս Արքոնին ծառայութիւնը պիտի տանի մեր ժողովուրդի զաւակներուն՝ ի սփիռս աշխարհի:

Զեր բոլորին անունով ու անձնապէս իմ յատուկ շնորհակալութիւնս կ'ուզեմ յայտնել մեր Միարանութեան երիցագոյն անդամներէն՝ Բարձր. Տ. Արտաւազդ

Արք. Թրբուանին, որ որպէս Տեղապահ անցեալ երեք ամիսներու ընթացքին բարձրագոյն աստիճանի նախանձախնդրութեամբ ու պատասխանատուութեամբ վարեց կարողիկարանին գործերը:

Կ'ողջունեմ մեր թեմակալ Առաջնորդներն ու մեր ազգային իշխանութիւնները: Մեր թեմերուն իետ մեր յարաբերութիւնը պիտի ըլլայ անմիջական, հետեւողական ու կազմակերպ:

Կ'ողջունեմ Մայր Արքոյի մասնակցութիւնը այս ընտրութեան, որ ինչնին պերեանախօս վկայութիւն մըն է այն անհերքելի իրողութեան, բէ Հայց. եկեղեցին մէ՛կ է իր կարողիկոսական ու Պատրիարքական Աթոռոներով:

Սա պահուն կ'ողջունեմ Հայաստանի մեր պետական իշխանութիւնը, Լիբանանի ու Սուրբիոյ ինչպէս նաև մեր Աթոռոյն ենթակայ բոլոր թեմերուն պետական իշխանութիւնները:

Վերջապէս, անհուն սիրով իմ ողջոյնի խօսքս կ'ուղղեմ մեր սիրելի ժողովուրդին, որուն ծառայելը նուիրական պարտ է ու բարձրագոյն պատիւ:

Թող Աստուած օրինէ՝ ձեր բոլորը: Թող Աստուած մեր ժողովուրդը առաջնորդէ սիրոյ ու միութեան նշանափառ կանոնադրութիւններին:

Եկէ՛ֆ, այժմ երգենք՝ «Մեր Հայրենիք»ն ու ապա «Երբ որ բացուին դռներն յուտոյ»...

Ու այսպէ՞ս, թող Հայաստանն ու Կիլիկիան, էշմիածինն ու Անքիլիասը զիրար ողջագուրեն ու զիրար ամբողջացնեն՝ ի սէր մէ՛կ եկեղեցւոյ եւ մէ՛կ ու ամբողջակա՞ն հայութեան:

Ա՛յս է մեր կեանին համբան: Ուրիշ ձամբայ չկա՛յ ու չի՛ կրնար ըլլալ:

**ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՑ**

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ԳԻԾԵՐ ԳԵՐՉ. Տ. ԱՐԱՄ ԱՐՔԵՊՈՍ. ՔԵՇԻՇԵԱՆԻ

ԳԵՐՉ. Տ. ԱՐԱՄ ԱՐՔԵՊՈՍ. Քեշիշեան, աւագանի անումով պետրոս, ծմած է Պէյրուր (Լիքանան): Իր մախնական կրթութիւնը կը ստանայ Ազգային Մերուպանական վարժարանին մէջ: Հոկտեմբեր 1961ին կ'ընդունուի Մեծի Տաճն Կիլիկիոյ Կարողիկոսութեան Դպրեկանքը, Ամբիիհաս: Դպրեկանքի ժառանգաւորաց բաժնի ժառանգայ շրջանը աւարտի յետոյ, Մայիս 1965ին կը ձեռնադրուի սարկաւագ՝ ձեռամբ Գարեգին Նպաւ. Սարգիսանին (այժմ Կարողիկոս Ամենայն Հայոց): Խոկ Դպրեկանքի Ընծայարանի բաժնի եռամեայ շրջանի աւարտին, Մայիս 1968ին կը ձեռնադրուի արեղայ՝ ձեռամբ Տաճատ Արքեպաս. Ռոբայիանին (Խանկին Առաջնորդ Լիքանանի Հայոց): Արեղայաւթեան երկու տարիներում ըմբացքին իր վարդապետական քէզը կը պատրաստ ՄԱՍՄԻՔ ՎԵՐԱԾՆՈՂ - Ե. ԴԱՐՈՒ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ Յիւրին շուրջ եւ Ապրիլ 1970ին, տակալին ուսանող Միացեալ Նահանգներու մէջ, Արամ Արքեպաս. կ'ընտրուի Լիքանանի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ: Խո որպէս Տեղապահ տարի մը ծառայել յետոյ Լիքանանի Թեմէն ներս, Գաւառական ժողովի կողմէն միաձայնութեամբ կ'ընտրուի Լիքանանի Հայոց Առաջնորդ: Մայիս 1980ին կը ստանայ Մայրագոյն Վարդապետութեան աստիճան, եւ յաջորդ օրն իսկ կը ձեռնադրուի Եպիսկոպոս ձեռ ամբ Գարեգին Բ. Աթոռակից Կարողիկոսին: Ցունուար 1985ին կը ստանայ Արքութեան տիտղոս:

Արամ Արքեպաս. Դպրեկանքի ուսաման շրջանը յաջորդապէս աւարտի յետոյ, 1968ին 1978 ամենդմիջարար իր բարձրագոյն ուսումը կը շարունակէ

Համալսարանի (American University of Beirut), Զուիցերիոյ Պոստ Էֆիմելիի հիմնարկին (Ecumenical Institute of Bossey), Օքսֆորտի Համալսարանի (Oxford University) արեւելագիտութեան բաժնին եւ նիւ Նորքի Ֆորտսիամ համալսարանին (Fordham University) մէջ, եւ կը ստանայ ակադեմական հետեւեալ վկասականները - Պատկանոր Արուեստից (B. A.), Մագիստրոս Աստուածաբանութեան (M. Div.), Մագիստրոս Մերաւոր Արեւելիքի նկեղեցական Պատմութեան (S. T. M.) եւ Տօքրօր Փիլիսոփայութեան (Ph. D):

1968ին 1975, մինչև Ամերիկայ իր ուսաման մեկնիլը, Արամ Սրբազնը վանքէն ներս կը վարէ հետեւեալ պաշտօնները - Փոխ-Տեսուչ Մարտիկան վարժարանի, Դպրեկանքի տեսուչի օգմական եւ ապա Փոխ-Տեսուչ, աստուածաբանական նիւթերու դասախոս դպրեկանքէն ներս, եւ Մեծի Տաճն Կիլիկիոյ Կարողիկոսութեան միջ-եկեղեցական յարաբերութեանց Ընդհանուր Քարտուղար: 1972ին 1975 նաև կը դասաւանդէ Հայկագեան Գոյենէն ներս եւ յանախակի առիթներով յատուկ դասախոսութիւններ կու տայ Պէյրուրի Համալսարանի (BUC) եւ Ամերիկան Համալսարանի (AUB) մէջ:

Արամ Արքեպաս. Քէշիշեանի եկեղեցական կանքին մէջ կարեւոր տեղ կը գրաւէ միջ-եկեղեցական (Ecumenical Movement) շարժումը: Իր արեղայական ձեռնադրութենէն անմիջապէս յետոյ, հանգրուանային զարգացումով ան իր հետեւողական ու գործօն մասնակցութիւնը կը քիչ միջազգային եկեղեցական այս մեծ շարժումին քէ տեղական, քէ միջին Արեւելիան եւ քէ միջազգային

մակարդակներուն վրայ: Ներկայ կը գտնուի միջազգային համագումարներու ներկայացնելով Մեծի Տանն Կիլիկիոյ Կառողիկոսութիւնը՝ երբեմն նաև հրատիրուելով որպէս դասախոս: 1974ին իր կարեւոր դերը կ'ունենայ Միջին Արևելքի նկեղեցիներու Խորհուրդի (Middle East Council of Churches) կառոյցին վերակազմակերպման աշխատանքներուն մէջ, եւ այդ քուական սկսեալ կը դառնայ նոյն խորհուրդի Գործադիր Վարչութեան անդամ: 1977ին կը Շանակուի Մեծի Տանն Կիլիկիոյ Կառողիկոսութեան ներկայացուցիչ Վկիննայի Pro Oriente Կաբոյիկ էֆիմէնիք կազմակերպութեան մօս եւ ապա կ'ընտրուի նոյն կազմակերպութեան պատույ անդամ: Իր գործօն մասնակցութիւնը կը քրէ Արեւելեան Ռոդափառ ոչ-Քաղկեդոնական և Քաղկեդոնական նկեղեցիներու (Joint Commission of Theological Dialogue Between the Orthodox Church and the Oriental Orthodox Churches), Ռոդափառ-Աւետարանական (Orthodox-Evangelical) եւ Արեւելեան Ռոդափառ-Քարեկարգեալ (Oriental Orthodox-Reformed) նկեղեցական ընտանիքներու աստուածարանական տիալուկին միջազգային մակարդակի վրայ՝ որպէս հիմնադիր ու մենայութ անդամ վերոյիշեալ յանձնախումբերուն: Արամ Սրբազն նաև կը դառնայ անդամ շրջանային ու միջազգային շարք մը աստուածարանական ու էֆիմէնիք յանձնախումբերու ու կազմակերպութիւններու: Վերցես պատույ նախագահ կ'ընտրուի «World Religious Museum Foundation»ի:

Արամ Արքեպս. էֆիմէնիք ծառայութեան մէջ յատուի տեղ կը գրաւէ նկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը (World Council of Churches): 1970էն սկսեալ ան իր մասնակցութիւնը կը քրէ յիշեալ Խորհուրդի գանագան

բաժանմունքներու աշխատանքներուն: Կը դառնայ մնայուն անդամ Ե. Հ. Խորհուրդի երիտասարդական բաժանմունքին եւ ապա «Հաւատաք ու Կարգ» յանձնաժողովին ու անոր գործադիր վարչութեան: 1983ին կ'ընտրուի Ե. Հ. Խորհուրդի Կեդրոնական Վարչութեան անդամ՝ որպէս ներկայացուցիչ Մեծի Տանն Կիլիկիոյ Կառողիկոսութեան: Խոկ 1991ին Ե. Հ. Խորհուրդի Քամպերայի (Աւստրալիա) Համաժողովին կ'ընտրուի Կեդրոնական եւ Գործադիր Վարչութեանց Ա. Ա. Ա. պետ՝ եօթ տարուայ ժամանակաշրջանի մը համար: Արամ Արքեպս. Քէշիշեան առաջին ուղղափառն է եւ ամենէն երիտասարդը Ե. Հ. Խորհուրդի պատմութեան մէջ, որ կ'ընտրուի միջազգային կազմակերպութեան այս բարձրագոյն պաշտօնին:

Միշ-Եկեղեցական յարաբերութեանց շրջագծեն ներս ինչպէս նաև Ե. Հ. Խորհուրդի ատենապետի իր հանգամանելով Արամ Սրբազն կը դասախոս աշխարհի զանազան համալսարանական եւ Միշ-Եկեղեցական շրջանակներէն ներս. պաշտօնական այցելութիւններ կու տայ օտար նկեղեցիներուն ու հանդիպումներ կ'ունենայ անոնց պետերուն հետ: Միշ-Եկեղեցական քնոյթ ունեցող այս կարեւոր շփումներուն ընթացէին, երապարակային արտայայտութիւններուն մէջ թէ պաշտօնական խօսակցութեանց ընթացէին, Արամ Սրբազն միշտ կ'արծածէ հայ Ժողովուրդի արդար պահանջատիրութեան ու Սրբախի հարցերը:

Իր ստանձնած գանազան պատասխանատուութիւններու առընթեր, Արամ Արքեպս. նաև կը հեղինակէ շարք մը գործեր, որոնցմէ ումանք երատարակութեան կ'արժանանան միջազգային վարկ վայելող օտար երատարակատուններու կողմէ: Ցարդ իր երատարակած գործերն են - Հայաստաննայց նկեղեցւոյ ծշմարիտ

Դիմագիծը, Պէյրուր 1970.

- Ներսէս Շնորհալի - Աստուածաբան ու Եթումնեստ, Պէյրուր 1974.
- Վերականգնումի Կամքով, Պէյրուր 1983.
- Ժողովուրդին Հետ, Պէյրուր 1989.
- The Witness of the Armenian Church in a Diaspora Situation, New York 1978.
- The Christian Witness at the Cross-roads in the Middle East, Nicosia 1980.
- Conciliar Fellowship: a Common Goal, Geneva 1990.
- Orthodox Perspectives on Mission, Oxford 1992.
- Towards an Ecumenical Ethics for a Responsible Society in a Sustainable Creation, Geneva 1994.

Վերոյիշեալ գրքերէն անկախ Արամ Սրբազն ունի բազմաքիւ յօդուածներ որոնք տպուած են հայ թէ օտար պարբերաթերթերու մէջ եւ անոնցմէ շատեր քարգմանուած են զանազան լեզուներու:

1978էն ի վեր, Լիրանանի պատմութեան ու Լիրանանահայ կեանքի ամենէն փոքրկոտ շրջանին, Արամ Արքեպոս. ամենայն ձեռնհասութեամբ կը վարէ Լիրանանի Հայոց Առաջնորդի պատաժանատու պաշտօնը 17 տարիներու առաջնորդական բազմազան եւ բազմերես գործունեութեամբ ու իր կատարած իրագործումներով:

Արամ Արքեպոս. Քէշիշեան արժանացած է միջազգային պատույ տիտղոսներուն պիտութեանց, միջազգային կազմակերպութեանց, եկեղեցներու ու համալսարաններու կողմէ: Բազմաքիւ հանդիպումներ ունեցած է միջազգային պետական, ժաղակական ու կրօնական դէմքերուն հետ: Իր կենսագրութիւնը կ'երեւի միջազգային գանագան հրատարակութեանց ու հանրագիտարաններուն մէջ, որպէս աստուածաբան եւ միջ-եկեղեցական համաշխարհային դեկապար դլմէ:



ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿՐԼԻԿՐՈՅ

ԱՆԹԻՒՐԱՍ - ՀԻՐԱՆԱՆ

Անթիլիաս.

144

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ^(*)

1.- Զեր անդրանիկ ժարողին մէջ ժանից շեշտեցի՛ «Մէկ եկեղեցի, մէկ հայրենիք եւ մէկ ազգ» կարգախօսը: Կուզէի՞՞ աւելի տարածուիլ եւ այս կարգախօսին ընդմէշէն պատգամ՝ մը փոխանցել մեր ժողովուրդին, փարատելու համար կարգ մը անտեղի մտահոգուրիններ:

1.- Ճի՛շդ է, Կարողիկոսական ընտրութենէն անմիջապէս յետոյ եւ ապա Օծման Արարողութեան եւ յաջորդող ձեռնարկներուն ընթացքին յաճախակի առիթներով շեշտեցի՝ «մէկ եկեղեցի, մէկ հայրենիք եւ մէկ ազգ» կարգախօսը: Պիտի շարունակեմ նոյնը շեշտել: Միբէ կարելի՞՞ է ուրիշ բան ըսել: Միբէ մենք մէկ ազգ չե՞նք՝ մէկ հայրենիքով ու եկեղեցիով: Արդեօք տարակարծութիւն կա՞յ, կրնա՞յ ըլլալ այս մասին:

Մէկ է Հայաստանեայց եկեղեցին ու մէկ եղած է իր հիմունքով իր պատմութեամբ, իր առաքելութեամբ: Ու մէկ է այսօր: Այլապէս չ' կրնար ըլլալ: Սակայն մեր պատմութեան պայմաններու բերումով - ինչ որ ծանօթ է մեր բոլորին - նոյն եւ մէկ Հայց. եկեղեցւոյ կեանէն ներս յառաջացած են, պատմութեան ընթացքին, եւ հունաւորում ու կազմակերպաչական դրութիւն ստացած Կարողիկոսական երկու Արքուներ: Այս երեւոյը կրնայ, յատկապէս օտարներուն համար, անբնական նըկատուիլ: Բայց մեր անցեալի կեանքի պայմաններու շրջագծէն ներս այս երեւոյը ո՛չ միայն բնական է եղած այլեւ՝ օգտաշատ մեր ժողովուրդին համար: Կըրնայ դարձեալ օր մը, եւ այս հեռաւոր ապագային, միայն, նոր պայմաններու յառաջցումով, նոր դասաւորում մը, նոր իրավինակ մը, նոր պահանջ մը ստեղծըի: Մարդկային կեանքը միշտ եղափոխութեան մէջ է: Ո՞վ կրնայ գուշակել ժողովուրդներու պատմութեան ընթացքը: Սակայն այսօր, մեկնելով մեր կեանքի իւրայտուկ պայմաններէն եւ մեր եկեղեցւոյ ու ժողովուրդին գերագոյն շահերէն ու հիմնական կարիքներէն, երկու Կարողիկոսական Արքուներու գոյուրիւնն ու գոր-

(*) Սոյն հարցազրոյցը նորին Ս. Օծուրիւն Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին կողմէ տրուած է «Հայրենիք»ին, Պուրոն, Միացեալ Նահանգներ:

ծունէութիւնը ես կը նկատեմ խիստ կենսական: Այլ խօսքով, Կարողիկոսական երկու անկախ Արքուներ պէտք է շարունակին իրենց գործունեութիւնը, նո՞յն եւ մէ՛կ եկեղեցւոյ համայնական կեանիքն մէջ ու նո՞յն եւ մէ՛կ առաքելութեան համբուն վրայ՝ հեռու մնալով մրցակցութիւն, խաչաձեւում, կրկնութիւն եւ երկուութիւն յառաջացնող գործելակերպերէ: Երկու Արքուները իրենք զիրենք պէտք է ըմբռնեն ու իրենց առանելութիւնը պէտք է կենսագործեն որպէս գործակիցներ ու լծակիցներ զիրար ամբողջացնելով:

Մէ՛կ է մեր ազգը: Այլապէս չի՝ կրնար ըլլալ: Դա՛րձեալ, պատմութեան պայմաններու թերումով ու մեր թշնամիին պարտադրանելով եղանէ Արեւելահայ ու Արեւմտահայ. եղանէ Սփիւրք: Սփիւրքը պարտադրեալ գոյավիճակ մըն է. ինքնագոյ չեւ, հետեւարար, ինքնակեդրոն ու ինքնավախնան չի՝ կրնար ըլլալ: Ան անբաժան ու անբաժանելի մասն է նո՞յն եւ մէ՛կ ազգին, մշակոյրին, պատմութեան, ներկային ու ապագային: Հետեւարար, անիրածեցտ է, որ մեր ժողովուրդի բոլո՛ր զաւակները, ո՛ւր որ ալ գտնուին, իրենք զիրենք նկատեն որպէս մէկ ազգի անբաժանելի մասնիկը: Նոյն ազգին մեր պատկանելիութիւնը պէտք է դառնայ զիտակից ու ամբողջական՝ գործնապէս գտնելով իր արտայայտութիւնը մեր անհատական թէ հաւաքական կեանիքն մէջ:

Մէ՛կ է մեր հայրենիքը: Այլապէս չի՝ կրնար ըլլալ: Պատմութեան ընթացքին եյթ մեր թշնամիները մեր հայրենիքը բաժնեցին, մէկ ու ամբողջական հայրենիքի գաղափարը երբեք ստուիր չնանցաւ թէ՛ մեր ժողովուրդի զաւակներու կեանիքին մէջ: Նոյն եւ մէկ հայրենիքի պատկանելիութեան մեր անխախտ հաւատէք ու խոր զիտակցութիւնը մեր կեանիքն տոււա ազգային ու քաղաքական դիմագիծ, իւրայտուկ խորք, ընթացք ու նպատակ: Ահա նոյն այս զիտակից մօտեցումը այսօր մենք պէտք է ունենանք մեր հայրենիքին նկատմամբ: Ճիշտ է, մենք ունինք հայրենարնակ ժողովուրդ եւ օտար երկինքներու տակ ապրող ժողովուրդ: Բայց մեր ժողովուրդին երկու թեւերը նոյն ազգին ու հայրենիքին կը պատկանին: Այլ խօսքով՝ Հայաստանը բոլորին հայրենիքն է եւ, հետեւարար, իւրաքանչիւր հայ, ո՛ւր որ ալ գտնուի, հայրենիքին նկատմամբ նախ պարտաւորութիւն ունի եւ ապա՝ իրաւումք: Ունէ բաժանման գիծ հայրենիքի ու Սփիւրքի միջեւ խո՛րը է մեր զգացումներուն, երազներուն, մեր պատմութեան ոգիին, մեր ազգային պահանջատիքութեան:

Ահա թէ ինչու այս հասկացողութեամբ եւ այս մօտեցումով կը հաւատամ, որ «մէկ եկեղեցի, մէկ ազգ ու մէկ հայրենիք» կարգախօսը ո՛չ միայն պէտք է մնայ նուիրական կարգախօս, այլ իւրաքանչիւր հայուն համար ան պէտք է դառ-

նոյ ամենօրեայ տագնապ. կեանքի մնայուն լնիքացք, մտածելակերպ ու գործելակերպ :

2.-Ապահովաբար՝ որպէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս, Ա. Աքոռին առաւելի պայծառութեան եւ գոյատեման յատով ծրագիրներ ունիք Զեր մատին մէջ: Կը հանի՞՞մ այդ ուղղութեամբ մեր ընթերցողներուն փոխանցել զանոնիք:

2.- Ինչպէս գիտէք, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան առաքելութիւնը միշտ ալ եղած է բազմերանգ ու բազմահիւդ: Մեր Աքոռը ո՞չ միայն մեր ժողովուրդի կեանքի հոգեւոր բնագաւառէն ներս ունեցած է կարեւոր դերակատարութիւն, այլ իր ծառայութիւնը ներառած է նաև մեր կեանքի մշակութային, կրթական, ընկերային ու ազգային կալուածները: Խորապէս կը հաւատամ, որ Կիլիկեան Աքոռը առաւել կազմակերպուածութեամբ ու վերանորոգ կենսունակութեամբ պէտք է շարունակէ իր ծառայութիւնը մեր ժողովուրդին:

Այս Աքոռին ծառայութիւնը մեր ժողովուրդին տանողը ու մեր ժողովուրդի կեանքին մէջ բազմանողը առաջին հերթին մեր միաբանութիւնն է: Այս գծով մեր միաբանութիւնը անցնող տասնամեակներուն ունեցած է բարձրօքէն գնահատելի դերակատարութիւն: Մեր Աքոռին ու եկեղեցւոյ տակաւ անող կարիքներուն դիմաց, անհրաժեշտ է, որ միաբանութիւնը առաւել ծաւալի: ու ծաղկի, յա՛տկապէս որպէս որակ ու ծառայութիւն: Այս ուղղութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանքը կոչուած է վեռական դիրակատարութեան: Ես մեր Դպրեվանքին մէջ կազմաւորուած եմ. հոն բրծուած եմ ու հարստացած մեր հոգեմտաւոր արծէներով ու սրբութիւններով. մեր Դպրեվանքէն առած եմ մեր ժողովուրդին ծառայելու կոչումը ու յանձնառութիւնը: Պիտի փորձեմ մեր միաբաններուն հետ գործակցաբար առաւելագո՞յն չափով կենսագործել մեր Դպրեվանքին առաքելութիւնը:

Կը խորիիմ, թէ Աքոռին կապը մեր Թեմերուն հետ պէտք է ըլլայ մնայուն, անմիջական ու հետեւողական: Հովուապետական յանախակի այցելութիւններ, մեր միաբաններու ու ժողովական ազգայիններու գործուղումները կրնան մեծապէս նպաստել Կաթողիկոսութիւն-Թեմ փոխյայրերութեան ու գործակցութեան:

Մտքիս մէջ ունիմ շարք մը մտածումներ մեր Աքոռին առաքելութեան, կրթական, մշակութային, ընկերային, հրատարակչական եւ այլ երեսներուն կապուած: Յառաջիկայ ամիսներուն պիտի փորձեմ զանոնիք կարելիութեան սահմաններուն մէջ գործադրելի ծրագիրներու վերածել պատրաստելով աշխատանքային յատակ ծը-

րագիր մը: Ես պարագայական գործունեութեան չեմ հաւատաբ: Կատարուելիք աշխատանիքը պէտք է իրապաշտ մօտեցումով ծրագրուի եւ ունենայ յստակ նպատակ: Մեր կեանքի ներկայ մտահոգութիւնները, առաջնահերթութիւնները ու իրականութիւնները իմ մնովին փոխուած են: Մեծի Տանն Կիլիկիոյ Կարողիկոսութեան առաքելութիւնը պէտք է ունենայ իր յստակ առաջնահերթութիւնները, որոնք պէտք է բլին մեր ժողովուրդի ներկայ կարիքներէն: Անշուշտ Կարողիկոս մը առանձին չի՝ կրնար ընել այն ինչ որ պէտք է ընել: Ես կը հաւատամ հաւաքական աշխատանիքն, որուն մէջ սակայն Կարողիկոսը իր նախաձեռնողի ու առաջնորդողի դերը պէտք է ունենայ:

3.- Ս. Էջմիածին-Անքիլիաս սերտ գործակցութիւնը վատահօրէն Զեր զլինաոր ուղեգիծը պիտի հանդիսանայ: Օրինակի համար, ինչպիսի՞ մարզերէ ներս կը խորհիմ որ այդ գործակցութիւնը պիտի սերտանայ:

3.- Ս. Էջմիածին-Անքիլիաս սերտ գործակցութիւնը կենսական ու անյետաձգելի անհամեշտութիւն մըն է մեր եկեղեցւոյ ու մեր ժողովուրդին համար: Թէ՛ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը եւ թէ՛ ես անձնապէս, յանախակի առիթներով կարեւորութեամբ շեշտեցինք երկու Արքուներու միջև գործակցութեան կարեւութիւնը: Անհրամեշտ է, որ այս գործակցութիւնը ձեւական, պարագայական ու մասնակի չըլլայ, այլ ամբողջական, հետեւողական ու ծրագրուած՝ ընդգրկելով մեր եկեղեցւոյ կեանքին ու առաքելութեան բոլո՞ր բնագաւառները: Քիչ առաջ կ'ըսէի, որ նոյն եւ մէկ եկեղեցւոյ համայնական կեանքին մէջ գործող Կարողիկոսական երկու Արքուները նոյն առաքելութեան ջուռած են: Արդ, կարելի՞ է որ անվերապահ ու ամբողջական գործակցութիւն չըլլայ երկու Արքուներուն միջեւ:

Ես խորապէս հաւատացողը եղած եմ երկու Արքուներու սերտ գործակցութեան ու անկէ գալիք բարիքներուն մեր ժողովուրդին համար: Անցնող տարիներուն մաս կազմած եմ Էջմիածին-Անքիլիաս խօսակցութեանց. եւ այդ առիթով թէ՛ հանդիպումներու ընթացքին եւ թէ Երջանկայիշատակ Վազգէն Ա. Ամենայն Հայոց Հայրապետին ըսած եմ, թէ երկու Արքուներու գործակցութիւնը խիստ կենսական է մեր եկեղեցւոյ համար: Անկեղծ ու սերտ գործակցութեամբ է որ Անքիլիասը կը զօրանայ Էջմիածնով եւ Էջմիածինը՝ Անքիլիա: Վկանակ այսօր: Անկեղծ ու սերտ գործակցութեամբ է, որ մեր եկեղեցին կը դառնայ աւելի զօրեղ, կենսունակ ու միակամ: Նոյն կը կրկնեմ այսօր: Գարեգին Վեհափառ Հայրապետին հետ միասին պէտք է նշունք այնպիսի բնագաւառներ ու նամրաներ, ուր կարելի ըլլայ գործնապէս արտայայտել երկու Արքուներու գործակցութիւնը: Այսօր մեր հայրենիքը կը դիմա-

գրաւէ հսկայ դժուարութիւններ կրօնական-հոգեւոր գետնի վրայ. օրինակի համար, տակաւ անող աղանդաւորական շարժումը, կրօնական դաստիարակութեան ոչ-կազմակերպ վիճակը իրմնական մտահոգութիւններ են Ս. Էջմիածնի համար: Այս գծով Մեծի Տանն Կիլիկիոյ Կարողիկոսութիւնը կրնայ որոշապէս օգտակար դառնալ Մայր Աբովին: Լուրջ գործակցութիւն կարելի է յառաջացնել նաև Գըպ-րեվանքներու մակարդակի վրայ, իրատարակչական կալուածէն ներս եւ այլ ուղղութեամբ: Սակայն, ինչպէս Քիչ առաջ ըստ, այս բոլորը կը կարօտին լուրջ ու ամբողջական ծրագրումի:

4.- Հոգելոյս Վազգէն Ա.ի օրով կը խօսուեր նոր սահմանադրութեան կամ այսպէս ասած կանոնագրութեան մը մասին: Եւ որման գիտեմք, այդ ուղղութեամբ նախագիծ մըն ալ պատրաստուած էր: Զեր կարծիքով, յանուն Հայ եկեղեցւոյ «մէկութեան», այդ նախագիծը չէ՞օֆ կարծեր որ հիմնովին վերանայումի պէտք է ենթարկուի, էջմիածնին-Անրիիխաս Կարողիկոսական խանն համագումարի մը ընթացիմ, կամ բոլորովին նոր մը իմրագրուի:

4.- Երշանկայիշատակ Վազգէն Ա. Կարողիկոսի օրով, որքան կը յիշեմ շուրջ տասը տարիներ առաջ, Հայց. Եկեղեցւոյ կանոնագրութեան նախագիծ մը պատրաստուեցաւ Ս. Էջմիածնի կողմէ եւ յղուեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կարողիկոսութեան առ ի հնարկում: Ապա մեր Աբովը ներկայացնող պատուիրակութիւն մը մեկնեցաւ Ս. Էջմիածնին այս գծով իր տեսակէտը պարզելու Վազգէն Վեհափառին: Անրիիխասէն Ս. Էջմիածնին գացած պատուիրակութեան մաս կը կազմէի նաև ես: Մեր պատուիրակութիւնը Վազգէն Վեհափառին հետ երկար խորհրդակցութիւն մը ունեցաւ եւ հետեւեալ հարցադրումը կատարեց. - ա) Արդեօֆ Հայց. Եկեղեցին նոր կանոնագրութեամբ մը օծուելը անհրաժեշտութիւն մըն է: բ) Արդեօֆ նման պարագաներուն, նախքան ուեւ նախաձեռնութեան դիմելը, պէտք չէ՝ առնել Կիլիկան Աբովին տեսակէտը:

Ինչպէս գիտէք, կանոնագրութեան այս փորձը մնաց փորձի սահմաններուն մէջ զանազան պատճառներով: Կիլիկեան Կարողիկոսութիւնը իր թեմերով կը կառավարուի Ազգային Սահմանադրութեամբ: Լիրանանի եւ Սուրբոյ մէջ Ազգային Սահմանադրութիւնը ամբողջութեամբ կը գործադրուի: Իսկ մեր միւս Թեմերու կանոնագրութիւնները հիմնուած են Ազգային Սահմանադրութեան վրայ: Կիլիկիոյ Կարողիկոսութեան կանոնագրութիւնը եւս ներշնչուած է Ազգային Սահմանադրութենէն: Իսկ եթէ տակաւին ամբողջ հայ եկեղեցին ներառող կանոնագրութիւն մը մշակելու գաղափարը կայ, այս մասին ուեւ Քայլի դիմելէ առաջ պէտք է նախ երկու Կարողիկոսները խորհրդակցին եւ Անրիիխասի

ներկայացուցչներէ բաղկացած խտոն յանձնախումբ մը լայնօրէն ժնիէ այս հարցը:

5.- Վեհափառ Տէր, ոեւէ խօսք ունի՞ք Ամերիկայի հայութեան ուղղուած:

5.- Ամերիկայի մեր սիրելի ժաղովուրդը ինձի համար անծանօթ չէ: Ես իմ բարձրագոյն ուսումն կատարած եմ Ամերիկայի մէջ: Այս շրջանին յանախակի առիթներով հովուական սուսհելութեամբ եղած եմ Ամերիկայի զանազան քաղաքներուն մէջ: Միշ-եկեղեցական առաքելութեամբ յանախ եղած եմ Ամերիկա: այլ խօսնով՝ Ամերիկայի մեր գաղութը որոշ չափով կը ճանչնամ: Հակառակ հոն տիրող դժուար պայմաններուն, Ամերիկայի հայութիւնը հայորէն ապրող ու գործող գաղութ մըն է՝ համախմբուած իր ազգային, մշակութային ու հոգեւոր կառոյցներուն շուրջ: Եւ այսօր՝ զիտեմ, թէ որքան կապուած է Ամերիկահայութիւնը մեր սիրելի հայրենիքին, յատկապէս անոր վերանկախացումէն յետոյ: Ես բարձրօրէն կը գնահատեմ Ամերիկայի հայութեան բերած գործնական նպաստը ու ամբողջական մասնակցութիւնը մեր հայրենիքի վերելին ու Արցախի ազատագրական պայքարին: Զօրաւոր հայրենիք ունենալու համար, սակայն պէտք է զօրաւոր Սփիւրք ունենալ: Ամերիկահայութիւնը Սփիւրքի կարեւոր սիւներէն մին է: Մեր ազգին այս կարեւոր սիւնը պէտք է մնայ ամուր: Ամերիկահայութեան կեանքին մէջ գործող մեր կազմակերպութիւնները, միուրիւններն ու կառոյցները պէտք է դարձնել առաւել կազմակերպ. ուժական ու ստեղծագործ: Զգբաղինք այլիւս մանրութներով, լուսանցքային հարցերով: Գիտնանք առաջնահերթը՝ երկրորդականէն, մնայունը՝ գնայունէն, կարեւորը՝ անկարեւորէն զանազանել: Մեր հայրենիքը ու ազգը կը դիմագրաւեն լուրջ դժուարութիւններ ու մարտահրաւերներ: Պէտք է մէկդի բողուլ ամէն տեսակ տարակարծութիւն. պէտք է ըլլալ միակամ հաւաքական հաւատէն ու կամքով, որպէս մէկ ազգ, ամրապնդելու ազատ ու անկախ Հայաստանը ու մասնակից դառնալու Արցախի մեր քաջարի ժողովուրդին ինքնորոշման արդար պայքարին:

**ԱՄԵՆ. Տ. ԹՈՐԳՈՄ ՊԱՏՐԻԱՐՔԻ
ՈՒՂԵԿՈՐՈՒԹԻՒՆԸ Ի ԼԻԲԱՆԱՆ ԵՒ ՑԱՆԹԻԼԻՍՍ**

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսական Տեղապահ՝ Գերշ. Տ. Արտավագդ Արք. Թրբունանի հրաւերին ընդառաջելով, Սրբոց Յակոբեանց Առաքելական Արքուոյս գահակալ Պատրիարք Սրբազն Հայրը Թորգոմ Արք. Մանուկեան, անձամբ ներկայ գտնուեցաւ Կաթողիկոսական ձեռնադրութեան եւ օծման արարողութեանց:

ԺԱՄԱՆՈՒՄ

Պատրիարք Սրբազն Հայրը Հինգշաբքի, 29 Յունիս 1995, ժամը 22:30ին ուղղուեցաւ դեպի «Պէն-Կուրիոն» օդակայականը: Անոր կ'ընկերակցէին Սուրբ Արքուոյս Լուսարարապետ՝ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակեան, ընդհանուր Միաբանական ժողովի Ատենապետ՝ Գերշ. Տ. Սեւան Եպիս. Ղարիբեան եւ Հոգշ. Տ. Աւետիս Արեղյան Իփրանեան, որպէս գաւազանակիր: Մինչեւ օդակայան Պատրիարք Սրբազն Հօր ուղեկցեցան Սուրբ Արքուոյս Աւագ Թարգման՝ Հոգշ. Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսեան, Տ. Դանիէլ Քին. Գարանեան, կրօնից նախարարութեան Քրիստոնէական քածնի ընդի. Ժարտուղար Տիկին Յուդիթ, եւ Ռաֆֆի Կարապետեան: Օդակայանի պատոյ հիւրասրահին մէջ կարճ ընդունելութենէ մը եսք, ժամը 00:30ին՝ օդանաւը քոիչք առաւ դեպի Կիպրոս:

Կիպրոսի օդակայանը Պատրիարք Սրբազն Հօր դիմաւորեց Տէր Վազգէն Սանտրունի Աւագ Քահանան, Կիպրոսի Թէմի Նիկոսիա քաղաքի հոգեւոր հովիւր: Մինչեւ յաջորդ քոիչքի որոշեալ ժամը, անոնք հանգստացան Լառնակայի հայկական պանդոկի մը մէջ:

Ուրբար, 30 Յունիս 1995 յետ միջօրէին, ժամը 16:00ին քոիչք առին դեպի Լիքանան: Պէյրուրի օդակայանի պատոյ հիւրասրահին մէջ զիրենք դիմաւորեցին Գերշ. Տ. Վարդան Արք. Տէմիրնեան, Հոգշ. Տ. Նաւասարդ Վրդ. Մարտոյեան եւ Հոգշ. Տ. Նշան Վրդ. Թօփուզեան: Կարճ ընդունելութենէ մը եսք, մեկնեցան ՍԱԲԻԼիասի Մայրավանքը:

Ժամանումէն անմիջապէս եսք, Վեհարանին մէջ տեսակցեցան Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Ս.Ս. Գարեգին Ա. Կաթողիկոսին եւ նորընտիր Տ. Արամ Վեհափառին հետ:

Երեկոյեան ժամը 20:30ին, տեղի ունեցաւ գեղարուեստական յայտագիր մը, Պուրե Համուտի Մելքոնեան սրահին մէջ, դեկապարութեամբ եւ խմբավարութեամբ Երուանդ Երկանեանի, Առիլուած Ամենայն Հայոց Կաթողիկոսին Գահակալութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան նորընտիր հայրապետին ընտրութեան, ձեռնադրութեան և օծման: Ներկայ գտնուեցան մեր Առուիրապետական չորս Արքուներու գա-

հակալները, Հոգեւորականաց դասը, պատուարժան անձնաւորութիւններ եւ բազմութիւն հայ ժողովուրդի:

1 ՅՈՒԼԻՍ 1995

Տարրեր եռուցես մը կար Անքիլիասի Մայրավանքին մէջ: Պատմական օր մը: Վանքի շրջափակը տարրեր մքնոլորտով մը կ'եռար:

Հայ հաւատացեալ ժողովուրդը ծովածաւալ բազմութեամբ խուժած էր Անքիլիասի Մայրավանքը: Անքիլիասի շրջափակը անբաւարար էր հայ հաւատացեալներու բազմութեան համար: Ամենուրեք աղօքքի մըրմունչը կը լսուէր, հայու աղօքքն էր որ կը բարձրանար առ Աստուած: Այն ազգին, որ դարեր շարունակ մաքանցաւ չարին դէմ, տառապեցաւ իր Քրիստոնեայ ըլլալուն պատճառաւ, երգեց միշտ Բարձրանին Անունը վեհօրէն:

Հայ Եկեղեցին այս օր կրկին կ'երգէր. յաչս օտարաց եւ քոյր Եկեղեցիներու ներկայացուցիչներուն, հայ ժողովուրդի հաւատէք իր Եկեղեցւոյն հանդէպ, հայ ժողովուրդի քաղցրահնչին երաժշտութիւնը, հայ դարաւոր պատմութիւնն ու մշակոյքը, անեկտելի կամքով ցոյց կու տար:

Հոն էին Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ բոլոր աւագանին, Ամենայն Հայոց Հայրապետը, Երուսաղէմի Առաքելական Արքունյն եւ Կ.Պօլսոյ Պատրիարքները: Հոն էին Լիքանանի հանրապետութեան նախագահ՝ Նորին Վասնութիւն Ծիար Իլիաս Հիքառուի, Լիքանանի վարչապետ Բաֆիք Հարիրի եւ Խորհրդարանի նախագահ Նեպիլ Պրիին ներկայացուցիչը, (Հաւատացեալ ժողովուրդը քաջալերուելով անոնց տածած յարգանքովը, ծափահարութիւններով ընդունեց զանոնք Մայրավանքին ներս): Հոն էին բոլոր աշխարհներէն հաւաքուած պաշտօնական անձնաւորութիւնները: Հոն էին հայկական եւ ոչ հայկական Եկեղեցիներու ներկայացուցիչները, որոնք եկած էին ցոյց տալու իրենց յարգանքն ու սէրը Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին հանդէպ:

Առաջին անգամ ըլլալով Հայոց պատմութեան մէջ, Ամենայն Հայոց Հայրապետը եւ Յուիրական միւս Արքուներու Գահակալները միասնարար կը ձեռնադրէին եւ կ'օծէին Մեծի Տանը Կիլիկիոյ Հայութեանը, յանձին՝ Արամ Ա. Կաքողիկոսի:

Սուրբ Պատարագ

1 Յուլիս 1995 երեկոյեան ժամը 19:00ին, նորմական անդամանութեան 12 զգեստաւորեալ եպիսկոպոսներու, առընթերակից երեւանահանութեանը բու, Ամենայն Հայոց Կաքողիկոսի, Սուրբ Երուսաղէմի Պատարագ



Պատրիարքներու ընկերակցութեամբ (ընդհանուր քիւր 14 Արքեպիսկոպոսներ), ծիրանի ամպիովանի եւ Մեծի Տան Կիլիկիոյ Մայր Տաճարի զանգակներու ղոյանջներու ներքեւ եւ բազում հոգեւորականներէ կազմը ած քափօրով առաջնորդուեցաւ դէպի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ տաճարին առջեւ բարձրացող շարժական առժամեայ խորանը:

Մայր Մաշտոցի համաձայն, նորընտիր Վեհափառը պատարագեց մինչեւ «Ողջոյնի» պահը:

Ողջոյնի պահուն Ամենայն Հայոց Հայրապետը, զոյգ Պատրիարքներու ընկերակցութեամբ, բարձրացաւ բեմահարքակ, ապա նորընտիր Վեհափառը ծնկաչոք կարդաց իր հայրապետական ուխտագիրը բոլոր ներկաներուն առաջ: Ամենայն Հայոց Կարողիկոսը եւ մասնակից եպիսկոպոսները Մայր Մաշտոցէն կարդացին աղօքքներն, ընթերցուածներն ու Սուրբ Աւետարանի ընթերցումները: «Աստուածային եւ երկնաւոր շնորհ» երգի երգեցողութենէն ետք, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը բեմի վրայ գտնուող 14 Սրբազններու եւ զոյգ Պատրիարքներու ընկերակցութեամբ ճենմադրեց նորընտիր Հայրապետը: «Առաքելոյ Աղաւնոյ» շարականի երգեցողութեամբ օծեց նորընտիր Կարողիկոսը, զայն ծածկելով սպիտակ շղարշով:

Ճենմադրութենէն եւ օծումէն ետք, նորաօծ Կարողիկոսին յանձնեցին Հայրապետական հովուական Ասան, եւ իշխանութիւն խորհըրդանշող Կարողիկոսական մատանին անցուցին անոր մատնեմատին:

Գարեգին Ա. Հայրապետի Ողջոյնի Խօսքը

Ճենմադրութենէն եւ օծումէն ետք, Ամենայն Հայոց Հայրապետը իր խօսքը ուղղեց ներկայ միարան հայրերուն, պատգամաւորական դասին, օտար եւ բոյր եկեղեցիներու Հայրապետներուն ու անոնց ներկայացուցիչներուն, կրանանի Վսեմափայլ նախագահին, ներկայ գտնուող բարձրաստիճան հիւրերուն ու հաւատացեալ հայ ժողովուրդին:

Վեհափառ հայրապետը իր բարողին մէջ շեշտեց, գլխաւոր չորս կետեր...-

«Առաջին, այս օրը ամենէն բերկայի օրերէն մէկն է հայոց եկեղեցւոյ պատմութեան, այս օրը պայծառագոյն եւ գեղեցկագոյն օրերէն մէկն է Հայաստանեայց Առաքելական դարաւոր եկեղեցւոյ շարունակուող երկարածիգ պատմութեան: Այսօր, ամբողջ ազգեր երկրի, այստեղ կարտայայտուին որպէս մէկ միտք, մէկ հոգի, մէկ կամք եւ մէկ տեսիլ:

Ես այսօր ծեր բոլորին անունով գրիչս թաթխելով ծեր բոլորի սրտէն բխող արեան թանաքին մէջ, կը ստորագրեմ այսօրը Հայոց պատմութեան ամենէն իմաստավի երջանկայի դէպերէն մէկը:

Աչքերս վեր յառելով դեպի երկինք, փառք կու տամ Աստուծոյ, որ տրուափս ընծայեց այս գեղեցկայի ուրախութեան խողովակը ըլլալու պատիւը: Ես այստեղ Անթիլիասի մէջ, ստացյա կարողիկոսական օծում եւ այսօր, այս նոյն օծումը կու տամ Մեծի Տան Կիլիկիոյ Նորընտիր Հայրապետին՝ Արամ Կարողիկոսին, ինձ եւս ունենալով մեր Սուրբ Երուսաղէմի եւ Կ.Պօլսոյ Պատրիարքները, Մեծի Տան Կիլիկիոյ միաբան Եպիսկոպոսները եւ Արքապիսկոպոսները, Երուսաղէմի եւ Կ.Պօլսոյ Պատրիարքութիւններն եկող անձնաւորութիւնները:

Երկրորդ ուրախութեան աղբիւրը այն է, որ այսօր Հայոց Եկեղեցւոյ միութեան եւ ամբողջականութեան կամարը նետուեցաւ Հայոց երկնակամարին վրայ: Կազօթեմ, որ անհիկա մնայ ընդմիշտն եւ ի սպաս Աստուծոյ:

Երրորդ երջանկութեան աղբիւրը այն է, որ մեր սիրեցեալ Լիքանանեան Հայրենիքին հողին վրայ կը կատարուի այս օծումը, ի Ներկայութեան Վսեմազոյն մեր Նախագահին՝ Նորին Վսեմութիւն Խիաս Հիրաուիի եւ Խորհրդարանի Նախագահի Ներկայացուցիչին, յարգարժան Վարչապետին, Խորհրդականներու եւ դիւնագիտական Ներկայացուցիչներու:

Չորրորդ աղբիւրն իմ ուրախութեան այն է, որ Ներկայ են այս պատմական Արքազան օրին, բոլոր Քիշտոնեական Եկեղեցիներու Ներկայացուցիչները Արեւելքն եւ Արեւմուտքեն, Ուղղափառ եւ Կաթողիկէ Եկեղեցիներէն: Կողջունեմ ձեր բոլորը: Ձեր Ներկայութիւնը արտայատիչն է ցրիստոնեական միութեան ոգիին եւ կամրացն Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ դիրքը»:

Ա.մենայն Հայոց Հայրապետը, իր խօսքը եզրափակելով շեշտաց հայ եկեղեցւոյ միասնական գործունեութեան միակ ուղիին կարեւորութիւնը, ըսելով. «Միացեալ ուժերու մէջ է Հայաստանեայց Եկեղեցւոյ առաքելութիւնն ու տեսիլ»:

Ա.մենայն Հայոց Հայրապետի պատգամէն եւ ողջագորումէն ետք, Շերկայ հոգեւորականները, Լիքանանի նախագահը, վարչապետը, եւ եկեղեցիներու Շերկայացուցիչները բարձրանալով քեմ ողջագորեցին նորած Հայրապետը, բաժնեկից դարձան հայ ժողովուրդի ուրախութեան:

Այնուհետեւ Սուրբ Պատարագը շարունակուեցաւ նորած Հայրապետին կողմէ, մինչեւ Տէրունական աղօքի սկիզբը, ուր մեծի Տան Կիլիկիոյ նորած Կաթողիկոսը ժողովուրդին դառնալով տուալ իր Անդրանիկ Հայրապետական քարոզը:

Նորած Արամ Ա. Կաթողիկոսի Անդրանիկ պատգամը

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ.

Սա խորախորհուրդ պահուն, այս Սուրբ Խորանէն, իմ առաջին խօսքս կուղըն Աստուծոյ Սաղմուներգուին աղօքասաց բառերով. -

«Տէ ր, ցոյ յօ ինձ ճանապարհ յոր եւ գնացից»(Սաղ. ճնԲ:8):

Այսպէս աղօթեցի, երբ տակաւին պատանի, 1965ին՝ Հայկական Ցեղասպանութեան յիսնամեակին, իմ քայլերս ուղղեցի այս Սուրբ Տաճար ստանալու համար սարկաւագական ծեռադրութիւն։

Այսպէս աղօթեցի, երբ 1968ին, Հայաստանի անկախութեան յիսնամեակին, Աստուծոյ ու ժողովուրդին ծառայելու կրչումով խանդավառ, ծնկազը մօտեցայ նոյն այս տաճարի Սուրբ Խորանին ստանալու համար կուսակրօն քահանայութեան օծում։

Դարձեալ այսպէս և աղօթեցի, երբ 1980ին, Աստուծոյ կամքով ու Լիբանանի Հայութեան իրաւերով, բարձրացայ Սուրբ Խորան ստանալու համար Եպիսկոպոսական կարգ ու օծում։

Եւ ահա այսօր դարձեալ, Աստուծոյ կամքով ու Մեծի Տանն Կիֆիկիոյ Կաթողիկոսութեան հոգեւոր խնամքին յանձնուած ժողովուրդին բաղծանքով, չորրորդ անգամ ըլլալով, ծունվի կու գամ այս Սուրբ Խորանին վրայ ստանալու համար Հայաստանեայց Եկեղեցոյ սպասաւորութեան բարձրագոյն պատիւմ։ Նոյն աղօթքը Սաղմոսերգուին, կը Վերառաջեմ առ Աստուած, այս անգամ առաւել հաւատքով ու պատասխանատուութեամբ, բարձրագոյն աստիճանի գիտակցութեամբ, ըսելով՝

«Տէր ցոյց ինձ ճանապարհ յոր եւ գնացից»։

Երեսուն տարիներու իմ հոգեւոր սպասաւորութեանը մէջ, Տէ թ, դո՛ Ն Եղար ինձի ուղեցոյ եւ առաջնորդ։ Իմ կեանքին առջեւ բացուած այլազան եւ բազմազան ճամբաներուն մէջէն, ես ընտրեցի միայն քու ճամբան՝ սիրոյ եւ ծառայութեան ճամբան։ Քալեցի այս դժուար ճամբէն «քու քաղցր լրւծ»։ Իմ տկար ուսերուս։ Ունեցայ թերացումներ. բայց Հայաստանեայց Առաքելական Եկեղեցոյ սպասաւորութեան ճամբով, Հայ ժողովուրդի ծառայելը դարձուցի իմ գոյութեանս իմաստը, կեանքին գերագոյն կրչումը ու բարձրագոյն պատիւմ։

Քրիստոնեական հաւատքը կեանքի վերածելու ու կեանքս ծառայութեամբ արժեւորելու ծգտումը, ինձի համար դարձաւ մշայուն նիգ ու Նուիրական կամք։

Ազգն ու Եկեղեցին, իրենց անբաժանելի միութեամբ Եղան տիրական Ներկայութիւն իմ ծառայութեանս մէջ։ Իմ ժողովուրդին բռնագրաւուած իրաւունքներու ծերցերումը եւ ազատ ու անկախ Հայաստանի երազը, անքակտելիորն շաղուեցան իմ հոգեւոր կրչումիս եւ հոգիւական առաջելութեանս հետ։

Իմ երեսուն տարիներու Եկեղեցական կեանքին մէջ, Տէ թ, դուն իմ առջեւ բացիր ծառայութեան այլ ճանապարհ մը, որ զիս առաջնորդեց դեպի ուրիշ Եկեղեցիներ ու ժողովուրդներ։ Միջ-Եկեղեցական շարժումը իմ մտածողութեանս, փորձառութեանս ու աշխարհահայեացքին մէջ, ունեցաւ կազմաւորիչ դեր։ Ան զիս մեծ Հայաստանեայց Եկեղեցին տեսնելու քրիստոնեական Եկեղեցիներու մէծ ընտանիքին մէջ։ Ան ինձի սորվեցուց Եկեղեցական միութեան կենսական կարեւորութիւնն ու Եկեղեցիներու միջեւ գործակցութեան անհրաժեշտութիւնը, միասնաբար դիմագրաւելու համար մարդկային ընկերութեան սպառնացող վտանգները։

Իմ հոգեւոր սպասաւորութեանս այս վճռական ու անկիւնադարձային հանգըրտանին, կը զգամ, ո վ Տէ թ, թէ կեանքիս մնացեալ ճանապարհորդութիւնը որք ն, որք ն դժուար է։

Խմ ժողովուրդս ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս աշխարհի կը դիմագրաւէ ահաւոր դժուարութիւններ: Սա նուիրական պահուն, ներկայ պայմաններուն իրամայականին դիմաց եւ ականջալուր մեր պատմութեան ծայնին, սրտիս բովանդակ գօրութեամբ կըսեմ.-

Ամբողջական ու յանձնառու ծառայութիւն,

Նո յն եւ մէ կ եկեղեցւոյ,

Նո յն եւ մէ կ ազգի,

Նո յն եւ մէ կ հայրենիքի:

Ո վ Տէ ր, կը հաւատամ, թէ այս է քու պատգամդ ինծի նորաօժ խոնար ծառայիդ, որ այսոյ կը վերանորոգէ իր ուխտը, ամբողջանուեր ու անսակարկ ծառայութեան: Առանձին մի ծգեր զիս, Տէ ր, իմ կեանքիս առջեւ բացուող ծառայութեան այս նոր ճանապարհին մէջ: Դուն Եղիք, Տէ ր, իմ կեանքիս գերագոյն առաջնորդը ու միակ ապաւենը եւ «Տէ ր, ոյց ինծ ճանապար յոր եւ գնացից»:

Այս նոր ճանապարհորդութեանս սեմին, Ասրիմասի այս Սրբավայրէն, անկեղծագոյն սիրով, եղայրութեան իմ առաջին ողջոյն կուրդես Սուրբ Էջմիածնի նախամեծար Մայր Աթոռին, եւ անոր արժանացնուիր գահակալին Ն.Ս.Օ.Ս.Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Առաջին հերթին եւ այս հանդիսաւոր պահուն, սրտի պարտը կը գգամ, յանուն Մեծի Տան Կիյիկոյ Կաթողիկոսութեան միաբանութեան, ազգային իշխանութեան ու ժողովուրդին, Զեղի յայտնել Վեհափառ տէր, մեր խոր երախտագիտութիւնը: Աւելի քան քառասուն տարիներու վրայ տարածուող այն ամբողջանուեր ծառայութեան համար, որ բարձրագոյն աստիճանի նախանձախնդրութեամբ ու նուիրուածութեամբ կատարեցիք ի խնդիր Հայաստանեայց Եկեղեցւոյ պայծառութեան ու հայ ժողովուրդին Վերելիքն՝ Մեծի Տան Կիյիկոյ Կաթողիկոսութեան ճամբով: Հաւատարիմ եղաք այս Աթոռին առաքելութեան եւ անոր ծառայութեան գանձանակին մէջ դրիք Զեր առաւելագոյնը եւ լաւագոյնը: Երբ նոյն Եկեղեցւոյ ժողովուրդին ծայնը Զեզ կանչեց այս անգամ Սուրբ Էջմիածնին, ծառայական ու կոչումին նոյն գիտակցութեամբ, հաւատարմութեամբ գացիք Մայր Հայրենիք, Զեր բոլորանուեր սպասը բերելու վերանկախացեալ Հայաստանի հոգեւոր ազգային կեանքի վերաշնուրեան ու վերագրարօնքին:

Վեհափառ տէր, իմ առաջին քայլերս դուք առաջնորդեցիք Հայաստանեայց Եկեղեցւոյ ծառայութեան դաշտւն ներս, եւ ահա նոյն Եկեղեցին Աստուծոյ կամքով, մեզ զնտրեց զվալու հոգեւոր Եղայրեներ ու մեզի տուաւ պարտըն ու պատիւզ իբրև անձնդիր ու քաջ հովիւ, հովուելու եւ առաջնորդելու մեր ժողովուրդը: Մենք պիտի գործենք որպէս Եղայրեներ:

Մեր ժողովուրդի պատմութեան ընթացքը ու պայմանները այնպիսին են եղած, որ Հայաստանեայց Եկեղեցին ունեցած է եւ ունի Երկու Կաթողիկոսական Աթոռներ: բայց մենք միասնաբար պիտի գործենք, ու պէտք է գործենք նոյն յն եւ մէ կ Եկեղեցւոյ, ազգին եւ Հայրենիքին մէկ ամբողջութեան շրջագծն ներս եւ նոյն յն եւ

մէ կ առաքելութեան ճաբուն վրայ, հեռու ամեն տեսակ վասաբեր երկուութենէ ու ջատիչ մրցակցութենէ:

Այսօր մեր ժողովուրդը կը պահանջէ, որ Կաթողիկոսական երկու Աթոռները իրարու հետ գործակցին անվերապահօրէն ու ամբողջականորէն, մեր Եկեղեցւոյ ու ժողովուրդի կեանքի բոլոր բնագաւառներէն ներս եւ բոլոր մակարդակներու վրայ, ի խնդիր Հայաստանեայց Եկեղեցւոյ առաւել պայծառութեան, անոր միութեան առաւել հզօրացման ու առաքելութեան առաւել կենսագործման:

Իս երկրորդ ողջոյնս կուղյօն, մեր բոլորին հայօրէն գոյութեան աղբիւր ու գորութեան կռուան, մեր սիրելի Հայրենիքին յաւերժական Հայաստանին:

Կողջունեմ մեր հայրենի եւ պաշտելի ժողովուրդը, որուն նո՞յն արիւնով, նո՞յն պատմութեամբ, նո՞յն Ներկայով ու ապագայով անքակտելիորէն միացած ենք սփիւրքի չորս տարածքնին ապրող հայերս:

Կողջունեմ ազատ ու անկախ Հայաստանի հանրապետութիւնը, իր բոլոր կառուցներով ու բոլոր պատասխանատուներով:

Կողջունեմ Արցախի մեր արի ժողովուրդը եւ ազատութեան ու արդարութեան պայքարի դաշտը մեր քաջարի տղաքը:

Սա պահուն կը վերահաստատեմ վերանորոգ շեշտով ու յանձնառութեամբ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ամբողջական զօրակցութիւնը ու մասնակցութիւնը Հայաստանի անկախութեան ամրացման, Հայաստանի պետութեան զօրացման, հայրենաբնակ մեր ժողովուրդին տնտեսական վերականգնումին ու Արցախեան ազատագրական պայքարի հզօրացման նպաստող բոլոր նախաձեռնութիւններուն: Հայաստան ու Արցախ պիտի մասն մայուն ու առաջևահերթ Ներկայութիւն այս Աթոռի առաքելութեանը մէջ:

Իս երկրորդ ողջոյնս կուղյօն Արաբական մեր սիրելի հայրենիքին, մասնաւորաբար նո՞յն պատմութեան եւ նո՞յն ճակատագրով Եղայրացած Լիքանանի ու Սուրբոյ: Պատմական անեերքելի իրողութիւն է, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսական այս Աթոռը իր ժողովուրդին հետ ու ժողովուրդին նման աքսորուեցաւ իր պատմական դարաւոր կեդրոնէն եւ արժանացաւ Արաբ ժողովուրդին անվերապահ սիրոյն ու ջերմ հիւրլսկալութեան:

Համասկիւռքեան առաքելութեան լծուած այս Աթոռը Արաբական աշխարհին մէջ նետեց իր խոր արմատները: Իր անվերապահ ու գործոն մասնակցութիւնը բերաւ Արաբական հայրենիքի վերելքին: Իրը դարձուց ան Արաբ ժողովուրդին տագնապները, ծգտումներն ու պայքարը: Եղաւ իր հրաւուսքներուն համար պայքարող Պաղեստինցի ժողովուրդի կողքին: Եղաւ զօրավիզ Միջին Արեւելքն ներս ամբողջական, մայուն եւ արդար խաղաղութիւն պահանջող Արաբ ժողովուրդի արդար դատին: Սա պահուն, որպէս այս Հոգեւոր Տան Առաջին Ծառան, կը վերահաստատեմ մեր ամբողջական սերն ու յարգանքը մեր Արաբ Եղայր ժողովուրդին, Քրիստոնեայ թէ Խալամ, ինչպէս նաեւ մեր ամուր կապուածութիւնը Արաբական արդար դատին:

Սիրելի ժողովուրդ Հայոց,

Կը գտնուիս քու պատմութեանդ ամենեն ճակատագրական մէկ հանգրուանին: Վերանկախացեալ Հայաստանը պէտք ունի մեր բոլորին անվերապահ աշակերտեան: Իր ինքնորոշման եւ վերահստատման պայքարի դաշտ նետուած Արցախը պէտք ունի մեր բոլորի ամուր գօրակցութեան, ահաւոր փոթորիկներու մէջ, իր հայապահանման ազգային պահանջատիրութեան պայքարը մղող սփիլուզը պէտք ունի Հայրենիքի ոգեշնչող ուժին ու շերմացնող կրակին:

Մենք պէտք ունինք իրարու, իրարմով աւելի գօրանալու համար: «Ետեւաբար, մէկդի թողունք ամեն տեսակի տարակածութիւն ու հակադրութիւն: Գոյութիւն ունեցող հարցեղ լուծենք փոխադարձ յարգանջով ու ներողամտութեան ոգիզվ:

Մեր ժողովուրդի միասնականութեան ամրացումը Հայաստանեայց Եկեղեցւոյ, Հայրենի մեր պետութեան, մեր կեանքի մէջ գործող բոլոր կազմակերպութիւններուն եւ իրաքանչիւր հայուն համար պէտք է դառնայ առաջնահերթ մտահոգութիւն, ամենօրեայ տագնապ ու մնայուն ճիգ:

Այս Հոգեւոր Տունը տունն է բոլորին: Ան իր դրսերը յայնօրէն բացած է բոլորին առջեւ: Ան պիտի ծառայէ բոլորին ու պիտի գործէ «Մէ կ Եկեղեցի, մէ կ ժողովուրդ եւ մէ կ հայրենիք» հրամայականով ու տեսիլքով:

Ես այսպէս կազմաւորուեցայ այս Աթոռուն ներս՝ Զարեհ Ա., Խորեն Ա. եւ Գարեգին Բ. Կաթողիկոսներու շունչով ու հոգիով: Նոյն կազմաւորումը ունեցան եւ պիտի շարունակեն ունենալ այս Աթոռուն հոգեմտաւոր բուրայէն դուրս Եկած Հայաստանեայց Եկեղեցւոյ եւ հայ ժողովուրդի բոլոր սպասաւորները:

Մեծի Տանն Կիրիկիոյ Կաթողիկոսութեան դարաւոր այս Աթոռը, Սուրբ Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռուն հետ, ամբողջական գործակցութեամբ պիտի շարունակէ իր հոգիոր, ազգային, մշակութային ու կրթական առաջնորդութիւնը, Վերանորոգ հաւատըն ու կամքով:

Իմ խօսքին աւարտին, իմ աղօթքս դարձեալ քեզ կուլում Տե՛ր, «Ցոյց ինձ ճանապարհ յոր եւ գնացից»:

Բայտ իմ ծեռքս ու առաջնորդէ զիս սիրոյ ու միութեան, արդարութեան ու խաղաղութեան ճանապարհին, այժմ եւ միշտ եւ յաւիտեան յաւիտենից ամեն»:

Սուրբ Պատարագի արարողութեան աւարտումէն ետք, հայրապետական թափօրը ուղղուեցաւ դէպի վեհարան, որուն մուտքին նորաօծ Վեհափառը բազմեցաւ Կաթողիկոսական գահին վրայ եւ ընդունեց պաշտօնական հիւրերուն եւ ժողովուրդին շնորհաւորութիւնները: Աշահամբոյրը շարունակուեցաւ մինչեւ ուշ գիշեր:

Յ Յուլիս 1995
Սուրբ Պատարագ

Առաւտուն Սուրբ Պատարագ մատուցուեցաւ Անքիլիասի Մայր Տաճարին մէջ: Պատարագից Արցախի Առաջնորդ Գերշ. Տ. Պարգև Արք. Մարտիրոսեան, որ Կաթողիկոսական ձեռնադրութեան եւ օծումին մասնացեցաւ, գերազոյն խորհուրդի անդամ Պր. Պիոն Ցակորեանի հետ, իրեւ էջմիածնի ներկայացուցիչ երկու քուէարկող անդամներ:

Զոյգ վեհափառները ու զոյգ Պատրիարքները ու հոգեւորականներու դասը «Հաւատամէի» ժամանակ, քափօրով վեհարանէն ուղղուեցան դէպի Մայր Տաճար, զանգակներուն քաղցրահունչ դողանցներուն ներքեւ:

«Հայր մեր» տէրունական աղօթքէն առաջ, Ամենայն Հայոց Հայրապետը զոյգ Եպիսկոպոսներու առաջնորդութեամբ բարձրացաւ Սուրբ Խորան ու հոգեշունչ քարոզ մը տուաւ «Ես եմ հովիւն քաջ ...» բնարանով: Վեհափառ Հայրապետը վերլուծերով բնարանը, ցոյց տուաւ Քրիստոսի անձին ընդմէջէն, քաջ ու անձընդիր հովիւն անձն ու նկարագիրը:

Ընթրիք

Երեկոյեան ժամը 7:00ին միարան հոգեւորականներ ինքնաշարժներով մեկնեցան «Պրիստոյ» պանդոկը, ուր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսուրինը նաշկերոյթ մը տուած էր Կաթողիկոսական ձեռնադրութեան եւ օծումին առքիւ, հիւրարար Լիքանան գտնուող բոյոր անձերուն: Սրահը լեցուն էր աւելի քան 300 անձերէ:

Ընթրիքի ընթացքին «քամատա» Գերշ. Տ. Օշական Եպս. Զորյեան խօսք տուաւ ներկայ եկեղեցիներու ներկայացուցիչներուն, Աննեցմէ ուշագրաւ էին մանաւանդ՝ հայ Կաթողիկէ համայնքի Պատրիարք Յովհաննէս Պետրոս Ժ. Հայ Աւետանարական համայնքի մերձաւոր Արքեւիքի հոգեւոր ընդհանուր հովիւ Վերպ. Յովհաննէս Գարանեան, Ղատիներու Նուուա Գ. Պատրիարք, Նբովայիշմերու Պալոս Պատրիարք, Պոլսոյ էֆիւմենիք Պատրիարքի ներկայացուցիչ Տամասինոս Արքեպիսկոպոսը, Յոյն Ռւղդափառ եկեղեցւոյ Աղեքսանդրիոյ Պատրիարք Փարքենոս Գ. Ի ներկայացուցիչը, Ռուսիոյ Ռւղդափառ եկեղեցւոյ Ալեքսի Բ. Պատրիարքի ներկայացուցիչը, Կարտինանալ էտուըրտ Քէսըտի, Ասորի եկեղեցւոյ Մար Տինքա Դ. Պատրիարքի ներկայացուցիչը, Քէնթերպրիի առաջնորդ Քէրի Արքեպիսկոպոսի ներկայացուցիչը, միշ-եկեղեցական ժողովներու ընդհանուր Քարտուղար Քօնքրատ Դէյզը: Ելոյթ ունեցողներէն ամէն մէկը հակիրն ձեւով իր շնորհաւորական ու շնորհակա-

լական խօսքն ու հիացմունք արատայայտեց Հայ Եկեղեցւոյ հանդեպ, խօսքին աւարտին իւրաքանչիւրը իր նուերը յանձնելով:

«Թամատա» Սրբազնը այս բոլորէն ետք, Խօսք տուաւ Նուիրապետական չորս Արքոններու Գահականներուն, Կ.Պոլսոյ Պատրիարք Սրբազն Հօր, Սուրբ Երուսաղէմի Սուամելական Արքոնի Պատրիարք Սրբազն Հօր, Մեծի Տաճն Կիլիկիոյ Հայրապետին եւ Ամենայն Հայոց Կառողիկոսին:

Կ.Պոլսոյ Պատրիարք Ամենապատիւ Տ. Գարեգին Բ. Գագաննեան իր խօսքին մէջ յիշեց, որ Ասթիլիասը իր երկրորդ տունն է Սուրբ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց վաերէն ետք: Ան գտնուած էր Ասթիլիաս 1949ի Պահեստինի Եղայրապան պատրեազմին ընթացքին:

Ան ըսաւ թէ, շատ բան փոխուած էր իր կեանքն ներս, իր Ասթիլիաս կեցութեան ընթացքին, շատ բան սորված էր Գարեգին Ա. Յովսէփեանց Կաթողիկոսն, ծեւով մը Ասթիլիասը եղած էր իր երկրորդ հոգեմտաւոր քուրան:

Խօսք Սուրբ Երուսաղէմի Պատրիարք Սրբազն Հօր

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց,
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տաճն Կիլիկիոյ,
Ամենապատիւ Գարեգին Սրբազն Եղայր,
Պատուական եւ յարգարժան Ներկաներ,

Երուսաղէմը սիրոյ մասնաւոր կապ մը ունի Ասթիլիասի հետ: Այս սիրոյ կապը, Քրիստոնեական ընդհանուր սիրոյ հետեւանք չէ միայն, եւ ոչ ալ մեր ազգային, Եկեղեցական, հայ Եկեղեցւոյ միութեան իբրև հետեւանք սիրոյ կապ, այլ բացառիկ սիրոյ կապ մըն է: Երուսաղէմը ուրախ է, որ իբրև պատմական արարք եւ գործ անհամեշտ եւ ազգօգուտ որոշումով օգնութեան ծեռք Երկարեց, երբոր հայկական ահաւոր Եղենեւն յետոյ, Կիլիկիոյ մեր ժողովուրդը եւ Հայրապետական Աթոռը աստաղական, թափառական, եւ գաղթական, տեղ չուներ հաստատուելու: Երուսաղէմի Երջանկայիշատակ Եղիշէ Դուրեան Պատրիարքը, համաձայնութեամբ Ամենայն Հայոց Գեղրդ եւ Կաթողիկոսի, 1929 թուականին տրամադրեց Երուսաղէմի Պատրիարքութեան պատկանող կալուաներէն, ինչ որ կարեի եր, ինչ որ ուներ Սուրբի Եւ Լիքանանի մէջ, իբրև մատուռ, Եկեղեցի կամ հաստատութիւն, կալուած: Այդպէսով կարեփութիւն ընծայեց, որպէս զի մեր գաղթական ժողովուրդը իր հոգեւոր պետքով միասին ունենար իր հոգեւոր տունը, ունենար իր յարկը, ունենար կազմակերպուելու բոլոր կարեփութիւնները, շարունակելու համար այն ծառայութիւնները, որոնք մեր հայրենի Կիլիկիա աշխարհին մէջ կատարած եր:

Այդ նուերը, այդ սիրոյ արտայայտութիւնը շարունակեց Երուսաղէմը: Բացի այդ տնտեսական օգնութենեն, իմացական, կրթական տեսակետով եւս օժանդակեց: Որով-

հետեւ Անթիվասի մեր դպրեվանքի առաջին տեսուչներն մէկը, նոյնպէս մեր միաբան-ներն էր, Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Հայոց վանքին Նորայր Վարդապետը, որ հիմա Նորայր Արք. Պողոսիան է՝ 91 տարեկան, որ իրեւ Երիտասարդ Վարդապետ յանձն առաւ գալ եւ դպրեվանքին մէջ կատարել տեսչութեան պաշտօն:

Այս կապերը մինչեւ այսօր Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց միաբանութեան մէջ կը յիշուին իրեւ սիրոյ արտայայտութիւն, կը յիշուին իրեւ արարք շատ յստակ եւ շատ տեւական նպատակներ հետապնդող, իրեւ ծառայութիւն:

Միութեան մասին կը խօսինք: Միութիւնը չէ այն, ինչ որ կը վիճինք, ինչ որ կը փորձենք ընել եւ կը ծախողինք, այլ միութիւնը այն սիրոյ արտայայտութեան մէջ է, որ պէտք է ցոյայ, որ իսկապէս մեզ իրար կը բերէ կեանքի եւ գործի մէջ: Եւ այս անհրաժեշտ է, որպէս զի նոյն ուղիղ ճամբուն մէջ, եւ նոյն ուղիղ ընթացքը կարողանանք շարունակել: Մեր Եկեղեցւոյ ընդհանուր Ներկայ կացութեան եւ նպատակներուն մէջ զարուհումներուն պատկերը միտքին մէջ ունենալով, կը մտածեմ, որ նաւատորմիդ մըն է որ ունինք: Բոլոր այս հաստատութիւնները, էջմիածին իրեւ Մայր Աթոռ, Կիիկիոյ Աթոռոց իրեւ Սեծի Տան Կիիկիոյ Աթոռ, Երուսաղէմի եւ Կ.Պօլսոյ Պատրիարքութիւնները, բոլոր թեմերը, ասոնց բոլորը միասին, իրեւ պաշտօնական նաւատորմիդ, կը Ներկայացնեն Հայաստանեաց Եկեղեցին: Անոնց կը հետապնդեն որոշ նպատակներ, մեր ազգային, Եկեղեցական, կրթական, պատմական կեանքին մէջ: Մեր մաղթանքը պէտք է ըլլայ, որ այս նաւատորմիդը Ներկայացնե միակ ճակատ, հաստատուն ղեկավարութիւն, ուղիղ համագործակցութիւն, որպէս զի պէտք, գլուխը, եւ Ենթա-բոլոր հրամանատարները իմանան, թէ ուր է ուղեղը, կեդրունը, ուրկէ կու գայ հրամանը եւ ինչպէս բոլոր Ենթա-տորմիլսները սիրով եւ իրարու իրեւ Նեցուկ կը ծառայէն, որպէս զի յաղթանակէ նպատակը: Այդ նպատակը մեր ազգին կրթութիւնն է, մեր երազներուն իրականացումն է, մեր սերունդներուն դաստիարակութիւնն է:

Ես այսօր, այս ուրախութեամբ այստեղ եմ, իրեւ Երուսաղէմի Պատրիարք, Սրբոց Յակոբեանց Միաբանութեան անունով: Եւ այն հոգեւոր կրթական լոյսը, լոյսը, որ Երուսաղէմն կականական ստանալ մեր ժողովուրդը, արքաք է, քանի որ միջազգային կեդրոն մըն է ան, եւ անոր կարեւորութիւնը պէտք չէ որեւէ հայ մռանայ կամ անտեսն, ինչպէս նոյն կարեւորութիւնը կու տանը մեր կենցրոններէն ամեն մէկուն:

Ես կը մաղթեմ, որ Ն.Օ.Օ.Ս. Արամ Ա. Կաթողիկոսը, այդ յոյսի, լոյսի կեդրոն եղող եւ մնայուն դարձող Անթիվասի մեր հայ հաստատութիւնը ղեկավարէ Աստուծոյ շնորհընդ, հայու հոգիով եւ մեր բոլորի գործակցութեամբ:

Մեր նուերը, այսպէս ընտրեցնք, որ թէ Երուսաղէմը Ներկայացնե եւ թէ մեր հոգեւոր ժառանգութիւնը: Հայ Աստուծածայուն մըն է, որուն կողքը մեր Եթրդեկւի արուեստագէտներուն սաստաֆի գործի արդիւնը է: Այս սաստաֆի բիլրեզ Նկարագիրը կը մաղթեմ, որ ոչ միայն Ն.Օ.Օժութեան ըլլայ, այլ ըլլայ բոլոր անդամներուն, որոնք հետևած են, ծառայած են եւ կը գործեն Սեծի Տան Կիիկիոյ Կաթողիկոսութեան հայ ագին Ներս, իրեւ հոգեւոր մշակները»:

Խօսք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս,
Գերաշնորհ եւ Հոգեշնորհ Հայրեք,
Յարգարժան Հիւրեք եւ
Սիրելի Ներկաներ ,

Ես այսօր պրտը կը զգամ իմ շնորհակալութիւներս յայտնել առաջին հերթին մեր բոլոր յարգելի պատգամաւրներուն, որոնք եկած են այստեղ իրենց մէր, հաւատարմութիւնը, ու վստահութիւնը արտայայտելու Մեծի Տան Կիյիկոյ Կաթողիկոսութեան Նկատմամբ:

Իմ յատուկ շնորհակալութիւնս Մեծի Տան Կիյիկոյ Կաթողիկոսութեան ուխտեալ միաբանութեան, որուն խօսք իր գործն է, որուն մեծութիւնը իր ծառայութիւնն է ազգին ու մեր ժողովուրդին:

Իմ յատուկ շնորհակալութիւնս մեր թեմական առաջնորդներուն եւ ազգային իշխանութեան, որոնք սիրու սիրտի եւ ծեռք ծեռք, այս աթոռին ծառայութիւնը կարծեւրեն մեր ժողովուրդի հաւաքական կեանքին մէջ:

Իմ յատուկ շնորհակալութիւնս մեր երկու սիրելի Պատրիարք Սրբազաններուն, որոնք հակառակ իրենց բազմազբաղ վիճակին սիրով ընդառաջեցին մեր հրաւերին, եկան այստեղ, իրենց Ներկայութեամբ պերճախոս վկայութիւնը տալու Հայաստանեայց եկեղեցւոյ անքակտելի միութեան:

Իմ յատուկ շնորհակալութիւնս Հայաստանի պետութեան, որ շօշափելի Ներկայութիւն դարձաւ իր Ներկայացուցիչին ճամբով, իր սէրն ու յարգանքը արտայայտեց մեր Աթոռին Նկատմամբ:

Իմ յատուկ շնորհակալութիւներս բոյր եկեղեցւոյ վեհապետներուն և միւս բոյր վեհերուն, որոնք իրենց Ներկայացուցիչներուն ճամբով յարգանք արտայայտեցին մեր ժողովուրդին Նկատմամբ ընդհանրապես եւ Մեծի Տան Կիյիկոյ Կաթողիկոսութեան Նկատմամբ Մասնաւորաբար:

Այստեղ թոյլ տուեք յատուկ կերպով յիշելու Ներկայութիւնը Եկեղեցիներու Համաշխարային խորհուրդին իր Բարտուղարին ճամբով: Ինծի համար պատիւ է Հայաստանեայց Եկեղեցւոյ սպասաւորութեան առջնորդն անել բարձրագոյն աստիճանի վրայ ծառայել միջազգային վարչ վայելող Եկեղեցական այս մեծ կազմակերպութեան:

Ես կուզեմ այսօր այստեղ, իմ սիրոյ յարգանքս յայտնել Լիբանանի հանրապետութեան Նախագահին Նորին Վսեմութիւն Իիաս Հիրառիին, որ անձամբ Ներկայ եղաւ մեր արարողութեան, որ դարձեալ այդ արտայատութիւնն է անխափան սիրոյ եւ յարգանքի, որ ունի նորին Վսեմութիւնը մեր Աթոռին Նկատմամբ:

Դարձեալ իմ շնորհակալութիւներս Լիբանանի մեր սիրելի վարչապետին, ինչպէս նաեւ խորհրդարանի նախագահին, որ մասնակից դարձան մեր ուրախութեան:

Վերջապէս իմ շնորհակալութիւներս մեր ժողովուրդի բոյր զաւակներուն, որոնք կապուած են այս Աթոռին, որոնք հաւատարմութիւն ունին այս Աթոռին Նկատմամբ,

եւ կը սպասեն աւելիով ու աւելիով, որ այս Աթոռը Վերակազմակերպէ, Վերակենսաւորէ, իր ծառայութիւնը մեր ժողովուրդին կեանքի տեւողութեան ընթացքին:

Սիրելի պատգամաւորներ ,

Վերջին օրերուն ընթացքին ականատես եղաք այնպիսի իրադարձութիւններու, ելոյթներու ու դեպքերու, որոնք կոչուած են վճռական հանգրուան մը բանալ մեր ժողովուրդի պատմութեան մէջ, ի Հայաստան եւ ի սփիռս աշխարհի:

Լուցիք ոգեսպնիշ խօսքեր, լսեցիք միրոյ ու միութեան մասին, այս բոլորը ինչ կարժեն, եթի չժարգմանուին մեր կեանքին մէջ, այս բոլորը ինչ կարժեն, եթի մենք զանունք յարդանքի սահմաններն անդին տաներկ, մեր անձնական թէ հաւաքական կեանքին մէջ, կեանքի չվերածենք: Էականը գործն է, ինչպէս ժողովուրդը կըսէ, «Խօսք կը թռչի, գործը կը մնայ»: Կառչինք գործին, հաւատանք գործին, թռող մեր խօսքը, մեր կեցուածքը, մեր գործով արտայատուի:

Այս, Կաթողիկոսական այս ծանրութիւնը, ոչ միայն Մեծի Տան Կիլիկիոյ Կաթողիկոսութեան պատմութեան մէջ, այնու ընդհանրապէս մեր ժողովուրդի կեանքին մէջ դարձակտային Նշանակութիւն ունեցող դեպք մըն է, ու պէտք է դառնայ:

Ինչ որ տեսաք, ինչ որ լսեցիք պիտի վկայէք անոնց համար: Եթի երթաք ծեր երկիրները եւ ուր որ երթաք պէտք է վկայէք կենդանիորեն, թէ Մեծի Տան Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը ինգնագոնի, ինքնակեղրոն, ինքնանպատակ հաստատութիւն մը չէ ու չի կրնար ըլլալ:

Մեծի Տան Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը կայ հայ ժողովուրդի ու Հայաստանեայց Եկեղեցւոյ համար:

Մեծի Տան Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը էջմիածնի հետ գործակցաբար, ծեռք ծեռքի ու սիրտ սիրտի կայ ու կը գործ նոյն առաքելութեան ճամբուն վրայ, նոյն Եկեղեցւոյ հաւաքական կեանքին մէջ:

Պիտի երթաք ու վկայէք, թէ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը իր առաքելութիւնը տարածքային իմաստով չըմբռներ, իր առաքելութիւնը կըմբռնէ որպէս ծառայութիւն, բոլոր բնագաւառներու ու մակարդակներու վրայ բարձրագոյն աստիճանի հասկացութիւն:

Մեծի Տան Կիլիկիոյ Կաթողիկոսութեան գոյութեան իմաստը ծառայութիւն է միայն, հայ Եկեղեցւոյ ու հայ ժողովուրդին:

Օծումէն անմիջապէս յետոյ, քարոզի ընթացքին ըսի, ինչ որ դարձեալ այստեղ կըսէմ, սրտսի բովանդակ անկեղծութեամբը ու զօրութեամբը, ամբողջական ու անվերապահ գործակցութիւն Սուրբ Էջմիածնի հետ, մեր կեանքի բոլոր բնագաւառներուն մէջ եւ բոլոր մակարդակներուն վրայ, ազատագրում ազատ ու անկախ Հայաստանի պետականութեան, ամբողջական գործակցութիւն Արքային ազատագրական պայքարի, այս բոլոր մեր արքունին համար կենսական առաջնահերթութիւններ են եւ պիտի ըլլան, ազգային Նշանակութիւն ունեցող: Մենք այսպէս կըմբռնենք մեր առաքելութիւնը, պիտի շարունակենք այսպէս կենսաւորել զայս մեր ժողովուրդի հաւաքական կեանքին մէջ:

Այս է մեր ուխտը, այս է մեր հաւատամքը, գացեք վկայեցեք հայ մարդիկ, ուր ոք ալ ըլլաք»:

Ապա Անգլերէն լեզուով դարձեալ իր շնորհակալութեան խօսքը ըստ ներկայ եկեղեցւոյ վեհերուն ու անոնց ներկայացուցիչներուն:

Խօսք Ն.Ս.Օ.Ս.Ս. Ամենայն Հայոց Գարեգին Ա. Կաքողիկոսին

«Հոգեւոր Եղբայրներ ի Քրիստոս,

Թանկագիտ հայութեակիցներ եւ հաւատարիմ ժողովուրդ Աստուծոյ,

Որոնք հաւաքուած են ներկայ եւ մասնակից դառնալու այս վերջին շաբթուան ուրախութեանց, իսկ այժմ այս սիրոյ սեղանին շուրջ են:

Դժուար է, գերագոյն պահը լայլ ետք նոր բան աւելցնել:

Այս գերագոյնը, այս սրանչելի երեւյթն է, որ Աստուծած մեջի տուած է, եւ մենք իր տուածին հանդէա այնքան ալ հաւատարիմ չենք գտնուիր: Արդէն մարդկային է սխալը, մարդկային է թերանալը. բայց Աստուծոյ տուածը նոյն եւ մէկ Արիւն է, նոյն եւ մէկ Հաւատքն է, նոյն եւ մէկ Հայրենիքն է, Աստուծոյ տուածը նոյն եւ մէկ ինելուրիւնն է, հայուն դատին սրբազնագոյն հետապնդման կամք:

Ահաւասիկ այս գերագոյն հրամայականներուն ներբեւ, մէր սայթաքումներուն Աստուծած թող ներէ, եւ այսօր խոնարհաբար կրնանք իր առջեւ ծունկի գալ, ինչպէս ծունկի եկանք Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Խորանին վրայ, եւ ծունկի եկանք այսոնդ մէր բոլոր Եղբայրակիցներուն եւ Քրիստոնեայ որյոր Էկեղեցիներու ներկայացուցիչներուն հետ, եւ անգամ մը եւս ըսինք Աստուծոյ, Տէր, մէր ունեցածին համար, փառք քեզ, քու տուած վերածաղկումին, վերապրումին եւ ամրապնդման:

Այս նոյն ծաղկումը տեսանք Սեծի Տան Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Մայրա-Վանքին, իմ հոգեւոր տանս, Անթիկասին մէջ:

Այիւս, այսպիսի պատմական, այսպիսի դարձակտային պահերէն ետքը, վա՞յ յ մէզ, մեղքերուն մեղքն է, անսերելի գայթակողութիւնը, անգամ մը եւս սայթաքումը:

Ես իմ ամբողջ սրտով կուզեմ մեղքերէլ բանաստեղծին մէկ սողոջ «Եղբայր եւք մէք, որ մրրկա ենք զատուած»: Մրրկա լ:

Մրրիկը դուրսէն կու գայ, Մրրիկը կրնայ մեզ զարմել. բայց Մրրիկին դիմաց մենք պէտք է կենանք, եւ ներքին դիմացկունութեամբ ուժ տանք, որպէս զի Մրրիկին ուժը կոտրենք: Մրրիկներ եկան, մրրիկներ եկան Արեւելքն եւ Արեւմուտքըն, Հարաւըն եւ Հիւմսւըն, ի չորս ծագաց երկսքի: Եղան պահեր, ուր մրրիկը յաղթեց մեջի, Եղան պահեր, ուր մրրիկին վանեցինք եւ յաղթեցինք:

Ես այիւս այս աշխարհի մրրիկներն չեմ վախնար, եւ եթէ երբէք, որեւէ մէկ բան սորված եմ ողջ աշխարհի պատմութենեն, իմ Հայ Ազգի պատմութենեն, իմ Հայ Եկեղեցւոյ պատմութենեն, այդ դուրսի մրրիկն չվախնալ է. բայց իմ վախն այս է, այիւս չիխնանք ուրիշներուն խաղին: Ուրիշներ իրենց խաղը մէր անունով մէր սեղանին վրայ կը խաղան, այիւս պէտք է մենք ինքնազիտակից ըլլանք, վերանկախացեալ ըլլանք, մենք կարենանք մէր խաղը ուրիշներուն դիմաց: Եւ այս է, որ այս

Նուիրագոյն պահուն կուզեմ ըստ, դուրսի մրրիկն չեմ վախնար, բայց վա՞յ յ այն օրուան, որ մրրիկները ներս գան, այն ատեն է, որ մեր վասները անդարմանեփ կը դառնան: Դուրսեն եկած մրրիկը ծանի ճիշտեն կրնայ կորել նետել, ծառը նոր ճիշտ կարծակէ: բայց եթէ որդը մտնէ մեր մէջ, վա՞յ յ այդ օրուան, ծառը կը թառամի, ծառը կը չըրնայ, պտուղ կորդոնոտի, անպէտը կրակին կը գործածուի:

Եղան պահեր մեղանչեցինք, մրրկուած ենք մեր ամբողջ պատմութեան մէջ, եւ այսօր այդ գերագոյն գիտակցութեան պահն է, որ պահենք մենքմէզ: Ունինք մեր երկիրը, ունինք մեր հայրենիքը, ունինք մեր պետութիւնը, ահաւասիկ եկեղեցին միացեալ ծեռով կարտայայտուի, գիտակցինք եւ ճանչնանք մենքմէզ: Պահենք, դայում բռնենք հաւատը այս գեղեցկութեան: Մեղք են, մեղք են մեր զաւակները, մենք մեր հայրերուն սխալները կրեցինք, սխալներ չկտակենք մեր սերունդներուն:

Այս ոգիով, 1995 թուական, ինչ գեղեցիկ երկինք պարզեց, մեր հայութեան եկեղեցական կեանքին միութեան ամրացման: Տարածենք, ամրացենք աւելիով այս միութիւնը, եւ կարենանք ժամանակին ըստ, ժամանակին հետ գնա, յահիտնականին հետ ապրիր յաւիտենօրէն: Յարդին ըսենք գնա հովին, ցորենին ըսենք, մտի ք մեր հոգիին մէջ, մնունք տուր մեր հոգիին:

Բարեկամն ը,

Խօսուեցաւ, խօսուեցաւ մեզի այնքան եկեղեցիներու կողմէ, որոնց բոլորը ես մօտեն ճանչցած եմ: Օր մը պատմութիւնը կը գրէ, թէ ինչպէս եղաւ, որ մեր եկեղեցին սերտ յարաբերութեան մէջ մտաւ, ուրիշ եկեղեցիներու հետ: Փառք իր Ասուան:

Բոլորը լեցին մեզի, մենք, մեր այսօրուան եւ Սուրբ Էջմիածնի երեք ամիսներ առաջուան ընտրութիւններով եւ արարողութիւններով հպարտութիւն յարդարեցինք, մեր միերի բոյր եւ օտար եկեղեցիներուն առաջ, բոլորն ալ հիացական վերաբերմունք ունեցան, Փառք ոք, փա՞ ոք տանք մեր եկեղեցին:

Մեր եկեղեցին ամբողջութիւնը միացեալ է, այսպէս է աշխարհը: Ես շատ յարաբերութիւններ ունեցած եմ օտար ազգերու եւ օտար եկեղեցիներու հետ: Մենք այլեւս կրցիացած չենք կրնար ապրիլ, ուզենք անգամ չենք կրնար ապրիլ, հետեւաբար պայծառ պահենք մեր դիմագծութիւնը,

իբրև մէ կ ազգ,

իբրև մէ կ եկեղեցի եւ

իբրև մէ կ պետութիւն հայութեան:

Բարեկամն ը, կու գամ այլեւս Մայր Հողէն, կեանքս միշտէ մահս, այլէւս այդ հողին կը նուիրեն, Մայր Աթոռին համար ինչ որ Աստուած կեանք տուած է պիտի տամ, իրեն միայն, եկեղեցիս եւ Հայրենիքիս: Կուզեմ այսօր, այստեղ, այսքան գեղեցիկ խօսքերէն վերջ, կո չ ուզել ձեր բոլորին, որպէս Ամենայն Հայոց Հայրապետ, Վերածնուող, Վերակազմակերպուող, ինքընք Վերակառուող ազգին գործ դժուար է, ծեզմէ աւելի լան գիտեմ դժուարութիւնները, բայց պէտք է գիտնանք, այսպիսի վերակենսական, այսպիսի ամբողջապետական բոյր կողմէրուն համար նուէր մը ունենալ, որ յայշահարենք այս դժուարութիւնները, ծանրութիւնները ընդհանրութեան մէջ զա-

Նոնք Ներդաշնակնով, այս է յաջողութեան գաղտնիքը, որ ինձի կը թելադրէ իմ սիրտս, այս ծանր տարիներու, 44 տարիներու հոգեւորական ծառայութենես Ետք Մեծի Տան Կիյիկիոյ Կաթողիկոսութենեն Ներս: Այլևս ամբողջ Կեանքս ընծայ կը նեմ Մայր Աթոռ Սուրբ Էջմանի Խօնան Սուրբ Սեղանին, իբրև 131րդ զոհը, մեր հայրապետներուն կարգին:

Ես կուզեմ յիշել մեկը, որ այսօր մեր մէջ է, որ ինձի հետ եղած է գրասեղանիս օրերն ասդին, դասընկերս, որ ինձի հետ եղաւ միասին միշտ, կարծէք Շլյայինք սրտի մը երկու մասնիկսերը, սիրեցեալ եռայրս, Մեծի Տան Կիյիկիոյ Կաթողիկոսութեան անցնող երեք ամիսներու Տեղապահ, յանձնն Արտաւազդ Արք. Թրթրուանի: Մեզ ու մշջիկ, հանդարտ ու մեղմիկ, Արտաւազդ Արքազանը, մեր Մեծի Տան Կիյիկիոյ Կաթողիկոսութեան այս անձնուեր հոգեւորականներն մէկն է, որ կարծէք նախ հոգեւորական է եւ յետոյ մարդ, այս աստիճան որ ինքը հոգին մարդ է: Գիտ այս Աթոռին նուիրուիլ, Հայաստանեայց Եկեղեցւոյ ամբողջութեանը մէջ: Անոր համար սրտի պարտք կը զգամ, իմ Եղայրական սիրոյս ամենեն քաղցր արտայայտութիւնը ունենալ իրեն հանդէպ:

Բարեկամն բ,

Մեր նորմանիր Մեծի Տան Կիյիկիոյ Կաթողիկոսը Ես ճանչցած եմ, երբ ինք գրասեղանի առջեւ ևստած էր, իսկ Ես այ ուսուցիչի ամպինին վրայ: Գիտեմ իր շնորհները, գիտեմ իր մտածման յստակութիւնը, Եւ այսօր անհունօրն ուրախ եմ, որ իր երիտասարդ տարիքին ստանձնեց այս ծանր պարտաւորութիւնը, որ Ես իմ ուսերու կրեցի 18 տարիներ շարունակ, Անթիկասի Աթոռին վրայ: Ես տարիները եղան Լիքանանեան տագնապի ծանր տարիները, ի բոլոր սրտն կը մարդեմ, որ այս ծանրութիւնը բոլորովին, ի սպառ հեռանայ Լիքանան Հայրենիքն, Եւ ինք կարենայ ամբողջութեամբ նուիրուիլ այս Աթոռին ծառայութեան, ի փառս Աստուծոյ, ի պատիւ մեր ժողովուրդին Եւ ազգին, ի պայծառութիւն Մեծի Տան Կիյիկիոյ Կաթողիկոսութեան Եւ ի փառաւորումն Հայաստանեայց Առաքելական Սուրբ Մայր Եկեղեցւոյ:

* * *

Որպէս նուէր շատերը տուին. «Ես ճեռքս պարապ չեմ եկած»: Առաջին նուէրս տուի իր ընտրութենեն անմիջապէս վերջը, Կաթողիկոսական արձիւս իր վգեն անցուցի:

Այժմ կը յայտարարեմ այստեղ, որ բերած եմ Մեծի Տան Կիյիկիոյ Կաթողիկոսութեան համար, այս սքանչելի խաչքարը, որ տեսնելու առիթը չկրցաք ունենալ բեմին վրայ, Կաթողիկոսական օծման օրը, 2 մեթրանոց, 550 քիլոլոց տուֆ քարին վրայ փորագրուած, գեղարուետական այս խաչքարը, որ կը նուիրեմ իմ հոգեւոր Տան:

Երբոր բարձրանայ Մայրավանքին մէջ, այստեղ յիշեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մեր հայրենիքը, որպէս զի մասնց միշտ միացեալ, Եւ միացեալ ծեռքերով յառաջ Երթանք դէպի արեւոտ պայծառ պապայ:

Ամենայն Հայոց Հայրապետի պահպանիչով փակուեցաւ օրուան յայտագիրը:

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԼԻԲԱՆԱՆԻ ԱՌԱՋԻՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԻՒՆ

Երկուշարքի առաւօտ, 3 Յուլիսին, Պատրիարք Սրբազն Հայրը, Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակեանի եւ գաւազանակիր Հայր Սուրբին ընկերակցութեամբ, ժամը 9:30ին այցելեց Լիքանանի առաջին Հայկական դեսպանատունը, ուր դիմաւորուեցաւ եւ ընդունուեցաւ Լիքանանի առաջին Հայատարմատարէն, յանձնի՝ Պր. Երուանդ Մելքոնեանի:

Անոնք խօսակցեցան Հայաստանի վերջին անցուդարձերու մասին եւ Կաքողիկոսական օծման շուրջ:

Պատրիարք Սրբազնը նույիրեց Պր. Հայատարմատարին Երուանդին տպարանէն լոյս տեսած վերջին հրատարակութիւններէն:

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՎԱՀԱՆ ԹՀՔԷՍԱՆ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵԴՐՈՂՆԸ ԵՒ

ԶԱՐԹՕՆՔ ՕՐՄԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱՏՈՒՆԸ

Նոյն օրը, Պատրիարք Սրբազն Հայրը գաւազանակրին եւ Համօ Մուկօֆեանին ընկերակցութեամբ, ժամը 10:45ին այցելեց Վահան Թէքեան մշակութային կեդրողնը եւ Զարթօնք օրաբերքի խմբագրատունը:

Շենքի դրան մուտքին Պատրիարք Սրբազն Հայրը դիմաւորուեցաւ եւ ընդունուեցաւ Զարթօնք օրաբերքի խմբագրի Տիար Պարոյր Ապաշեանի եւ շատ մը ուրիշ անձնաւորութիւններու կողմէ: Առաջնորդուեցաւ շենքի երկրորդ յարկի հիւրասենեակը, խօսակցեցան Հայաստանի եւ Պատրիարք Սրբազնի Կաքողիկոսական Տեղապահութեան շրջանի անցուդարձերուն մասին:

Խօսակցութեան վերջաւորութեան Պր. Պարոյրը Պատրիարք Սրբազն Հօրմէն խնդրեց ըսկով. «Գիտենք ձեր սէրն ու յարգանքը Կոմիտասին մասին, կուզեկինք ձեր այդ գիտութիւնը բաժնէիք մեր ժողովուրդին հետ միասին, անոնց հրամցնէիք Կոմիտասի երաժշտութեան հանճարը, որպէս զի անոնք անգամ մը եւս նորոգուէին Անոր սէրով ու երաժշտութեան ոգիով»:

Այսպիսով, անոնք կը պայմանաւորուէին Պատրիարք Սրբազն Հօր հետ, որ Ան Չորեքշարքի երեկոյեան 6 Յուլիս 1995ին, դասախոսէր Կոմիտասի Հանճարի մասին:

Համաձայն Մեծի Տաճան Կիլիկիոյ Կաքողիկոսութեան ժամանակացյցին, նոյն կեսօրին Պատրիարք Սրբազն Հայրը եւ Կ. Պոլսոյ Պատրիարք Սրբազն Հայրը ընկերակցելով զոյգ Վեհափառներուն, մեկնեցան վարչապետի ապարանքը, ի պատիւ նորընտիր զոյգ Կաքողիկոսներուն տրուած նաշկերոյթին:

Նոյնպէս, երեկոյեան ժամը 18:15ին, նուիրապետական չորս Գահակալները հրաւիրուած էին Լիրանանի խորհրդարանի նախագահին կողմէ նաշկերոյքի մը:

ՀԱՄԵՐԳԻ ԵՐԵԿՈՅԹԸ

3 Յուլիս 1995 երեկոյեան ժամը 8:30ին տեղի ունեցաւ «Հայ Երաժշտութեան Համերգ» մը, ազգային «Սիրան Մանուկեան» սրահին մէջ, նուիրուած Մեծի Տանն Կիլիկիոյ Կաքողիկոսութեան նոր Կաքողիկոսի Ընտրութեան, Զեռնադրութեան եւ Օծման, կատարողութեամբ Կաքողիկոսարանի «Շնորհալի» Երգչախումբին եւ ղեկավարութեամբ Մեղրիկ Վրդ. Բարիկեանի:

Ցիշեալ համերգին ներկայ գտնուեցան նուիրապետական չորս գահակալները, Հոգեւորականաց դասը եւ հայ ժողովուրդի հոծ բազմութիւն:

Ա.ՅԵԼՈՒԹԻՒՆ ՀԱՌԱԿՅՈԶԵԱՆ

ԴԱՐՄԱՆԱՏՈՒՆԸ ԵՒ Լ.Օ.ԽԻ ԴԱՐՄԱՆԱՏՈՒՆԸ

Երեցարքի 4 Յուլիս 1995 առաւտեան ժամը 9:30ին Պատրիարք Սրբազն Հայրը իր գաւազանակրին եւ Համօ Մոսկօֆեանի ընկերակցութեամբ այցելեց Հառուրս Գարակէօգեան դարմանատունը, ուր դրան մուտքին դիմաւորուեցաւ վարիչ տնօրին Վերապատուելի Ռոպէր Սարգիսեանի եւ դարմանատան պաշտօնեւութեան կողմէն:

Վերպատուելին մանրամասն բացատրութիւն տուալ Լիրանանի Գարակէօգեան դարմանատան նպատակին եւ անոր տարածքին մասին: Ան իր խօսակցութեան ընթացքին ծանրացաւ աւելի Հայաստանի շուրջ, ուր նոր մասնանիւղ մը բացած են եւ իրենց կեդրոնական օգնութիւնը եւ «Պիտենէն» տրամադրած են Անոր:

Մեկնումի ժամանակ Պատրիարք Սրբազն Հայրը յանձնեց Վերապատուելիին, Երուսաղէմի տպարանի վերջին հրատարակութիւններէն եւ Քաջալերեց անոր գործունեւութիւնը եւ մաղթեց նորանոր յաշողութիւններ: Այցելութեան աւարտին, բոլոր քոյքերը հաւաքուեցան Վերապատուելիին գրասնենակը, ուր Պատրիարք Սրբազն Հայրը յատուկ աղօք կատարեց եւ օրինեց բոլոր վաստակաւորները:

Ապա Պատրիարք Սրբազն Հայրը ուղղուեցաւ Լ.Օ.Խի դարմանատունը, ուր ընդունուեցաւ փոխ-ընդհանուր վարիչին՝ Օր. Արմինէ Ճերմակեանի եւ ուրիշ պատասխանատու պաշտօնեւութեան կողմէ: Կարճ ընդունելութենէ մը եսք, Օր. Ճերմակեան Պատրիարք Սրբազն Հօր ցոյց տուալ դարմանատան բժիշկական բաժինները իրենց զանազան նիւղաւորումներով: Պատրիարք Սրբազն Հայրը չերմօրէն քաջալերեց

տարուած նուիրեալ աշխատանքը եւ մաղթեց ազգային նորանոր նուանումներ:

ԿԱՆՈՆԱԿԱՆ ԱՂՕԹՔ ԵՒ

ՄԵԿՆՈՒՄ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ

Կէսօրուան ժամը 13:00ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Մայր Տաճարի զանգակմերու դողանցին ներքեւ եւ բազում հոգեւորականներէ կազմուած քափօրով Ամենայն Հայոց Կարողիկոսը եւ Արամ Ա. Հայրապետը եւ զոյք Պատրիարքները առաջնորդուեցան դէպի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճար: Ամենայն Հայոց Հայրապետը Կանոնական աղօթքը կատարելէ ետք, Մեծի Տաճան Կիլիկիոյ Հայրապետը խօսք առնելով բարի նանապարհ մաղթեց Ամենայն Հայոց Հայրապետին եւ ըսաւ, այս ուղեւորութիւններն ու այցելութիւնները յանախակի պիտի ըլլան Վեհափառ Տէր, Դուք Անքիլիաս, իսկ Ես Մայր Հայրենիք Սուրբ Էջմիածին: Զեռք ձեռքի եւ սիրտ սիրտի պիտի գործակցինք, յօգուտ եւ ի բարգաւաճումն Ազգիս Հայոց եւ Հայաստաննեայց նկեղեցւոյս:

Ամենայն Հայոց Հայրապետը իր շնորհակալական խօսքը ու զգացումները արտայայտելէ ետք, յուզումնալից աչքերով մնաք բարով ըսաւ իր հոգեւոր տան, ուր ամբողջ 44 տարիներու ծառայական թեղմնաւոր եւ արդիւնաւոր կեանք մ'անցուցած էր Անքիլիասի Վանքէն ներս: Միարան հայրերու ընկերակցութեամբ ուղղուեցաւ Կաթողիկոսական Դամրարանը, ուր «Հոգուցն հանգուցելոց ... եւ Քրիստոս Որդի Սստուծոյ անոխակալ» աղօթքները արտասանելէ ետք, մնկնեցաւ Նուիրապետական միւս երեք գահականներու ընկերակցութեամբ նախագահական ապարանքը, համաձայն Մեծի Տաճան Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ժամանակացոյցին: Նախագահ Իլիաս Հիրառուի անոնց հրաւիրած էր նաշկերոյթի մը, վերջին օրերու դէպեներուն առքիւ:

Երեկոյեան ժամը 17:00ին Վեհափառ Հայրապետը բոհչէ առաւ ի Մայր Հայրենիք: Պէյրութի օդակայանը Հայ ժողովուրդի զաւակմերը եւ բռնոր հոգեւոր հայրերը եւ Նուիրապետական Արքուներու Գահակալները բարի նանապարհ մաղթեցին իրենց Վեհափառ Տիրոց:

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ «ԱՐՄՐԱՍ» ԵՒ «ԱԶԴԱԿ»

ՕՐԱԹԵՐԹԵՐՈՒ ԽՄԲԱԳՐԱՏՈՒՆԵՐԸ

Երեկոյեան ժամը 4:00ին Պատրիարք Արքազան Հայրը իր գաւազանակրին ընկերակցութեամբ այցելութիւն մը տուաւ «Արարատ» օրաթերթի խմբագրատունը, ուր դիմաւորուեցաւ թերթի խմբագիր Տիար Աւտիս Փօշողիեանի եւ ուրիշ յարգելի անձնաւորութիւններու կողմէ:

Խոսակցեցան Սուրբ Երուսաղէմի շուրջ եւ Պաղեստինի վերջին անցուղարձերուն մասին, ապա Պր. Խմբագիրը Պատրիարք Արքազան Հօր

նուիրեց Արարատ օրաբերք լոյս տեսած վերջին հրատարակութիւններէն: Պատրիարք Սրբազնը իր կարգին փոխանցեց նրուսադէմի հրատարակութիւններէն:

Անմիջապէս վերջ Պատրիարք Սրբազն Հայրը այցելեց «Ազդակ» օրաբերքի խմբագրատունը, ուր դիմաւորուեցաւ խմբագիր Պր. Սարգիս Մահսերէնեանի կողմէ:

Դիմաւորման ընթացքին այցելութեան եկաւ երաժշտագէտ Պր. Երուանդ Երկանեան: Անոնք խօսակցեցան Կոմիտասի հանճարի եւ անոր երաժշտական նրութիւններուն մասին: Պր. Երկանեան մօտէն հետեւած էր Պատրիարք Սրբազն Հօր Կոմիտասի ուսումնասիրութիւններուն, ապա Պատրիարք Սրբազն Հայրը տեղեկացաւ Պր. Խմբագիրէն, «Ազդակ» օրաբերքի գործունեութեան տարածքին՝ եւ անոր վերջին հրատարակութիւններուն մասին:

**Ա.Ց.ԵԼՈՒԹԻՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԸ,
ԿԱՐՄԻՐԵԱՆ, ՆՍ.ԶԱՐԵԱՆ ԵՒ
ԶԱՊԷԼ ՄՈՎԱԿԱՆ ԿԵՂԻՈՆԸ**

Զորեցարքի, 5 Յուլիս 1995ին, առաւտեան ժամը 10:00ին Պատրիարք Սրբազն Հայրը իր Գաւազանակրին՝ Աւետիս Սրբոյա Խփրանեանի ընկերակցութեամբ այցելեց Հայ Բարեգործական Միութեան «Ազգային Նազարեան Վարժարան»ը, ուր դիմաւորուեցաւ Պր. Նուպար Նազարեանի (Ատենապետ Հ.Բ.Ը.Մ.ի Լիրանանի շրջանային յանձնաժողովի), Պր. Կարպիս Մարգարեանի (Գանձապահ Հ.Բ.Ը.Մ. Լիրանանի շրջանային յանձնաժողովի եւ Ատենապետ Հ.Ե.Ընկերակցութեան) եւ Վարժարանի Տնօրէնուիի Անժէլ Ճանճանեանի եւ ուրիշ յարգարժան անձնաւորութիւններու կողմէ:

Անմիջապէս վերջ Պատրիարք Սրբազն Հայրը իր Գաւազանակրին, Նուպար Նազարեանի եւ Կարպիս Մարգարեանի ընկերակցութեամբ, ժամը 11:00ին ուղղուեցաւ Հայկական Բարեգործական ընդհանուր Միութեան եւ Հ.Ե.Ը.ի Զապէլ Մովական կեդրոնը: Ան դիմաւորուեցաւ Արմէն Յարութիւննեանի (Փոխ ատենապահ Հ.Բ.Ը.Մ.ի Լիր. շրջանային յանձնաժողովի), Հայկ Թիլպեանի (Անդամ Հ.Բ.Ը.Մ.ի Լիր. շրջանային յանձնաժողովի եւ Ատենապետ Հ.Բ.Ը.Մ.ի Լիր. կրթական յանձնաժողովի), Արշօ Թիւթիւննեանի (Փոխ Ատենապետուի Հ.Բ.Ը.Մ.ի Լիր. կրթական յանձնաժողովի), Ժիրայր Դանիէլեանի (Տնօրէն Հ.Բ.Ը.Մ.ի Ցովակիմնան Մանուկեան, Դարունի Յակոբեան վարժարաններու եւ Ատենապահ Հ.Ե.Ընկերակցութեան), Սեպուհ Աւետիկեանի (Դիւանապետ Հ.Բ.Ը.Մ.ի Լիր. շրջանային յանձնաժողովի), Վարուժան Խաչատրութեանի, Կարպիս Շէքէրնեանի (Անդամներ Լիր. շրջանային յանձնաժողովի) եւ Տիկ. Սյուա

Մարգարեանի կողմէ, ապա առաջնորդութցաւ շենքի երկրորդ յարկի կեդրոնական սրահը:

Բոլորը միասնաբար ստեղծեցին ջերմ մթնոլորտ մը, զրուցեցին ընկերային, մշակութային, կրթական, անցնող վերջին ամիսներու դեպքերու եւ Երուսաղեմի խաղաղական վերջին շարժումներու մասին: Պատրիարք Սրբազն Հայրը մեծ գոհունակութեամբ պատասխաննեց անոնց հարցումներուն: Ազգային նոր յոյս ներշնչեց Երուսաղեմի ժառանգաւորաց վարժարանով, յիշելով վերջերս նոր կատարուած ձեռնադրութիւնը երեք Սրբաներու, որոնք իրենց մատուց տարիին իրենց կեանքերը նուիրեցին Ազգին եւ Եկեղեցին:

Պատրիարք Սրբազն Հայրը խրախուսեց կազմակերպութեանց ուսումնական եւ դաստիարակչական գործունեութիւնը, մաղթեց նորանոր նուանումներ ազգային մշակութային կեանքի դաշտէն ներս, ապա օրինեց ներկաները «Պահպանիչ»ով:

ԴԱՍԱԽՈՍՈՂԻԹԻՒՆ

ԿՈՄԻՏԱՍԽ ՀԱՆՁԱՐԻ ՄԱՍԻՆ

Զորեքշաբթի, 5 Յուլիս 1995, Երեկոյեան ժամը 7:00ին, Պատրիարք Սրբազն Հայրը Գաւազանակիր Հայր Սուրբին ընկերակցութեամբ մեկնեցաւ Վահան Թէքեան Մշակութային Միութեան կեդրոնը: Սրահը լի էր ունկնդիրներով, հակառակ կիմայական աննպաստ վիճակին:

Վահան Թէքեանի մշակութային միութեան անդամ Պր. Արմեն Իւրեշեան, Պատրիարք Սրբազն Հօր կենսագրականն ու բարեմասնութիւնները ներկայացնելէ ետք, հրաւիրեց զայն, որ դասախոսէ ներկաներուն:

ԱՅ նախ իր խոր շնորհակալութիւնը յայտնեց իրեն ընծայուած այս առիթին համար: Խոր զգացումով ներկայացուց կոմիտասի կենսագրականը, ապա հմտօրէն՝ անոր ստեղծագործութեան հանճարը: Անոր ստեղծագործութիւնը 12 խումբերու բաժնեց եւ իւրաքանչիւրը մէկ առ մէկ վերլուծելէ ետք, զանոնք երգի նամրով ներկայացուց թէ ինչպէս պէտք է երգել:

Սյս բոլորը այնքան հարազատ, այնքան ընկալելի եւ այնքան իրապուրիչ ոնով ներկայացուց Պատրիարք Սրբազն Հայրը, որ ժողովուրդը իր խոր գոհունակութիւնը յայտնեց մէկուկս ժամ տեսող դասխօսութեան աւարտին:

Նոյն վարչութեան ատենապետ՝ Պր. Արտաւազդ Մելիքսէթեան, իր խոր շնորհակալութիւնները յայտնեց Դասախոս Սրբազն Հօր յանուն Վահան Թէքեան Մշակութային Միութեան եւ ներկայ հայ ժողովուրդին, այսպէս պահ մը ներկաները տարած ըլլալով հայ գեղջուկին հայրենի

գաւառներն ու գիւղերը, Վան, Մուշ, Սասուն եւ Արարատան դաշտավայրերը:

ՄԵԿՆՈՒՄ

Հինգշաբթի 7 Յուլիս 1995ի երեկոյեան ժամը 20:00ին, Պատրիարք Սրբազն Հայրը Սրբոց Յակոբեանց Միարամուքեան Միարան եղայրներով, Գերշ. Տ. Արք. Սահակեանի, Գերշ. Տ. Սեւան Եպս. Ղարիպեանի եւ Հոգշ. Տ. Աւետիս Արծոյա Խփրանեանի ընկերակցուքեամբ, Արամ Ա. Հայրապետին հետ ընթրելէ յետոյ, երաժեշտ առին նորին Սուրբ Օծութենեն սիրոյ ողջունիւ, ապա մեկնեցաւ դեպի Պէյրութի օդակայանը ընկերակցուքեամբ Գերշ. Տ. Վարդան Արք. Տեմիրնեանի, Հոգշ. Տ. Բարգևն Վրդ. Զարեանի եւ Հոգշ. Տ. Գրիգոր Վրդ. Զիփենեանի:

Պէյրութի օդակայանի պատոյ հիւրասրահին մէջ կարն ընդունելուքնէ ետք, Պատրիարք Սրբազն Հայրը խոր յուշերով բաժնուեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Աթոռի միարաններէն, անոնց մաղթելով բաշառողջութիւն եւ երկարակեցութիւն: Օդանաւոր քոհչէ առաւ դեպի Կիպրոս ժամը 22:00ին:

Լառնագայի Օդակայանը անոնք դիմաւրուեցան Կիպրոսի Կաբոդիկոսական փոխանորդ Հոգշ. Տ. Եղիշէ Շ.Վրդ. Մաննիկեանի կողմէ: Կարն դադարէ մը ետք պատոյ հիւրասենեակին մէջ, Պատրիարք Սրբազն Հայրը եւ իր ընկերակիցները քոհչէ առին դեպի «Թէլ-Ավիվ» ժամը 23:15ին:

Թէլ-Ավիվի «Պէն-Կուրիոն» օդակայանին մէջ զանոնք դիմաւրութեցին Աւագ Թարգման Ռազմիկ Հայր Սուրբը, Տ. Դանիէլ Քահանան եւ Ռաֆֆի Կարապետեան:

ԱԻԵՏԻՍ ԱԲԵՂԱՅ ԻՓՐԱՃԵԱՆ

Կիրակի, 9 Յուլիս 1995

Պեղութ հրատակուող «Զարթօնք» օրաթերին
9 Յուլիս թուին մէջ, «Կոմիտասի Հանճարը» դասախո-
տիքնաև մասին անդադարձն էր Հ.Ա.Ս.:

ԱՆԴՐԱՌԴԱՐՁ ԿՈՄԻՏԱՍՍԻ ՀԱՆՃԱՐԸ ԴԱՍԱԽՈԾՈՒԹԵՍՆ

Երկար ժամանակի ի վեր այսպիսի դասախութեան մը ներկայ չէինք գտնուած-
այս եւ ասոր նևամ արտայայտութիւններ առա-
շին եւ վայրկեանական արձագանքն էին Չորեկշարքի, 5 Յուլիս 1995 ներկյեան հէլքեան կերունին մէջ տեղի ունեցած դասախութեան:
Նիւրը Կոմիտասն էր, այսինքն Հայ երգը, հայ գեղջուկին, պանդուխտին, հայրենասէրին, սիրել գիտցողին, կրօնասէրին, ամրողչական հայուն երգը:

Կոմիտաս վարդապետին մասին յանախ արտայայտուած ենք, խօսած ենք ամոր մեծու-
թեան մասին, իրբե երգահանակ եւ բանահաւատք:
Կոմիտաս վարդապետ տիփար հայութ, զինազիր մարդուն եւ անոր անկյունների տաղանդին մասին նոյնպէս խօսուած է ու զրուած, սակայն Չոր-
եկշարքի օրուանը ՈՒԻՐԾ էր: Ծչ միայն այն պատճուռվ, որ բանախօսը երուսաղէմի Հայոց Պատրիարք Թորգոմ Արք Մանուկյանն էր, որ հմուտ Կոմիտասազգէտ է, այլ՝ որովհետեւ յարգեի բանախօսը կրցած էր գոտնել ինչպէտին պատախանը, ինչին կողին: Ինչպէս տալ, մատուցի լաւագս տիրապետած, ընկալած եւ անոր հետ մէկացած նիւրը՝ այս պարագային Հայ երգը եւ Կոմիտասը: Անշուշտ, նախապայման է նիւրի հետ մերուիլ, որպէս զի յաջողութ նաև ինչպէտ: Եւ այդ ինչպէտին յաղբանակն էր, որ Թորգոմ Պատրիարք մատուցեց մէծ յաջո-
դութեամբ: Բանախօսութեան ընթացքին ժամա-
ցոյցին պաքներուն յանախակի նայի հարկաւոր շնորս, սակայն, երբ դասախութիւնը աւարտին հասաւ, ժամացոյցը կը յուշէր մէկ ու կէս ժամ անցած ըլլալը: Այս մէկ ու կէս ժամ, Պատրիարքը ներկաները մագմիսացուց իր անոյշ, անմիջական եւ պարզ ու գուլալ հայերէնով, կապեց երաժշտակ ունենալիքը եւ տարաւ զայն հայ-
րեմի մեր զաւաները ու գիւղերը, Վան, Մուշ, Սասուն եւ Սրբարատեան դաշտավայր:

Բանախօսը իր նիւրը բաժնած էր մասերու: Կրաքանչիր մաս, ըլլայ մանկական, պանդուխ-
տի, սիրոյ, եկեղեցական, հայրենասիրական թէ
այլ, աւելի ամրողչական, աւելի կենդանի եւ
աւելի մատչելի կը դառնայ, երբ ցոյց տալ եռք

բառերուն, ամոր երաժշտութեամ ու շշտա-
դրութեամ ինչու-մերուն պատասխանները, ոչ
թիշդ, ապա, թիշդ ձեռով կ'երգէր այդ երգը, ցոյց
տալով, թէ Կոմիտաս ինչպէտ կազմած է, խրա-
գրած ու կատարելութեան հասցուցած հայ
գեղուուկին երգը, մանրամասնորմ փոփոխութեամ
ներարկելով բառերն ու երաժշտութիւնը, ամոնց
մէջ դնելով հայկական շումը, ստիփելով որ
երգուի հարազատ շշտադրութեամբ:

Այս րոլորը, այնքան հարազատ, այնքան
ընկալիի եւ այթնան հրապուրիչ ունով ներկա-
յացուց Սրբազն Հայրը, որուն արդինքը եղան
ներկաներուն երկար շարումակուող ծափ-շնոր-
իակարութիւնը, որ երեւան հանեց նաեւ մանկա-
վարժ Պատրիարքին շնորհենքը:

Թէ էեան Մշակութային Միութեան Կրա-
նանի Վարչութեան կազմակերպած դասախոսական
այս բացառիկ եւ ինքնուրոյն երեկոն անշնչելի
պիտի մնայ մեր յիշողութեան մէջ:

Մեր հասարակութիւնը կարու է այս-
պիսի երեկոներու, ուր որակը ունի իր արժանի
տեղը: Ուրեմն, ոչ միայն նիւրն է կարեւորը, ոչ
միայն բանախօսն է կարեւորը, այլ՝ նիւրը
մատուցելու արուեստը: Ինչպէտ յաղբանակը
պէտք է ըլլայ վարակիչ եւ մնայուն:

ԹՄՄի Կրանանի Վարչութեան անդամ
Փր. Արմեն Ներեշշեանի բացման ու նոյն վար-
չութեան Ատենապես՝ Պր. Արտաւազ Մելքի-
սեթեանի շնորհակալիքի խօսերուն մէջ կային
այս նոյն մտահոգութիւնները: Արծեւուրելով
կրեական բանախօսին ընտրած աշխարհիկ
քեմային ամրողչական ընկալումը, կը յուսանէ
եւ կը ցանկանէ, որ մեր մշակութային միւս
կազմակերպութիւններն այ հետամուս ըլլան
լիրանանահայ արուեստակ հասարակութեամ
պարզեւու մարդու գեղագիտական նաշակը
բարձրացնող ձեռնարկներ:

1929 ՍԻՌՆ էջ 126, 156, 192,

Պատուիսիներ

Ա. ԶԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ԿԵԼՈՒԹԻՑ ԿԱՌԵՐԴԱԿԱՆԱԳՐԻՆ

ԵՎ

ԵՐԱՎՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏՐՈՒՐԾԱՐԱՔԻՆ

Ա. Արտայի Տեղին ժամանուր բնուածայի երթա-
ով նիվարդ Տ. Տ. Առակ Ա. Կաթողիկոս առա-
լուրին, Արքայոց մէջ զանուած և Ա. Արտա-
կանառ թիվուր Ալլուրի համապնդութիւն
ժամանուր մէ ճագին, Արտականառ Ըստ հայուր
ժամանուր ի նիստ Հայուրից՝ Ապրի 26, Կէ. Երե-
կոց ժամը 4.30ին Հայուր անդի անեցա Պատ-
րուրաբարձի պատճե մէջ, Խամապնդութեամ-
րեան Ա. Պատրուրք Հայ և ներկայաւթեամբ 33
միարանեարու Տեղին ժամանուր ինուած Տեղե-
կացրած մը ներկայացուց այս ինչից Արտա-
կանառ Ըստ է ժամանուր ու առենու ին-
յիւսու Խամապնդութեամ Արքայոց մէջ կազմա-
կարութեամ ունակուիկու պատճե Ա. Արտա-
կանին, միանալ Խամանաթեամբ պատճե Արքա-
յոց կուռապատճեամ թիվուր վախացեց
նիվարդ Կաթողիկոսաւթեան և Ա. Ա. Օման Անդ Տ. Առա-
կան կաթողիկոսաւթեան իրաւասաւթեան տակ զնե-
րտ նիկեցիներէն, Կաթուրդարաների ու ՀԵղո-
րացների, իրենց բարեւածակութեամբ։

Փախանցում պիտի պարտ Պարու թէն, քանի որ
այդ թիվը կազմակերպուած կը Խամարայ Երե-
կուշ և այս Կարսական Առաջնորդական պայտա-
նի կուտերուր իրեն Պախանցը Տ. Ա. Օմանին

Փախանցում պայտառաւուէ կառարից Հայ-
մար ճամանուր ան պիտի զիկուր Պարու Ա.
Պատրուրք Հայ կողմէն։

Արտականառ Ըստն ժամանուր որպատճե ան-
միջուցու հետապնդուց պէս Առակ կաթողի-
կուն. Պարու

ՊԱՏՐՈՒՐԾԱՐԱՔԻՆ

1929. Մարտ 27, Գեղար.

Ն. ԱԼԵՎԱՐԱՊՈՒՐԱՐԱՅԻ Պատրաստությունից

Չեմասով մերժություն եւ Աւելասարութեամբ
Ե. Մարտուրայուն ինենց բաւելից պահան համար,
Եւ նշուած կարպատիցութեան այն բաւելունից ըն-
դուածնէ, ու այսին օմանակարգութեան մը է Ավելիուց
նորութիւնութեան վեռակազմութեան համար։

ԱԱՀԱԿ ԱՎԹԱՂՄԱՍ

Փ. Արքի 11, Այր. Կ. Կորլի վերը Միւրիա մելեցաւ
Ա. Արքույ կիւտանու Տնու և Տ. Առաջիւ և նույն
Պարզնուն, նուն ունենալով Միւրանուն Տիար
և Առքանու Տեղու ժամանուր կազման որպատ
արան և Տ. Ա. Մարթիւ Արքազանի, Ալյուրի, Պա-
րանունի և Կաթուրդի Երաւառդաւասական վան-
քարքար, Անկեցնեներու ու ապացին Վարդարանները
վախացեց Կիւրիւն Կաթողիկոսաւթեան, համաձայն
Մարտանակու Ըստի ժամանուր պարզաւու

ԱԱՀԱԿ ԱՎԹԱՂՄԱՍ ՊԱՏՐՈՒՐԾԱՐԱՔԻՆ
ԵՎ ԲԱՐՈՒՄԱՆՀԱՐԻ ՊԱՏՐՈՒՐԾԱՐԱՔԻՆ

Ենոքու ու ունակութեամ և Ա. Արքի նույն
րին Ա. Ա. (է է 17-ն), ու Առակ Ճաման պահան.
Ա. Արքի նիւթեան Տնու և Տ. Ա. Մարթիւ Առա-
ջարանու և Գյուղանու Տնու նույնական նույնական
Միւրի նիւթեան Հիմ Արքի 14ին, Անկան Ա. Առա-
ջարանու փախանց Ալյուրի, Խամարայ և Լու-
յուսի և Առաջարանու վանքեր, Անկեցնեներ
և Վարդարանները Ա. Արքի Անկեցնարդայնիւնը
կու առաջ վեռաւուծն Արքի 30, Ֆէն ենենց ինենց
բանուած յուսուր համարի էնքը։

Գյուղանց թիվը նույն նույնական Փախանց
նույնական և Ա. Ա. Կաթողիկոս կողմէն Հոգ. Տ.
Առակ Ա. Ա. Առաջարանու, ինչ Լույսեկի մէջ է
Ա. Ա. Առքանու փախանցի համարան, Անկան Ա. Սո-
ւուսի Հոգը ուստի և Ա. Ա. Արքի Մարտ Հոգը Տ.
Ա. Ա. Առակ Ա. Ա. Կաթողիկոս պահանի յու որո-
ուած մէնց ու վերին ձեւը պահի այս թիվը կազմա-
կեցնեն։

Այս ուստի է ու Ա. Արքի կողմէն Կիւրիւն
Կաթողիկոսութեան կազմակերպութեան ի հայուր
մարտ այս պարտիւր խունն խունավութեամբ
ու յուսուր վերը է Ա. Ա. Իւնիւն Հոգուրեան մէջ, և Ա. Ա. Ա.
Կաթողիկոս Պարու թիվը սպան ու համառան է Ա.
Ա. Արքի և այս Ա. Ա. Կաթողիկ կազմ ցայ որպա-
տճան այս գումարացիւրնէ։

ՍԻՐԻՌԻՈՅ

ԵՐՈՒՍԱԼԵՄԱՊԱՏԿԱՆ ԹԵՄԵՐՈՒՆ

ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ

ՓՈԽԱՆՑՈՒՄԸ



ԵՐՈՒՍԱԼԵՄ

ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՅ ՅԱԿՈՒԵԱՆՑ

1930

ՍԻՐԻՈՅ

ԵՐՈՒՍԱԼԵՄԱՊԱՏԿԱՆ ԹԵՄԵՐՈՒՆ

ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ

ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

—*—*—*

**Առ. Նորին Ամենապատուութիւն
Տ. Տ. Եղիչէ Ս. Արքեպս. Դուռեան,
Բարեխնամ Պատրիարք Ս. Աթոռոյն
Երուսալէմի**

Ամեն. Արքազան Հայր,

Համաձայն Ձեր Ամենապատուութեան
բարձր հրամանին, պատիւ ունինք այսու
խոնարհարալ ներկայացնել, Սիւրիոյ մեր
թեմերուն (Պէյրութ, Դամասկոս և Լաթա-

քիա) աթոռապատկան եկեղեցիներու, վան-
քերու եւ վարժարաններու Կիլիկիոյ Կա-
թողիկոսութեան փոխանցման գործողու-
թեանց տեղեկագրութեան հետ, սոյն խըն-
դիրի ծագման, ընթացքին և վիրշաւորու-
թեան ամփոփումը:

Ս. Աթոռոյ բալոր միաբաններս և մասնաւանք Զեր Ամեն. Սրբազնութիւնը՝ իրարիւ պիտ Ս. Ուխտիս, լաւ ըմբռնած ենք, թէ պատմական ի՞նչ արժէք կը ներկայացնեն մեզ համար Սիւրիոյ աթոռապատկան այդ թեմերուն եկեղեցիներն ու վանքերը, որոնք միշնչե ժԹ. գարու վերջին քառորդը՝ Հայաստանէն և Կիլիկիայէն ցամաքային ճամրով Ս. Քաղաքայցելող հայ ուխտաւորական կարաւաններու օթեւաններ եղած են «Հոգեստուն» անունով, եւ երուսաղէմի Ս. Աթոռը միշտ կատարած է իր վրայ զրուած և միջազգային կերպով ճանչցուած երկու բարձր պարտականութիւնները, որք են՝ 1. պաշտպանել եւ պայծառ պահել հայ ազգին վայելած դարաւոր իրաւունքներն ի Ս. Տեղիս, եւ 2. զիւրացնել հայ հաւատացեալներուն ուխտագնացութիւնը գէպէ Ս. Երուսաղէմ:

Այդ վայրերու մեր եկեղեցիներուն եւ հոգեստուններուն յիշատակարանները՝ ի մասին հիմնարկութեանց կամ յաւելեալ շինութեանց՝ ոյոյ կուտան թէ զարերու լնթացքին մեր միաբանները ո՞րքան նախանձախնդիր եղած են Ս. Աթոռոյ

այդ աւանդական պարտականութիւններուն հանդէպ:

Պէյրութի, Դամասկոսի եւ Լաւագիկէի վանքերուն ու եկեղեցիներուն գլուխը գտնուող Ս. Աթոռոյ միաբան հոգեոր տեսչները, որոնք պատրիարքական փոխանորդի հանգամանք ալ ունեցած են զինագագարէն ետք, վերջին տարիներս աւելի նշանակութիւն ստացան իրենց պաշտօնական զիքքովք. վանդի ընդհանուր պատերազմէն յետոյ կազմուած Մեծ-Լիբանանի, Սիւրիոյ և Ալաուիթներու պետութեանց մօտ այդ տեսչները Պէյրութի, Դամասկոսի և Լաւագիկէի մայրաքաղաքներու մէջ, հին ֆէրմաններու ուժով, Ս. Աթոռոյ ներկայացուցիչներ հանդիսացան:

* * *

Ջինագագարին յաջորդող ամիսներուն Դամասկոսի Ս. Սարգիս, Պէյրութի Ս. Նըշան, և Լաւագիկէի Ս. Աստուածածին վանքերն ու եկեղեցիները եղան գլուխոր և կարևոր կեղրոններ, ուր ամփոփուեցան Սիւրիոյ անապատներէն վերազարձողները եւ տարագրութեան, պատերազի և ջարգերու լրջաններէն վերապրողները: Ցիշեալ վայրերուն մէջ վերահսացան:

Աթոռոյս պատր. փոխանորդներուն միջոցաւ բաժնուեցան այդ խեղճ տարագիրներուն համար զրկուած նպաստներն ու օգնութիւնները։ Զինադադարին յաջորդեց կիլիկիոյ զրաւումը Ֆրանսական պետութեան կողմանէ, եւ Հայերուն հոն ամփոփուելու մասին նոր յոյսեր արծարծուեցան, բայց երբ 1921 Հոկտեմբերին տեղի ունեցաւ կիլիկիոյ գժբախտ պարպումը Ֆրանսացւոց կողմէ, 100,000 է աւելի հայ ժողովուրդի բազմութիւնը ցաւալի պարագաներու տակ, ու մեծ կորուստներով դէպի Սիւրբա Ակսաւ գաղթել։

Կիլիկիոյ կաթողիկոսութեան կազմը, որ մեծապէս վեսառուած և թուով ալ զգալապէս նուազած էր պատերազմի հալածանքներու երեսէն, ընկերացած էր իր գաղթական ժողովուրդին ի Սիւրբա, սակայն ի վիճակի չէր ապահովելու իր ցրուած հօտին հոգեւոր պէտքերը։ Բացի անփոփոխ մնացած թերիոյ կին վիճակէն՝ կացութիւնը դժնդակ էր նորահաստատ մեծ քէմքերուն, և աստ ու անդ նոր կազմուող գաղութներուն մէջ։

Ս. Աթոռոյ Սիւրբիոյ երեք պատր. փոխանորդութիւնները այս նոր կացութեան առջեւ կարելի ամէն ճիգ ու ջանք թա-

փեցին, ըլլայ եկեղեցական, ըլլայ դպրոցական տեսակէտներով։ Միւս կողմանէ նաեւ, իրենք ըլլալով Սրաբիւ-Բհրսոնիլի և երա Սիլիլի ի պաշտօնէ ճանչուած հայ պաշտօնատեղները, կատարեցին նաեւ այդ ուղղութեամբ ալ իրենց պարտականութիւնները։

Մէկ կողմանէ իրենց ունեցած միջոցները սահմանափակ էին, և Ս. Աթոռոն ալ ի վիճակի չէր ընելու սպասուած զոհողութիւնները, որոնք արդէն բազմապատկուած էին բազգատմամբ նախորդ շրջաններուն։ Ժի՞ս կողմանէ՝ կիլիկիոյ կաթողիկոսութիւնը իր եկեղեցական կազմով պաշտան գտած ֆրանսական հոգատարութեան ներքեւ գտնուող հողամասներուն մէջ, կուգէր՝ հայկական եկեղեցական հաստատութեան գովելի նախանձախնդրութեամբ՝ պահել իր նույիրապետութիւնն ու աւանդութիւնները, և իր հոգեսոր իշխանութիւնը՝ իր ժողովուրդին վրայ։ Այս տեսակէտով ալ բընական է որ չէր կընար ենթարկուիլ երուսաղէմապատկան այդ թեմերուն Ս. Աթոռոյ ներկայացուցիչներուն։ Այս կիրապով երեան կուգար ժողովրդեան հոգեսոր մատակարարութեան գործին մէջ ակամայ մրցակցութեան եւ երկուութեան պարագայ մը։

Կիլիկիոյ կաթողիկոսութեան սկզբնաւ կան ջանքերը եղան՝ Փրանսական հոգաւտարութեանց ենթակայ այս երկիրներուն մէջ փոխել իր հիւրի հանգամնքը, և ստանալ՝ Կաթողիկոսական Աթոռը Սիւրիոյ մէջ հաստատելու մասին հոգատար պետութեան բարձրագոյն հրամանը :

Նորին Ս. Օծութեան կողմէ, 26 Յունուար 1924ին Սիւրիոյ Ֆրանս. Բարձր Գոմիսէր Ն. Վ. Ժէնէրալ Վէլիանին ուղղուած պաշտօնագրին ի պատասխան՝ Բարձր Գոմիսէրութիւնը իր 13 Մարտ 1924 թուակիր պատասխանագրով չնորհած էր այդ արտօնութիւնը, եւ մանրամասն տեսկեկութիւն ուղած էր, Կաթողիկոսութեան այդ տեղիրուն մէջ ունենալիք կազմի մասին, բայց երա-Սիսիլի ու Սրարիւ-Ռերունկի գործերու վերաբերմամբ ալ վերապահութիւն ցոյց տուած էր: Նորին Ս. Օծութիւնը, հիմնուելով այս նամակին վրայ, ուղած էր Զեր Ամենապատութեան 14 Մարտ 1924 թուակիր հետևեալ գրութիւնը:

(Պատճեն)

Կարողիկոսարան Հայոց
Կիլիկիա

1924 Մարտ 14, Պէյրութ

Համար 711/78

Ամենապատիւ

Տ. Տ. Եղիշէ Ս. Պատրիարք Հայոց
Ելուսաղէմ

Մեծն-Լիբանան և Սիւրիան հովանաւորող Ֆրանս. Կառավարութեան հետ բանակցութեան մէջ ենք հարիւր հազարէ աւելի հայ գաղթականց ազգային եկեղեցական կազմակերպութեան եւ Կիլիկիոյ ութղարեան կաթողիկոսութեան յարատեսութիւնը ապահովիլու համար:

Խոսցնելով ամբողջ խնդիրը իր էռութեան մէջ, ընդհանուր ժողովուրդին այլ ևս անյետաձեւիլ համարած պահանջն է, պահանջ մը զոր կը չետեն շարունակ արտասահմանի Հայութիւնը ու ազգային լըրազիրները, ինչ որ Զերդ Սրբազնութեան ուշագրութենէն վրիպած չէ անշուշտու, Ֆրանս. Մանտավի տակ գտնուող Լիբանանեան և Սուրբական բոլոր հողամասին վրայ համախռնուած հարիւր հազարաւոր

հայութիւնը օժտել վերջապէս եկեղեցական ու վարչական միօրինակ ու միաձոյլ կազմակերպութեամբ մը կիլիկիոյ Կաթողիկոսին՝ իրրե իրենց Գերագոյն Պետին՝ վերին նախագահութեան և ուղղակի անմիջական վերահսկողութեան ներքեւ Առանց այսպիսի ամուր կազմակերպութեան մի շուտափոյթ իրականացմանը, մեր ժողովուրդին ինքնուրոյն անհատականութիւնը եւ մեր եկեղեցական հնամեայ առանձնաշնորհաւմերը գտանդի տակ պիտի մնան այս երկրին մէջ։

Ժամանակակից առաջապահ բարեպատեհ է սակայն կրկին պատճառներով։ Առաջին այն բարեացակամութեան պատճառաւ, որուն հանդիպած է մեր այս խընդիրը Ֆրանս, Բարձր Գօմիսէրութեան կողմէ, ու երկրորդ՝ ըստ որում միւս քրիստոնեայ հասարակութիւններն ալ արդէն վաղուց կազմակերպուած, ներկայիս ալ հետամուռ են նոր իրաւակարգին հանդէպ հաստատելու ու օրէնքի կարգ անցընելու իրենց եկեղեցական եւ վարչական ուրոյն կարգն ու սարքը։

Ժողովուրդը թողուլ ներկայ անկազմակերպ վիճակին մէջ, ինչպէս ակնարկեցինք, եկեղեցին կործանումի եւ ժողո-

վուրդը տեղական քրիստոնեայ տարրին հետ ձուլումի պիտի առաջնորդէ։ Ամէն կողմէ արտայայտուած փափաքանաց վրայ լը մտածենք Հայէպի ու Անտիոքի Կիլիկեան թեմերուն վրայ երկու նոր թեմեր կամ առաջնորդութիւններ աւելցնել Լիբանանի և Սուրբոյ անոււամբ։ Բայց յառաջ քան գործին ձեռնարկելը փափաքեցանք Զեր Սրբազնութեան կարծիքն ու խորհուրդը ունենաւ, որուն համար ներկայ գրութեանս հետ Մեծարքոյ Տիրոր Անդրանիկ Կէնճեանը գրկեցինք, որ բանիւ բերանոյ պիտի բացատրէ մտագրուած ծրագրին կենսական ու անհրաժեշտ պէտքը ու այն վտանգները, որ անխօսափեկի են, իթէ օր ասած կազմակերպութիւնը զլուխ ըլ հանենք։

Ի Պէյրութ, ի Կամասկոս ու ի Լաւոզիկէ եկեղեցիներ ունի երուսաղէմ, որոնք թէեւ իրենց անձկութեամբ չեն բաւականացներ բազմահազար ժողովուրդի հոգեսոր պէտքերը, բայց իրրե ազգային կնիք կը-րող հաստատութիւններ՝ պէտք չեն թողուր օտար եկեղեցիներու մէջ կատարել մեր պաշտամունքները, ինչպէս ի Զահէկ և ի Թիրիփոլի, և ժողովուրդը ընտելացնել սեպական եկեղեցի չունենալու զաղափարին։

Եթէ Զեր Արբազնութիւնը հաճի Պէյրութի և Դամասկոսի Եկեղեցիները մեր տրամադրութեան տակ դնել, անգնահատելի ծառայութիւն մը ըրած պիտի ըլլայ Սրբոց Յակոբեանց Վանքը բազմաշարչար ազգին և Կիլիկիոյ Կոթողիկոսութեան, որ իր դարաւոր Աթոռոն ու Մայրավանքը Կորսնցընելէն ետքը, այս կրկին եկեղեցիները պիտի ըլլան իր գոյութիւնը ապահովող յնձարանները:

Երուսաղէմի իրաւատիրութիւնը և իրաւասութիւնը վտանգել մեր մորէն չտա ստար և շատ հետի է: Ազգովին կորսնցուցինք ամէն բան, միայն չէն և անարտա մնաց Ս. Յակոբեանց Վանքը, որ ամէնուս աղապատանքի առարկան է. Դամասկոսի մէջ Երուսաղէմ կալուածներ ունի, անոր Եկամուտները Միաբանութեան արգար բաժինն են, որոնց հսկելու և կառավարելու համար փոխանակ ամսականնաւոր վարդապետ մը պահելու, աշխարհական գործակալի մը կարելի է յանձնել, ինչպէս Հումէպի ու Եգիպտոսի կալուածները: Երուսաղէմի միակ գոհողութիւնը պիտի ըլլայ եկեղեցիները և անոնց յարակից ու վարդապետաց յատկացեալ բնավոյրերը մեր տրամադրութեան տակ դնել առծանապիս:

Թերեւս ըսուի, որ Երուսաղէմի փոխանորդներու ներկայութիւնը արգելք մը չէ ըլլայիք կազմակերպութեան: Մեր մէջ եւ մեզ համար այս առարկութիւնը մինչեւ մէկ աստիճան իրաւացի կրնայ ըլլալ, եթէ նկատի չառնենք առաջ գուլիք խաչաձեւ ւումները և բարդութիւնները, իսկ օտարուելու համար առեղծուային և ծիծաղելի պիտի ըլլայ մէկ հօտին երկու հովիք և մէկ Եկեղեցոյ երկու առաջնօրդ ունենալը: Այս երկուութիւնը հայ նահատակ Եկեղեցոյ կուրծքին նոր խոց մը չը պիտի ըլլայ:

Սրբազն Եղբայր, ամէն նորութիւն գոհողութեամբ կը հնանայ և կ'արմատունայ: Եթէ յուսոյ բեկոր մի ունենայինք վերադարձի, առանց որեէ խնդրանքի կը մնայինք երկար տարիներ ներկայ զիճակով, ինչպէս մնացինք շուրջ երեք տարիներ: սակայն առայժմ յայսիրը խուսափուկ երաշներու պէս կը ցնդին ու հետպհետէ ներքին գաւառներէն հայութեան վտիտ բեկորներու կարաւաններ գալով կ'ստուարացնեն գաղթականութեան թիւը:

Պալքաններու մէջ երեկի ապաստանած Հայերը կազմակերպութեան փորձեր կ'ընեն: Եթէ Լիբանանի և Սուրիոյ գաղթականութիւնը իր սեւ բազդին ձգուի,

Պատմութեան դատավճիռը միայն անէծք պիտի ըլլայ: Այս զատապարտութենէն զերծ մնալու համար էր, որ երբեմն մտածեցի թողարկ քաշուի և Սրբազնութենէդ խնդրեցի յերուսաղէմ կամ ի նեմէք պարզ ու անպանցյ խցիկ մը չնորհել կեանքիս արեմուտքը հոն ողջօւնելու, սակայն եղայրական անոյշ յանդիմանութեամբ մը յուսագրեցիք՝ «այնքան զոհողութիւներ չփոխանակել անփառունակ առանձնացումով մը, և խուճապի սարսափ մը չաւելցընել ինքզինքը անհայր և անտէր գտնող խեղճ ժողովուրդի մը տառապած ոսկորներուն»:

Այս սրտապնդիչ տողերը գրուած արէն տասննկինք ամիսներ անցած են, բայց ժողովուրդը միշտ անհայր և անտէր մնաց ոչ թէ չկամութեամբ, այլ նիւթական ու բարոյական միջոցներու պակասութեամբ: Ժողովուրդը ընդհանրապէս մեզ նման հաշի խնդիրով կը տագնապի: Առաջնորդներ, մանաւանդ եղիսկոպոս առաջնորդներ, առանց առաջնորդարանի ու պաշտօնէութեան, ըլլան կամ չըլլան, միենոյն է: Այս դիւրութիւնը մասամբ երուսաղէմէն կ'ակնկալնմք. երբ ժողովուրդը օր մը ինքնինք գտնէ և անտեսական տանելի վիճակ

մը ձեռք բերէ, Ս. Գևաղիրը սիրող հայ բարեպաշտք, ինչպէս յանցելումն, նոյնապէս մերձաւոր կամ հեռաւոր ապագայում կրկնակի կը փոխարինեն Երուսաղէմի զոհողութիւնը: Այս արգելառիթ պարագաները ժամանակին խօսած ու բացատրած ենք Բարգէն Ս. Եպիսկոպոսին, վերջերս ալ Փարեզին Եպիսկոպոսին ու Զաւէն Ս. Պատրիարքին, թէև նոքան նիւթական պակասութիւնը մեծ արգելք չին համարիր, սակայն տառապանքի ու կարօտութեան փորձառութիւնը, և թէ՛ ազգերու նիւթագաշտութիւնը այս գուեհիկ զաղափարը ծնած է, թէ նիւթն է միայն ամէն բարեկարգութեան ու կազմակերպութեան գլխաւոր ազգակը:

Ապահով եմք թէ, Պատ. Տնօրէն Խորհուրդը պիտի համակերպի Սրբազնութեանդ ծանօթ ժողովրդասիրութեան: Հակառակ պարագային պէտք ունիմ Զեր անձնական կարծիքին ու խորհրդին: Ընկճառած ենք անօրինակ վշտի խաչին ծանրութեան տակ: Զեմ բսեր բաժնեցէք այդ անըմբերելի ծանրութիւնը: Գոնէ բարոյապէս և եղայրական խորհրդատութեամբ թեթեցուցէք: Եղբայրական սիրազեղ ողջագուրմամբ, Մնամ աղօթարար

Մահակ Բ. Կիլիկիոյ Կարողիկոս

Այս նամակը, որ Սիւրիա փոխադրուած կիլկեան կաթողիկոսութեան և Երուսաղէմի աթոռին միջն առաջին անգամ ըլլալով հարցը պաշտօնապէս մէջտեղ կը դնէր, ինչպէս գիտէք, Սրբազն Հայր, առարկայ եղաւ մասնաւոր ուշադրութեան, եւ տեղի տուաւ լուրջ ուսումնասիրութիւններու.

Զեր Ամենապատութեան կողմանէ 25 Մարտ 1924ին Ն. Ս. Օծութեան կիլկիոյ Ս. Կաթողիկոսին ուղղեալ հետեւել պատասխանագրին մէջ պարզուած էին ժամանակին Զեր Բ. Սրբազնութեան և Ս. Աթոռոյոյ Տնօրէն ժողովին տեսութիւնները այս ինդրոյ մասին:

2156/8

28 Մարտ 1924

Շնորհազարդ

Տ. Տ. Ասհակ Բ. Կաթողիկոս

Մեծի Տանն Կիլկիոյ

. Պէյրութ.

Սրբազն Տէր,

Սրբի մեծ զոհունակութեամբ կարգացինք Զեր Ս. Օծութեան այն պատուական գիրը, որով Փրանսական կառավարութեան կողմէ կիլկեան նժդեհացած Աթոռին ի

Սիւրիա հաստատման մասին ցոյց տրուած հաճութիւնը, և ընդ նմին՝ հարիւր հազարէ աւելի հայ գաղթականութեան մը ազգային — եկեղեցական վերակազմութեան անհաժակաւութիւնը կը հաղորդէիք մեզ:

Հիմնաւորիլու համար այդ անյետաձգելի ձեռնարկը, որը որչափ կենսական նոյնչափ և պատուաբեր պիտի ըլլայ իր հայրենի հողէն բռնի վտարուած զժրախտ հայութեան յոյժ կարեոր մէկ մասին համար, պէտք տեսած էր Զեր Ս. Օծութիւնը՝ իրեն զարնուած հովուափետը վիրաւորուած հօտին ինչ ինչ զոհողութիւններ ակնկալի Երասմագէմի Աթոռէն, յուսալով փրաւամբ՝ թէ Ան չէր կրնար անտարբեր մնալ պատմական չարշուով շըշոնի մը առ գէտքը մասամբ մը գարմանելու նուիրուող անկեղծ ջանքերուն:

Զեր Ս. Օծութիւնը իրական օժանդակութիւն մը խնդրելու համար Երուսաղէմի Աթոռէն՝ կառաջարկէր որ իթէ կարելի է, Պէյրութի և Դամասկոսի վանքերն իրենց մատուններով Կիլկեան Աթոռին թողուին առժամացին, հոգեւոր տեսչութիւնները գագրին եւ այդ հաստատութեանց վիրաբերող կալուածները յանձնուին աշխարհական զործակալի մը Մեր հոկողութեան ներքեւ:

Սրբազն Տէր,

Հակառակ բոլոր մեր փափաքին՝ որով պիտի տրամադրուէինք աշակցիլ Ս. Օծութեանք՝ որպէսզի յաջողութեամբ գլուխ հանուէր առաջադրուած Կազմական Նրագիրը, ստիպուած եմ զիտել տալու՝ իրբև Գահակալը Ս. Յակորեանց Վանքին՝ թէ այզպիսի տնօրէնութիւն մը զ՞ր կը մայ մեր իրաւասութիւնէն, յորչափ երուսաղէմի Վանքն իր բոլոր իրաւունքներով ու սեպհականութիւններովը Սեղի աւանդող Ազգին՝ Կեդրոնի՝ Կամքը չէ Կարելի հարցընել ներկայ ծանօթ պարագաներու բերմամբ։ Տրուած ըլլալով ուրեմն որ երուսաղէմի Առաքելական Աթոռը ինքզինքն անձեւնհաս կը նկատէ հրաժարելու Պէյրութի և Դամասկոսի և նոյն իսկ Լաթաքիոյ Տեսչորիւններէն որոնց ի վաղուց հետէ յանձնուած է տեղական հայ ժողովուրդին հոգեոր մատակարարութիւնն ու կըրթական հոգածութիւնը։ Հարկ կը համարինք աւելցնել նաև թէ Պէյրութի հոգեւոր տեսուչը կալուածական հասոյթ մը չունենալով՝ իր որոշ տմականը կ'ստանայ երուսաղէմին, և Դամասկոսի կալուածաներն ալ հազիւ կ'ապահովեն տեղոյն հոգեոր տեսչին տարեկան համեստ թոշակը։

Նոյն է և Լաթաքիոյ համար։ Այս պարագան կը հարկադրուինք յիշեցնել, որպէսզի զէթ ուրիշներ չկարծեն թէ Երուսաղէմի Աթոռը տեսեական հայեցակէտով կը մը կ'ուզէ դնել իր անտեղիտալի իրաւունքին մէջ։

Բայց, ինչ որ ալ ըլլայ, նուիրական պարտք համարելով Զեր Ս. Օծութեան ըստ կարեւոյն օգնել և դիւրութիւններ ընձեռած ըլլալ՝ կ'առաջարկինք, հոււանութեամբ Տնօրէն ժողովին, ժամանակառ պատշաճ կարգադրութիւն մը. ա'յն է՛ զերոյիշեալ քաղաքներուն մէջ երուսաղէմի Աթոռէն անուանուած հոգեոր տեսուչները կիլիկեան Աթոռին ալ ի սպաս դնել անվերապահօրէն, եթէ Զեր Ս. Օծութիւնը հաճի զանօնք իրբև իր Առաջնորդական Փոխանորդները ճանչնալ։ Այդ կրկնակ պաշտօններու մէջ զժուար չէ որ հաշտուին երուսաղէմի Վանքին և կիլիկեան Աթոռին շահերը միանգամայն. վասնզի Սեր այդ հոգեոր տեսուչները՝ կալուածական հսկողութեան մը զործը կատարելով միայն, մեացեալին համար պիտի նուիրուին ժողովուրդին ամէն պէտքերուն վարչականօրէն, ինչպէս կ'ընէ ցարդ Լաթաքիոյ հոգեոր տեսուչը, որուն՝ Զեր Ս. Օծութեան

խնդրանքին համաձայն՝ ասկէ իբր երկու տարիներ առաջ յանձնուեցաւ Սնտիոքի Հայոց հոգուութիւնն ալ: Ի հարկէ Զեր Ս. Օծութիւնը՝ ժողովրդային սահմանադրաշկան կամ ընտրական իրաւունքը մէջ բերելով՝ անպատեհութիւն մը պիտի փութայ մատնանշել այդօրինակ անուանումի մը վերաբերմամբ: Սակայն կը կանխենք ըսելու որ՝ ժամանակառու այդ կարգադրութիւնը կիլիկեան նորակազմ վարչութեան համար դիւրացում մէն է ըստ Մեզ, մինչեւ որ Աթոռը ձևոք բերէ ամրողական կազմկերպութեան մը՝ ամէն հնարաւորութիւնները և սահմանադրական ինքնուրոյն վիճակի մը նպաստող բոյոր հանգամոնքները միւրեական հողին վրայ առանարակ:

Եթէ Զեր Ս. Օծութիւնը իր բարձր հաւանութիւնը յայտնէ այս մասին, երկու Աթոռներու միջև համերաշխաբար գործակցելու պէտքը օրինական կապ մը կ'ըլլայ ինքնին՝ որչափ ատեն փորձը ներկակ արդինք չլուսա, ու երկրորդական խընդիրներու շուրջ այժմէն հարցեր գնելու փոթկուութիւնները յարմարագոյն ժամանակի մը կը նանակ վերապահուելի: Մէնք կը խորհինք թէ երուազէմի և կիլիկեան Աթոռներու մտերիմ միջեւ մտերիմ մերձաւորու-

թիւններ պէտք է ստեղծուին, մանաւանդ որ եկեղեցական պաշտօնէութեան մը պատրաստութեան հոգն այսուհետեւ ա'լ աւելի պիտի ծանրանայ Ս. Յակոբեանց վանքին վրայ, ուրկէ ամենայն իրաւամբ պիտի ուզգէ օգտուիլ կիլիկեան Աթոռը: Անդրադառնալով անգամ մըն ալ հոգեոր տեսչի և առաջնորդական փոխանորդի միացեալ պաշտօններու շուրջ, կը կարծենք թէ երեկոց տերանց ծառայեր պարտպան, ինչպէս պիտի դիտուէր, վարչական անտեղալութեան մը հարցական կետը պիտի չցցէ Սեր առաջն, եթէ խնամով ճշգրտուին կրկնակ պատասխանատութեան սահմանագիծերը երրուաղէմի և կիլիկեան Աթոռներուն միաժամանակ հաւատարմօրէն ծառայող հոգեորականին համար:

Եթէ Զեր Ս. Օծութիւնը ներողամիտ ըլլայ, պարտք պիտի համարիմ մէկ երկու զիտողութիւններ ալ կցելու նամակիս, Զեր ուշագրութիւնը հրաւիրելով եղբայրաբար:

Զեր գրովը մտագրութիւն կը յայտնէիք կաթողիկոսական Աթոռը հաստատել Պէյրութի մէջ: Այդ մասին Զեր Ս. Օծութեան թողլով միանգամ ընդ միշտ վերջնական որոշումը և զործադրութիւնը, պի-

տի համարձակիմ դիտել տալ՝ թէ աթոռաշնիստ ըլլալու աւելի յարմարութիւններ կան Հալէպի համար, ոչ միայն պատմական ինչ ինչ աւանդութիւններու, այլ և փոքրի ի շատէ Կիլիկեան Աթոռին վայելուչ ընդարձակ հեկղեցիով և յատուկ բնակարանով մ' ալ օժտուած ըլլալուն չնորհիւ։ Աթոռին կառավարական կեղրոնին մօտ գտնուելու պարագան չենք կարծեր որ անմիջական օգուտնիր կարհնայ ընձեռել, և շատ անգամներ ալ, պէտք է խոստովանիլ, գծուար կ'ըլլայ զոհացում տալ պահանջուած բարձր զիրքի մը պայմաններուն՝ զանոտան պատճառներով։ Ռւստի ժամանակ մը ևս Պէրութ մնաէք յետոյ՝ որպէսզի օրը օրին ֆրանսական կառավարութեան մօտ Զեր Ս. Օծութեան միջոցաւ ըլլալիք գիմումներ արդիւնաւորութին ընդհանուր կազմակերպութեան օրինագիծի մասին, լաւագոյն կը թուի Մեզ Կիլիկեան Աթոռու վերջնականապէս փոխադրել Հաւելպ, ուր անձամբ անշուշտ պիտի վարեք տեղւոյն առաջնորդութիւնը, հոն կեղրունացնելով կրօնական և վարչական ժողովները, և անոնց զործակցութիւնը ապահովելով Զեր Ս. Օծութեան նախագահութեան ներքեւ։

Դարձեալ Կիլիկեան ազգային-հկեղեցական կազմակերպութեան մէջ տարակոյս չունինք՝ թէ կարեսը տեղ մը պիտի գրաւէ կաթողիկոսական Աթոռի յաջորդութեան կենսական ինվերլը, և առ այդ՝ անհրաժեշտ պիտի ըլլայ, ինչպէս կ'սպասուի Զեր ծանօթ խոհականութենէն, չշեղինախիւկին ընտրութեանց աւանդական ուղղութենէն, և Սուրբիական Հայութեան անձուկ ըրջանակին մէջ չամփոփել ընտրական այդ իրաւունքը, որպէսզի Աթոռոն ունենայ իր նախկիւն հմայքն ու պատկառանքը՝ իրեն երկրորդը էջմիածնի Ընդհանուր Հայրապետութեան, և մանաւանդ դժնդակ անհակնական բոլոր առջեւ կարենայ ազգովին իմն պահպանել Հայաստանեայ Եկեղեցւոյ նուիրապետական գլխաւորութիւնը։ Արդ՝ Զեր Ս. Օծութիւնը պետն ու հոգուապետն ըլլալով Կիլիկեան Աթոռին՝ պիտի չեղյալտարէ որ լիկ առաջնորդի մը հանգամանաքովը տեղի ունենայ իր յաջորդին ընտրութիւնը։ Եթէ իրաւունք կը տրուի Մեզի այս տեսակէտէն զիտել Կիլիկիոյ կաթողիկոսական Աթոռին գոյութեան հարցը, անհրաժեշտ կը համարինք որ թէ Պուսի պատրիարքարանէն, թէ Եփիպտոսի առաջնորդարանէն և թէ ուրիշ կարեսը գա-

դութներէն, ինչպէս և Երուսաղէմի Աթոռունքն այժմէն իսկ խորհուրդ հարցուի և ըստ այնմ սահմանադրուի այդ ընտրական իրաւասութիւնը։

Այս ամէնուն մասին՝ որոնց համառօտ ամփոփումը փութացի տալ գրովս, քանի մը անգամներով առիթ ունեցանք խօսելու Ձեզ Ս. Օծութեան պատուական նամակը Մեզի բերող Մեծալպոյ Տիար Անդրանիկ թէնճեանի հետ, և կը յուսամ որ Մեր բարեկամին բերանացի բացարձութիւններն ալ լսելով՝ անվրէպ պիտի գնահատէք Մեր անկեղծութիւնը, և կրկին ուրախութեան առիթը պիտի շնորհէք Մեզի, Ձեր և Ձեր հօտին վատահութեանը արածանցներով Մեր առաջարկներն ու խորհուրդները։

Ազօթակից

Պատրիարք Երուսաղէմի

Եղիշէ Արքեպիսկոպոս Դուռեան

Սիւրիոյ հոգևոր իշխանութեանց երկուութեան վերջ տալու մտօք՝ Պէյլութի, Դամասկոսի և Լաւողիկէի երուսաղէմապատկան պատր. փիխանորդութիւնները Կիլիկիոյ կաթողիկոսութեան տրամադրութեան ներքե դնելու մասին Ձեր Ամենա-

պատուութեան կողմէ եղած վիհանձն առաջարկը — առաջարկ՝ որուն արժէքը աւելի շեշտուեցաւ, երբ Սիւրիոյ Ֆրանս. Վաեմ. Բարձր Գոմիսէրը, ի պատասխան Ն. Ս. Օծութեան դիմումին, իր 14 Օգոստոս 1924 թուակիր զրով կը յայտնէր թէ էրա սիլիլի և Սրարիւ բերանէիլի խնդիրները լուծենու իրաւունքները չէր կրնար տալ Ն. Ս. Օծութեան ներկայացուցած եկեղեցականներուն, որոնք նշանակուած էին նոր կազմին համաձայն —, չը գտաւ Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմանէ այն ընդունելութիւնը՝ որ կը յուսացուէր։

Նորին Ս. Օծութիւնը կը յայտնէր, թէ զգուշացած էր այդ քայլը առնելէ, Ա. — «Առաջնորդական խնդրոյ թնձուկ մը չըստեղծելու», Բ. — «Առաջնորդական փոխանորդներու գէմ ժողովրդական գծգոհութեան պարագային թէ՝ զինքը և թէ Երուսաղէմի պատրիարքութիւնը ազմուկներու առջև չգնելու և Գ. — Ակիլիկիոյ պատմական Աթոռի ներկայ միաբանները ապրուստի միջոցներէ չզրկելու համար»։

Երկուութեան վիճակը շարունակուեցաւ, գժկոհութիւններ երկան եկան և Ձեր Ամեն. Սրբազնութիւնը պէտք տեսաւ, 1925 Փետրուարին մէջ, Պատր. Փոխա-

Նորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ Ս. Եպս. Աւազանունին մասնաւոր առաքելութեամբ Պէյրութ զրկել, Նորին Սրբազնութիւնը իր վերադարձի ընդարձակ տեղեկագրով մը պարզեց կացութեան մանրամասն հանգամանքներն ու նորին Ս. Օծութեան հետ ունեցած տեսակցութիւնները Պէյրութի մէջ:

* *

1925 ապրոյն մէջ քաղաքական գէպք մը պատահեցան Սիւրիոյ քրանս. հոգատարութեան ներքեւ որոնուող կառավարութեանց միջև, որ փոխեց խնդրոյն հանգամանքները, և մեծապէս ազդեց ու եղաւ մեծագոյն շարժառիթներէն մին՝ ի մասին այն որոշումին զոր պիտի տային Զեր Ամեն. Սրբազնութեանը նախագահութեան ներքեւ Ս. Օթոռոյ Տնօրին և Միար. Էնդհ. Ժողովները ի նպաստ Սիւրիա հաստատուած կիլիկեան Աթոռոի շահներուն:

Հոգատար պիտութիւնը եւ Մեծ-Լիարանանի, Սիւրիոյ և Աւասութիւններու կառավարութիւնները որոշում տուին տեղական հպատակ ճանչնալ իրենց հոգամասերուն մէջ ապաստան զտած հայ գաղթականները: Տեղացիի և գաղթականի հարցը

մէջտեղէն վերնալով, կիլիկոյ կաթողիկոսութիւն եկեղեցական կազմը ևս կ'ըլլար տեղական հպատակութիւնը վայելող կազմակերպութիւնը մը, եւ Ս. Աթոռոյ պատր. փոխանորդները, ինթակայ ըլլալով նրուսազէմի պատրիարքութեան, կը պահէն իրենց օտարականի բնոյթը:

Նոր երեան եկած սոյն քաղաքական կացութիւնը մասսամբ իրաւունք տուաւ կիլիկոյ Կաթողիկոսութեան այն գաղաքարին, թէ քաղաքականապէս աւելի ոգտակար կ'ըլլար եթէ Սիւրիահայերուն հոգեկոր մատակարարութիւնը լրացուէր տեղական կառավարութեան հպատակ հայ եկեղեցական կազմակերպութիւնը մը միջոցաւ: Բնականաբար Ս. Աթոռու, հրաժարելով Սիւրիոյ մէջ հոգուական գործօն գեր մը ունենալէ՝ կրնար պահէլ այդ վայրերուն մէջ ունեցած իր վանքերն ու զբարոցները, բայց նորին Ս. Օծութեան կոչերը՝ Կիլիկեան Աթոռոյ տիտուր վիճակին ու անոր վերակազմութեան և պահպանումի անհրաժեշտութեան մասին, կոչեր՝ որոնք Ս. Կաթողիկոսին հրատարակած Կոսկովն ա'լ աւելի արձագանք գտան ազգին մէջ, համոզեցին միանգամայն Ս. Աթոռու սիրով համակերպելու Սիւրիոյ երուսաղէմապատ-

կան վանքերը, եկեղեցիներն ու վարժարանները կիլիկիոյ Կաթողիկոսութեան փոխանցել:

Խրախուսուելով Երուսաղէմի Աթոռին Կիլիկիան Ցանն հանդէպ միտ ցոյց տուած և այս անգամ առաւել ևս չեշտուած բարի տրամադրութիւններէն, Նորին Ս. Օծութիւնը՝ Յ մարտ 1929 ին Զեր Ամենապատութեան ուղղեց նոր կոչ մը, որմէ Կը քաղենք Պետքեալ կարեոր մասերը.

(Պատճեն)

Ակիլիկիոյ Կաթողիկոսական Կազմակերպութեան համբաւը ընդհանրութեան, մասնաւանդ արտասահմանի գաղթականութեան, խանգավառ սիրոյն և համակրութեան արժանացաւ: Ամէն կողմէ մարդուն հետ դրամի անհրաժեշտութիւնը ոչ միայն չեշտուեցաւ, նաեւ ի Հալէպ և ի Փարիզ հանգանակութեան ձեռնարկուեցաւ, որուն մղիչ ուժը զլիաւորապէս եղաւ Ամեն: Սրբազնութեանդ ու պատուական Միարանութեան որոշմամբ՝ Պէյրութի, Դամականսի և Լաւողիկէի տեսչութիւնները գաղրեցնելու և վանատունները Կաթողիկոսութեան տակ դնելու յանձնառութիւնը:

Ակիրանանի հայ առաջնորդութիւնը բարձրացնելու համար կիպրոսէն Գեր. Տ. Եղիչ Ս. Եպիսկոպոսը հրաւիրեցինք, առաջնորդի կամ կաթ. փոխանորդի պաշտօնով ։ Պաւառական և Քաղաքական ժողովները գաղարեալ հոչակեցինք ցնոր տընօրէնութիւն, եւ Վարչական ժողով մը նշանակեցինք իրեւ նորհրդական ու օգնական կաթ. Փօխանորդին:

Վկարծեմ ժամանակն է, Սրբազնն եղայլ, Պէյրութի մէջ, որ մեր զիւրախոցիկ կողն է, զերջ տալ երկուութեան, նոր մղում տալու համար կազմակերպական հանգամակուրիստ: Այս կորպագրութեամբ, աղքատ հասարակութիւնը, որ հաց գանելու համար գտողթականութեան ցուցը ձեռքէն ձգած չէ, պիտի ազատի տառջնորդաբանի անունով տարեկան 60-70 հնչուն ոսկի չճարէն, Ս. Նշան Վանքը Եպիսկոպոսարան կ'ըլլայ, և երկսեռ դպրոցները Եպիսկոպոսի անմիջական հսկողութեամբ աւելի փայլ ու անուն կ'ունինան, ու Ս. Նշանէն ուժացող ազգայինք, իրեւ մասն ընդհ. գաղթականութեան, նախկին և կրկնապատկուած սիրով պիտի փարին Ս. Եկեղեցին և այսուարտաքին վանդի ուժքնութիւնը իր թա-

վը պիտի կորսնցնէ: Բաւական է որքան բարբանջեցին և Հայ, Ա. Նկեղեցին ներքին պառակտումով կորսւած է»: Խնկածը կանգնել ու կորսուածը զտնել ու փրկել Ձեր ու մեր պարտաւորութիւնն է:»

Ձեր Սմեն, Սրբազնութիւնը, Տնօրին Փողովոյ հետ խորհրդակցելէ յետոյ, որոշեց Միաբանական Ընդհանուր Ֆողով գումարել, և խնդիրը յանձնել անոր քուէարկութիւնն: Ձեր Սմենապատուութիւնն հրաւելին վրայ 26 Մարտ 1929 ին գումարուած Միաբ, Ընդհանուր Ժողովին մէջ կարդացուցաւ Ձեր Բ. Սրբազնութիւն հետեւալ պաշտօնագիրը:

21 Մարտ 1929

Համար 8400/8

Պատուարժան Միաբանական
Ընդհանուր Ժողովին.

Յայտնի է Պատուարժան Միաբանական Ընդհանուր Ժողովոյդ, թէ Կիլիկիոյ Ս. Կաթողիկոսը, և հարիւր հազարէ աւելի իր ժողովուրդը, քաղաքական ծանօթ պարագաներու բերմամբ ապաստան գտած հն Միւրիոյ մէջ, չնորհիւ Հոգատար և տեղա-

կան կառավարութեանց բարեացակամութեան:

Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Սահակ Ս. Կաթողիկոս, Սիւրիա հաստատուելէն ասոզին, ձեռնարկներ կատարած էր Կիլիկիան Աթոռին կազմակերպութիւնը հաստատուն հրմերու վրայ գնելու մտօք, եւ առաջին օրէն թէ՛ պաշտօնագրիերով և թէ յատուկ Պատուիրակի միջոցաւ գիմումներ կատարելով Ս. Աթոռոյս, ինդրած իր որ Աթոռոյ մէջ (Պէցրութ, Դամասկոս և Լաւողիկէ) գտնուող և Ս. Աթոռէս զրկուած միաբան վարդապետներով կառավարուող երաւացէմապտկան եկեղեցիներն ու վանքերը առջանապիս տրամադրուին Կիլիկիոյ Կաթողիկոսաթեան. իսկ նոյն վայրերու վանքապատկան կալուածներուն սեփականատիրութիւնը ըստ առաջնոյն պատկանի երուասղէմի Ս. Աթոռին, և անոնց մաստակարարութիւնը կատարուի Ս. Աթոռէս կարգուելիք աշխարհական գործակալներու ձեռամբ:

Խելացէս կ'երևի Կիլիկիոյ Ս. Կաթողիկոսին և Ս. Աթոռոյս միջն 1924 էն ի վեր այս մասին փոխանակուած թղթակցութիւններէն, նորին Ս. Օծութիւն այդ առաջարկութիւնը եւ ազգային զանազան

մարմիններէն, թերթիրէ ու մասնաւոր անհատներէ յոյտնուած փափաքն ու հզած թելագրութիւնները Տնօրէն Ժողովս ուշադրութեան առարկայ ըրած ըլլալով, սկզբունքով ընդունած էր՝ որ երկու Առողուներուն միջին կատարուելիք բանակցութիւններով յարմարագոյն կարգագրութիւն մը խորհուի, երբ Կիրիլիան Արքուին վարյական վերակազմութիւնը հաստատու հիմներու վրայ դրուած ըլլայ:

Նորին Ս. Օծութիւնը, վերջիրս ալ Պէյրութէն ուղղած իր Յ Մարտ 1929 թուակիր պաշտօնագրով յայտնած է, թէ Կազմակերպութեան զորձին սկսուած ըլլալով, Տ. Եղիչէ Ս. Եպս. Կարօնանը Պէյրութի Կաթողիկոսական փոխանորդ անուանած է, ուստի ժամանակը հասած կը նկատէ՝ որ, Պէյրութէն սկսելով, վերջ տըրուի հոգեոր ներկայացուցչութեան երկուութեան, եւ տեղւոյն Ս. Նշան վանքը, եկեղեցին ու գպրոցները յանձնուին Կիլիկիոյ Կաթողիկոսութեան:

Տնօրէն Ժողովոյս վերջին նիստին մէջ ուշադրութեան առողջեցաւ Ս. Կաթողիկոսին վերոյիշեալ պաշտօնագիրը, եւ նկատելով՝ որ Սիերիոյ երուաղէմապատկան վանօրէից և եկեղեցեաց Կիլիկիոյ Կաթո-

ղիկոսութեան փոխանցումի մասին եղած խնդրանքին նկատառումն ու առ այդ ըլլալով վերջնական տնօրինութիւնը անկ է Պատուարժան Միաբանական Ընդհանուր Ժողովոյդ, օրինական գատուեցաւ սոյն հարցի մասին խորհրդակցիլ յատենի Ընդհանուր Ժողովոյդ, եւ Անոր հաճութեամբ վերջնական կըրակացութեան մը յանգիլ:

Տնօրէն Ժողովս պարտք կ'զկայ այս ինձրոյ մասին պարզիլ իր հետեւեալ տեսակէտը:

Նկատելով՝ որ քաղաքական պարագաներու բերմամբ Սիւրիա փոխազդրուած Կիլիկիան Աթոռին կազմակերպութիւնը ապահովելու մտօք լուրջ ջանքեր Կ'ըլլան նորին Ս. Օծութեան կողմանէ, և նկատելով որ ամբողջ Ազգին, ինչպէս նաև Միաբանութեանս ալ, չերմ բազմանքն է արդինաւորուած տեսնել այդ նպաստակաւ եղած ու ըլլալիք աշխատութիւնները, Տնօրէն Ժողովս այն կործիքն ունի, թէ Կարելի պիտի ըլլայ, Պատուարժան Միաբանական Ընդհանուր Ժողովոյդ հաճութեամբ, երկու Սթոռներուն միջին կայանալիք համաձայնութեան Կմմանց վրայ, Կիլիկիոյ Կաթողիկոսութեան տրամադրութեան ներքե դնել Պէյրութի, Պամասկո-

մի եւ կաւոդիկէի մեր վանքերն ու ժամատունները միայն, և նոյն տեղերու տեսչութիւնները վարող միաբան վարդապետներու պաշտօններուն վերջ տալով, կոչել զանոնք Ս. Աթոռու: Խոկ նոյն երեք տեղերու աթոռապատկան կալուածոց վերակացութիւնը յահճնել ուղղակի Ս. Աթոռու էսու որոշուելիք յարմար և վատահելիք գործակալներու՝ մատակարարելու և արդիւնաւորելու համար զանոնք յօգուտ Ս. Աթոռու:

Աղօթարար

Պատրիարք Երուսաղէմի

Սղիտէ Արքապիսկոպոս Դուռինան

Հոմաձայն Տնօքէն Ժողովի վերոյիշեալ պաշտօնագրին՝ Միաբանական Ընդհանուր Ժողովը միաձայնութեամբ քուէ՞րկեց՝ կրթիկոյ Կաթողիկոսութեան փոխանցել Պէյրութի, Դամասկոսի եւ Լաւոդիկէի երուսաղէմապատկան երեք թեմերը՝ իրենց վանքերով, եկիղեցիներով և վարժարաններով:

Զերք Բ. Մըբազնութեան եւ Նորին Ս. Օծութեան միջնեւ այս մասին փոխանակութեած կունենք ստորև:

28 Մարտ 1929.
Համար 8415/8

Շնորհազարդ

Տ. Տ. Սահակ Բ. Մըբազն Կաթողիկոս
Մեծի Տանն կիլիկիոյ

Պէյրութ

Պատիւ ունցանք լնգունելու Զեր Ս. Օծութեան Մարտ 3 թուակիր, Համար 2090/61, պաշտօնագիրը, որով հաճած էիք աեղեկութիւններ հաղորդել կիլիկիան Ասթոռոյդ Սիւրիոյ մէջ կազմակերպութեան համար հղած ձեռնարկներու մասին, եւ փափաք յայտնած էիք՝ ժամանակը հասած նկատել Սիւրիոյ երուսաղէմապատկան թեմերը կիլիկիոյ Կաթողիկոսութեան փոխանակիլու:

Տնօքէն Ժողովս ուշագրութեան առնելով Զեր Ս. Օծութեան այդ պաշտօնագիրը, յարմար գատեց Զեր առաջարկութեան նկատառումը յանձնել Միաբանական Ընդհանուր Ժողովոյն, եւ Անոր հաճութեամբ ու որոշմամբ տնօքինել պարտուապատշաճը:

Տարւոյս Մարտ 26 ի երեքշաբթին, յիտ միջօքէի ժամը 4,30 ին Մեր նախագահութեամբ գումարուած Միաբանական

Հնդկանուր ժողովս մասնաւոր խորհըրդակցութեան առարկայ ըրաւ Զեր Ս. Օծութեան առաջարկը, և միաձայնութեամբ ոռոշեց՝ Սիւրիոյ երուսաղէմապատկան թեմերուն վերաբերող եկեղեցի, գանատուն և գորոց փոխանցել Կիլիկիոյ Կաթողիկոսութեան։ Որոշուեցաւ նաև, որ այդ փոխանցումը սկսի Պէյրութէն, ուր Զեր Ս. Օծութեան կողմէ Կաթողիկոսական Փոխանորդ կարգուածէ արդէն Գեր. Տ. Եղիշէ Ս. Եպս։ Կարօն։ Միաբանակոն Հնդկանուր ժողովոյս սոյն որոշումը անմիջապէս հաղորդուեցաւ Զեր Ս. Օծութեան, 26 Մարտ թուակիր մեր հետեւալ հեռագիրով։

Sainteté Sahag Catholicoz Beyrouth.
Assemblée Générale Congrégation tenue aujourd’hui décida unanimement transferer THEMES de Syrie sous autorité Votre Sainteté.

PATRIARCHE TOURIAN.

Պէյրութի, Դամասկոսի և Լաւողիկէի մեր տեսչութեանց եւս ուղղեալ պաշտօնագիրերով հաղորդուեցաւ իրենց՝ Միաբանական Հնդկ. ժողովոյ վերոգրեալ որոշումը, և յանձնարարուեցաւ սպասել մեր հրահանգներուն, վերջնական փոխանցումը կատարելու համար։

Հաղորդելով զայս Զեր Ս. Օծութեան, սրտագինս կը մաղթենք կատարեալ յաջողութիւն և կարողութիւն, ի բարգաւաճութիւն Կիլիկեան Աթոռոյդ և ի մսիթարութիւն Ազգիս Հայոց։

Ողջունիւ Սիրոյ, Աղօթակից
Պատրիարք Երուսաղէմի
Նվիտ Արքապահուապս Դուրեան
(Պատմհն)

Կարսդիկոսութիւն Հայոց
Կիլիկիոյ

Պէյրութ, 8 Ապրիլ 1929,
Համար 2090/92

Ամենապատիւ

Տ. Տ. Եղիշէ Ս. Արք-Եպս. Դուրեան,
Պատրիարք Հայոց յԵրուսաղէմ։

Զեր Միաբանութեան Մարտ 28 Կրկին գրութիւնք թէ մեզ և թէ Ընդհանուր Հայ ժողովրդին համար կրկնազատիկ բերին։ Զեր հեռագրին վրայ արդէն գրած էինք, որ Հալէափի թեմին բոլոր եկեղեցիներուն մէջ բարեմաղթութիւններ կատարեն վասն կենաց Միաբանութեանդ և յարատե բարգաւաճան Միաբանութեան։
Գոհութեամբ տեղեկացայ, որ մօտ ու-

բերս Ս. Աթոռոյ իրաւասուներ պիտի գան Փէյրութի վանատան և դպրոցներու յանձնաբան համար ի պաշտօնէ. մեր գործն ալ արդէն լրացած ըլլալով Հալէպ դառնալու օրերը մօտեցած են. կը խնդրեմ, որ հասնիք օր առաջ դրկիլ՝ օր առաջ դրկելու համար զմեզ հոգեմաշ տաղտուկներէ:

Եղբայրական անկեղծ սիրոյ ողջազուրմամբ,

Մնամ Աղօթարար
Սահնակ Բ. Կար. Կիլիկիոյ

Զեր Ամեն. Սրբազնութեան և Տնօրէն ժողովոյ կողմանէ մեր անձին վըստահուած փոխանցման գործողութեանց մասին ստացանք 11 Ապրիլ 1929 թուակիր հետևեալ Հրահանդ-պաշտօնագիրը:

(Պատճեն)

Համար 8499/8

11 Ապրիլ 1929,

Գերաշնորհ
Տ. Մատթէսս Ս. Եպս. Գայըգճեան,
Միաբան Առաքելական Ս. Ուխտիս,
Աստ

Հստ առաջարկութեան Տնօրէն ժողովոյս, Միաբանական Ընդհանուր ժողովը

տարւոյս մարտ 26 ի երեքշաբթի օրուան իմազումար նիստին մէջ ընթացք տալով նորին Ս. Օծութիւն Կիլիկիոյ Տ. Տ. Սահնակ Ս. Կաթողիկոսի քանիցս կրկնած առաջարկներուն, միաձայնութեամբ որոշեց՝ Սիւրիոյ մէջ գտնուող երուսաղէմապատկան թեմերը (Պէյրութ, Դամասկոս և Լատոդիկէ) իրենց եկեղեցիներով, վանատուններով եւ ազգային վարժարաններով առանձապիս փոխանցել Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Հոգենոր իշխանութեան:

Սոյն որոշումը թէ՛ հեռագիրով և թէ մասնաւոր պաշտօնագրով հաղորդուեցաւ նորին Ս. Օծութեան, ինչպէս նաև վերոշչեալ վայրերը պաշտօնավարող մեր փոխանորդներուն, և ծանուցուեցաւ թէ Ս. Աթոռոյս կողմանէ մօտ օրէն մանաւոր պաշտօնեայ մը պիտի դրկուի փոխանցումը կատարելու համար:

Ժողովս վատահ Զեր փորձառութեան և խոհականութեան վրայ, յարմար գատեց այդ պաշտօնը յանձնել Զեր Գերապատուութեան, Զեզ աղակից տալով Ս. Աթոռոյս դիւնապետ Մեծ. Տիար Կարապետ նուրիհանը: Ուստի ներկայիւս յանձնարարելով օր փութացնէք Զեր ուղևորութիւնը, ժողովս հարկ անհրաժեշտ կը դա-

տէ տալ հետևեալ հրահանգը, որուն համաձայն պիտի կատարուին փոխանցութերը,
Ա. — Կիլիկիոյ Կաթողիկոսութեան պիտի յանձնուին՝

1. — Պերուքի մեջ՝

Երուսաղէմապատկան եկեղեցին, յարակից վանատունը և ազգային վարժարանը: Խոկ Ս. Աթոռոյս սեփականութիւնը կը մնայ կին գերեզմանատան հոգը:

2. — Դամասկոսի մեջ՝

Երուսաղէմապատկան եկեղեցին, յարակից վանատունը և ազգային վարժարանը: Խոկ Ս. Աթոռոյս սեփականութիւնը կը մնան Աղքատանոցի Թաղը, վարձու տրուած միւս կալուածները, և վանքին կից պարիսպէն գորս գտնուող պարտէզը(*):

3. — Լաւոդիկի մեջ՝

Երուսաղէմապատկան եկեղեցին, յարակից վանատունը և ազգային վարժարանը: Խոկ Ս. Աթոռոյս սեփականութիւնը կը մնան վարձու տրուած միւս կալուածները, և վանքին կից պարիսպէն գորս գտնուող պարտէզը(*):

(*) Դամասկոսի ներկայ ազգային վարժարանի չենք ցորքան ծառայէ իր նպատակին՝ կը մնայ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան իրաւասութեան ներքեւ: Խոկ վարժարան ըլլալէ գաղբեռու պարտային՝ ըստ առաջնոյն կ'անցնի երասաղէմի կալուածներուն կարգը:

Ները, հին գերեզմանատան հողը, և Եազաւիկէի 9 կտոր ձիթաստաններուն կէս բաժինը:

Բ. — Վերոյիշեալ երեք թեմերու վանաքերէն իւրաքանչւրին մէջ հարկ է որ կահաւորուած սենհակ մը պահուի իրաներուսաղէմատան մաս, Ս. Աթոռոյ Միթարանութեան անոնվով:

Գ. — Սրդէն հրահանգ տրուած է Սիւրիոյ մեր երեք տեսուչներուն, որ փիխանցում մէր անմիջապէս ետք վերատառնան Ս. Աթոռու: Հետեւարար ցարդ անոնց ձեռքով կառապարուող երուսաղէմապատկան կալուածներու մատակարարութիւնը հարկ է յանձնել պարկեշտ ու խղճամիտ գործականիրու, պէտք եղած հրահանգները տալով անոնց, ի մասին բարւոք մատակարարութեան և շահագործութեան աթոռապատկան կալուածներու, և այդ նոր գործականներուն անունները հաղորդել մեզ, որպէսզի յանուն իրենց փոխանորդագրեր զրկուին մեր կողմանէ(*):

(*) Գործակալք պարտաւոր պիտի ըլլան, պաշտօնին ատանձնած օրէն՝ երուսաղէմապատկան կալուածոց արգւննքները Ս. Աթոռոյ հաշուոյն անցյնել ուղղակի, զգուշանալով յատկացնել պանոնք փոխանորդներու ծափուց, ըլլան անոնք երուսաղէմի միաբան կամ ոչ:

Դ.— Ժողով կը փափաքի, որ Զեր այս ուզմարութենէն օգտուելով, մանրամասն քննութիւն մը կատարէք Սիւրիոյ մէջ Ա. Աթոռոյս սեպհական բոլոր կալուածներուն վրայ, և ճշգելով անոնց տեսակները, վարձակալութեանց պայմանները, հասոյթներու քանակը, անոնց մատակարարութեանց եղանակը, եայն, Զեր օգտակար և յարմար զառած կարգադրութիւններն ընէք տեղին վրայ, և Զեր վերագրածին լիակատար տեղեկագրով մը իրակեկ ընէք Տնօրին ժողովս եղած քընութեանց և տեղի ունեցած կարգադրութեանց մասին։

Մաղթելով Զեր Սրբազնութեան կատարեալ յաջողութիւն և արդիւնաւորութիւն։

Ողջունիւ Սիւրիոյ, Ալօթակից
Պատրիարք Երուսաղէմի
Ելիսէ Արքեպիսկոպոս Գուրենան

Հաս հրամանի Զեր Ամեն. Սրբազնութեան, 1929 Ապրիլ 14ին գէպի Պէյրութ ճամբայ եւանք, մեր հետն ունենալով Ա. Աթոռոյ գիւանապետը Ազն. Տիար կարգեալ նուրեան։

Հստ Հին Տոմարի Ա. Զատկի տօնա-

կան օրերուն առթիւ մեր Երուսաղէմ գլուխուիլը անհրաժեշտ ըլլալուն, Զեր Ամեն նապատուութիւնը հրամայած էր, որ մեր պաշտօնը ի Սիւրիա լրացնենք երկու շաբաթուան մէջ։ Հստ այսմ, հակառակ մեր երթալիք վայրերուն իրարմէ ունեցած հեռաւորութեան եւ մեր յառաջացած տարիքին, ջանք չինայիցինք որպէսզի կարենայինք սահմանեալ ժամանակամիջոցի մէջ զործադրել Զեր Բ. Սրբազնութեան հրամանը։

Մեր առաջին կայանը եղաւ Պէյրութ, ուր ժամանենուս այցելեցինք նորին Ա. Օծութեան Կիլիկիոյ Տ. Տ. Սահակ Ա. Կաթողիկոսին, որուն հետ ունեցանք փոխանցման զործողութեանց մտնրամասնութիւնները ճշգող առաջին տեսակցութիւննիս։ Կիլիկիոյ Ա. Կաթողիկոսը իր կողմանէ կիբանանի Կաթողիկոսական Փոխանորդ Նշանակուած Գեր. Տ. Եղիշէ Ա. Եպս. Կարօւեանի պաշտօն տուաւ հետևեալ օրը մէկի հանդիպիլ Ա. Նշան Վանքին մէջ, և մեր ներկայութեան Ա. Աթոռոյ Պատր. Փոխանորդ Գեր. Տ. Գէորգ Վըդ. Ճանապգեանէն ստանալ Ա. Նշան Եկեղեցին՝ մէջի անօթներով և զգեստներով, փոխանորդաբանը՝ մէջի գոյքերով, ազգային վար-

ժարանը, վանքի բակը, ինչպէս նաև նոր գերեզմանատան հողը, զոր գնած էր վանաքը՝ ասկէ մօտաւորապէս վեց տարի առաջ։ Փոխանցուած եկեղեցական անօթներուն և գոյքերուն համար կազմուեցաւ լիակատար ցուցակ մը, որը Տէղորդ Վլու. Ճանարկանի Տղիչէ Ս. Եղիչէ Ս. Եպոս. Կորուսանի Կողմէ ստորագրուելէ յետոյ՝ յանձնուեցաւ մեզ։

Յանձնումի գործողութիւնը լրանալէն յետոյ, ըստ Զեր Բ. Մըրակնութեան հրամանին՝ Գեր. Տ. Գէորգ Վլու. Ճանարզեանը ազատ կացուցինք իր պաշտօնէն։

Գէյրութի մէջ կալուած չունի Ս. Առողը, բայց հին գերեզմանատան գետինէն, որուն պահպանութիւնն ու յատակարարութիւնը յանձնուեցաւ տեղույն երևելի ազգայիններէն Մեծ։ Տիար Միհրան Քեհեանինի։

Նորին Ս. Օծութիւնը Դամասկոսի եւ Լաւոդիկէի վանքերուն և եկեղեցիներուն փոխանցումին համար նշանակեց Գեր. Տ. Խաղ. Մ. Վլու. Աջապահեանը, որ մեզի ընկերացաւ, երբ մեր Պէյրութ ժամանելուն երրորդ օրը, 19 ապրիլ, ճամբայ ելանք դէպի Դամասկոս։

Նոյն երեկոյին հասանք Դամասկոս և

հետեւեալ առաւտուն Պապը-Շարքիի Ս. Մարգիս Վանքը երթալով, ամբողջ օրը յատկացուցինք հոկելու Պատր. Փոխանորդգ Գեր. Տ. Սուրէն Վլու. Քէմանեանի կողմէ՝ Կաթ. Պատուիրակ Գեր. Տ. Խաղ. Մ. Վլու. Աջապահեանին կատարուած փոխանցումին ըստ հրահանգի. յանձնուեցան աեղույն եկեղեցին իր անօթներով և զգեստներով, փոխանորդարանը մէջի գոյքերով, վարժարանը՝ իր յարակից մոտերով, և գերեզմանատունը։ Փոխանցուած եկեղեցական անօթներուն և գոյքերուն համար հռն ալ յանձնուեցաւ մեզի՝ կազմուած և երկուստեք ստորագրուած Ցուցակը։

Յաջորդական երկու օրերը յատկացուցինք տեղույն երուսաղէմապատկան կալուածներու քննութեան։ Ասոնք կը բաղկանան 15 կտորներէ և պարտէզ մը։ Բացի 2 կտորներէն, որ գարձու տրուուծ են օտարազգի պատուաւոր անձի մը, մնացեալ ները նախանձելի վիճակ մը չեն ներկայացներ։ Ասոնց եկամուտը 250 Պաղեսարնեան Լիրա հաշուուած է, որմէ մաս մը անգանձելի կը մնայ ամէն տարի։ Ուրախ ենք յայտնել, թէ տեղույն պատուաւոր ազգայիններէն Մեծ։ Տիար Ֆիլիպ Գարդիէեան հաճեցաւ յօժմակամ ստանձնել

այդ կալուածոց մատակարութիւնը, եւ ինչպէս յայտնի է Զեր Ամենապատռւութեան, յիշեալլ այդ կալուածոց գործակալ կարգուած ըլլալով, այժմ կը գործէ Զեր Սրբազնութենէն իրեն տրուած լիազօրութեան փոխանորդագրով:

Դամասկոսի կալուածական արդեանց մեծագոյն մասը հարկ պիտի ըլլայ ամէն տարի նորոգութեանց յատկացնել ֆճացումէ փրկելու համար զանոնք:

Նորին Ս. Օծութիւնը Դամասկոսի Կաթ. Փոխանորդ կարգած էր Գեր. Տ. Խաղ Շ. Վրդ. Աջապահեանը, և փափաք յայտնած էր, որ փոխանացումէն յետոյ Գեր. Տ. Սուրբն Վրդ. մայ ի Դամասկոս, մինչեւ որ Տ. Խաղ Շ. Վրդ. լրացնելով Լաւողիկէի վանուց և եկեղեցւոյն ստանձնումի գործը՝ կարենայ վերագառնալ Դամասկոս:

Ապրիլ 24ին կարողացանք մեկնիլ Հաւելպ, ընկերութեամբ Խաղ Շ. Վրդ. ի և հոն երկու օր մնալէ և տեղւոյն երուսալէմապատկան կալուածները քննելէ յետոյ՝ ճամրայ ելանք, գարձեալ Խաղ Շ. Վրդ. ի ընկերակցութեամբ, դէպի Լաւողիկէ, ուր հասանք Ապրիլ 26 ին:

Լաւողիկէ մեր ժամանումին երկրորդ օրը կատարուեցաւ փոխանցումը՝ Պատ.

Փոխանորդ Տ. Վահան Վրդ. Գէորգեանի կողմէ՝ Կաթ. Պատուիրակ Տ. Խաղ Շ. Վրդ. Աջապահեանի, այն է՝ տեղւոյն եկեղեցին՝ իր անօթներով, փոխանորդարանն իր գոյքերով, դպրոցն՝ իր յարակից մասերով, որ կը կազմեն նախկին Հոգեթունը, եւ Գերեզմանատունը՝ Կատարուած նոր փոխանցումի ցուցակը այստեղ ալ պատրաստւելով եւ երկուստեք ստորագրուելով յանձնուեցաւ մեզի:

Հետեւեալ օրը զբաղեցանք տեղեւոյն երրուսաղէմապատկան կալուածներուն քըննութեամբ։ Անոնք կը բաղկանան 15 կըտորէ, (տառն, խանութ, եւ ընդարձակ գետին մը)։ Գետինը՝ հայ գաղթականներ վերածած են քէմբի, ուր կը բնակին առողջապահական չատ յոռի պայմաններուտեկի:

Այստեղի կալուածներուն վիճակը Դամասկոսիններէն աւելի վատթար է՝ Վերիկերոյ տարեկան 104 Պաղեստինեան Լիբայի հասոյթին մեծ մասը պէտք է յատկացնել նորոգութեանց, որպէս զի կարիկ ըլլայ անոնց պահպանումը։

Ինչպէս Դամասկոս, հոս ալ բախտն ունեցանք հաւանութիւնը առնելու տեղոյն պատուաւոր ազգայիններէն Մեծ.

Տիար Յարութիւն Մաքինամեանի, որուն յանձնեցինք աթոռապատկան կալուածնեարուն մատակարարութիւնը, և առ այդ՝ Զեր Ամենապատուութեան կողմէ տրուած լիազօրի փոխանորդագիրը:

Նորին Ս. Օծութիւնը կաւողիկէի առաջնորդ կարգած էր Անտիոքի առաջնորդ Գիր. Տ. Եփրեմ Մ. Վրդ. Տոհմունին. բայց նկատիով որ նա ժամանակի մը համար պիտի չկրնայ կաւողիկէ գալ, փափաք յայտնած է որ Տ. Վահան Վրդ. Գէորգեան մնայ անդ, գոնէ երկու ամիս եւս: Շւատի առժամապէս հոն թողուցինք Տ. Վահան Վրդ.ը. և մեզ հետ ունենալով Տ. Խաղ Մ. Վրդ. Աջապահեանը, Ապրիլ 29 ին մեկնեցանք կաւողիկէն, և հետեւել օրը վերաբարձնք Պէլութ, ուր այցելեցինք Վեհ. Կաթողիկոսին և պատրաստուած զոյշ ցուցակները՝ նորին Ս. Օծութեան և մեր կողմէ ստորագրուած՝ փոխանակուեցան, և այս կերպով վերջացաւ Ս. Աթոռոյ եւ կիւլիկոյ Կաթողիկոսութեան միջնեւ կատարելիք փոխանցման գործողութիւնը:

Ն. Ս. Օ. Կիլիկոյ Ս. Կաթողիկոսը հետեւել նամակաւ յայտնած է արդէն իր մասնաւոր չնորհակալութիւնները Զեր Ամենապատուութեան:

(Պատճեն)

Կարողիկոսութիւն Հայոց
Նիւիկիոյ

Պէլութ, 28 Ապրիլ 1929,

Համար 2090/106

Ամենապատիւ

Տ. Տ. Եղիշէ Ս. Արք-Եպո. Դուքեան,
Պատրիարք Հայոց
յերուսաղէմ

Զեր Յարդելի Պատուիբակութեան՝ Ա. Աթոռոյ երկցագոյն անդամ Գիր. Տ. Մատաթէսու Ս. Եպո. Գայլզճանի և Տիար Կարսպետ Յ. Նուրիանի՝ Դիւնապիտ Ս. Աթոռոյ, ձեռամբ ստանալու պատիւն ունեցանք Զեր Սրբաւնութեան թ. 8500/թ և Ապրիլ 11 պաշտօնագիրը, որով կը հաղորդու էր՝ համաձայն Միաբանական Ընդհ. Ժողովոյ միաձայն որոշման՝ Պէլութի, Դամասկոսի և կաւողիկոյ երուսաղէմապատկան եկեղեցներու, վանասներու և վորժարաններու յանձնումը սրբազնան անօթներով, զգեստներով, յարակից չենքերով և անական կան կարասներով:

Ծնորհակալու ոգուով ու բախ եմք այնու

յուսով, որ Միարանութեան այս դոհոգութիւնը մեծ ու զօրաւոր տոփթ կամ ազգակ պիտի ըլլայ առհասարակ հարուստ և տղքատ ազգայնոց, ըստ չափու կարողութեան չըլլանալ իրենց աջակցութիւնը ի լիակատար կազմակերպութիւն կիլիկեան Կաթողիկոսութեան կին և նոր թւմերուն։

Յանձնումը կատարուեցաւ ի Պէյրութ ամսի 17 հն Կաթ. Փոխանորդ Տ. Եղիշէ Ա. Նոբակուի, ի Թամասկոս և ի Լուսողիկէ ստացման փոխանորդ կարգուած Տ. Խոզ Մ. Վարդապետի՝ ամսի 20 ին եւ 25 ին, և Գտառիրակութիւնը փեղարձու ի Պէյրութ 26 ին ու վազը պիտի վերադառնայ յերսուազէմ։ Տիրոջ խազագութեան հրետակը ուղեկից։

Յանձնումն և ստացում որքան յուսատու և քաջալերական, նոյնքան ձանր է օգտակար ընելու Եկեղեցին։ Ազօթեցէք Արքայան Եղբայր, թո՛գ ազօթէ և Միարանութիւնը, որպէս զի կարող ըլլանք ուժասպառ ուներով տանիլ ձանրազոյն բեր և պարտական չը մնալ առաջի Աստուծոյ, առաջի Ա. Գլխազրին, Միարանութեան և Ազգին։ Եղբայրական անհենգ սիրոյ համբուրիւ

Մնամ Ազօթարար
Ասման Բ. Կար. Կիլիկիոյ

Կը մնար գործադրել Զեր Ամեն։ Սըրբազնութեան տուած հրամանը, Սիւրբի Ֆրանս. Վարձը Գոմիսէրին հայորդել և միանգամայն յայտարարել թէ Սիւրբինյ երուսաղէմապատկան թեմերը փոխանցուած են Կիլիկիոյ կաթողիկոսութեան։

Բարձը Գոմիսէրէն ժամադրութիւն ըստանալով, ապրիլ 30ին ներկայացանք նուրին Վսեմութեան, և մատուցինք Զեր Բ. Սըրբազնութեան կողմէ իրեն ուղղեալ պաշտօնագիրը՝ որուն թարգմանութիւնը կը գըննենք ստորեւ։

(Քարգմանուրիւմ)

Համար 8508/16

13 Ապրիլ 1929

Նորին Վսեմութիւն Մ. Քօնսո,
Ֆրանսական Հանրապետութեան Բարձը Գոմիսէր Սիւրբիոյ, Լիբանանի և Ալառութեներու Գետութեանց մօտ,

ի Պէյրութ

Զերդ Վսեմութիւն,

Պատիւ ունինք Զեր Վսեմութեան մատուցանելու մեր յարգանքները և իր բարձը հաւանութեանը ներկայացնելու մեր պատրիարքարանին այն կարգազրութիւնը, զոր որուած ենք ընել՝ ընթացք տալու համար գիմումի մը, որ եղած է մեզ նորին Ա.

Օծութեան Կիլիկիոյ Տ. Տ. Սահակ Սրբազն Կաթողիկոսի կողմէ: Այս Կարգագութիւնը կը վերաբերի հայ հոգեոր իշխանութեան՝ Հայաստանեայց Եկեղեցւոյ զաւակներուն, որոնք հաստատուած ըլլալով Սիւրբոյ, Լիքանանի և Աղառութիւներու երկիրներուն մէջ, ու կը վայելն Զեր բարձր և բարեխնամ վարչութեան բարիքները:

Ինչպէս ծանօթ է Զեր Վահմութեան, Պէյրութի և ՊՇամասկոսի նախկին զիւայէթները և Լիքանանի ինքնավար սահմագը, որոնց հողամասերէն կազմուած են այսօրուան Սիւրբոյ, Լիքանանի և Աղառութիւներու կառապարութիւնները, պատերազմէն առաջ, Հայ Եկեղեցական կազմակերպութեան տեսակէտով, բաժնուած էին մեր Երուսաղէմի պատրիարքութեան ենթակայ առաջնորդական երեք թեմերուն:

Ի բաց առեալ Հայէպի շրջանակը, ուրան հայ տառաջնորդութիւնը ենթակայ էր և է Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հոգեոր իշխանութեան, մեր Պէյրութի, Դամասկոսի և Լաթաքիոյ պատր. փոխանորդները ի վաղուց հետէ կը հոգուէին Սիւրբոյ տեղացի հայ գաղութները:

Այս հին կազմակերպութիւնը շարունակած է իր գոյութիւնը ունենալ պատե-

րազմի յաջորդող շրջանին, և Ֆրանսական Հանրապետութիւնը՝ իր հոգատար պետութեան բարձր զիւանձնութեամբը՝ հաճած է իր կամքը ներկայացնող բարձրագոյն պաշտօնատարներու միջոցաւ շնորհել իր բարձր պաշտպանութիւնն ու բարեացակամութիւնը՝ Պէյրութի, Դամասկոսի և Լաթաքիոյ մեր պատր. փոխանորդներուն:

Քանիցս առիթ ունեցանք կատարելու մեր քաղցր պարտականութիւնը՝ յայտնելով մեր շնորհակալութիւնները, մեր ներկայացուցիչներուն ընծայուած այս բարեացակամութեան համար:

Բայց պատերազմին յաջորդող դէպքերը պատճառ եղան Փրանսական հոգատարութեան ենթակայ այս հողամասերուն մէջ ստուարաթիւ Հայերու խոնումին Ասոնք՝ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ենթակայ իրենց հոգեոր պետերուն հետ հոն ապաւտան մը գտած էն: Ասոր հետեւանօք վերոյիշեալ երեք առաջնորդութեանց մէջ այժմ ապրող հայ հասարակութեանց միջև երկուութիւն մը յառաջ եկած է:

Նկատելով որ այս նորեկները այժմ ընդունուած են իրեւ երկրին հաւատարիմ հպատակներն ու զաւակներն, և մեր նախկին տեղական ծուխերուն վրայ թուական

ստուար մեծամասնութիւն մը ունին, նուրին Ս. Օծութիւնը մեզի ուղղած է բաղաձանքը՝ իրեն և իր եկեղեցական նիրկայացուցիչներուն վստահիլ ասոնց ամենուն հոգևոր մատակարարութիւնը:

Այս բաղդանքին ընթացք տրուեցաւ, և որոշեցինք ետ կոչել Պէյրութի, Դամակոսի և Լոթաքիոյ մեր երեք պատր. փոխանորդները, և այս երեք քաղաքներուն մէջ մեր Պատրիարքարանին ունեցած վանքերը, եկեղեցիները, զպրոցները, և այդ թեմերու ծուխերուն վրայ մեր ունեցոծ հոգևոր իշխանութիւնը փոխանցել նորին Ս. Օծութեան:

Վստահ ենք որ Զեր Վսեմութիւնը պիտի չնորհէ իր բարձր հաւանութիւնը այս կարգագրութեան մասին, զոր յանձն առինք կատարել նախընտրելով միայն Զեր հաւատարիմ հպատակներուն հոգևոր բարիքը:

Փօխանցուած այս երեք առաջնորդական թեմերուն կեդրոնները եղող երեք քաղաքներուն մէջ ունինք քանի մը կարուածներ, որոնք մաս կը կազմին մեր պատրիարքարանին սեպհականութեանց: Առանք բարեպաշտական նուիրաատութիւններ են, որոնց հասոյթները յատկացուած են Ս. Տեղեաց մեր Սիւրհկիլիի պարտականութեանց համաձայն:

Այս կալուածներուն մատակարարութիւնը յանձնած ենք մեր կողմէ նշանակուած գործակալներու, որոնք վստահ ենք թէ պիտի վայելեն պաշտպանութիւնը հոգատար պետութեան հաստատած արդարացատ կոռավարութեան:

Կը խնդրենք Զեր Վսեմութիւնը՝ ըսնորհել իր բարձր բարեացակամութիւնը մեր երկու պատուիրակներուն՝ Դեր. Տ. Մատթէոս Ս. Եպս. Գայլքճեանի, երիցագոյն եպիսկոպոսին մեր միաբանութեան, և Մեծ. Տիկար Կարապետ Նուրեանի՝ Ս. Աթոռոյով դիւանապետին, ի մասին իրենց յանձնուած փոխանցումի պաշտօնի կիրառութեան: Այս առթիւ կրիին կը յայսնենք Զեր Վսեմութեան մեր երախտագիտութիւնը, ցարք մեր պատր. փոխանորդներուն չնորհեւած հոգածութեան համար, և վստահ ենք թէ անոնց յաջորդները պիտի բախտաւորուին երախտագիտորէն օգտուիլ Զեր բարձր համակրանքէն:

Մատուցանելով Զեր Վսեմութեան մեր խորին մեծարանաց հաւասարիքը:

Պատրիարք Հայոց Երուսաղէմի նդիօք Արքեպս. Գուրեան

Շատ սիրալիք բնդունելութիւն մը ե-
զաւ մեզի Բարձր Գոմիսէրութեան կողմէ,
շնորհւ Բ. Գոմիսէրի փոխանորդ Միւսիւ
Մօկրայի, որ երեք տարի առաջ Նրուսա-
զէմի մէջ Քրանսական ընդհ. հիւպատոս
եղած ատեն՝ յաճախ առիթ ունեցած էր
պատրիարքարան այցելելով՝ Զեր Ամենա-
պատուութեան հետ տեսակցելու։ Միւսիւ
Մօկրա պահած էր այդ տեսակցութիւննե-
րէն քաղցր յիշատակ մը և յարջանք Զեր
Ամեն։ Սրբազնութեան հանդէպ։

Զեր Բ. Սրբազնութեան նամակը կար-
դացուելէ վերջ՝ լրացուցիչ տեղեկութիւն-
ներ ալ ուզուեցան Բ. Գոմիսէրութնէն։
Միւրիոյ Ֆրանս. Բ. Գոմիսէր Ն. Վ. Միւ-
սիւ Բօնակ. Ս. Աթոռոյ կողմէ եղած այս
անձուեր զոհողութեան գնահատումը մաս-
նաւոր պաշտօնագրով մը հազորգեց Զեր
Բ. Սրբազնութեան։ Այդ գրոյն թարգմա-
նութիւնը կը դնենք ստորեւ։

(Թարգմանութիւն)

Պէյրութ, 16 Մայիս 1929,

Ձրան. Համբավիսութեան

Բարձր Գոմիսէրութիւն

Ընդհ. Քառուղարաւրիւն

Դիւնազիտական Յարաբերութիւն

№ 624

Առ Նորին Ամենապատուութիւն
Տ. Տ. Եղիշ Ս. Արքեպո. Դուրիան,
Հայոց Պատրիարք Երուսաղէմի։

Զերդ Ամենապատուութիւն,

Պատիւ ունիմ ծանուցանել ստացումը
13 Ապրիլ թոււականը կրող նամակին, ո-
րով Զեր Ամենապատուութիւնը հաճեցաւ
հազորդել ինձ՝ թէ իր կողմանէ Ն. Ս.
Օծութեան Կիլիկիոյ Տ. Տ. Սահակ Ս. Կա-
թողիկոսին փոխանցուած են այս վարքե-
րը, եկեղեցիները եւ վարժարանները, ո-
րոնք իր պատրիարքարանին սեպհակու-
նութիւնն էին, Պէյրութի, Դամակասի և

Լաւողինքի երեք Թեմերուն մէջ, և թէ ցարդ՝ նոյն հոգամասերուն մէջ՝ Իր հոգեւոր իշխանութեան ներքե գտնուող ծուխերը կը յանձնէր Կիլիկիոյ Կաթողիկոսին հոգեւոր իշխանութեանը:

Այս հազորդագրութեան համար չնորակալութիւններս կը յայտնեմ Զեր Ամենապատուութեան, և պարտք կ'զգամ յայտարարել, թէ զնահատած եմ իր այս հոգածութիւնը Հայ Օբթասոքս Եկեղեցիին հոգեւոր շահերուն հանդէպ, նորին Ս. Օծութեան Կիլիկիոյ Ս. Կաթողիկոսին միակ իշխանութեան ներքե ամփոփելով իր բոլոր զաւակները:

Հոգատար Պետութիւնը, որ միշտ գոն մացած է Զեր Ամենապատուութեան ներկայացուցիչներէն, ուրախ կ'զգայ ինքզինքը, տեսնելով այս զերակագմութիւնը, որ կարելի եղած է Զեր Ամենապատուութեան զենողութեամբ, և պարտք կ'զգայ իր չնորհակալութիւնները յայտնել Զեր իմ միջոցաւ:

Զեր Ամենապատուութիւնն զինայ վաստակ ըլլաւ, թէ Հոգատար Պետութեան հողամասերուն մէջ իր պատրիարքութեան սեպհականութիւնները պիտի շարունակեն վայելել պատասխանառու իշխանութեանց պաշտպանութիւնը:

Կը ինդրենք Զեր Ամենապատութիւննէն ընդունիլ մեր ակնածանքի՝ բարձր հաւասարիքը:

Բօնօս

Զեր Բ. Սըրբազնութեան մեր վրայ դրած պարտականութիւնները որոշեալ ժամանակամիջոցին մէջ կատարած ըլլալով, Մայիս 1ին մեկնեցանք Պէյրութէն, և հետեւեալ օրը, Մայիս 2, հասանք Ս. Աթոռ:

Մատչելով ի համբոյր Զերդ Ամենապատուութեան Ս. Աջոյն,

Մնամ խոնարհ Որդի

ՄԱՏԹԵՈՍ ԵՊՍ. ԳԱՅԷՒՇԵԱՆ



ԿՐՈՆԱԿԱՆՆ

ԻՆԳՆԱՏԻՈՆ ԵՊԻՍԿՈՊՈՂՈՒ ԵՒ ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՂՈՒԿԱՍՈՒ ԱԽԵՏԱՐԱՆԻՆ

Հին Կտակարանի Մարգարէական գրքերու կամ նոր Կտակարանի Աւետարաններու ու զանազան նամակներու մեկնութիւնները, դարերու ընթացքին կատարուած են շնորհաշատ եւ եռամեծար հայրապետներու Բեղինակութեամբ։ Հայոց մատենագրութեան պատմութեան մէջ, մեկնողական գործերը, գրական կարեւոր եւ յատուկ սեռ մը նկատուած են։

Նպատակը անշուշտ ուսուցողական է եւ առաքելական գործ կը համարուի Բեղինակին կողմէ։ Հայոց մատենագրութեան մէջ գրական այս սեռը մշակողները՝ առհասարակ կը ներկայացնեն Ս. Գրոց մասին հիացնող Բնուութին, խոր հաւատք եւ օրինակելի ջանասիրութիւն։

Քաղաքական, ընկերային, տնտեսական ամենավատ պայմաններու եւ անսույգ պագագայի երկիրին մէջ աշխատեցան մեր մատենագիրները, շրջապատուած թշնամիներով։

Մեր գրասեղանին վրայ պատրաստ թուղթի դէզեր ունինք։ Ունինք ինքնահոս գրիչ եւ բառարաններ, համաբարբառ։ Կոճակի մը վրայ սեղմելով, կնուանանք առատ եկեղեցական լոյս։ Եկեղեցւոյ երանեալ հայրերը որոնք մեկնողական փառաւոր եւ հմտալից հոգեւոր հաստորներ Բեղինակեցին, ձեռով լապտերի ներբեւ, ցուրտին կամ տօթ եղանակին, փետուրէ գրչով եւ մուրով, կենդանիի մորթի վրայ գործին։ Գրեցին հաւատքի շինչ ակունքեն ըմպելով, պահեցողութեամբ եւ աղօթանուէր կենցաղով։

Այսպիսի գործ մըն է Ինքնատիոն Եպիսկոպոսի Ղուկասու Աւետարանին մեկնութիւնը։

Ո՞վ է եւ ե՞րբ ապրած է պատուական սակայն նուազ ծանօթ այս հոգեւորականը։

Ժամանակակից է ու դասընկերը Ս. Ներսէս Շնորհալիին կամ Կլաքցիին։ Ինչպէս Ամիի տէր, աշխարհաշէն ու աշխարհակալ Բագրատունիները, այնպէս ալ Պահլաւունիները եղած են ուսումնասէր։

Իմաստուն կամ իմաստաւէր կոչուած է Ցովհաննէս Սմբատ Բագրատունի Թագաւորը։ Գրիգոր Մագիստրոսի բարեկամներէն ԱՌիի Սարգսիս վարդապետը իր գիտութեամբ, յայտնի հուեսոր եղած է։ Գր. Մագիստրոս իր մէկ նամակին մէջ կը գրէ, «Բայօթ հուեսոր եւ գլուխ իմաստափրաց, կարօտեալ կամ բանի քում եւ գրի» (1)։ Ընդհանրապէս ընդունուած է որ Գրիգոր Պահլաւունի Մագիստրոսով կ'սկսի միջնադարեան վերածնունդի մէկ նոր շրջանը հայ-

1.- Թուղթը «նամակներ» Գրիգոր Մագիստրոսի. ԺԱ. Կոստանեանց.

մատենագրութեան մէջ: Իր երկու որդիներն են Վահրամ և Գրիգոր Վկայասէր, կաթողիկոս ծեռնադրուած 1065-ին:

Սեւնոք թուրթերու Հայաստան արշաւելու ժամանակ, Բայկական իշխանութիւնները, Շերքնապէս պառակտուած, կործանեցան: Բիւզանդական կայսրութիւնն ալ Հայաստանը պարպեց իր բնակչութենէն սխալ քաղաքականութեամբ, ուստի ժողովուրդ եւ դեկավարութիւն գաղթեցին արեւմուտք:

Ի՞րնէ Կրուսէ ֆրանսացի հեղինակը, Հայոց Պատմութիւն իր ծանօթ գրքին մէջ կը հաւաստէ, թէ հայերը Հայաստանի մէջ Բիւզանդական կայսրութեան Արեւելեան մասը կը պաշտպանէին: Բիւզանդական կայսրերու հայահալած քաղաքական սխալ քաղաքականութեամբ Կեղրոնական Ասիայէն դէպի փոքր Ասիա Շերխումող հորդաները, կործանեցին Հայաստանն ու ապա Բիւզանդական կայսրութիւնը, եւ ի վեջոյ մտան կայսրութեան մայրաքաղաքը Բիւզանդիոն կամ Կ.Պոլիս, 1453-թուին: Արիստակէս Լաստիվերտացին կը գրէ թէ «անոնք որոնք չմեռան, մոլորական աստղերու նման ցրուեցան»: Շատեր կաքը հաստատեցին Կիլիկիոյ մէջ, Տարոսեան անախիկ լեռներուն վրայ, կազմելով կիսանկախ իշխանութիւններ: Գրիգոր Մագիստրոս Պահլաւունիի մէկ աղջկան զաւակն էր Ապիրատ Պահլաւունին, Գրիգոր կաթողիկոսի եւ Ս.Ներսէս Շնորհալիի հայրը: Տարոսեան լեռներու մէկ ճիւղին, Սեաւ լեռան վրայ հաստատուած Կարմիր կամ Ծովք վանքին մէջ Գրիգոր վկայասէրը ապրեցաւ:

Գրիգոր Վկայասէր, խնամեց, կրթեց իր քրոջ որդի Ապիրատ Պահլաւունիի Գրիգոր եւ Ներսէս զաւակները, որոնք իրարմէ մօտ տասը տարու տարբերութեամբ ծնած պէտք է ըլլան 19-րդ դարու ակիզբը:

Վկայասէր իր վախճանումէն առաջ, Անիէն կը հրաիրէ Բարսեղ Հայրապետը, դարձեալ Պահլաւունի որպէսզի ուսումնաւունց այս զոյզին կրթութիւնը շարունակուի, իր հսկողութեամբ:

Քեսունի մօտ, Կարմիր վանքը ունեցած է ուսումնական վարդապետներ(2): Ամենէն հոչակաւոր Ստեփանոս Մանուկ գիւնական Եպիսկոպոսը որ շատ երիտասարդ տարիքին, սկսելով հոեստորաբար քարոզել, Եպիսկոպոս ծեռնադրուած եւ ստանձնած է երկու եղբայրներու կրթութեան գործը: Այս վանքին կամ վարդապետարանին մէջ իրենց հետ ուսումնակից կամ դասընկեր եղած են նաև Սարգս Շնորհալի (3), Խճանահոս վարդապետ, Բարսեղ Շնորհալի(4):

Զ.- Մանուկ Արեւելան. Երկեր. հատոր Դ. էջ 99, Երեւան 1970

Յ.- Սարգս Շնորհալին գրեց կաթողիկէ թուրթերու մեկնութիւնը «քաղցր բանիւթ եւ երկար յորդորակօք»:

4.- Ղ.Ալիշան, Ծնորհալի եւ պարագայ իւր էջ 50, Վեճետիկ 1873

Մանուկ Աբեղեան կը գրէ, թէ իրենց արդիւնաշատ գործունեութեամբ օշանաւոր վարդապետներուն Ծնորհալի կոչում տալը, մտածել կուտայ թէ Ծուղրի կամ Քեսունի Կարմիր վանքին մէջ պատուանուն մըն էր այդ, ինչպէս Սրբնաց դպրեկանքին մէջ քերող կամ իմաստաւէր կոչումը պատուանոն նկատուած է:

Քաղաքական խառնակ այս ժամանակաշրջանին Պահլաւունիները լատին իշխաններէն գնած են Հոռոմկայ բերդը եւ Բոն ալ հաստատուած, Եփրատ գետի աջ ափին եւ Եղեսիոյ արեւմուտքը: Այստեղ ալ հիմք դրուած է արդիւնաշատ գործունեութեան: Ս.Ներսէս Կլայեցիի Եղբայրը, Գրիգոր կաթողիկոս Պահլաւունի, ըստ Կիրակոս Գանձակեցի Պատմիչին, «Հիմնեաց Եկեղեցի հրաշազան գմբէրայարկ ի նոյն բերդի»(5) ձեռնարկելով թարգմանութիւններու եւ կազմելով գրադարան, «քազում գիրս եւս թարգմանել ի հայ լեզու, գորն ինքեամբ եւ գորն ի ձեռս այլոց»:

Քաջալերած է նաև որպէսզի վարդապետները երկեր յօրինեն. օրինակ քաջալերած է Մամուլ Անեցին որպէսզի գրէ ժամանակագրութիւնը (6):

Նմանապէս յանձնարարած է Խնդմատիոս վարդապետին որպէսզի յօրինէ Ղուկասու Աւետարանին մեկնութիւնը: «Ըստ գրաւէր բարոց իւրոյ հրամայնաց ուսումնակցին իւրում, հանճարեղ վարդապետիս Խնդմատիոսի, մեկնել զուրբ Աւետարանն Ղուկասու»:

Կիրակոս Գանձակեցի պատմիչը կը գրէ թէ Խնդմատիոս նախ յանձն շառաւ հայրապետին խնդիրը կամ յանձնարարութիւնը յօժարակամ կատարել, զինք այս գործին համար տկար համարելով «վասն այսմ գործոյ անբաւական զինքն կշոելոյ»: Գիշեր մը սակայն երազ տեսաւ. ընդարձակ եւ լուսալիր սրահի մը մէջ բազմած են Եկեղեցւոյ բարեջան վարդապետները եւ ցնծութեամբ խրախճանքի մէջ են: Ինքն ալ փափաքեցաւ ներս մտնեն: Արգիլեցին իր մուտքը ըսելով.-դուն շկամեցար Ս. Աւետարանին մեկնութեան վրայ աշխատիլ, «ոչ մոցես այսր, չունելով ընդ մեզ մասն ի վայելմանէս»: Արթնալով իր քունէն, զղաց եւ ձեռնամուխ եղաւ Հայրապետին յանձնարարութիւնը կատարելու, գրել մեկնութիւնը, որուն յառաջարանին մէջ կը գրէ:- «Աստուածային իմաստը բացատրելու քու փափաքդ պարտք համարեցի կատարել, ով Գրիգորիս Քահանայապետական գլուխ եւ սիր հաստատութեան Եկեղեցւոյ: Սակայն միշտ ալ հակածառողներ կան: Երբ որ

5.- Կիրակոս Գանձակեցի. Պատմութիւն Հայոց էջ 111, Երեւան 1961

6.- Մանուկ Աբեղեան երկեր. Հատոր Դ. էջ 103, Երեւան 1970

մեկնութիւնը երկար գտնեն, կը փափաքին կարճ լսել: Խսկ եթէ կարծ կամ ամփոփուած ներկայացնեմ, իմաստը բաւականապէս չի պարունակեր կ'ըսեն եւ կը պարաւեն: Երբ զրօրեն գրեմ, պարզ կուզեն եւ դիրահասը կը պահանջեն: Երբ պարզ գրեմ, կը գովեն իմաստաէրներու իբրեւ թէ արուեստական ու զօրաւոր բառերը»:

Մօտաւորապէս հարիւր յիսուն տարիներէ ի վեր բանաէրներ աշխատեցան գոյութիւն ունեցող ծեռագրեր վերականգնելու, քերականական, լեզուական եւ այլ գրչագրողներու վրեաները սրբագրելու, թուականներ ճշգրտելու, եւլն, եւլն:

Խնճանատիսո Եպիսկոպոսի սոյն Ղուկասու մեկնութեան գործին առընչութեամբ, ծեռագրերու բաղդատական առաւելութիւններով կամ թերութիւններով զբաղելէ աւելի, զայն կը ներկայացնենք ընթերցողներուն:

Մեր շորջ, ամէն օր, ամէն տեսակ գրականութեան կը հանդիպինք: Կը կարդանք անյագուրդ: Սակայն դժբաղդաբար մեր ընթերցումներէն կը պակի հոգեւոր գրականութիւնը: Տեսած եմ, փորձով գիտեմ ու կը վկայեմ այս մասին: Ս. Գիրքը չենք կարդար, շատ շատ... բարձին տակ կը պահենք, ընդ գրուանաւ:

Աւետարանը Աստուծոյ խօսքը եւ ամբողջական յայտնութիւնը կը բերէ մեզի: Ղուկաս... Հերանոսաց համար գրած է իր Աւետարանն ու Գործը Առաքելոցը: Քարոզիչները կ'ըսեն թէ, ինչպէս որ տեսակ տեսակ ախտեր կան ապականիչ կարողութեամբ, այնպէս ալ Սուրբ գրքերը պէս պէս փրկարար Ընդգործութիւն ունին: Խսկ Աստուծածաշունչի բոլոր գրքերէն գերազանց է, ամենքն պայծառ, ամենահարուստ, փրկաւէտ եւ կենդանարար, Քրիստոսի Ս. Աւետարանը: «Որովհետեւ ամենիմաստ Քրիստոսի վարդապետութիւնը, բոլոր օրենքներէն, պատուիրաններէն եւ խրատներէն գերիշե ըլլալով գերափայլեալ կը ճառագայթէ»: Ապացուցներու ալ կարիք չկայ. այս պարագան արեւի նման պայծառ Ծմարտութիւն ըլլալով: Ուրիշ գրքեր Աւետարանին համեմատելով կը նմանին լուսնին, արեւին բաղդատամամբ: Այս գանձը ուրեմն մեկնութեան կարիքը ունի Զեզի համար սիրելի ընթերցողներ: Կը ներկայացնեմ զայն աշխարհաբար լեզուով:

ԶԱԻԷՆ ԱՐՔԵՊՈ. ՉԻՆՉԻՆԵԱՆ

ՍՐԾՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ ՍԱՀԱԿԱՑ ԵՒ ՄԵՄՐՈՊԱՅ

«Որք գարդարեցին տնօրինաբար
զիմաստս անեղին, հաստատելով
յերկրի զգիր կենդանի»
(Շարական)

Հայաստանեայց Եկեղեցին, այսօր,
կը տօնախմբէ մեր մեծ քարգմանիշ
վարդապատմերու՝ Ս. Սահակի և Ս.
Մեսրոպի յիշատակը: Ս. Սահակ Հայրապետ
և Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետ
հիմնեցին հայ մշակոյրի ուսկերդը: 387
քուականին, Հայաստան աշխարհ քամուած
էր երեւ մասերու՝ Պարսկական և
Յունական իշխանութիւններու միջեւ, և
428ին Արշակունեաց հարստութիւնը փոլ
եկած էր: Հայ ժողովաւրդը կը գտնուէր
լինելու քէ չինելու հարցականին առջեւ:
Հայ զրի եւ մշակոյրի չգոյուրեան
հետեւանեով, վտանգուած էր նաև հայ
մշակութային անկախութիւնը: Միակ լու-
ծումը այս անքարութեակ վիճակէն
ազատուելու, հայ զրի եւ հայ մշակոյրի
ստեղծումն էր:

Այդ մեծ պատիւը կը պարտինք հայ
ժողովուրդի հանձնարեղ զաւակ եւ անդրամիկ
ուսուցիչ՝ Ս. Մեսրոպ Մաշտոց
վարդապատմն, որ 405 քուականին
կատարեց հայ գրերու գիւտը, խրախուսան-
քով և օժանդակութեամբը Ս. Սահակ
Հայրապետին եւ Վուաշապուհ քագաւորին:

406 քուականին, հայ գրերու գիւտով,
Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետ, հայ
ժողովուրդի գոյուրիւնը կը դնէր ամուր
հիմերու վրայ, եւ ազգային մշակոյրին
առջեւ կը բացուէին լայն հորիզոններ
նոյնանալու եւ քարգաւանելու:

Հինգերորդ դարուն կը հիմնուէր
հայ մշակոյրի ոսկերդը, եւ Ս. Գրքի
քարգմանութեամբ, պատմական կրօնական

եւ քարգմանական աշխատանքներով կը
նոյնանար հայ գրականութիւնը:

Պարսկական եւ Յունական տիրապե-
տութեան դեմ, այսու էր ներքին հոգեւոր
եւ ազգային անկախութիւն, եւ այդ կը
կատարէին հայ Եկեղեցին եւ հայ մշակոյրը:
Քարգմանիշ վարդապետները եղան հայ
ազգային մշակոյրի գարքօնիքի
ուսկիրաները: Երենց գրական արգասիկ-
ներով, ներշնչման եւ ստեղծագործման
հզօր ազդակ եղան հետագայ հայ
հեղինակներուն:

Հայ մշակոյրը, դարերու ընթացքին,
պահեց հայ ժողովուրդի ինքնութիւնը: Ան
եղան ներքին, ամառիկ բերդը հայուն:
Օտար հրասակներ չկրցան գայն կորզել
հայու հոգին:

Այսօր, ափիւաքի բոյրը տարածներուն
վրայ սփուռած, կ'ապրինք օտար մշակոյր-
ներու եւ լեզուներու ազգեցութեան տակ:
Գոյուրիւն ունի մշակոյրներու բախում:
Այս գժուարին կացութիւններուն մէջ,
պարտինք պահել հայ լեզուն, հայ մշակոյրը:
Ազգի մը գոյապայքարին մէջ, մշակոյրը
հզօր ուժ է, որքան տնտեսականը եւ
զինուորականը: Մշակոյրը պէտք չէ սակար-
կութեան դրուի Յիւթական հաշիներով:
Հանենք հայու հոգիւն ստորակայութեան
զգացումը, եւ տանք մեր մանուկներուն եւ
երիտասարդներուն հայութեան հպար-
տանելը եւ արժանաւորութիւնը: Մեր
քարգմանիշ վարդապետներու կանչն է
այսօր մեզի՝ ըլլալ արքուն, հոգատար հայ
մշակոյրին եւ հայ արժէներուն:

ԱՆՈՒԾԱԿԱՆ Շ. ՎՐԴ. ԶԼՅԱՆԵԱՆ

ՅԻՍՈՒՍԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ

Նոր Կտակարանի պատմութեան հիմնական տարրը կը կազմեն հրաշքները բայց միանգամայն ամենեն շատ շփորեցուցի երեսոյքը Յիսուսի կեանքին: 20րդ դարու ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹԵԱՆ ամենէն զօրաւոր երեսոյքներն են ՀՔԱՇՔՆԵՐԸ: Ոչ Յիսուսի ժամանակի մարդիկը եւ ոչ այլ դարերու մարդկութիւնը կրցան ըմբռնել հրաշքները հակասակ որ միշտ շանացած են բացատրել զանոնք:

Դարերու հարցումները եղած են քեզ ինչո՞ւ Յիսուս գործեց զանոնք: Ի՞նչ ոյժ կար հրաշագործութեանց ետին: Հրաշքները արդեօք ինչքան անհրաժեշտութեամբ կապուած են Յիսուսի ՄԵՍԻԱԿԱՆ առաքելութեան. կարելի՞ է Աւետարաններու պատմութիւնը անջատել հրաշքներն եւ տակալին պահպանել անոնց ԷԱԿԱՆ արժէքը ... ի՞նչպէս մանաւանդ պիտի ընդունի արդի մարդը հրաշքներու գոյութիւնը եւ կարելի՞ է Աստուծոյ հրաշգործ զօրութիւնը ապացուցուած տեսնել բոլոր դարերու եւ արդի դարու մարդկութեան կեանքին մէջ: Ահա այսպիսի հարցեր կան ու կը ներկայանան ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՆ եւ որոնող մարդու հետաքրքիր մտքին մէջ:

Մէկ երեւոյք գոռշ է սակայն. Յիսուս ինք կարեւորագոյն տեղը կու տայ հրաշքներուն իր առաքելութեան ընթացքին: Երկրաւոր կեանքի իր ամբողջ տեսութեան շարունակ կը յայսնաբերէ հրաշգործութիւնները. ու յանախ իր ուսուցումները անմիջապէս եւ բնական մէկ հետեւութիւններն են իր հրաշգործութեանց: Ուրեմն

ինք կու տայ առաջին մեծ վաւերականութիւնը իր հրաշքներուն զանոնք ընդելուզելով իր առակներուն եւ ուսուցումներուն հետ: Իրեն համար աստուածային իր առաքելութիւնը միայն ԽՕՍՔԻ եւ անձնական ապրումի յայտնաբերում մը չէ այլ միանգամայն արարք մըն է - ԱՔԹ - մարդոց առօրեայ կեանքին ներկայացուած: Իր հրաշքները կերպով մը իր առաքելութեան փաստն ու ապացոյցներն են: Յիսուս ԳԻՏԵՄ թէ չեն բաւեր իմաստութեան խօսեր ու քարոզներ միայն, բանալու համար մարդոց սիրոց ԱՍՏՈՒՆԻՑ ԱՐԱՅՅՈՒԹԵԱՆ այլ իր խօսերը պէտք է ըլլան նաեւ ԳՈՐԾ որպէս զի պարզամիտ ժողովուրդը որ նիւթական աշխարհի մը մէջ կ'ապրի, տուն-տեղ, հագուստ-կապուատ ու դրամ ու ապրուստ շահելու ետևելն է, շօշափելի կերպով կարենայ տեսնել հոգեկան նշմարտութիւններ: Ուստի ՀՔԱՇՔՆԵՐԸ կը դառնան հոգեւոր նշմարտութեանց մարմնաւորումը, զգայարանական ներկայացումներ նշմարտութեանց, ինչպէս ՅԻՍՈՒՆԻՍԻ կեանքը ամբողջ պարտինք ըմբռնել որպէս Աստուածային ԲԱՆՆ մարմին առած ...: Ոչ միայն ՅԻՍՈՒՆԻ ինք այդ կերպավ մեզի ապացոյցը կու տայ հրաշքներու ստուգութեան, այլ նաև Աւետարանները կը ներկայացնեն որպէս բովանդակիչ մէկ անժակտելի մասը ՔՐԻՍՏՈՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹԵԱՆ: Եւ այնքան շատ հիւսուած են հրաշքները Քրիստուական վարդապետութեան եւ առաքելութեան եւ հաւատքին հետ, որ կարելի չէ ու չըլլար զանոնք զեղչել ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՆ

առանց վճասելու անոնց ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՑՈՒԾՔ ...:

Դիտենք նմանապէս որ Յիսուս ինք իր աշակերտներուն քարոզութեան եւ առաքելութեան կոչում յանձնած ատեն, խօսելու, քարոզելու և մկրտելու պաշտօնի կարգին անոնց տուա նաեւ զօրութիւն հրաշքներ՝ թշկութիւններ կատարելու: Եւ նոյնիսկ անգամ մը անոնց մէկ թշկելու անկարողութիւնը տեսներով յանդիմանցց ըսերով տակաւին չէ բարձրացած Աստուածային ոյժի բարձրութեան: Եւ ակնարկեց ըսերով թէ թշկութիւններ ազօքով կարելի է կատարել: Ուրեմն անզեղչի մէկ մաս են հրաշքները Յիսուսի առաքելութեան:

Եւ սակայն ահա շփոթեցուցիչ իրողութիւնը. բոլոր դարերուն ու մանաւանդ արդի դարու այսպէս կոչուած գիտական աշխարհին համար ամենեն խոչը հարցանիշը կը մնան հրաշքները: Արդի աշխարհին «քնական օրէնքներուն» ծանօթ միտքը անհանգստութիւն մը կը զգա, վարսենում մը հրաշքներու իրականութեան առջեւ թէեւ չհամարակի փորձել զանոնք «հերքել»: Հրաշքներուն մոտենալու մէկ կերպը եղած է, յանալ զանոնք «քացատրել» բնական օրէնքներու համաձայն, ինչպէս հոգեքանական թշկութիւններ եւ սակայն յանախ այս բացատրութիւնները ողորմելի արուեստական ձեւեր առած են, Աստուածային ոյժը, մարդկային բացատրութեան ենթարկելու իրենց նիգին մէջ: Ուրիշներ շատ իրաւացի կերպով կոչ ողբած են միայն հոգեկան հասկացողութեան եւ հաւատքի համրով հրաշքներու ըմբռնումին:

Կը բարի թէ այս կերպն էր Պօղոս առաքեալի մերձեցումը որպիսես սկանչի հաստուածի մը մէջ կըսէ:- Հեթանուններ փիլիսոփայութիւն կը վնասեն, հրեաներ հրաշք կ'ուզեն բայց մնեն շարունակենք քարոզել միայն ու միայն ԽՍՇՆԱԼ ՔՐԻՍՏՈՆՅԱՆ (Ա. Կորնք. Ա. 22): Այսինքն

Պօղոս առաքեալ կը մօտենայ ոչ թէ իրենց արտաքին ստուգութեան փաստով այլ խաչեալ Յիսուսի հրաշագործ կեանքի մեծ նշանառութեան ըմբռնումովը:

Մեր եւ համեստ նիգը պիտի ըլլայ միշտ, ոչ այնքան բացատրութիւն փնտոնել հրաշքներու, այլ փնտոնել անոնց իմաստը, գոնել այն ոգին որով Յիսուս ինք գործեց հրաշքները եւ դիտել հոգեկան այն մբնուրոտ որուն մէջ Յիսուսի ժամանակի մարդիկը հասկցան իր հրաշքները:

Հրաշքներու իմաստին նիգէն առաջ պէտք է ընդհանուր պատկերով մը յստակ մէկ ամրողութիւնը ներկայացնենք Յիսուսի գործած հրաշքներուն, զանոնք բերենք դասաւորումի մը, ընդհանուր ցուցակագրութեամբ:

Կարելի է նաեւ երկու կամ երեք տեսակներով դասաւորումի ենթարկել հրաշքները նոր Կոնկ.ի մէջ: Խսկ կիրաբերէն մէկը պիտի ըլլար զանոնք դասաւորել համաձայն աւետարաններուն մէջ յիշատակուած վկայութեանց, Յիսուսի հրաշքներուն մէշէն դուրս գգելով Յիսուսի անձին հետ կապուած պարագայական հրաշքները: Մնացածները որոնէ Յիսուս ինք կատարեց իր անձին դուրս մարդոց եւ բնութեան առարկաներուն վրայ, կը հաշուուին մօս 40 հրաշագործութիւններ եւ ասոնց բոլորն ալ չեն վկայուած չորս աւետարաններուն մէջ: Խմանց վկայութիւնը կը գոնենք մէկ կամ միւս աւետարաններուն մէջ միայն, ուրիշներունը երկու կամ երեք աւետարաններու մէջ: Այսպէսով դասաւորում մը կ'ունենանք նոր Կոնկ.ի Յիսուսի հրաշքներուն: Միայն Մէկ հրաշք արձանագրուած է չորս աւետարաններուն մէջ հաւասարապէս (500ի կերակրում - Մտք. ՁԵ. 13: Մրկ. Ձ. 30: Ղուկ. Թ. 10: Ցովի. Ձ. 7):

11 հրաշքներ վկայուած են առաջին երեք համատեսական աւետարաններու կողմէ (սինորքիք): Դարձաւ մէկ հրաշք

մը կայ որում մէջ Յովիկ. կը համաձայնի այս անգամ ոչ քէ չորսին այլ երեքին հետ. այս է ԾՈՎՈՒՆ ՎՄԱՅ Յիշուսի ՔԱՐՈՁԼ. - (Մտք. Ժդ. 25: Մրկ. Զ. 48: Յովի. Զ. 19):

Յաջորդ խումբ մը 6 հրաշքներու վկայուած են այս կամ այն երկու աւետարաններուն մէջ միանգամայն հետեւեալ կերպով - երեք հատին կը համաձայնին Մատթեոս և Մարկոս միայն:

Մնացած քրոր հրաշքները ընդամենը 17 հատ վկայուած են միայն մէկ կամ միւս աւետարանին մէջ: Վեց հատը Ղուկ.էն միայն: Վեց հատը միայն Յովի.էն - 8 հատը միայն Մատթ.էն և 2 հատ միայն Մրկ.էն:

Կարեի է դասաւորում մըն ալ ընել նաեւ ըստ ժամանակագրական կարգի: Այս ձեռու պիտի տեսնենք ու վկայենք որ հրաշքներուն մեծագոյն մասը մեր Տէրը կատարած է, ԳԱԼԻՒԽՈՅ առաքելութեան շրջանին որ է առաքելութեան 4րդ շրջանը ու ամենէն ազատ շրջագայութեան վայրը: Առաջին Յուդայի շրջանին թերեւս Շանակելի միակ հրաշքը Յովի. Դ. 46ին յիշած «Կանայի հարասնիքի գիմիի» և «Կափաննառումի ազնուականի որդույն» հրաշքը: Խսկ Վերջին շրջաններուն այսինքն դէպի նրուասդէմ, Պէրէայէն անցնելու առեն 5-6 հրաշք հազին կատարուած են, իսկ շարչարանաց շարարին մէջ 2 հատ, մին «Քզենիին անհծուումը» և միւսը «ականջի թժշկութիւնը»: Յետ Յարութեան միայն մէկ հատ, «ձուկիրու» հրաշքը:

Լաւագոյն դասաւորումի ձեւը պիտի ըլլար հրաշքները ցուցագրել համաձայն իրենց տեսակին ու այս դասաւորումէն պիտի գտնենք որ հրաշքները կը բաժնուին հետեւեալ հինգ խումբերու...-

ա.՝ Արտաքին բնագիտական աշխարհի մէջ կատարուած հրաշքներ, ինչպէս երկրային, բուսական, կենդանական, եւ այլ աշխարհի օրէնքներուն վրայ իշխանութեան գործադրութիւն. այս կարգեն են հետեւեալ 10ը հրաշքները.-

1.- Կանայի հարսանիքին, ջուրը գինիի փոփոխումը:

2.- Փոքորդիկի սաստումը:

3.- Մովու վրայ քալելը:

4.- 400ի կերակրումը:

5.- 500ի կերակրումը:

6.- Թզենիին չորացումը:

7.- Զուկի բերնեն տուրքի դրամ հանելը:

8.- Զուկերու առաջին մեծ որսը:

9.- Զուկերու երկրորդ յետ յարութեան մեծ որսը:

10.- Այսերու վտարումը դէպի խոզերու երամակը:

բ.- Մարդկային մարմնական ախտերու բուժումը որ կը բովանդակէ թերեւս ամենէն մեծ մասը հրաշագործութիւններուն մեր Տիրոջ:

գ.- Զոյային հիւանդներու բժշկութիւնները որոնք աւելի շատ հոգեբանական բժշկութեանց տեսակէն կը Ակատուին արդի գիտական ըլքրուումով ...:

դ.- Մեռելոց յարութեան հրաշքները:

ե.- Բոլոր այն զարագայական հրաշագործութիւնները որոնք կապուած են մեր Տիրոջ ՅՍ.ի-ՔՍ.ի ԱնՁին շուրջ ...:

Այս հրաշքներուն մեծագոյն թիւը կը կազմեն «Փիզիք» հրաշքները:

ՍԱՐՈԳ

ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ

ՀԱՐՈՒՏԻ ՈՐԴԻՈՅՆ ՊԱՆԴԱԽՈՒԹԻՒՆԸ

- 52)** Մինչ կը գըննէի ես այդ բարձունքներ,
Կար կէտ մ'որ պէտք չէր մընալ անտեսուած,
Հօպարտ Մուրաթի դաշտն Հայրենասէր,
Սոսկմամբ կը տեսնես հոն յաղթն մեռնողաց,
Ոչ իսկ կը ժիկնիս վասն յաշտ գրատղաց.
Հոն է, կը ճռան մեռելքն անշիրիմ,
Ոսկրակոյտ մը որ դարերով մընաց,
Յաղթական կամար ըսրիմեան եզրին՝
Անգերեզման ոգիներ ճացին անվերջ՝ ցայգին:
- 53)** Ուաթըլուն - Գամի Կ'նրցեն նախմիրով,
Մորաթ, Մարաթոն Կ'ապրին փառանուամբ,
Ասքիծ ու շքեղ յաշրանակներով,
Ռազմը շահած հեզ սըրտով ու ձերամբ,
Հօպարտ, Երբարձրական քաղքնի զօրամբ.
Ոչ մըցումներով հինգ իշխանական՝
Ընդմիշտ անէծքի ողբով պարարուն.
Այլ մըցակից եւած արդար մըրցման,
Թագին օրէնքին Աստուածային չեղած պայման:
- 54)** Միակ պատի մը՝ առանձին մի սիւն,
Հին օրերուն ցափ, գորշ կերպարանքով,
Վերշամսաց աւերջ տարիներուն՝
Կը նայի հիմա շղփոթ նայուածքով.
Խնչակն քար կըտրած մէկուն կեցուածքով.
Արդ կեցած կարծես գիտակցութեամբ, բայց
Նաև զարմանքով որ, քայքայած չէ,
Մինչ իր տարենից պերճանքն մարդու ձեռած
Աէնիգում հպարտ երկիրն է արդէն հարթուած:
- 55)** Ու հոն - Օ՛, ինչ քաղցր, ու ինչ անուն Սուրբ,
Յուլիանկ - դուստը - երկնի նըմիրած.
Պահանջով մը իր սրտի բարենուոք,
Երկնանու որ փըլա իր Հօր շրմին դիմաց
Արդարութիւնն էր աքունքին դէմ բայց,
Ան կեանքն իր տրաւ փոխան արդարութեան
Սեռա վասն անոր որ փըլկէ չլրցաւ.
Առանց կիսանդրի է իրենց գերեզման,
Ուր Սափորին մէջ, մէկ միտք, մէկ սիրտ մէկ փոշի կայ միայն:

(Չարունակելի)

LORD BYRON
Թրգմն. Մուրատ Մանուկեան

PATRIOTISM

Breathes there the man, with soul so dead,
Who never to himself hath said,
"This is my own, my native land!"
Whose heart hath ne'er within him burned
As home his footsteps he hath turned
From wandering on a foreign strand?
If such there breathe, go, mark him well;
For him no minstrel raptures swell;
High though his titles, proud his name,
Boundless his wealth as wish can claim;
Despite those titles, power, and pelf,
The wretch, concentrated all in self,
living, shall forfeit fair renown,
And, doubly dying, shall go down
To the vile dust from whence he sprung,
Unwept, unhonoured, and unsung.

Sir Walter Scott

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ

4+4+4

Կա՞յ շնչաւոր մարդ մը՝ եռգին այնպէս մեռած,
 Որ ինքզինքին ըստ երբեք չը կարենայ—
 «Ի՞մըս է այս. բընիկ երկիրն իմ նախահարց»:
 Եւ որուն սիրտն իր ներսիդին չըլլայ բոշնկուած՝
 Քայլերն իր երբ վերադարձուց ան դեպի տուն,
 Թափառել յետոյ օտար, շատ ծռվախներ:

Թէ այդպիսի շնչաւոր մէկը տեսնես դում,
 Գընա՛, մօտէն զինքը զըննե՛ եւ ըստուգէ՛,
 Զի սիրտն անոր աշուտներ չեն խանդավառեր.
 Ի՞նչ փոյթ լինի բարձրատիտրս, նաեւ երպարտ
 Իր անունով, հարստութեամբ ալ անսահման:

Տիտղոսներուն, եղօրութեան, ու գանձերուն
 Խսկ հակառակ, անձնակեդրոն քշուառ մարդն այդ,
 Թէ խսկ ապրի, ամբողջովին ան պիտի միշտ
 Կորսրնցընէ բարի համբաւն իր անունին.
 Եւ մեռնելով ան կրկնապէս պիտ' վերածուի
 Այնպէս ըստոր, անշահ փոշի այն մասնիկին
 Ուրկէ կարծես դուրս էր ժայթքած ան յանկարծուստ:

Այդպէս՝ պիտի մեկնի առանց արցունիք-լացի,
 Անարգանելով, անձայն, աներգ, առանց պատուի:

Սըր Ռւոլֆըր Սօր-

Թրգմն. Շէն-Մահ
 Դեկտեմբեր 1994
 Եղմիածին

OUR FAITH

*By
Vahan Derian*

**Do not confuse us with your savagery and boorishness,-
Our ruined land is forever sacred and ageless.**

**Just as our bright mountain has weathered a thousand snowstorms
So have we known treachery and bitterness.**

**Look at Babylon, our erstwhile adversary,-
Like an evil fog, it has vanished into history's thin air.**

**Assyria was our enemy, but behold
It is a barren field, its past glory gone.**

**Our soul is invincible and our hearts
Born of centuries, have witnessed endless misfortune.**

**Many disasters and much pain have seared my homeland,
Where every song is a cry and every book a lament..**

**We have been vanquished not enslaved, a shackled eagle,
Magnanimous towards evil, kind towards the duplicitous.**

**Barbarians will come and disappear without a trace,
Our regal word shall survive forever.**

**Your soul, alien and languid, shall never comprehend
My land, a cathedral, its every stone sacred.**

**Egyptian pyramids shall turn into dust
Oh my eternal homeland, you shall radiate like the sun.**

**A phoenix, you shall rise from fire
With new splendor and an iridescent, luminous glory.**

**Be strong, my heart, rise up with unwavering confidence, and
Stand tall like our incandescent mountain soaring into the sky.**

*Translated from the Armenian by
Marzbed Margossian*

ՄԵՐ ՀԱԽԱՏԸ

Մի՛ հասոնեց մեղ ձեր վայրի, արջի ցեղերին,-
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:

Որպես լեռն է մեր պայծառ տեսել հակար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնոթյուն:

Բարելունն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս -
Անհօն կորել, անցել է - չար մշոշի պես:

Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա'
Դաշտ է տեղը և շքա քարի վրա:

Ամրակոռ Փէ մեր հոգին - դարերի դավակ'
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակի:

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրը,
Լուց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրը:

Գերված ենք մենք, ո՞չ սորուկ - գերված մի արծիու
Զարության նեմ վնչսիրս միշտ, վատի դեմ ապնիվ:

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:

Ջի հասկանա ծեր հոգին և ծույզ, և օտար,
Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն ցար:

Սդլապտական բորգերը փոշի կդառնան,
Արևի պես, երկի՛ր իմ, կըվառվես վաւման:

Որսիս Փյունիք կրակից կենես, կենես նոր
Գեղեցկոթյամբ ու փառքով վառ ու լուսավոր:

Արիացի՛ր, սի՛րու իմ, ե՛լ հավատով տոկոն,
Կանգնիր հպարտ որպես լույս լեւն է մեր կանգռն:

ՎԱՀԱՆ ՏԵՐԵԱՆ

ՆԻԱԿԱՐԱ

Սէր մը եթէ քու ուժովի անցնի մարդու մը ներսէն
Ու միշտ թափոխ սըրտին մէջ, պիտի յըղկէ այդ անձին
Կարծրագոյն սիրտը անզամ, ինչպէս կ'ընես անվրհատ
Դուն յըղկելով, քերելով, յոխտրտագոյն մասնիկներն

Հըպարտ ու ցից ժայռերուն, որ կը մերժեն խոնարհիլ
Ուժիդ առջեւ տիրական: Այնպէս եւ սէրը մարդուն
Ըլլալու է բռնական, հըպարտ ու սէզ, զօրաւոր
Որ յըղկըլին վերջապէս մերժումներու սուր ծայրերն

Սիրտը դառնայ փղիրուն հող, սէրն ալ ծաղկի այդ հողին: .
Դուն վըճռական եւ անդով ոյժ մունենաս որու դէմ
Ոչ մէկ ժայռի կարծրութիւն, ոչ մէկ մերժում դիմանայ.

Ոյժ մը եւ սէր ուր այլեւս հըպարտութեան ոչ մէկ հետք
Կրնայ ապրիլ ու տեւել: Այդ ոյժն ու սէրն ունի՞ս դուն
Որ կարենայ արդ յըղկել սիրտերն անզամ կարծրագոյն:

ԱՆԵԼ

ՄՕՐՄ

Դուն Անահիտն ես կեանքիս տաճարին:
 Ինչ փոյթ որ յոգնած ու ալ ծերացած,
 Ինչ փոյթ կնճռոտած քու այս ձակատին
 Կեանքը դանակով հետքեր է թողած:

Ինչպէս նաւերը կայքէն կը մեկնին
 Իրենց ետեւէն թողնելով հետքեր,
 Ձակատը այնպէ՞ս է մայր իմ անգին
 Խոցուած վէրքերու խորունկ սպիներ:

Տաժանքը կեանքի ծանըր է կշռեր
 Քու ձահելութեան հզօր ուսերուն,
 Ու հիմա ինչպէս ուռենի մը ծեր
 Դեռ կը նայիս դուն խայտող ջուրերուն:

Պիտի ապրի՞ս դուն, մայր իմ պաշտելի,
 Ու պիտի մնաս անջինջ յիշատակ,
 Ինչպէս կը պահով նշխարը սուրբի
 Սրբատուփի մէջ, անեղծ, քողի տակ...:

ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

ՎԱՀԱՆ ՏԵՐԵԱՆ

Ստեփան Զօրեանի յուշերեն

**Ծննդեան 110-ամեակ և Մահուան 75-ամեակ
(Ախալքալաք, Գանձա, 28 Յունուար 1885 - Օրենպուրկ, 7 Յունուար 1920)**

"Բորբ արեւին իմ րոց սրտում ասում եմ ես մեաս քարով"

Վահան Տէրեանն այն բախտաւոր հեղինակներից է, որուք մի առաօս զարթեանում են յայսնի զարթած, և դա ոչ թէ պատահականութեան բերումով, այլ չնորհի իրենց մեծ ստղագին նրա առաջին իսկ զիբրը, ութուն էջանց փօքրադիր ԱՄթնչաղի Անուրժներժ-ը ուչակեց նրան որպէս բանասականի և պատուաւոր տեղ ապահովեց հայկական պատսառում։ Տէրեանը հրապարակ իջաւ միանգամցց որպէս գարսեաւ։

ԱՄթնչաղի Անուրժներժը յատկապս իբրև նողուներթիւն զուա երիտասարդութեան կողմէց, և կար միջոցում Տէրեանն ունեցաւ հետեւրզների թէ ամրող բազմութիւն, իսկ երկրպագուներին թիւ չկար Մի պահ մոռացուցին մեր անուանի բանասական ները ամենուրեք՝ երեկոյթներում, ընտանիքներու, ընկերական շրջաներում արտասանում էին Տէրեանի բանասականութիւնները Ակսուել էր պարզապէս Տէրեանական շրջան։ Օ՛՛ը լին էր Տէրեանակ։ Սրտացին նուէրը միեւանց ԱՄթնչաղի Անուրժները զիբրն էր։

Ես Տէրեանին ծանօթ էիմ տականի, երր առաջին անգամ կարգացի նրա ԱՄթնչաղի Անուրժներժը նրան փոքրիկ փողովածուն իմ վրայ բոլորովին նոր, անսովոր տպաւորութիւն արեց թէ իր թարմ պատկերներով, թէ յիշուած և յասակ ինքուով, մի իջու, որ նրան նման էիր միջեւ այլ եղում մեր բանասական թողուն, անքան նուրբ ու պայծառ, որն ստեղծուել էր կարծես նուիրական, քնուուց զգացմունքներ արտայալաւու համար Այդ իջուն ին թուած էր մի այլ, երազային աշխարհի լուսեղի լիքու ինձ հանձար նոր էին բանասականութիւն պարումները, թուած էր թէ աշնան անձեռների ու մշուշի մէջ թախում էր մի վշտանար հոգի, որ մութ անտառում մուրուած արեւ է նեխուն, կարոտ է արեւի բանասական զգացմունքներն այնքան պարակէտ էին, որ իմ մէջ ուրց կարեկանք էր զարթում, և ես հեղինակին պատկերացնում էի մի մի մի մի մարդ։ Ենթերի մի առաջին մելամադում մի մարդ։ Ենթերի մի առաջին մասում մարդ էր ինքնամփոփ, ենթ շաման քայլուած։ Բայց դրան հայուակ, ընկերների շրջանում ասում, խօսում էր զուարթ, կատակում, ծիծաղում համարձակ! Մանաւանդ սիրում էր ըրջեւ ընկերների հետ և զրուցել, զրուցել...



Տէրեանին առաջին անգամ հանդիպեցի 1814-ի Մարտին՝ Թիֆիոսում, «Մշակ» թերթի խմբագրատանը Ամբագրի առանձնահանեակը մտաւ մի միջանասակ երիտասարդ մեռնանին սեւ երկար վերարկու հազած, սեւ, երկար փափար դրած, նիշնոր էր, թուու գէմբով ու զարմանախ տիսուր ալքերով, որոնք խոր ու ներայիշեան նոտած էին նրա սեւ, ցածրադիր յօների տակ Այսկան ընկուռած տեսք ունէր նա, որ առաջին պահ նա ինձ թուաց մաւազ քերոց սովորական մարդ։ Բայց որքան մեծ եղաւ զարմանք, երր խմբագրին նրան ընդուռ-

նեց սիրայիր ժպիտով և աթոռ առաջարկեց։ Դա վահան Տէրեանին էր Սոլոկուաց գնացել էր գիղի, հօրը թաղել և հրմա վերաբանում էր Սոլոկուա Ահա ինչու այդքան տիսուր էր ներեւի միշտ էլ այդպէս է այդ մարդը և այդ միշտը յատուկ է նրան։ Բայց ինձ օտարութիւն էին թուած նրա սեւ, երկար վերարկուն և կովկասեան փափարի, որոնք բոլորովովն դուրս էին ողդէն իմ պատկերացումից և ինաւ չէին յարմարում Տէրեան-բանասականին։

Երր 1814-ի ամառը նորից հանդիպեցնեց, այս անգամ Տէրեանը թէ արտաքուստ, թէ ներքուստ րուրովին այլ տպաւորութիւնն թողեց կովս նախ մերաբուում ու փափառաց էր, այլ գլխարկով և նոր քսոթիւմով։ Մաքուր ածիրուած էր, ուլայ-ած ներակ օծիրով և փայլում փողապանի, ձեռնախայութիւն կողմէց պարզուեց, որ նա թաւ տիսուր, մելամադում մարդ էի, ինչպաս թուացել էր առաջին հանդիպումին, այլ շատ կենսուրախ էր, զուարճարան, յանախ սրսմին ու իսայթու։

Ինձ զարացնում էր Տէրեանի թաւորութեան մի այլ գիծ, արդէն ընդուռուած, անուանի բանասեղի, մայրաքաղաքում ապրած մարդ։ Նա անծանօթ կամ սակաւ ծանօթ մարդկանց շրջանուն իրեն պահում էր մի մտեսակ մաօթիսած, ինչպէս զաւացիք համեստ պահանձի, զուարթի ժամանակ մտնում էր ինքնամփոփ, ենթ շաման քայլուած։ Բայց դրան հայուակ, ընկերների շրջանում ասում, խօսում էր զուարթ, կատակում, ծիծաղում համարձակ! Մանաւանդ սիրում էր ըրջեւ ընկերների հետ և զրուցել, զրուցել...

1918 թուրին Տէրեանը Սուկուացից եկաւ Թիֆլիս՝ Գարունը գրական տարեգրքի համար Նիթթեր հաւաքիուու:

- Աւզում ենք Գարունը զարթեց երիտասարդների օրգան Մի թարմ հոսանք, մի նոր շարժում պէտք է առաջ բերել մեր գրականութեան մէջ: Աւզում ենք որ 35-ից բարձր տարիք ունենացները յամասկցնեն, այլ միայն երիտասարդները - առայս է Տէրեանը:

Սուկուացիում մի քանի մտերիմ թիկերների ևս հիմնել էին «Պանթէռն Հրատարակիչներ», որ պէտք է Հրատարակիչը սուր գրական հեղինակների գրքերը, ինչպէս նաև երիտասարդ արձակագրիների և բանասարդների գրքերը:

Շուտով յուրեր հեան թէ Նոր տաղմական վիճակն այնքան էի լաւ չէ: 1917-ին Թօքերի հրանդութիւնն ամբան սասակցաւ, որ նա կաց Սովորու ուժամասնութեան Սականի գիտարարեան յեղափոխութեան դէպէրքը Թոլլ յատին երկար մատ, աւելի ճիշդ՝ նա չէամբերեց բաւումը Թողարք վերադարձ Թիֆլիս՝ յեղափոխութեան հոկցեան մասակցեաւ:

- Զ Ե՞ս լու էք գումաւ - Հարցրէի էս:

- Ի հասկէ ո՞յ Մի լաս զգուի իրան է այդ րուժարան կոչուածք, ուր ձանձրոյթից մարդ կարող է մնենաւ Ցեղուոյ այսական այսաքան բան է կատարում, ինչպէս Համբերես...

Կանաքի ձայնը կանչել էր նրան, այնուն րուսն էր գրքերու եռանդը, անզամ արյ հրաման վիճակու: Ընայած որ նա խօսում էր Հետարք, րայց զէմքը զուարք էր, պատրիարք կատակեր անհյուս: Ի դուք չէր որ նա փափէլ էր արքանից:

1918 թուր գարունը, Տէրեանից ին ուր բերքին Հիւսիսայից Կովկասից, ուր եկել էր նա արքամուսայ զաղմանաների նեղաւորման զորքը կազմակերպեաւ: Լրաբերն ինժորի չէ յաշնենք, թէ յուրով մտադիր է զալ Անդրկոփառ առողջութեան վերականցնեաւ: Այլ Տէրեանի վերջին կապը եղաւ ինձ 1820 թուր Ցունուարին Սուկուացից լուր եկաւ նրա մահուան մասին:

* * *

1917 թուր ամրանը, մի խումբ գրողներով ուղեւորուեցներ Գանձար գիւղը՝ Վահան Տէրեանի ծենազավարքը: Մեր ինքնաշարքը առաջ էր շարժում բարձրադիր ինքանութան ի վեր Աւա երեւաց գեւապան Արուլը բազարաց աշուարքի Յակով լինապատմանից մէկը Սիս կողմէն Սապամօք ինձն էր գէտչուսու շշեցաց զարդարու: Ամենուրեք այսական փարթամ կամաչն էր աշբ շոյում, ու թաւանան մարգագեսնի վրայ բիւրաւոր զոյնզոյն երակին էին վառում: Աւա և Գանձար զիզու նեղաւարդից ինչեւով՝ զիզիդ նեղ ու ինձանակ փողոցը գնում

ու հասնում ենք միայարկ մի տուն, որի ճակատին փակցուած ցուցանակի վրայ գրուած է: Վահան Տէրեանի տուն-թանգարան:

Մուռամ ենց փոքրիկ բակը Մեկ զիմաւորում է Տէրեանի քրոյ աղջիկը՝ Արուսեակը, և առաջ նորում մի ոչ անքան ընդամեն սենակ, որի պատերին բազմաթիւ նկարներ կան, յաշագրեր:

- Աս վահան նեղարան է Աս ոյ թափուի կայ էր նա քնում մանկութեան կ պատանեկութեան հասակութ, բացարում է Արուսեակը:

Բորու է, յատուկ ուշադրութիւն ու հետաքրքրութիւն զարման՝ մեր շորջը ենք նայում: Պատերից կախուան են զանազան ժամանակներում նկարուած բաւանկաների, որոնք են ներկայացնուած են Տէրեանի իր հարացաների, թիկերների, ժամանակակից նշանաւոր էշմքերի թումանեանի, իսահակեանի և այլոց հետո ներկա մտնուում մի քանի տարեց պազմարդիկ և կամայ, բանասենդիք համարդիղացիները, և մեր մէջ սկսում է այդոյդ խօսակցութիւն, հարցուափար:

Արուսեակը առան-թանգարանի վարիչն է: Աւա նա գնում է և մի բարձրանակ կոռուքիրդ նանցեանում է կողքին ու առաւ:

- Աս Ծովան է, վահանի մանկութեան ու պատանեկութեան որերի խաղանկերը թող պատանի նրա մասին ինչ որ գիտե՞...

Չնայած պատկանելի տարքին, Ծովանը տալաւի կարառ է, առողի:

- Ես Վահանին լաւ զիտեմ, միտին ենք մեծացել, մասու օրերին շատ ենք խաղանկել փողոցներ, Փարանան ինք մօտ: Ալխոյդ այլայ դր Վահանի, ուժեղ, չարանձի: Գնոց քայուք, ուսուածք, մեր մարդ զարձաւ: Ավասն, Հաղար ափսոս, շուտ մեռաւ մեր Վահանը Շատ բան է առաջնութեան վահանի համար կամաց կայ:

Տէրեանի հասակակից գիւղացիները նոյնպէս հետաքրքրական դրուպներ չեն պատճուած նրա կեանքից: Բաւական ժամանակ զրուցելուց ու ուշեր լեռուց յիտոյ մենք մասնաւուեցինք՝ մի կողմէ Ծովանը, միւսի՝ Արուսեակը, Տէրեանի հարացաները:

Երիկնաշէնին մենք առաջնորդցին զիւղի եայլայ մի չընազ եականիքիւու գարաւածք: Ներքուածք, վեհանք Արուսի տակ, Փարանան էր օրորուած պշարի գեղցիոււնու պէս, իսկ վերեւից, բարձրաբեր միթին արքերից զովաշունչ զիփիուն էր շարունակ սրբուած ու մեզ փայտարաւ:

Զացինցի թէ ինչպիսի հրաւալի գայրոււ, Շենաւոր ինձերի ինչպիսի հմայիւ ուսունեանքն մէջ են անցել սիրելի բանասեների մանկութիւնն ու պատանեկութիւնը նւ այդ ընութեան հայաքներն են նրա սիրու լցրել ինքն յոյզերով, քնուու անուրիներով:

1 Սովում - ուսափոխութեան քաղաք՝ Աս անուն եղեքը:

2 Արուս - լուս թը՝ Գանձար զիզինի ծառ:

3 Գուլպարա այսական - Պատանեկան հայուսանին նաևաններն մէկը, որ կը կազմէր Հայաստանի և Վրաստանի առանձնան՝ տարածուած Գանձարէն մինչեւ Արուսան:

4 Սաշամա - և Փարանան - Գեղեցիկ լինը Արալավարի շրջանին մէջ, որ կին առնեն Գուլպար նաևանի գաւառներն մէկն էր:

ԺԱՌԱՆԳԱՒԹՈՒՄ ՄԸ ՅՈՒՇԵՐԷՆ

(Հետեւալ գրութիւնը 18 տարեկան ժառանգաւորի մը օրագրութեան
արտասպառն է, գրուած 20 Յունիար, 1940ին)

Մեր Բոզ Քրիստոս դիւրին չի ծնիր: Բոս զիշերը պառկիլ եւ առոււն
հայրիկին ու մայրիկին ծեռք համբուրելով Քրիստոսի Մնունդը չի շնորհաւորուիր
ու թարմ եւ ուրախ նոր հագուստներու մէջ չի պատցուիր: Բոս պատարագ կայ,
պատարագ ու պատարագ եւ երկարածիկ ժամերգութիւն: Առաւու կանուն ելլել կայ,
զինովի պէս լուացուիլ ու եկեղեցի վազել կայ ու այդ վիճակով ու այդ
հոգեվիճակով Աստուած փառաւորել կայ. մէկ զիշերուան մէջ երեք պատարագ երգել
կայ ու Բունէ զարնուած աչՔերով ժամերգութիւն կայ: Բայց ասոնք պէտք է որ
ըլլան որոզինեած երաւունքի խնդիր կայ: Ի վերջոյ որպէսզի ասոնք ըլլան,
Քեթեհեմ երթալ կայ: Խնդիր: Տղաբ կը թուեն Քեթեհեմ երթալու եւ չերթալու
առաւելութիւններն ու նեղութիւնները. Կ'ըսեն թէ երեք տարիէ ի վեր զայտ են,
ալ կը բաւէ. ուրիշներ հակառակը: Ոմանք անպայման պէտք է որ երթան՝ երգող են.
ուրիշներ՝ թե՞ն են: Ու այսպէս կուզայ երթալու ժամը. կը հրահանգուի «պարանիա»ներ
տանիլ: Ինչ պէտք կայ «պարանիա»ի-ներ ու Փոխ Տեսուչին «իմ կամքս է, ուրիշ
խօսի չեմ ուզեր»ը, որ կը դառնայ Բանի մը բերաններու մէջ իր հեղնանք: Օթոյին
մէջ սպասել ալ կայ որպէսզի մին իր մոռցած վերարկուն բերէ կամ ուրիշ մը հասնի:
Օթոն պէտք է Բալէ փողոցներուն մէջէն ուր ամբողջ կեանքն է: Ու դուն պիտի նայիս
պատուիհանեն խնդալով կամ Խօսր յուզումով մը պարագային համեմատ: Մարդիկ սովոր
են այսպիսի պարագաներու, երբ տեղ մը կ'երթան խումբով, ընտրել մէկ մը կամ երկու
ամբողջ խումբեն ըլլալու աւելի իրարու մօտ ու առանձինն չզգալու ինթիվնենին,
Բանի որ կարեւորութիւն չունի ամբողջ ընկերներուն հետ Բալել առանց առանցքի մը
շուրջ գառնալու: Իմս այս անզամ հայկակիկն էր: Այն տղան է այս որու հետ ամեն
շուրի չեմ կրնար յարմարիլ: Ասոր համար է որ մարդիկ իրենց ժտերմութեան

շրջանակները կը բաժնեն գալապաններու, իւրաքանչիւրը իր կալուածին մէջ դաւանելով իր մտերիմը: Այս օրերուն զրեթ կարելի չէ զանել անձ մը որուն յանձնես ինքինքն ամբողջութեամբ, այն մարդուն պէս որ իր դրամը կը բաշխէ բոլոր գրաֆներուն մէջ մղուած տեսակ մը անվստահութենե:

Սիրած եմ նայիլ մարդոց մեծ խումբերու վրայ ու դիտել թէ ինչպես իւրաքանչիւր մարդ իր զործով կրաղած է: Կը նայիմ պառուհանէն: Տակաւին երեկ ոտքի ելած տղեկ մը, բոահկ ու ընթացիկ պարեզօտի մը մէջ, թեւին տակ ծախու թերթ ունի. ուրիշ մը զաւազանի մը վրայ կարկանդակներ է անցուցեր: Ապրուսաի հոգը: Ու մասնուկ են տակաւին: Որքան կը մեղքնամ իեղճ տղոց, որոնք պառանի իսկ չեղած պարաւորուեր են իրենց չբաւորութիւնը միայն զգալ ու տեսնել, ու այդպէս կարճառն իրենց աչքերով աշխարհին բան չառնեն ու չտանին: Ու այդպէս ստիպուած կը ծախեն իրենց մանկութիւնը ու անմեղութիւնը որպէսզի զոնէ անօթի չմեռնին ու պառանի ըլլան Փողոցի մէջ մեծացած պառանի: Ու մէկու մը թեղը տուն կրեն, պանսն ծախեն ծողի մը ծայրեն կամ ցօթուա կանչեն երբ Կիրակի օրով ուրիշներ պարոյտի կամ դաշտ են զացեր: Ու մեծնայ ու երիտասարդ դառնայ: Ուրիշ զո՞րձ: Շատ իրեն պէս: Ընտանի՞ք: Ով զիտէ: Ասկայն փողոցի մէջ մեծացած մը չունի ընտանիքի ըմբունում: Երեն զոհացում պէտք է: Ողջ ըլլան պոռնիկները: Ու օր մը փողոցն առած պիտի վերադարձնէ անոր: Յետո՞յ: Բարցնողը ով:

Ու այսպէս նամբու ընթացին մէկտեղուող մարդիկ խօսիի իրենց նիւթերով: Թափառողներ: Գործի զայողներ: Խանութպաններ, եւայլն, եւայլն: Մենք ալ անոնց մաս չե՞նք կազմեր: Մենք ալ զործ մը ուսինք կատարելիք, պարտականութիւն մը: Եթէ ոչ որո՞ւ մտեն պիտի անցնէր գուրս հանել մեզ մեր հանդարտիկ շրջափակէն ուրկէ չերեւիր կեանքին կեանք: Առն մեզի համար եկեղեցի մը եւ ուսուցիչներ միայն գոյութիւն ունին ու ամիսը անզամ մը նամակով մը ծակուած պատը մեր մնցեալին, որ տեղացող օրերու, ամիսներու, տարիներու թիւն հետպիես կը թանձրանայ:

Օթօն չի կեսար սակայն ու տեսերաններ կը փոխէ: Ի՞նչ է կեանքը արդարեւ:

Քիմա զինւորանոցները իրենց կարգ կարգ փայտէ տուներով, սենեակներով։ Զինուոր մը պահակ է, ուրիշ մը նստեր կը ծիւ ու բերթ կը կարդայ, ուրիշ մը լեցուն դոյլ մը կը տանի։ Բու ալ ուրիշ կեանք։ Զգեր են իրենց տունն ու տեղը ու եկեր այդտեղ։ Ճառանգաւորներուն հետ բաղդատելու փորձութիւնը կ'ունենամ։ Օթօն պէտք է զաք։ անցուղարծը նօսրացած է ու ճամբրու երկու կողմերուն հրեական նորակերտ շէնքեր՝ վիլլաներով։ Ով զիտ ինչ կեանբեր ալ այդ տեղերը կը դառնան։

Երգեր մը կը բարձրանան այս ու այս անկիւնեն, երբեմն կը միանան, բոլորին շրթունքներուն կը բռնկին, մերթ կը կոտրտին ու կը հասնին։ Նորեր ու նորեր։ Բոլորն ալ զրեթ նոյնը։ Առանձնաշնորհեալ երգեր կան, պէտք է անպատճան երգուին։ Բայց ասոնք ալ կը փոխուին կամաց կամաց։ Նորերը նախընտրելի են։ Պահերը բառերով չեն կրնար զինուիլ։ Շատ շատ կ'ուրուազծուին անոնք։ Ու ես պէտք չունիմ ահազին բառ ծախսելու՝ ըսելու համար թէ ինչպէս միևն վարիչին բրին խոշորութիւնը մատնաշնչելով, ուրիշ մը այս ու այն դիտողութիւնները ընելով օթօն հասուց Բեթղեհեմ ու մենք մեր զոյթերով ելանք վեր։ Ինչ հարկ կայ ըսելու թէ ուզեցինք տասիք ելլել ու տեղւոյն Տեսուչը բանալին ասոր Բոլն է անոր Բոլն է ըսելով մեզ բաշեցն։ Եւ՝ որ ան ալ իր հաշիւը ունի։ Տանիքը կ'աղտօտի, ջուրը սառնին պիտի երթայ եւ ուրիշ Բանիներ։ Պէտք կա՞յ ըսելու որ բանալին զանուեցաւ երբ խոստացուեցաւ ուրիշը վեր չձգել։ Միայն ժառանգաւորները։ Ինչ լաւ է տասիքեն նայիլ վարը հետպիետ հասնող մողովուրդին։ Արեւը կրնայ մեր կոնակները նեղել երը մենք կոթնած ենք կես հասակ պատին ու կաղանք Կաղանդին արուած ուտելիքները։ Վարը ճամբուն մէջտեղին երկու աղջիկներ են կեցած իրենց կ վար ժապաւէնը Աղբատախնամին։ Պէտք է որ մօտենան անցորդներուն զնդասեղուած «քիրթ» մը անցնեն կուրծքներէն ու երկարեն թիթեղէ իրենց դրամապանակը։ Ու կ'ընեն։ Ատկայն աղջիկ են ի վերջոյ ու բչիկ մը մեծ աղջիկ։ Երբեմն իրենց տեղ կը զրկեն Բոլվերնին կեցող պահեստի փոքրիկ տղեկը միշտ զանազան պատուէրներով։ Ոմանք կը մերժեն, ուրիշներ չեն կրնար մերժել։ կան ալ որ ներքին հակարութիւն մը ունին այդպիսի գործերու

Նկատմամբ:

Ու կեանքը կը դառնայ: Աև ապազայի ծրագիրներ չունի: Ապազայ չէ կեանքը: Ներկայ է ու այդ է իր անուշութիւնը:

Կ'ըսեն թէ կեսօր է եղած, հայր Սուրբը վարը մեզ կը կանչէ: Անօթի կամ կուշտ պարտաւոր ենք երթալ: Մեզի յանկացուած սրահին մեջ կը տեսնեմ Վարդանը, մեր ճաշարանապետը որ սակառով ուտելիք է բերեր մեզի: Առաջին անգամ այդտեղ զգացի թէ Վարդանն ալ ապրուստ մը ունի հանելիք ու այդ է որ կ'ընէ: Մինչեւ այդ տաեն զինք մեր դպրոցին մեջ էի տեսեր: Մեզմէ մէկն էր ան ալ: Ու ասիկա բնական էր: Իիմա տեսայ թէ ինքն ալ կը նմանէր այն մարդոց զորս Քիչ առաջ տեսայ: Ու ասիկա այն աստիճան յանկարծական նորութիւն մը տակց վրաս որ պարմացայ ալ: Ու երբ մեզի կարգով հաց ու կարագ կը բաժնէր, իր ընտանեցած ձեւերուն մեջ կ'ուզէի զտել զործի մարդուն հոգեբանութիւնը եւ զտայ ալ: Քիչ չզարմացայ նաեւ երբ նոյն ակնոցով դիտեցի ընկերներս ալ ու հայր Սուրբն ալ: Անոնք ալ տարբեր տարբեր թիփեր էին ու այդպէս մէկտեղուած: Զարմանալի չէ՝ արդեօք երբ ինքնինքն ալ տարբեր զգացի: «Ես ես չէի՞ ես ալ անոնց պէս անհատ մըն էի դարձեր: Մակայն ոչինչ արտասովոր, ամէն ինք Կ'ըւլար ինչպէս որ պիտի ըլլար: Մեր մէջ կային պատիկներ ալ, որոնք առաջին անգամ պիտի տեսնեին Ծնունդը Բեթղեհեմի մէջ: Ու բնական է որ հարցնեին թէ ինչ պիտի ըլլար, ե՞րբ պիտի ուտեին:

Ինչու այդ հարցումները չի տանին այն օրերուն երբ նոր էի եկեր ու չէի գիտեր այդ բոլորէնցու Բեթղեհեմւն եկող ընկերներ կը պատմէին զիշերուայ ուրախութիւններէն, մինչեւ առուու չբնանալէն ու մանաւանդ ճաշարանէն որու պատրման անուանի էր Բանի որ ամբողջ տարուայ ընթացքին այդ օրը միայն Կ'ուտեն: Այն օրերը... Կը պատմըութիւն թէ որբան առառ եր ամէն ինչ. ոմանք ապսպանիի համաձայն թուղթի մը մէջ Բանի մը կտոր պատրմա կը բերէին զեթ բերանները հոտեցնելու:

Առաջին տարին ինձի համար Բեթղեհեմը տեղ մըն էր ուր թէեւ անթուն կը մնան, սակայն պատրմա կ'ուտեն: Ու այդ նախանձելի էր: Ինչո՞ւ իմ ծայնս ալ կիրք չըւլար

որ ես ալ երթայի:

Երկրորդ տարին զայի սակայն ու այդ օրէն յիշողութեանս մէջ մնաց մինչեւ ժամը տասը անցուած ժամանակը՝ մեզի յառկացուած սրահին մէջ, ու Բայր Եղիշէն, Տեսուչը, մեր հոգին էր: Յստակ չեմ յիշեր թէ ինչպէս անցաւ օրը, սակայն չեմ կրնար մոռնալ որ այդ օրը համով անցաւ շնորհիւ Տեսպին:

Երրորդ տարին ալ զայի: Մեր կառավարիչն էր Փոխ-Տեսուչը, Բայր Արքունը այս անզամ: Բայր Արքունը կը սիրէ Բնանալ ու արզիլեց աղմուկ հանելը սրահին մէջ: Ու այդ օրէն ալ միտքս մնացեր է այդ դժգոհութիւնը:

Չորրորդ տարին ալ զայի: Կ'ուզէի երթալ ու չէի ուզեր երթալ: Ցիմա ալ մեծացած եմ կը կարծեմ ու միտքս կուզայ թէ վերջին տարիս է: Ալ ուրիշ օր չունիմ այսպէս անցնելու:

Ինչ պէտք կայ խօսելու պատրագներէն, որոնց ընթացքին կէս Բուն վիճակի մէջ անոնց վերջանալուն մասին կը խորհի: Կ'երգէի սակայն, երգել մը անզիտակից ու մէթնական: Արդէն Բիշ անզամ երգածներուն իմաստ եմ տուած: Անոնք լոկ բառեր են որոնք կը Բաշբջուին իրենց խազերուն համեմատ: Երբեմն բառերուն մեղքնալս կուզայ, Բանի որ ինդները իմաստն պարպուելէ ետք ինչ արձեք ունին: Զայներ: Երբեմն կը մեղքնամ մողովուրդին մեծ մասին ու մեզի երգողներուն, Բանի որ կ'ընենք այնպիսի պարտականութիւն մը, որու միշոցները, բառերը, անկենդան են, չունին աւիշը, կենասահիւթը: Մենք մեզի չե՞նք խարեր արդեօք: Տարօրինա՞կ է երբ երբեմն ալ մեղքնամ Աստուծոյ, որու կ'ուզուին ամէն օր այսօն անի՞աստ բառեր՝ հեղեղի պէս: Թերեւս Ինք կը խնդայ աստուածային այս կառակերգութեան վրայ եւ իրաւունք ունի: Եւ ինչո՞ւ չինդայ երբ ես իսկ կը խնդամ տեսնելով թէ ինչպէս յոյներ, լատիններ ու հայեր միշտ կուրի մէջ են թիվ մը աւելցնելու իրենց սուրբ տեղերուն վրայ, կանքեղ մը աւելի կախնլու, բուրգառ մը աւելի զնելու, բան մը աւելի ըսելու այդ սրբառներուն վրայ: Ու այս բոլորը կ'ըլլան աւելի փառաւորելու զԱստուած:

Մնունդ գիշերով մասնադրապէս ժամը 12ին վարօ Այրին մէջ մեր երգը ռատիոյի առնուեցաւ մինչև 1-ին Բառորդ մնացած։ Երբ «Փառք ի Բարձունս» կ'երգեինք Բայր Շաւարշը հեռոււն՝ խումբն դուրս, կ'ընկերանար մեզի ու կը խանգարէր։ Զափ տուողը մեզի Բայր Կոմիտասն էր, պատասխանառուն մեր յաջողութեան։ Երբեմն Բայր Շաւարշը այնքան կը պլուար որ Բայր Կոմիտասը մեռի ու դէմքի կարելի ծեւերը կ'ընէր զայն լուցնելու։ Ուրիշ վարդապետներ ալ ետ կը դառնային զայն սաստելու։ Կը լուր Բիշ մը ու հապիւ կէտ վայրկեան անցած դարձեալ իր անսանելի ծայնը ու դարձեալ վարդապետներուն զանազան ծեւերով սաստը։ Թէեւ ես ալ իրենց պէս նոյն զզացումով էի լեցուեր դէպի Բայր Շաւարշը, սակայն հաճոյք մըն եր ինծի՝ վարդապետներուն այդ արտայայտութիւնները դիտել։ Ամէն անզամ որ լուր կը զախնայի որ չըլւայ թէ դադրի։ Բիշ ետք կը վերսկսէր։ Միւսները կը նեղութիւն, ձեռք կը բարձրացնէին, շշուկ կը հանէին։ Ես զոհ էի։ Այս դրուազը թէեւ պարզ բան ու իրբեւ այդ յիմար կը քուի, սակայն ես մէջը տեսայ մարդոց նկարագրին մէկ կողմը, զոր չկրնալով իրբեւ հաստատուն իրողութիւն ըսել իր տարապով, ստիպուեցայ պատմել վերինը։

Որքան որ Մնունդը մեզի սուզ կը նստի իրբեւ յոզնութիւն, ան աւելի սուզի կը նստի Վանքի Բասկին։ Ով չերթար Բեթղեհեմ երբ Վանքը ծրի կերակուր կը բաժնե։ Ճողովուրդ, ոստիկան, զինուր, աշխատաւոր։ Պանկ առնողը կը վազէ ու չի հարցուիր թէ ով ես դուն։ Մօտէն չեմ զիտեր։ Կ'ենթադրեմ թէ ինչ գեղօւմներ կ'ըլլան ծախսեն դուրս։ Միայն ուտելի՞թ։ Երեւակայեցէ ամբոխ մը բափուեր է Վանք ամբողջ գիշերուան մը համար ու անոնց մէջ կան զինովյուղներ, փողոցայիններ, դունչերնին լարած որսորդներ։ Գիշերը տանիքն ենք։ Մէջանը փոսի մը մէջ է բակը ուր լուսնի լոյսով կը պարեն։ Այս տարի այնքան ժողովրդական գոյն չուներ պարը։ Ա.Մ.Յ.Մ.ի սկառաւները կազմակերպուած եկեր էին, նուազարանն ալ հետերնին։ Թանի որ սովորութիւն է որ ամէն տարի պարեն այդ տեղը, պարեցին ապսպրուած ծափերու եւ խանդավառութեան մէջ։ Կ'երգուին յեղափոխական երգեր, նման «Հ.Յ.Դ.ի սուրբ Զողջողայ»ին ու Բովս Միվրի Սինէկը, Ֆովիաննէս Կարապէտեանը, կը խանդավառուի տեսնելով թէ ինչուս

ազգային երգեր կ'երգուին։ Բետք կ'ունենանք վիճարանութիւն։ «Ռուն հայ չես»ներ։ Չեմ կրնար հասկցնել թէ հայ ըլլալ չի նշանակեր զինովութեան կամ պարի տան։ յեղափոխական երգեր երգել, ընդհակառակը տոռնք անպատճութիւն են այն հերոսներուն, որոնք «սուր ջողացուցին»։ Բիմակուայ մեր ազգայիննիութիւնը այդ վիճակին է հասեր։ Պինովութիւն, պար, Վեզւէկութիւն պէտք է որպէսզի Մտթբերնիս զան այդ երգերը ու մենք ազգասեր ըլլանք։ Այդ պահուն լատինաց վանքը բնակող Բանի մը անզլիացի կինւորներ կուզան մեր Բով։ հետերնին կ'իյնանք, մենք իրենցմէ երգ կ'ուզենք, իրենք մեզմէ։ Կ'երգենք Բանի մը ֆրանսերէն երգեր։ Երբ անզլերէն կ'ուզուի՝ կ'առաջարկենք «ճօճ տառ է the King»ը ու զրեթ բոլորը դժգոհութեամբ կը մերժեն։ Մերինները չեն հասկնար Քիչ եսք դարձեալ նոյն երգը կ'առաջարկեն ու այսպէս Բանի մը անզամ նոյն մերժումին հանդիպելով ու չեն հասկնար թէ ինչ կ'արծէ անոնց համար այդ երգը եւ ինչպիսի տորիւ է որ կ'երգուի։ իսկ մերինները հայերէն ոչ մէկ երգ կը զանեն ու կ'երբան կուզան մեր Բայլերզը կը սկսին եռաձայն։ ամէն մէկը իր տեղէն ու հազիւ տուն մը ըսած կը ծգեն երգը խայտառակ վիճակի մէջ։ Երգերու յարզը զիտնալն ալ արժէթք մը կը թելադրէ։ Այդ է պատճառը որ մեզի համար ամէն երգ արժէվրկուած է հիմակ ու զրեթ մեր ջիղերուն չափեր, մինչ անզլիացիները, որինակի համար, զիտնալով պէտք եղած տեղը միայն գործածել իրենց երգերը, անոնք կը մնան թարմ ու հետպիտէ աւելի ազգեցիկ՝ իրենց ուսին ունենալով այդ երգերով շահուած փառքեր։

Վարք բակը լեցուն է տակաւին։ Միայն լուսնի լոյս մը կայ ու զանզակառան զազարի խաչին լոյսին յոլիք, որ պատին զարնուելով բակ կ'իյնայ։ Տանիքին դիմաստուերներ միայն կ'երեւին։ Մինակ եմ։ Ոմանք կը ճեմեն խօսկցելով, ուրիշներ կ'երգեն թեթեւ ծայնով մը, մէկ կողմն ալ խումք մըն է կազմուեր։ Ծուած՝ կէս-հասակ պատին վրայ, վար կը նայիմ ու չեմ շարժիր։ Միայն աչքերս դիրք կը փոխեն։ Աչքերս կը զգա՞ն թէ կը մտածեն երբ ինձի կը խօսին մազերու խուրժերէ, որոնք միշտ անուշ շարժուածք մը ունին, աչքերէ որոնց բացարութիւնը չի արուիր, Բիթի, բերանի, այսերու, հազոււսի ու չեմ զիտեր այն հազար մը մանրամասնութիւններու չեմ զիտեր ինչ ներդաշնակութենեն, որ աչքէ աւելի սրտի կը խօսի։ Ծարժումներու բնիշութիւնը, ծայնը

զերջապէս ամէն ինչ, հմայող բան մը ունին որ զաղտնիքն է իրենց եւ զոր իրենք իսկ չեն զիտեր եւ կամ իրենք ալ կը շանան արժեցնել այդ: Այդպէս կենալ ու նայիլ: Բանդարտ սակայն: Առոր անուշութիւնը նորվիրն մէջ չէ: Թող ներուի ինձի նմանութիւն մը զոր վոնտնել շանայի մարտ բայց ի զոր: Երբ մարդ ինքզինքը դիմացը գնել ուզէ այդպիսի տիպար ետկի մը, պիտի նմանի այն Քահանային որ ինքզինք պիտի մարտ խորան ելլեւէ առաջ, Բանի որ չի կրնար, սիրոց չի տանիր Աստուծոյ դիմաց ելլել անսուրը վիճակի մէջ, ու մարդը նոյնպէս կարծես մեզանչած կ'ըլլայ ու անարձան երեսը նայելու իր կուռիքին ու միշտ պիտի ուզէ աւելի կտորնեալ ըլլալ, աւելի ապնուանալ հասնելու անոր, արձանանալու անոր նոյնիսկ միակ ուշադրութեան: Անշուշտ այսպիսի բացարձութիւններ ծիծառելի կը թուին: Սակայն այսպէս է անոնց համար որոնց աչքին Բոզ չկայ զիրենք հեռու պահող խորհուրդէն: Այսպիսիները կը նմանցնեմ այն Բուրմին որ զիտէ թէ այն կուռիք զոր կը պաշտէ ճողովաւրդին առցեւ՝ Քարէ ե եւ անկէ անդին չանցնիր ու կը խնդայ ճողովուրդին յիմար դիւրահաւառութեան վրայ: Այսպիսին աւելի բջուառ է Բան այն որ ինքզինք կը խարէ: Ի՞նչ է հաւատնք երէ ոչ ինքնախարութիւն: Բայց հաւատնով մարդիկ կ'ընեն աւելին Բան դրական գիտութիւնը: Ահա հոս է կրօններու առաւելութիւնը զիտութեննեն, ուր զաղտնիք չկայ: Այն կրօնին մէջ ուր հաւատալիք չկայ, ան կաւէ ե ու արդէն զոյսւթիւն իսկ չի կրնար ունենալ:

Չեմ զիտեր, կրնայ ըլլալ որ իրականութիւն չըլլան այս զզացումներս կամ մտածումներս: Կրնայ ըլլալ որ այս բոլորը արդիւնք են մեր չորս պատերու մէջ արգելափակումին: Որոշ կերպով կը զզամ թէ չորս տարուայ Ընթացքին բաւական վայրենացած եմ, հակառակ անոր որ Բալեա ալ ամշկոտ էի ու պատիկ, սակայն այսթան ալ չէի: Ըստ անզամ կը կարմրիմ երբ աչքերս ուրիշ աչքերու հանդիպին: Զզացումներս չունին դէպի զարցելիին շիզերը, ատիկա բան չըսեր ինձի: Աւելի ապա ու բանաստեղծական է վինուածս, բնութեան պէս երբեմն արեւոս, տաք եւ զոյնի խաղերով եւ կամ այսպիսի, մանաւանդ այսպիսի լուսնային զիշերուայ մը սէրը՝ թօրմ, ջունչոտ, ստուերային, ուր աւելի ազան կը զզամ ինքզինք: Այս խուալական սէրը աւելի անուշ կը թուի ինձի: Լուս եւ աչքէ հեռու անկիւն մը երազել: Եւ սակայն այս ամէնք

մինչեւ ո՞ւր: Թովս ջցուկ մը: Կը դառնամ: Երկու սեւ կերպարանքներ են, կը ճեմեն: Վարդապետ են. ցած ջցուկի մը մէջէն կ'երգեն: Կը նայիմ իրենց ետեւեն: Ե՞ս ալ, Ե՞ս ալ տոռնց պէս օր մը: Պատասխան չունէի: Ստուերները մուրին կը խառնուէին: Եշուկը ալ չէր հասներ:

Մինաս Գասպարեան

(որ կանթէն հեռացաւ եւ աւելի վերջ հրառւիրուեցաւ Ամերիկա, ուր ջարունակեց իր Աստուածաբանական ուսումը եւ ապա 1948ին ժեռնադրուեցաւ Բահանայ Առաջնորդ Տիրան Արք. Ներսոյեանի ժեռիով եւ անուանուեցաւ Տ. Աննակ Քհ. Գասպարեան)

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

Բ. ՄԱՏԵԱՆԻ ՔՆԱՐԱԿԱՆ ՀԵՐՈՍԸ

Նարեկացին միջնադարի բանաստեղծ է եւ նրա ստեղծագործութեան մէջ, կրօնական քափանցիկ հօնի տակ, տրոփում է պատմական դարաշրջանի կենդանի զարկերակը: Զպէտք է մոռամալ, որ Նարեկացին քրիստոնեայ էր, քարձրաստիճան եռգեւորական: Նա ապրել ու ստեղծագործել է մի ժամանակաշրջանում, երբ, ինչպէս էնգելսն է ասում, մտաւոր գործունեութեան բոլոր բնագաւառների վրայ տարածում էր աստուածարանութեան գերիշխանութիւնը, որն ապահովում էր եկեղեցին(1): Բայց Նարեկացին բանաստեղծ էր, եւ ժամանակի տեղանքն ու տանջանքը, յոյսն ու տարակոյսը, սէրն ու աստեղութիւնը անցնում էին նրա սրտի միջով՝ դառնում բանաստեղծական պատկեր, յոյզ, խոն ու գաղափար: Մարդկային ներաշխարհի քացայլյանան մէջ նարեկացին կամիսի է ժամանակը:

Մատեանում նարեկացու համեստը ընդգրկում է տիեզերքի անհունութիւնը և ժամանակների յաւերժութիւնը: Ամէն ինչ բնկում է նրա հոգու մէջ, ամէն բան փորորկում է նրա յուզաշխարհում: Նարեկացու դրամայի տեղը նրա հոգին է, ժամանակի պահը՝ ներկան, հերոսը՝ անհատականացած մարդկութիւնը: Դա մարդու յաւերժական այց դրաման է, որը ծնունում է ինչն իր հետ, Աստծու և աշխարհի հետ ներդաշնակութիւն և հաշտութիւն գտնելու առապանքից:

Մատեանում նարեկացին ստեղծել է

պատկերային համակարգին համապատասխան յուզական միասնութիւն: Նրա խօսքը ներթափանցած է աղիմենող անկեղծութեամբ: Նարեկացին ստեղծել է անգույքական մի երկ' պատու ու անկաշկանդ դիմելով գրական եւ բանահիւսական տարրեր ժամերի ընձեռած հնարաւորութիւնների, մինչեւ խսկ, ինչպէս Սրբեանն է Ակատել՝ «կապի» աղօքններիմ (2): Մատեանի կառուցուածքը նարեկացին համարել է «միագոյ իրի» բազմանիւլ դրուագների հրաշակերտութիւն: Ըստ Հեղեկի՝ «գեղարաւստական ստեղծագործութիւնը բխում է միասնական ոգուց, որն էլ իր մէջ պարփակում է ինքնագիտակցուած կեանեֆի բոլոր ոյրունները (3): Մատեանը ծնունդ է նարեկացու իրբեւ մէկ ու միասնական ոգուց: Բանաստեղծի անձը, սակայն, չի կարելի նոյնացնել նրա քնարական հերոսի հետ: Քնարական հերոսի կերպարը ստեղծում է բանաստեղծը: Նրա անհատականութիւնը գեղարուստական ընդհանրացման արդիւնք է եւ ոչ քէ հետինակի ինքնանկարն է: Բանաստեղծի անձնականութիւնը կարող է միայն առանձին գծեր տալ աստեղծած քնարական հերոսի կերպարին:

Առաւել բարդ է քնարական հերոսի կերպարը միջնադարեան գրականութեան մէջ: Մարդը հանդէս է գալիս իրբեւ իր գասի ներկայացուցիչ: Աւելի լայն ընդհանրացման արդիւնք է նարեկացու քնարական հերոսը: Են ասելով՝ նարեկացին

հասկանում է թէ մարդուն եւ թէ ամրող մարդկութիւնը: «Բնարական հերոսի մէջ նա բացարձակացնում է մարդկային եռութիւնը՝ հեռադրելով պատմական միջավայրից, աշխարհագրական վայրից, ժամանակի հատուածից, դասից ու դասակարգից, ազգութիւնից, աւելի նիշտ՝ նրա հոգու կերպարը տեսնում է բոլոր ժամանակների մէջ: «Կը զգանք, որ իր վրայ խօսած ատեն, բանաստեղծը ամրող մարդկութեան հոգին իր մէջ խօսած կը տեսնէ՝ գրել է Ա. Զոպանեանը՝ ինքոյինք ինկած զգացող այդ էակը, որ բարձունքներուն աչքը յառած գրութիւն կ'աղաջէ, այդ էակը ամբողջ մարդկային ազգին է: Բայց բանաստեղծն այնչափ ուժով, այնչափ անձնապէս կը զգայ այդ ընդհանուր զգացումը, որ իր երգը անհատական շնչու մը կ'առնէ, յասակ եսի ձայնը կ'ըլլայ, - երգը Մարդուն եւ մարդու մը» (4):

Մատեան ճօնուած է «այս երկրում ապօղ ամէն հասակի բանականներին» (Բամ Դ, թ): Մարդկային բոլոր կրերն ու մեղքերը, յանցանիներն ու արաւները նարեկացն տալիս է իրեւ սեփական անձի մերք ու արատ, յանցանք ու բուլութիւն՝ «նշաւական յիւրամ պատկեր» (Բամ, Գ, թ): Ընդհանուրի եւ անհատականի այդ միասնութիւնը բանաստեղծը տուի է այսպէս:

Քանզի եւ ես, որ զայս նուազութիւն Մասնաւոր պտղոյ ձեզ շամբեցուցի, Վկայեալ զամանէ կամաւորական սողոտնեք Բիր բամբասանաց անթշշկան մեղանաց, ի սկզբահայրն սկսեալ մինչեւ ի սպառումն ծննդոց նորա՝

Կամայականն յանձնառութեամբ հաստեցի, եղի

Զիս ամենայնիդ պարտական չարեաց:

(Բամ ՀԲ, ա)

Նարեկացու՝ իրեւ միջնադարի բանաստեղծի հանճարմ ամենից առաջ

արտայայտուել է հերոսի ընտրութեան եւ ապա՝ նրա անհատականացման վարպետութեան մէջ: Այդ հերոսը դարաշոքամի մարդն է՝ իր բարդ ու հարուստ ներաշխարհու: Նա ապրում է խոր ու ցնցող ողբերգութիւնն Այդ ողբերգութիւնը ծնւում է սեփական մեղքի ու մեղաւորութեան, բարյական անկատարութեան եւ կատարելութեան ճգուման, բարյական վերափոխման անհրաժեշտութեան գիտակցութիւնից ու տառապանքից: Այդ հերոսը բացայայտում է Աստծու եւ Քրիստոսի, Աստուածամօր եւ սրբերի, խաչի եւ եկեղեցու, բարու եւ չարի, կեանի եւ մահուան, հոգու փրկութեան եւ միշնադարեան շատ այլ պատկերացումների յարաբերութեամբ՝ մերք սարսափելով սատանայի եւ նրա արանեանկների ծուլակներից ու որոգայքներից, մերք ապահնելով Աստծու եւ նրա Քրիստոս որդու գրասիրութեամբ, խորապէս հաւատալով, որ մեղքը քատուում է ապաշաւանենով եւ ինքը կարող է մեղքերից մաքրուած հոգով հասնել ու օգուտել աստուածութեանը: Սրտափին կրօնական այդ տարագի տակ նարեկացին պատկերել է մարդու հոգինը կեանիքը, նրա մտքերն ու երազանքները, նրա կրերն ու զգացմունքները, նրա նակատագիրը, ինքնանատարեագործման նրա տենչանքը: Տառապող եւ որոնող այդ հերոսի կերպարը նարեկացին տուի է իրեւ սեփական անձի խոսուվանութիւնն: Այստեղից էլ բխում է քնարական հերոսի անհատականութեան բարդութիւնը: Նարեկացու քնարական հերոսը դեռեւս անձնաւորութիւն չէ, այլ ընդհանրացուած անհատ, հաւաքական կերպար, վերացրկուած մարդկային եւութիւնը: Նա հանդէս է գալիս ոչ թէ ուրայն, միայն իրեն ներյասուկ հոգերանութեամբ, սեփական ներաշխարհի անկրկնելիութեամբ, այլ որպէս հասարակական էակ, դասի

Աերկայացուցիչ, մարդ՝ ընդհանրապէս: Թէեւ Նարեկացու անձը չի նոյնանում նրա հետ, բայց չի կարելի անտեսել նաև առանձին գծերի միասնութիւնը:

Բանսատեղը նախատիպ է հանդիսանում իր քնարական հերոսի յարաբրութեամբ: Նրա ողբերգութիւնը Նարեկացու ողբերգութիւնն է միաժամանակ: Կատարեալ մարդու իդեալը չի տարամիտում բանաստեղի իդեալից: Են որպիսեաւ Նարեկացու քնարական այդ վիրջարի երկը գրուած է առաջին դէմքով, ուստի բանաստեղը գրեթէ նոյնանում, բան զանազանում է իր քնարական հերոսից: Մի տեսակ շնչում է նրանց միջին եղած սահմանը: Անձնականութեան այս սկզբի եւ անհատականութեան միասնութիւնը նոր երեսոյք էին միջնադարեան գրականութեան մէջ: Խոստովանանքի ձեւը քոյլ է տալիս լայն ու խոր բացայատերու հերոսի հոգեկան աշխարհը, նրա խոնհերն ու զգացմութեները՝ կեանքի եւ իրականութեան աւելի լայն ընդգրկմամբ: Մինչչես միջնադարի պատմա-գեղարուեստական երկերում հեղինակներին չէին հետաքրքրում հերոսի անձնական ապրումները, մասնաւոր կեանքը: Նա պատկերում է որոշակի դասի ներկայական որոշակի դասի ներկայացուցիչ՝ իր դասին ընդուշ վարքագծով, բնաւորութեամբ եւ տիպական գծերով: Աստեղը բացում է անհատի ներաշխարհի բացայատեմամբ՝ բացելով անդամական հետաքրքրում հերոսի անձնական ապրումները, մասնաւոր կեանքը: Նա պատկերում է որպէս հասարակական որոշակի դասի ներկայացուցիչ՝ իր դասին ընդուշ վարքագծով, բնաւորութեամբ եւ տիպական գծերով: Աստեղը բացում է անհատի ներաշխարհի բացայատեմամբ՝ բացելով անդամական հետաքրքրում հերոսի անձնական ապրումների բացայատման եւ պատկերման ոլորտը: Նրա խոստովանութիւնը խարսխում է մարդու՝ որքան հնարաւոր է անկեղծ եւ անմիջական ինձնաբարտայայտման վրայ: Նա գտում է նաև աշխել իր եւոթիւնը, իր գոյութեան իմաստը, նշուել իր տեղն ու դերը կեանքում, ըմբռնել աստուածային գաղտնիքների

խորհուրդը, գտնել թէ իրեն եւ թէ առհասարակ մարդուն մշտապէս տանջող այս հարցերի պատասխանները.

Թէ յո՞վ եւ յո՞յցը պատկեր եւ վասն ո՞յցը գոյացայ: (Բամ ԽԶ, ա)

Մատեանը «աղբսախառն դատ» է, որ մարդը քացի է Աստծու հենք: Դատաւորն Աստուած է, դատողը՝ մարդը: Դատուղը ոչինչ չունի իր հոգում, որ ծածուկ լինի դատաւորից: Նրանք միաւորում են քնարական հերոսի եռթեան մէջ, ինչպէս խիդեն ու բանականութիւնը մէկ անձում: Դատաւորն անաշառ է, բարի ու ներող, դատուղը կարօտ է արդարացման եւ ներման: Արդարացման ուղին անկեղծ խոստովանութիւնն է, որը բերեւացնում է մեղքը: Խսկ ո՞րն է նրա մեղքը: Խնչո՞ւ է նա իրեն զգում յանցապարտ՝ սարսափելով արդար դատաւորի դատավճիռից: Նարեկացու համար կայ ահեղ դատաստանի մուակերտ, բայց գրեթէ շօշափելի պատկերը: Նա սասս լսում է այդ վերջին դատաստանի ահաւոր ձայնը, նրա հոգում անհաշու ու անվերջ բախում են իրար չարի ու բարու ներակ գնդերը՝ ամենավարան տարակյուի ու տագմապի մատնելով իրեն: Իր հօգու ապագայ դատը Նարեկացին անում է այստեղ՝ երկրի վրայ, իր խղճի, Աստծու եւ մարդկանց առաջ: Այս մօտեցմամբ Մատեանը դրամայ է ուրբակի իմաստով: Արեգեան ասում է, թէ Նարեկացին «իսպակս չգիտէ, թէ ինչ է մեղքը, անձնական մեղքը», որ «նրա համար ամենայն ինչ աշխարհային մեղք է», «Լսանի բուն սասակութեամբ նկարագրում է նա աւելի մեղքի զգացումը, մեղաւոր մարդուն, բան մեղքը» (5): Ինձ բուն է՝ ասելի, թէ Նարեկացին չգիտէ, թէ ինչ է մեղքը, նիշու չէ, բանզի է ո՞վ կարող եր աւելի լաւ իմանալ, թէ ինչ է մեղքը, բան Նարեկացին: Այլ հարց է, որ Նարեկացին գրեթէ չի խօսում անձնական մեղքերի մասին, բայց սա էլ պայմանաւորուած է

հենց քնարական հերոսի անհատականութեամբ: Նա խոացնում է համամարդկայինը եւ ոչ թէ անձնականը:

Մեղքի հասկացութիւնը շատ լայն է նարեկացու համար: Մեղքն այն է, ինչ ծնում է չարիք, իմշի դրդում է սատանան: Մեղքը հայածում է մարդուն, մթագնում է նրա հոգու տեսողութիւնը, կործանում է այն ամենը, ինչ մաքուր եւ ազնիւ է իր մէջ, բունաւորում է գիտակցութիւնը կասկածներով ու թերահաւատութեամբ, խորսակում է կամքը, մղում եղունագործութեան եւ այլն: Այդ մեղքերն ամբիւ են, ամենամար, ամենշոնի: Նրանց թիւը նշիռու համար ծովափի աւազակյուններն անգամ քիչ են, որովհետեւ նրանք չեն ծնում, մինչդեռ մեղքը մեղք է ծնում, արմատը շիվ է տալիս, ճիւղը՝ ընթիւղ, կայծը՝ հրդեհ: Գրելու համար եթէ քանաքի փոխարկեր ծովը, դաշտերի լայնութիւնը՝ մազաղարի թերթերի, եղեգնուտների անտանելը հատէր ու գրիչներ դարձներ, մէկ է՝ դարձնալ չեր սպառի: Խոկ եթէ փորձէր կշռել, Արարատ լառը պիտի թերթելի մեղքերի ծանրութիւնից: Թերթես պատկերի ակունքը գալիս է ծողովրդական քանակաւութիւնից (6), որը, սակայն, Նարեկացին մատուցել է վսիմ ունով.

Զի եթէ զլին մի ծովուց յորակութիւն դեռոյ յեղյեղեցից,

Նու զդաշտս ասպարհաւէք քազմակ սահմանեալ՝

Ի տարածումն լայնութեան Քարտենի չափեցից,

Նու զպուրակս յոգունց անտառաց շամբից եղեգանց

Ի հատուածս գոյութեան գրչաց կազմեցից,

Նու ո՛չ զրիւ մի ի քարդելոցն անարկնութեանց

Զաւրեցից ընդ գրով սահմանի գրաւել.

Նու զի թէ զմայրս Լիբանանու ի մի

լուծ կշռոց զաւդեցից,

Նու կամ զիեան Արարատեան ի կէտ ամբարձման նժարի միոյ

Սրդարութեան միջնորդ կացուցից,

Ո՛չ հաւասարէ այնոր հարդութեան համագուգակցից: (Բան թ, ա)

Զկյա մի մեղք, որ Նարեկացին չվերագրի իրեն: «Ը խորտակեցեր զգասառակ բազկիս, Որ անմաքրապս առ քեզ համբառնայր» (Բան թ, զ), «Վա՛յ պարտապանիս անհամար բիւրուց քանիքարաց» (Բան է, զ), «Գետովք մեղանաց արեան հեղեղիմ» (Բան ԺԸ, դ), «Զանարատ հոգիս մարմնոյն փափութեամբ յաւետ վտոցի» (Բան ի, ե), «Եւ զիա՞րդ ասացից անձին իմում մարդ գրեալս ընդ տմարդիս» (Բան ԻԸ, դ), «Որ ոչ բնահին մեռեալ աշխարհի եւ ոչ խսկապէն կենդանի Աստուծոյ» (Բան ԻԶ, ա), «Սանաւանիտ զի դժնիաց կցորդս այս անձնիշնանական, Միշտ մարտիկ, խարող, շողոփորք, յարեալ ի ասութիւն» (Բան Լ, ա), «Կոոցն զարշութեան նմանեալ՝ Թափուր յազգմանէ քարեաց իմաստից» (Բան ԾՒ, դ) եւ այլն: Արդարացի լինելու համար, սակայն, սասմ, որ Նարեկացին իրեն չի վերագրում միմիայն մի մեղք՝ Աստծուն ուղղուած հայինյանելք. «Որ զի թէ եւ գտցին յիս անաւրէնութիւնք քազմաւրինակք, Այլ ոչ հայինյութիւնք» (Բան Կ, զ):

Այսանեն ոչ այնքան կարեւոր է, թէ ինչն է Նարեկացին մեղք համարում եւ ինչը՞ոչ, ո՛ր մեղքը կարող է կենսագրական իրմէ ունենալ եւ ո՛րը՝ ոչ, այլ առաւել կարեւոր է պատկերման էպիկական այն քափը, որով նա բացայայտում է իր Քնարական հերոսի հոգու ծալքերը: Նա գտուում է տալ ոչ թէ կեցութեան մասնակի պատկերը, այլ համապատկերը, ոչ թէ ժամանակի որոշակի պահը, այլ նրա ներկայ յաւերժութիւնը, ոչ թէ հերոսի իրական արարքը, այլ նրա հեարաւոր կերպարանափոխութիւնը:

Ոչ պակաս, քան զփարաւո՞ զատեղ-
ծուած սրտիս իմ խստացուցի,

Ոչ թերի, քան զերբայականին
խուժանին կատաղութիւն՝

Ընդդէմ արարչիդ համբարձայ,

Ոչ նուազ, քան զասոռաւածամարտից՞
գուայ հանդէս

Նև ոչ խորշեցայ ի յուրացութենէ
ստեղծողիդ բնաւիցս:

Հաւա աւրինակի խոռվութեան մրրկաց
ծովու ծիբցայ,

Ոչ այնքան սարսեցի եւ պատկանեցի

ն սաստկութենէ եռումդ հրամանի,
որքան ալիք ծովում՝ յեղերացն:

(Բան Զ, գ)

Ակներերի է որ նարեկացին իր ես-ի
կինսափորձը չէ միայն, որ դարձնում է
միտք ու խոհ, իր զգացմութենիք աշխարհը
չէ լոկ, որ դարձնում է յոյզ ու ապրում:
Առանց իրականութեան լայն ընդգրկման,
առանց հանրութեան արատներն իր մէջ
վերամարմնաւորենու, գուա սեփական
մեղքերի անձնամետ խոստվանութեամբ
նարեկացին չէր լինի ոչ մեծ եւ ոչ էլ
համամարդկային: Խրամանչիրը պէտք է
Մատեանի մէջ տեսներ եւ զգար իրեն:
Ահա քէ ինչու մեղքի որոշակիութիւնը չէ
կարեւորը, եականը, այլ մեղաւորութեան
զգացումը: Եւ երր նարեկացին ասում է.

Ցիշեա՞ զիս յողորմութեան քո,
աւրինեալ, եւ մի՛ յիրաւուն քո,

Ի ներուզութեան քո, եւ մի՛ ի
հատուցման,

Ցերկայնամտութեան, քան ի
հաւասութեան.

Նքէ կշնուցես զմեղանաց իմոց
ծանրութիւն՝

Ընդ քաղցրութեան քո, եւ մի՛ ընդ
արդարութեան.

Զի առ սակ նախնումն յոյժ է
նուազեալ,

Իսկ ի ներհակ վերջնոյս՝ յաւետ
ծանրակիր, - (Բան ԺԶ, թ)

ապա այստեղ եւս անհատականը եւ
համարդկայինը զուգորդուած են
այնախիսի բնականութեամբ, որ այսակւ
Սաստօն կը դիմէր ամէն մարդ՝ նարեկացու
բաներով, բայց իր անունից: Սատեանի
բնարական հերոսի այս անհատականու-
թիւնը նարեկացին ընդգծում է ամէն
Քայլափոխի: Եթէ մի կողմից նա
ազգարարում է, թէ՝

Սոյն գիր իմովս ճայնիւ, իբր զիս,
ընդ իմ աղաղակեսցէ: - (Բան ԶԸ, գ) ապա
միւս կողմից՝ նա շշտում է, որ Սատեանը
գորի է բոլորի համար, որ ամէն ընթերցող
հնարաւորութիւն ունենայ:

Իմովս բանիւ առ Սատուած կարդալ
հնապագործութեամբ:

(Բան ԾՒ, հ)

Մէկ անգամ չէ, որ նարեկացին ես-ի
փոխարքէն դիմում է մենք-ի: Այսանդ
արդէն անձնական մասին խօսք չի կարող
լինել, որովհետեւ մենք-ի մէջ խոսցուած
է հենց ընդհանրացման բարձրագոյն
աստիճանը՝ համամարդկայինը:

Քանզի իբր զանգգայ պահարս
անասնոց՝

Մեռամիմք, եւ ոչ զարհութիմք,
Կորնչիմք, եւ ոչ հիանամիմք,
Թաղեցեալ լինիմք, եւ ոչ խոնարիմք,
Տարագրիմք, եւ ոչ տագնասիմք,
Եղծամիմք, եւ ոչ զդշանեմիմք,
Մաշիմք, եւ ոչ մտանեմիմք,
Պակասիմք, եւ ոչ պատրաստիմք,
Գնամիմք, եւ ոչ զգուշանեմիմք,
Գերիմք, եւ ոչ եւս զգամիմք:

(Բան ԾԵ, դ)

Մատեանը ողբերգործիւն է, եւ նրա
հերոսը հանդէս է զայխ Սաստօն հետ
բացած իր բուռն ու խոռվայոյզ
մենախօսութեամբ: Նրան յուզում է
մեղքերով աղարտուած մարդկային
կերպարի անարաւորութիւնը, բարու,
գեղեցիկի, արդարութեան ու
նշանաւորութեան յաղթանակը նրա մէջ,

երջանկութիւնը երկրի վրայ եւ հոգու անմահութիւնը՝ մահից յտոյ: Առանց հակադիր բարոյական հզօր ուժերի բախման չկայ յոր ողբերգութիւն: Բախուղ այդ երկու հակադիր սկզբները պայքարում են հերոսի ներաշխարհում: Դա Աստծու՝ որպէս բարոյական կատարելութեան եւ մարդու՝ որպէս նրա հակունեայի հակադրութեան պայքարն է, որը սկսում է «Դու՝ ստեղծիչ, եւ ես՝ կա» (Բան Բ, թ) յասուկ սահմանարածանից եւ աւարտում է այդ սահմանարածանը յաղթահարելու, Աստծուն միանալու եւ անմահ կենդանութիւն ձեռք բերելու յուսաւէտ մաղթանենք:

Շնորհաւէք քո, գրած, ի քեզ զարացեալ՝ քեւ Շնորգեցայց,

Զատեալ ի մեղաց անմահ կենդանութեամբ՝

Ի յարութեան արդարոց, Հաւը քում արհենեցեալ: (Բան Ան, գ)

Մատեանը քոյ հոգու յուստեսական ողբասացութիւն չէ, այլ հզօր ոգու ողբերգութիւն է՝ համակուած լուսաւէտ յոյսի յորունիկ յաւստեսութեամբ: Նարեկացին հաւատարիմ է մնացել ողբերգութեան ըմբռնման միջնադարեան տեսական սկզբունքներն: Ըստ այդ սկզբունքի՝ ողբերգութեան հիմքում ընկած է երկու զգացմունք՝ տառապանքը եւ սփոփանքը, վիշտը եւ կարեկցանքը:(7) Նարեկացու հերոսը չի կործանում, որովհետեւ նա հակագրուած է ոչ թէ ինչ-որ արտաքին կոյր ուժի՝ նակատագրին, ինչպէս հերոսը անտիկ ողբերգութեան մէջ, կամ հասարակախան հնաւանդ ու քարացած օրէնքներին եւ աւանդութիւններին, որոնց բախում է վերածնութեան դարաշրջանի ողբերգութեան հերոսը, այլ՝ Աստծուն, նրա վերին ճշմարտութեանն ու կատարելութեանը, Աստծուն, որը մահ չի արարել, այլ կեանք եւ լոյս.

Քանզի կեանքը են ի կամաց քոց եւ լոյս,

Եւ ոչ արարեր զմահ, Եւ ոչ խնդաս ընդ կորուստ մարդոյ: (Բան Ժե, դ)

Նարեկացու հերոսը հեծում է իր անկան մէջ, ողրում է իր խորտակուած հոգու համար, տարութերում է տարակուսանեմներից, տենչում է վերատիմ նորոգուած տեսնել՝ «զիշրեալ նաև ողրախի հոգուոյս» (Բան ԽԵ, դ): Եւ որքան էլ անյուսութեան խաւարը քուայ յոր ու խիտ, կործանման վտանգը՝ անխուսափելի, փրկութեան նամապարհը՝ անելանելի, միեւնոյն է, Նարեկացու համար կայ յոյսի անմարելի լոյսը: Նա վստահ է, որ իր խորտակուած հոգին կը կազդուրուի, խաղաղութիւն կը գտնի վերատիմ գտած իր հաւատի մէջ: Սակայն այդ խաղաղութեանը հասնելուց առաջ եւ հասնելու համար պէտք է մաքրուել մեղքերից եւ կատարելագործուել բարոյապէս՝ յաղթահարելով չարի դիմադրութիւնը: Դիմադրութեան յաղթահարման այդ ուժին ինքնին ողբերգական է, դառն ու դժմի, եւ քնարական հերոսի հոգեքանութիւնը ոչ մի տեղ այնքան լիակատարութեամբ չի քացայ յուուել, որքան ներքին հակասութիւնների այդ պայքարի մէջ: Բախուղ ուժերն այստեղ ընդգրկում են տիեզերական չափեր: Ազդեցութիւնը համագօր է հակագդեցութեան՝ իրեն լոյսի ու խաւարի երկու արեգակների հակամարտութիւնն: Բանաստեղծը քերեւութիւն է զգում միայն սրտին ծամբացած այդ բեռք զեղելուց յտոյ: Մարդկային եռութեան այդ երկութիւնն ու երկատուածութիւնը նարեկացին տալիս է իր երեւակայութեանն ու գիտակցութեանը յատուկ համապարփակ ընդգրկմամբ.

Ի հանգստեան հւրում՝ վաստակեալ, Ի խրախութեան՝ ինքնան տրումեցեալ, Դիմաւէ՛ ժպուեալ, եւ մտաւէ՛ խոցեալ, Կերպ՝ ի ծաղը, եւ աչք՝ ի յոդրումն, Երեսք զսիոփանս ձեւացուցանէ,

Եւ արտասուրքն զգանմութիւն սրտին ճշմարտէ:

(Բան 1, թ)

Եւ ապա՝

Ըմպամակք երկու յերկոսին ճեղին,

Մինն' արեամբ, եւ միւսն' կարամբ

Երկու բուրանոցք կայծակնառոքք,

Մինն' խնկով, եւ միւսն' ճեններիւ,

Սկաւառակք կրկին կրաւորական համոց,

Մինն' քաղցու, եւ միւսն' դառնութեամբ,

Բաժակք զոյք առ երկուս բերմունս,

Մինն' արտասար, եւ միւսն' ծծումը,

Տաշոք կրցցեալք ի ծայրս մատանց,

Մինն' գինի, եւ միւսն' լեղի,

Դրունք տևասմելաց ներհակաց,

Մինն' ի լաց, եւ միւսն' ի վրիպունն,

Խանութք հալոցականաց հակառակութեան,

Մինն արծարծ, եւ միւսն շիշուցանէ:

(Բան 1, թ)

Եւ վերջապէս, ներքին այդ ողբերգականութիւնը խորանում ու խտանում է նաեւ մարդկային հասարակութեան դէպի մարդն ունեցած դաժան վերաբերմունքից, մարդկանց օտարացումից՝ ասսուածային սիրոյ եւ բարութեան շափեներից.

Նրէ հարուածոց աջ կառուցանի, ինչեան վարկանի,

Նրէ Ճեռն պարզեւածիր՝ ոչ իւր ակն ունի,

Ի պարծանս ուրուք՝ կորանայ,

Յամբարձումն գլխոյ՝ ընկնի,

Ի չարեացն յիշատակ հեծէ,

Ի ճառս մաքրոց՝ պատկառէ,

Ի պատմութիւնս հանդերձելոցն՝

երերի:

(Բան 1, գ)

ԱՂԹԻՒԹԵՐ ԵՒ ՄԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆԵՐ

1. Կ. Մարքս և Փ. Էնգելս. Ծու., մ. 20, Մ., 1961, շ. 346.

2. Մ. Արեյան, հ. Գ, էջ 597:

3. Գ. Փ. Գեղել. Ետուտիկա, մ. 3, Մ., 1971, շ. 384.

4. Ա. Զովանյան, Նըկեր, էջ 281:

5. Մ. Արեյան, հ. Գ, էջ 595

6. «Թիշեմք նաեւ, - գրում է Գ. Խաչատրութեամը, - մեղք նկարագրեն համար սրբազն հեղինակին կիրարկած պատկերը (Խօսք Թ, Խով. ա), որում նիշու նմանը կը գտնեմն իրմէ առաջ Նորաթիմն մէջ (գլ. ԿԱ 26ըդ տուն) նկարագրելու համար «քարձրեալին հրաշալիքները», եւ իրմէ վերջ նահապես «Քոչակի իրատական խոնակներուն մէջ՝ գրի առնելու համար իր սրտի «ըուսան» (ամձութիւմը): Տարակոյս չկայ, քէ զերազանցօրէն մարդկային կամ առնուազն արեւեխան եւ ոչ ագրային զայալութեան մը արտայայտութիւնն է այս (Նարեկ, Մատեան ողբերգութեան, Բուենոս Այրես, էջ 117):

7. Խայջի Նշեցի, Վերլուծութիւն հերականութեան, աշխատասիրութեամբ Լ. Գ. Խաչերեանի, Նըեւան, 1966, էջ 72:

Ա. ՂԱԶԻՆԵԱՆ

ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄ

1.- ՈւռՅեաբ.- ԺԴ. Դարի Հայերեն Զեռագրերի Ցիշատակարաններուն մէջ (Տպ. 1950) կը կարդանք. «Գրեցաւ գերարփիս այս ... ի յԱնապատիս ՈւռՅեաբ կոչեցեալ ...: Ցիշատակ ամենիմաստ, ամենագով ... աստուածահանոյ, սրբասէր ...» (էջ 152, թիւ 190):

Նոյնը կը կարդանք դարձեալ, «Գրեցաւ գերարփիս այս եւ գերալուրս ... ի յԱնապատիս ՈւռՅեաբ կոչեցեալ ...: Ցիշատակ ամենիմաստ, սրբասէր. . .» (էջ 270, թիւ 334):

Երբորդ անգամ կը կարդանք Անյենը. «Գրեցաւ գերափիս այս ... ի յԱնապատիս ՈւռՅեաբ կոչեցեալ ... ձեռամբ Ռվածես գրչի, ի խնդրոյ Տիրացոյ Քահանայի ... ԶԿԲ = 1319» ((էջ 158, թիւ 198):

Ուրեմն Երեւանի թիւ 4817 Աւետարանը գործած է 1319 բուհմ, ձեռամբ Յովհաննես Մեղապարտին, ի խնդրոյ Տիրացոյ Քահանայի:

2.- Յովհաննես Պլուզ.- Հանդէս Ամսօրեայի, 1990 բուի հասորին մէջ կը կարդանք. «Յօվհաննես Երզնկացի Պլուզ Վարդապետի, Երզնկայի Աւագ Վանելում, 1323ին շարադրած «Լուժմունք եւ պատճառք» ստեղծագործութեան յիշատակարանում ... կարդում ենք» (էջ 18, ծեր. ը): Դարձեալ, «Ժամանակի ամենահեղինակաւոր գլուխերից Յովհաննես Երզնկացի Պլուզ Վարդապետը, 1310ին օրինակուած մի աւետարանի յիշատակարանում ... նշել է «(էջ 24):- Յայտնի է բայց՝ որ Յովհաննես Երզնկացի Պլուզ հետինակաւոր վարդապետը վախճանած էր 1293ին:

3.- Փառատրութիւն.- Հանդէս ամսօրեայի 1991 բուի հասորին մէջ կը կարդանք. «ի նոյն փառատրութիւն նորին

Նոգոյ կոչեցեալ ...» (էջ 184, տող 2292).- Ընդգծեալ բառը ուղղելի է՝ վառաւորութիւն, ինչպէս ունի նոյն պարբերութիւնը երկիցու։ Նոյն էջին վրայ կը տեսնեմք. «քէ որ ինչ ի փառատրութիւն արարչին կոչի, նորա արարած է» (տող 2298).- Դարձեալ ուղղելի է՝ վառաւորութիւն:

4.- Սորիատին-Սիրոնի 1994 տարւոյ էջ 241թ սիւնակին վրայ կը կարդանք. «Քեփսիսն որ հատին» բառերը: Մեր կարծիքով բառերու այս բաժանումը սխալ է: Մենք պիտի կարդայիմք «Քեփսիս Նորիատին», որով կ'ունենանք յիշատակ տուողին անունը:

5.- Գրիգորին-Էջմիածին Ամսագրի մէջ կը կարդանք (1994, Զ-է, էջ 46). «Այլ դու զգոյ լիր, Գրիգորին է, որ յայս աշխատան զմեզ հարկեցեր»:- Պէտք է կարդալ՝ Գրիգորին ...:

6.- Կնդրակի- Գանձասարի Դ. թիւին մէջ կը կարդանք (էջ 245). «Եւ եկեղեցւոյ Կնդրակի բազում են որդիք. Խամ զարմարւոյն»:- Խողինի և Ալմադինի. - Հմմտ. Խայի, Ծգ. 1:

7.- Տամ Ալիծ.- Մ. Խորենացիի Պատմ. Ս. Աստուածածնի եւ Պատկերի նորա (1994). գրքին մէջ կը կանդիպիմք «ցծամակիծ երանուին» բառերուն (էջ 40).- Առաջինը ուղղելի է «ցծամ Ալիծ»:

8.- Ջփայտսեղէն.- Նոյն գիրքին մէջ կը տեսնուի «զի այս եղեն պատկեր» ընթերցումը, որ ուղղելի է «զփայտսեղէն պատկեր»:

9.- Ամբոյն.- Նոյն գիրքին մէջ կը կարդանք «ամբս ի» (էջ 50).- Ուղղելի է՝ ամբոյն:

10.- Մինաս եւ Մբանդար.- Մովսէս Խորենացիի «Պատմութիւն Սրբոց Հոկիսիմեանց» (1995) գիրքին մէջ կը

կարդանք. «եւ մին ասին, եւ սՔանդանդին արին» (էջ 61):- Ուղղելի է, «Եւ Մինասին եւ Մբանդարին»:

11.- Զեղիշադէն:- «Եւսերիոսի նմեսացոյ Մեկնութիւնն» գրքին մէջ (Տպ. 1980) կը կարդանք. «ընդ Տեսուն Զեղիշադէն». էջ (էջ 109):- Ուղղելի է «զնդիշադէն»: Երբայերէնը ունի «Ել Շատափ», որ կը նշանակէ՝ Աստուած Ամենակալ:

12.- Մարտիւրոսաւք:- Հասկի մէջ կը կարդանք (1995, էջ 201, սիւնակ 1, վարի տող). «եւ մարտ իւր ուսաւք»: - Ուղղելի է մարտիւրոսաւք:

13.- ոռով նայն:- Նոյն էջ 202ա. «ոռովն այն» փառաւորեցաւ»:- Ուղղելի է՝ ոռով նայն:

14.- Սովիւէ:- Նոյն էջ 202բ. «Երկուս սովիւ է»:- Ուղղելի է, երկու՝ Սովիւէ:

15.- Մաւրն:- Նոյն էջ 203ա. «ի յարգանդի Հաւրն»: Ուղղելի է Մաւրն:

16.- Կալ ի սպաս:- Նոյն անդ. «զի չկը արժանի արքային պաշտեալ եւ Կալիսպա ծառային»: Ուղղելի է՝ պաշտել եւ կալ ի սպասուն» ծառային:

17.- Մղայացելոյ:- Նոյն էջ 203բ.- «Եւ զկարն տղայացելոյ»: Ուղղելի է՝ Մղայացելոյ Բանին»:

18.- Մոգութիւն:- Նոյն էջ 204ա կը կարդանք «ի լնու գմոգութիւն»: Ուղղելի է գմարգարեութիւն:

19.- ոչ իշխէին:- Նոյն էջ 205ա. տող վարէն 2.- «Եւ զարհութեալ քն չիշխէին մաւտել»: Ուղղելի է. «Եւ զարհութեալ ոչ իշխէին մաւտել»:

20.- ըստակն:- Նոյն էջ 205բ: «Իսկ յայնժամ ըստակն արկելոյն ի բարձանց»:- Ուղղելի է ըստ ակնարկելոյն ի բարձանց:

ԾՈՎԱԿԱՆ

ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ

**ՆՈՐԱՅԻ ԱՐՔԵՊԻՋԿԱՊՈԽ ՌՈՎԱԿԱԼՆ, ՎԱՆԱՏՈՒՐ. ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ
ՅԵՌՈՒԱԾՆԵՐՈՒ ԺՈՂՈՎԱԾՈՅ, ԵՐՈՒՍԱԼԵՄ, 1998, 415 Էջ**

Լրաբար Երուսաղեմի և Հակոբյանց վաճառության վեհապետուրա Ծովական (Պողայան) ծննդյան 90-ամյակը: Հայ քանակիության երախտավոր և նեղինակ է տարագմափակ ուսումնահիմույթունների, այդ թվում՝ սրբոց Հակոբյանց վաճառի ձեռագրերի տառածենատուրումները «Ըստ ցուցակի», որ Գրատարակվել է 1988—1991 թթ.: Գիշնական իր հորեղանի ճանօրենի լույս տեսավ ըստ քանակիության նորվաճենի հավաքածուն՝ «Հանատուրը», որի հոյթերից շատերը ժամանակին ստպագրին են պարբերական մատուցումներում և այսոր, ինչպատճի իրան է գումա՞ տիրամատաշիք չեն հայ քանակակերտնեան Այսուեն ըննարկվում են և ժմէ դարերի մատենագրության մեջ ու փորք դժմքերի, երևոյթերի ևն ան աներավող ամենաքաղաքան իրենիցիք:

Ե դարի մշակույթին կանըք մերլապացող նորվածեներ շշափում են քարզամանական գրականությունը, տարբեր պատմիչների երեկոն մեջ համեմտություններ երանեար տեղիները, սրբարություններ նեանց երկերուն, ժամանակապական հջորուություն: «Էրիխնին ժամանակագրական վերաբան» հոդվածն արծարծում է հոյժ կարուն նարնոր նարցեր՝ երը է կրոնավորվել Մերուով Խաչոտը, և երը է հիմնադրվել հայ դպրությունը: Հիմնավորելով իր այն դրույթը, թե Հազիկորիդ որդի կամաց արագակության տարիները դրույթ են մեացել կորուումի բացրեց, ուստի ու հայոց մշագոյացի հարցերի, ամենական անհամարժանական պարունակությունը: Հիմնական վերաբանը՝ «Վերաբան» հոդվածն արծարծում է հոյժ կարուն նարնոր նարցեր՝ երը է սերուցումը, և ուստիմասիրող հիմքամար նըլատում է, թէ Պատմության Բաղեջան ձեռագիրուն ունի «Ընկուռ երգուական», որ ընթացքամ Գիմը տվյորական գրչական աղաւանուով վիխարիքն է Դ-ին, իսկ Թ-ն միացել է Զախորդ քառին: Կակածից վեր է, որ նորահայտ բնագիր պահապանի է հիշու ընթերցումը, և ուստիմասիրող հիմքամար նըլատում է, թէ Պատմության Բաղեջան ձեռագիրուն ունի «Ընկուռ երգուական», որ ընթացքամ Գիմը տվյորական գրչական աղաւանուով վիխարիքն է Դ-ին, իսկ Թ-ն միացել է Զախորդ քառին: Կակածից վեր է, որ նորահայտ բնագիր պահապանի է հիշու ընթերցումը:

Ե դարի հայ գրականության կարուն դժմք է Պետրոս Սյունեաց եպիսկոպոսը, որի մասնագրության վերաբերյալ մեր ծանությունները ցավախորին աղքատ ու աղճառ են: Ն. Ծովականն, ամա, հրապարակ է «Պետրոս Սյունեաց եպիսկոպոսի առ Սուրբ Ֆրատուոզիսի լուծամ ի բանի էր ի Դ-ի հին գոտորինի բնագիրը, մյուս կորմին նըլատուուկը, որ Հազարտեան և Մարտիրոսաց շառականները շիմությամբ են վերագրվել Պետրոս Գետադրամն, հավանական է համարում, որ դանց մեղինակը նոյնպաստ է:

Արժե աղբարարական ևս մի հրապարական: Մինիսար Արիկանեցին հատորում է՝ որ Սահակուխան Սյունեացին նորինել է քառայու տաղեր, մաղեհիներ, եղուորդս մերցեան և փոխմանն: Ն. Ծովականը 1951-ին փաստեան համարդամն, հավանական է համարում, որ դանց մեղինակը նոյնպաստ է:

նաստեղումունք՝ մեզ հայտնի միակ գործն է Պետադրձին վերագրված Հաճատեան և Միջն օրու Եվ այժմ Երևանինիք թթ. 2431 և 1741 ձեռագրերից քաղերով, նու շրանառության մեջ է դնում «Լուսու փոխանման Աւտուածնի» (սկ. Էլիսար բազմութիւնը առաքելոց) բնակից:

Ա. Հակոբյանց վաճրի գետնահարդից համարված մի գրեռն ամենաշահ բարաբեկորի (մատանար) վրա պահպանիւն եղ վանեցի, չուղանցի, բաղչեցի ուստավորների անուններ: Ա. Մոյականն հուստարակելով մնապես վնասված այդ արձանագրության վերծանությունը՝ պարզուն է, որ իրացանվելու մեծանարարացները 1811 թ. են եղել Երուսաղեմուն՝ Ա. Հակոբյանց վաճրի պարտքը մարելու նպատակով Այլ առիջիկ հեղինակը քերում է տեղականություններ Սարօնի գոշի միջանալարանից, Սիմեոն Դափիր Լսուու «Ուղեգրութիւններ»: Իրար լուսնող ու հաստատող փաստերի դիտարկմամբ բանասերը պացանուում է դրանց վասուանիարյունը և եզրաւանում, որ մարմարե հուշանամը կանոնեցվել է չորրո 1811-ին, ս. Յևակորեսնեց վաճրին պարտքերէ պատում հրապործող պատուական բարերարներու լիշտակին:

Կարևոր ճշգրտություններ կան Ծարականների հեղինակների կազմակցությամբ: Եթէ Պետրոս

Պետադրձին վերագրված Հաճատեան և Մատադրուաց շառականները հետազոտողն ընծարում է Պետրոս Սիմեոնաց նսիսկրպութիւնն, ապա Համօրէն Շնչեցից կանոնի 17 պատուածները վերագրում է պետնագոյն գրողներուն:

Ունեցրցը բանահրական ու պատմագիտական արժեքավոր դիտողություններ կրգնիք Մովսես Խորենացուն, Հովհան Մարտիրոսն, Սոնիանոս Այրմեցուն, Թովման Արքունուն, Գեորգ Վենացուն, Բուրժել Օրբելյանին, Գրիգոր Շոյառակի պատրիարքին և առաջնորդների նվիրված հոդվածներուն, ու հասուն ուշադրության առարկան Երուսաղեմուն և Հակոբյանց վաճրի մատնադրարանի ձեռագրերի թերած նախաւոր հայ մատնագրության: Խայ այդ նեռագործի ամենասրբազնաւոր հետազոտողը Նորայր արքեպիսկոպոս Մոյականն է: Փորհածավայ, լակոնիկ ոնպէ հյուսված հորվածների ներկա ժողվածուն մի տեսակ համբագումարի է բերում նրա տարիների վաստակը բնադրագիտության առարկուում: Սակայն ուղարիստ է, որ ծերունագործ հեղինակը այսօր ևս շարունակում է իր օգտակար աշխատանքը ի շահ հայագիտության:

Ա. Գ. ՄԱՆՈՒՅԱՆ

**ՍԽԱԼԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ԳԻՒՔ ՄԸ
Տ. ՄԵՍՐՈՊ ԱՐՔ. ԱՇԾԵԱՆԻ
THE ARMENIAN CHURCH IN AMERICA
(Հայ Եկեղեցին Ամերիկայի Մէջ)**

Արտե Ա. ՔՐՅ. Աշճեան

Հայ Եկեղեցին Ամերիկայի Մէջ, հրատարակուած 1995-ին նի Եռքի Հայ «Փրկչուիսի կողմէն. 92 թէ բաղկացը ԱՅԵՇԵՐԵՆ գրքոյկ մըն է, որուն մեղմակն է Տ. Մեսրոպ Արք. Աշճեան, անդամ Կիլիկիոյ Կայողովիոսական Աթոռի միաբանութեան և 1978-էն ի վեր առաջնորդ Հիւսիսային Ամերիկայի հայութեան աշխառու մէկ հաստածին».

Հասնելէ առաջ մեղմակի թառաջարանին 11-րդ էջին Վրայ, ընթերցող իրազեկ կ'ընայ թէ որոշ բարերարներ Եռիհասուութեամբ մը կարեի դարձուցած են այս հաստորի հրատարակութիւնը, եւ թէ անոնք «կը փափաքին ճօնել այս երկը ի յիշատակ Ղետոն Վրդ Մարդուկէսեանի, Նշան Քինյ. Փափագեանի եւ Մատթէոս Քինյ. Մանիկեանի» Յիշեալ կղերականները առնչուած էին Ամերիկայի Հայոց Երեսփոխանական ժողովին որ կը գումարուէր նի Եռք, Ա. Լուսաւորիշ Եկեղեցւոյ սրամին մէջ, սկսեալ Սեպտեմբեր 2, 1933: Ժողովը, որուն բացյան հիւսիս Եւրկայ էին 56 Երեսփոխաններ, դիւանական պարզ խնդրի մը շորջ վիճարանութեանց ընթացքին դէմ յանդիման եկաւ անհարկի միջամտութիւններու, համակրանքի կամ դժգոհութեան արուայսութիւններու: Հարկ եղաւ առաջարկել որ յաջորդ նիստը գումարուի Եկեղեցւոյ տաճարին մէջ եւ դոնիկակ: Այս առաջարկը ընդուհմադիր կողմէնու իսկ հաւանութեամբ Ենթարկուեցաւ Ժողովով նախագահի Տ. Ցովսէփ Եպս: Կարասետեանին, որ ի պաշտօնէ յայտարարեց, «Նկատելով Ժողովի բացառիկ համգամանքը կ'որոշեմ յաջորդ նիստը գումարել դոնիկակ:» (Տես Ատենագրութիւն Ամերիկայի Հայոց Երեսփոխանական ժողովին, 1933 Սեպտեմբեր 2-3, էջ 8)

Այդուհանդեմ, Ա. Լուսաւորիշ Եկեղեցւոյ սրգաբարձութիւնը մերժեց Եկեղեցւոյ տաճարը տրամադրել Ժողովի գումարման համար: Այս կացութեան հետեւանքով, Երեսփոխաններէն 37-ը գրաւոր դիմեցին Թեմի Առաջնորդ Տ. Ղետոն Արք. Դուռեանին, որ անհանգստութեան պատճառով եւ թժիշկի խորհրդուով բացակայ էր, եւ ստացան անոր գրաւոր արտօնութիւնը Երեսփոխանական ժողովի յաջորդ նիստը գումարելու նի Եռքի Մարդուկ Հոռելին մէշ: (Անդ, էջ 9-15)

Ա. Լուսաւորիշ Եկեղեցւոյ սրամին մէշ Ժողովը շարունակել յամառուներու շարքին էին Ղետոն Վրդ. Մարդուկէսեան, Նշան Քինյ. Փափագեան եւ Մատթէոս Քինյ. Մանիկեան: Որպէս Թեմի առաջնորդական իշխանութեան դէմ անսաստողներ 1933 Սեպտեմբեր 2-3 ժողովի Երկինդկումէն ետք, յիշեալ հոգեւորականները կախակայուեցան Առաջնորդական Տեղապահէն, որ ստանձնած էր Թեմը Վարելու պատասխանատուութիւնը Տ. Ղետոն Արք. Դուռեանի սպանութեանէն (Դեկտեմբեր 24, 1933) ետք:

Ա. Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհրդու հաստատեց երեք հոգեւորականներուն դէմ որոշուած պատիճները, համաձայն Ա. Էջմիածնէն դրկուած Ցուլիս 2, 1935 թուակին համակին:

Նորին Ս. Օծութիւն Տ. Խորեն Ա. Շայրագյոն Պատրիարք եւ Կաթողիկոս Ամենայն Հայոց Կաթորացոց Ժողովը որ գոմարուած էր Մարտինիշ Հորէլին մէջ, Սեպտեմբեր 11, 1933-ին դրկուած Բեռնագիրով մը: Նոյն տարուան Հոկտեմբեր 25-ին Ա. Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը ժողովի մէջ քննեց Ամերիկայի կացութիւնը եւ վճռեց:

1. Համարել ոչ-օրինաւոր Նիւ Եռքի 27-րդ Փողոցի սրահին մէջ փոքրամասնութեան գոմարած ժողովը:

2. Ծանչնալ նոյն փոքրամասնութեան որոշումը առնուած այր ժողովին մէջ Առաջնորդին պաշտօնէ դադարեցնելու վերաբերմաբ, անմիտ, հակասամանադրական եւ ապօրինի:

Ըստու հոգեւորականներու հակականոնական արարքները պատճառ եղան որ վերյիշեալ Ղետոն Վրու Մարտի 1, 1936-ին չաշողեցաւ իրականացնելու հաշտութիւն Արեւելեան Մանաւական կարգալոյժ յայտարարուին: Մնացնալ ըստոս քահանաները կախակայտեցան:

Հայրապետական Պատուիրակ Տ. Գարեգին Արք. Ցովսէփեան, որ ժամանեց Միացեալ Նահանգներ Ապրիլ 8, 1936-ին չաշողեցաւ իրականացնելու հաշտութիւն Արեւելեան Թումին եւ անջատեալ կողմին միշտն:

Լորդ երիխոսութիւն անջատեալ հաստուածի ներկայացուցիչներուն եւ Առաջնորդարանին միշտ բացաւ նոր շրջան մը բանակցութեանց 1945-ին, երբ Տ. Տիրան Վրու, Ներսոյեան, նորընտիր եւ հաստատեալ Առաջնորդ Արեւելեան Թեմին, իր հետ Ս. Էջմիածնի տարաւ նամակ մը ստորագրուած անջատեալ կողմին Կեղրունական Վարչութեան Ատենապետին եւ Քարուղարին կողմէ: Նամակը յանձնելուց Տ. Գեորգ Արք. Շօրէքնեանին, Հայրապետական Տեղապահ, որ Ամերիկայի Թեմին միասնութեան հարցը դրաւ Ազգային Եկեղեցական Ժողովի օրակարգին Վրայ: Այդ ժողովին կողմէ որպէս Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրուելէն ետք, նորին Ս. Օծութիւն Տ. Գեորգ Վեցերորդ գերեց Տ. Տիրան Եպս. Ներսոյեանին Մարտ 12, 1946-ին, հրամանգելով անոր խօսակցութեան Մտևել Ամերիկայի Արեւելեան Թեմին անջատուած հաստուածի ներկայացուցիչներուն հետ: Նոյն նամակին մէջ Կաթողիկոսը հրաման արձակեց որ քահանաները խոստանան լիր հնազանդութիւն իրենց Թեմական Առաջնորդին:

Ցաջորդ երկու տարիներուն, միշտն Յունիս 25, 1948, երբ Տ. Տիրան Եպս. Ներսոյեան հրատարակեց իր Վեցնական Զեկոյց Ամերիկայի մէջ Հայ Եկեղեցին միացնելու իր շանքի մասին, բանակցութիւնները տեղի ունեցան, գերծ անհարկի ընդմիջումէ, հնատեր միշտ գոմարուելով Արեւելեան Թեմի գրասենեակին մէջ: Տ. Տիրան Եպս. Ներսոյեան կը նախագահէր ամէց մի հիստի, որպէս ներկայացուցիչը նորին Ս. Օծութեան:

Հակառակ ընդդիմութեանը Թեմական Խորհուրդի եւ Թեմական Պատգամատուրական Ժողովի դիւնանի մի քանի անդամներուն, Տ. Տիրան Եպս. Ներսոյեան 1947-ի Մայիս 6-ին Տ. Գեորգ Զ. Կաթողիկոսին ողկց աղերասգիրները կարգալոյժ նշան Փափագեանի եւ Մատթեոս Մանկականի, իր հակ նամակին հետ, խոնդելով որ Կաթողիկոսը տայ իր Վճռը խնդրակուներու վրայ դրուած պատիժի վերացման մասին:

Սեպտեմբեր 28, 1947-ին, անջատեալ հաստուածի «Փոխանցման Լիազօր Մարմին» էն նամակ մը եկաւ ուղղուած Տ. Տիրան Եպս. Ներսոյեանին Առաջնորդ Ամերիկայի Հայ Եկեղեցոյ Թեմին, տեղեկացնելու անոր որ «Մեր ներկայացուցական Ժողովը, գոմարուած Պութոնի մէջ Սեպտեմբեր 20-21, 1947-ին, Կորոշ յայտարարել թէ այսօրուանէ սկսեալ

ան կը դադրի գոյութիւն ունենալէ որպէս Ներկայացուցական Ժողով մը եւ կը լուծէ Ազգային Կողմանական Վարչութիւնը»

Սակայն մինչեւ անգամ այս կարենոր յայտարարութենէն ետք, աճշատեալ հաստուածը շարունակէց անդել որ երկու կարգալոյժ քահանաներուն կերպական կարգը վերահաստատուի նախքան իրականացումը եկեղեցական միութեան: Տ. Տիրան Եպս. Ներսոյեան երկու կարգալոյժ նախկին քահանաներու Նշան Փափազեանի եւ Մատթէոս Մանիկանի ներում տրուիլը իր հետինակուրենէց անդին համարեց: Ան ընթացաւ համաձայն Տ. Գէորգ Զ. Կաթողիկոսի Փետրուար 3, 1947-ի հեռագործ տուած հրահանգին. «Եթէ կը համարէք թէ կարգալոյժ քահանաները ներման արժանի են, մի վարանիք միջնորդի դեր կատարելու»

Վերջապէս, 1948 Յունի 25-ին Տ. Տիրան Եպիսկոպոս տուած իր վերջնական գեկոյքը, տեղեկացնելով ժողովուրիմի Եկեղեցւոյ միութեան վերաբերեալ անել կացութեան մասին. «Կարգալոյժ քահանաներու — ներկային աշխարհական — Նշան Փափազեանի եւ Մատթէոս Մանիկանի ներում ստանալու եւ հոգեւորականներու շարքն ներս ընդունուելու հարցը իմ հեղինակութենէն անդին է: Այս անձերը կարգալոյժ եղած են Սուրբ Հօմիածնի վեհով, եւ անոնց մասին որեւէ կարգադրուրիմ կրնայ գալ նորին Ս. Օծութենէն միայն: Միայն յոյս յայտնած ենք որ նորին Ս. Օծութենը ախտի դրդադրէ պատշաճ միջոցները համեստ այս անձեռուն, որոնց աղերսագիրները մեր կողմէն ներկայացուեցան նորին Ս. Օծութեան, մեր կողմէն կցուած համակով մը որպէս կը խնդրէինք իր թոլյառու որդուսու»

Տ. Տիրան Եպիսկոպոս 1948 Յունի 23-ին գրած էր Տիրան Հայկազն Ղազարեանին՝ քարտուղար «Փոխանցման Լիազօր Մարմին»ին, կոչ ընելով անոր որ սպաս Վեհափառ Հայրապետի տնօրինութեան՝ կարգալոյժներու կերպական կարգի վերահաստատումի խնդիրն առնչութեամբ: Տ. Տիրան Եպիսկոպոս վերջացուցած էր իր երկողող՝ ուղղուած աճշտեալ հաստուածի ներկայացուցիչին, այսպէս. «Եղ փափաքինք աւելցնել թէ՝ կարգալոյժներու հարցը, մեր կարծիքով, պէտք չէ խափանէ Քիասնականութեան կարեւոր գործը, որուն իրականացումը խանդավառ կերպով կակնկալուի բոլորէն, մեր ժողովուրդի քարիքին համար»:

Ակնկալուած ներումի համակը չեկաւ նորին Ս. Օծութեան Գէորգ Զ. Կաթողուուէն:

Փետրուար 24, 1957-ին, երբ նորին Ս. Օծութեան Տ. Վաշգէն Առաջին նոր Կաթողիկոսն էր Ամենայն Հայոց՝ նորին Ս. Օծութեան Տ. Գէորգ Վեցերորդի 1954-ին վախճանելէն ետք, «Պաշտօնական դիմաց մը ի դիմաց ԱՄՆ-ի Հայ Եկեղեցւոյ աճշտաեալ հաստուածի Ազգային Կողմանական Վարչութեան ուղղուցաւ Մեծի Տանն Կիլիկիյ Կաթողիկոս նորին Ս. Օծութեան Տ. Զարեն Առաջին: Դիմումնագիրը երեք անհատներն մէկը, խնդրու որ հաստուածին ծովեկան ու կեղեցիներ ընդունուին որպէս մին Մեծի Տանն Կիլիկիյ Թեմերէն, էր նոյն ինքն Հայկազն Ղազարեան, քարտուղարը որուն գրած էր Տ. Տիրան Եպիսկոպոս 1948 Յունի 23-ին: Դիմումնագիրի պարբերութեան մէջ որ կը վերաբերի Թեմական միասնականութեան համար ԱՄՆ-ի մէջ տեղի ունեցած բանակցութեանց, կը գտնենք այս թիվ ամբաստանութեամբ լի հաստուածը. «Եշմիածին եւ Եշմիածինի համակիրներ կը պահանջնեն որ «Աճշտողական» կոչեցնալ հաստուածը, թէ հոգեւորական եւ թէ աշխարհական, ենթակուի Եշմիածին, ինչ որ համազօր է Սովետ իշխանութեան ենթակուելու, բան մը որ մեզին համար բացարձակական անընդունելի է: Մեր դիմումը Ամենայն Հայոց կաթողիկոսին են եղաւ ապարդին: Տ. Տիրան Եպս. Ներսոյեան, որ Կաթողիկոսն նշանակուած էր բանակցութիւններ վարելու համար, նոյն ոգին առաջնորդուած էր, եւ հակառակ մեր ծայր աստիճան զիշումներուն, ան յառաջ չի մղեց միասնականութեան գործը: Ուրեմն, Հայ Ամերիկան համայնքը կը

շարունակէ ցարդ մնալ բաժնուած երկու հակառակորդ թեմերու» («Տիը Արմինիըն Զօրչ ԻՇ Ամերիքա», էջ 36)

Անտեսելով 1933-ի Սեպտեմբեր 2-3 գումարուած Թեմական Երեսփոխանական ժողովի առնչուած հրոդութիւնները, S. Մեսրոպ Արք. Աշճեան իր գործիկն մէջ S. Ղեւոնդ Արք. Դորեւանի իշխանութեան հաւատարիմ երեսփոխաններու խումբը կը Անդկայացնէ որպէս «փոքրամասնութիւն» մը, երբ կը գրէ. «Թմբական իշխանութիւնը շարունակն գործել, ըստ կ'ուզէ ըմբռուս տարրը որ կը բաղկանար մի քանի քահանաներէ և կուսակցութեան յարած աշխարհականներէ որոնք մերժուած էին Մայր Աթոռուն, որու իրաւասութեան ներքեւ կը գործէր Հայ Եկեղեցւոյ Ամերիկայի Թեմը: S. Մեսրոպ Արք. Աշճեանի համար «օրինաւոր կողմը» ըմբռուններն էին: (Անդ, էջ 31-32) Ծրէ այն կողմը զոր կը ջատագովէ օրինաւոր էր, ի՞նչպէս կրնայ քացարել անոր դիմումը 1945-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղապահին, եւ անոր կամեցողութիւնը բանակցելու «փոքրամասնութիւն» կոչեալ կողմի Եափսկոպոսին մետ 1946-1948 շրջանին:

Ց. Սեպրոպ Արք. Աշճեան շնաշխարիմի գիւտ մը ըրած է. Երկու Չուգանեն իշխանութիւններ՝ Տայոսի և Փրէլսի (Անդ, Ենթավերնագիր, էջ 31): Նկատի առնելով որ S. Տիրան Արք. Ներսոյեանի առաջնորդութեան շրջանին Թմբական Կանոնադրութիւնը բարեփոխելու միջոցին Լեզուական փոփոխութիւնն կրեց. Փրէլսի բարը դադրեցաւ գործածութենէ եւ անոր փոխարէն Տայոսի ընդունուեցաւ: Ասով կը բացատրուի այն իրողութիւնը որ Փրէլսի բարը մաս կազմեց մերձուածող հատուածի բառապաշտին երբ այդ հատուածը ընդունուեցաւ Սեծի Տան Կիլիկիոյ հովանաւորութեան տակ: Սակայն աւելի կարեւոր քան տարբերութիւնը Փրէլսիի և Տայոսիի, ի՞նչ է մտքը Տ. Մեսրոպ Արք. Աշճեանի երբ յառաջ կը քչէ գաղափարը «երկու զուգանեն իշխանութեանց» գոյակցութեան: Այդպիսի բան չկար երբ Հայ Եկեղեցւոյ Ամերիկայի Թեմը հաստատուեցաւ Խրիմեան Կաթողիկոսի կողմէ 1898-ին, եւ չկար 1957-էն առաջ: S. Աշճեան Արքապիսկոպոս կրնար համարուի անկեղծ երէ գործածէր Ըստագրական ածական մը ինչպէս «մրցակից», կամ «հակառակորդ», կամ «ընդիմադիր» փոխանակ «զուգանենական»ի: Երկրաշափութիւնը կ'ուտուածն որ զուգանենական գիծեր չեն հանդիպի իրարու, ոչ ալ կարելի է որ անոնք համընկնին կամ միանան: S. Մեսրոպ Արք. Աշճեանի զուգանենականութեան ախտանշան կը թուի ըլլալ տեսական իդը գործակցութեան զոր անջատեալ կողմը կը ցուցաբերէ որպէս պայման վերամիանութեան: S. Մեսրոպ Արք. Աշճեանի գորոյիկ այս բաժնին մէջ ցանցուած են «գործակցական մտնոլորտ», «գործակցական յայտագիրներ», «գործակցական ջանքեր»:

1987-ի իր ուղերձին մէջ տրուած Ազգային Երեսփոխանական ժողովին, S. Մեսրոպ Արք. Աշճեան խօսելով ի նապատ միասնականութեան, ըսած էր. «Ծնորին միասնականութեան, մենք զնեզ գերծ պիտի կացուցաննենք զուգանեն յայտագիրներէ, Բրատարակութիւններէ եւ շենքերէ (Անդ, էջ 86): Սակայն իր ուղերձը փակելէն առաջ, ըսած էր ճամեւ «փոխադարձ հանդուրծող գոյակցութիւնը պիտի հետզինտ պատրաստ կարդ մը միտքեր եւ պիտի փոխէ որիշներ» (Անդ, էջ 88-89): Այլ խօսքով, նյունիկ երէ զուգանենականութիւնը տնտեսական անպատեհութիւննեներ ունի, գոյակցութիւնը Փրէլսիին և Տայոսիին Հիսուսային Ամերիկայի մէջ պէտք է ընդունի որպէս տուեալ, ըստ մտածութեան S. Մեսրոպ Արք. Աշճեանի: Աւելի քան բառորդ տարէ ի վեր միասնութեան համար բակացցութեանց մասնակցող անջատեալ հատուածի Ենթայացուցիչներու ուզածը ճանաշումն է Փրէլսիին որպէս իրաւացի մարմին մը՝ համար Տայոսիին Բնդինակութեան եւ կանոնական տեսակետներէն: Տայոսի իմաստուն գտնուած է մերժելով շնորհել այդ ճանաչումը:

1970-ական տարիներու երկրորդ կեսին երջանկայշատակ Տիրան Արք. Ներսոյեան, որ պատ էր թեմական վարչական պատասխանառություններ, միցոց մը շատ լաւատես էր Ամերիկայի մէջ Հայ Եկեղեցու վերամիացման կարելիթեան մասին: Ան սպլիրաբար կ'արտայալուր այս լաւատեսութիւնը թէ փոքր շրջանակներու մէջ եւ թէ հրապարակային հաւաքոյթներու մէջ:

Կը մէջբերեմ Տիրան Արքազանի պատասխանէն սա հարցումին թէ «Ի՞նչ են ձեր մտածումները միասնականութեան հարցի մասին», Ամերիկայի Հայ Եկեղեցու Երիտասարդաց Կազմակերպութեան 1979-ին նի Եղոքի մէջ խոկումի առանձնացումի առիթով մը հարցուած. «Ես անձնապէս շատ մտահոգ եմ այդ հարցով . . . Բաժանում, մասնաւորապէս մեր տեսակի բաժնումը, մեղասից է: Կը պատկանինք Միենայն Եկեղեցին, նոյն աւանդութեան, նոյն լեզուին, նոյն ծեսին, նոյն վարչական ձեւին: Ի՞նչ է իմաստը ունենալու Առաջնորդարանի կեդրոն մը 34-րդ Փողոցին Վրայ, եւ որիշ մը՝ 39-րդ Փողոցին Վրայ, չորս փողոց անդին: Պետք չունինք մինչև իսկ թուելու միասնութեան առաւելութիւնները: Միասնորդական կ'է եւ անհրաժեշտ է: Պետք է որ միանանք: Եւ Երիտասարդները շատ բան ունին ընձիւք այս խնդիրն մէջ (Գեղարք, Անգլերէն պարբերաթերթ ՀԵԾԿԱ.յի, նի Եղոք, Անառ 1979):

Իբրև եզրակացութիւն կը փափաքիմ մէջբերել 1982 Յուշագիրեն – որդեգրուած թէ նոյն տարրան Թեմական Պատգամաւորական Ժողովէն նի Պրիթըն, Քանէթիքը, եւ թէ Ազգային Երեսփոխանական Ժողովէն Ռութերֆորդ Մաս. – ի մասին Ռուդզիծերու Ամերիկայի Հայ Եկեղեցու վերամիացման համար. «Միացեալ Թեմը պիտի հաստատոի ձեւական զօդուովը Տայսուիզին եւ Փրէլըսիին: Թեմը պիտի ըլլայ հոգեւոր եւ վարչական միաւոր մը, եւ պիտի ըլլայ անբաժանելի մի մասը Հայ Եկեղեցու գերագոյն հոգեւոր իրաւասութեան տակ Կաթողիկոս–Պատրիարքին Ամենայն Հայոց որ ի Սուրբ Էջմիածին, որպէս Մայր Աթոռը Հայ Եկեղեցու, ինչպէս որ էր պարագան անցեալին: Թեմական Առաջնորդի ընտրութիւնը եւ Թեմի Կանոնադրութեան օրինաւոր կերպով որդեգրուած բարեփոխումները ենթակայ պիտի ըլլան վաերացման Ամենայն Հայոց Մայրաքանչ Պատրիարք–Կաթողիկոսին (Տիր Արմինիըն Զըրչ Խն Ամերիկա, էջ 58–59):

Արդեօք S. Մեսրոպ Արք. Աշճեան շանացած է՝ բացարելու այս հիմնական – եւ տակաւին ի գօրու – պայմանները իր շրջապատի այն անհատներուն որոնք յանդանած են թելադրելու որ «Առոր միացած թեմը պէտք է միանայ Կիլիկեան Աթոռոին» (Անդ, էջ 77):

Եանքըրգ, ն. 6.

ՀԱՂՈՐԴԱԴՐՈՒԹԻՒՆ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷԶՄԻԱՆՆԵՆ

Հորեաբշարի, 27 Մեպտեմբեր, 1895, կեսօրէ առաջ, Մայր Յեռո Ս. Էջմիածնի մէջ բացումը կատարելեղա Հայուստաճի մէջ Քրիստոնութեամ Պետական կրօն նոչակմաս 1700-ամեակի Խորհմակամ Խարօնի ժողովի՝ Օսխազանորդեամբ ն. Ա. Օ. Տ. Գարեգին Ա. ԱՄԵԽԱՅՑ Հայոց Կաթողիկոսի եւ Մեծի Տաճակի Արքունի Գամակուլ ն. Ա. Օ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի, Առանձանութեամբ Եղուսաղէնի Հայոց Պատրիարք՝ Խորին Ամենապատութիւն Տ. Թորգոն Արք. Մամոկեամի եւ Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարք՝ Խորին Ամենապատութիւն Տ. Գարեգին Արք. Գաղանճանի եւ ի ներկայորեամ 24 սատօնաւորմերու.

ԱՄԽՆԱՑՆ ՀԱՅՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՆՈՒԹԵՆԵՆ

Գերշ. Տ. Մեսրոպ Արք. Գրիգորեամ, Գերշ. Տ. Ցովիամ Արք. Ցերտերեամ, Գերշ. Տ. Խորիման Եպս. Ջարարեամ, Գերշ. Տ. Առողիկ Եպս. Արիստակէսեամ, Գերշ. Տ. Ջակուլ Եպս. Գյումնեամ, Գերապատի Տ. Եղիկի Ծ. Վրդ. Պետրոսեամ, Գերապատի Տ. Միքայէլ Ծ. Վրդ. Աշապահեամ, Արք. Տ. Խորես ՔԱՅ. Ներէւեամ, Պրմ. Պամ Ջակուլեամ, Պրմ. Ցակոր Փափազեամ, Պրմ. Գրիգոր Խաճեամեան եւ Պրմ. Վլադիկի Բարիսութարեամ

ՄԵԾԻ ՏԱԽՆ ԿԱԼԻԿԱԽՅ ԱԱԹՈՂԻԿՈՆՈՒԹԵՆԵՆ

Գերշ. Տ. Արուակ Արք. Մամոկեամ, Գերշ. Տ. Մեսրոպ Արք. Աշճեամ, Գերշ. Տ. Կորիմ Արք. Պապեամ, Գերշ. Տ. Զարեն Արք. Ազնաւորեամ, Գերշ. Տ. Օշական Եպս. Չողյեամ, Գերապատի Տ. Վարուժան Ծ. Վրդ. Հերկելեամ, Մելք Խաչիկ Պապիկեամ եւ Պրմ. Ուկերերամ Արզումանեամ:

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵՆԵՆ

Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակեամ, Գերշ. Տ. Սեւան Եպս. Ղարիպեամ:

Կ. ՊՈԼԱԿՈՅ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵՆԵՆ

Գերշ. Տ. Մեսրոպ Արք. Մոռափեամ եւ Պրմ. Պարոյ Մուրատեամ

Ցերումական Խղօքեն եւր, Ամենայն Հայոց Կաթողիկոս ն. Ա. Օ. Տ. Տ. Գարեգին Ա. Հայրապեար բացումը կատարեց ժողովին, Աշենով, որ կը գտնուիմք անլիմադարձային պահու մը առջև Փառք տուա Աստուծու, որ Մայր Արքու Ս. Էջմիածնի մէջ այս ժողովը գումարելու առի տուա եւ շշուեց. "Այս գտնուիմք այն Բանզրութեամի, որ մեզի կը նայի մեր ժողովուրու, մեզի կը նային աշքերը տուար եկեղեցիներու եւ ազգերու": Ապա ողջովին իր խօսքին մէջ ն. Ա. Օ. Տ. Տ. Արամ Ա. Խարոյիկու 1700-ամեակի կաթուրութեամ անդրադառնով շեշտեց, որ ան առիյ է ինքնարմնութեամ, Վերանդրոցման, Միասնականութեամ եւ օտար ազգերուն լաւագէս Շերկալամալու:

Ժողովի Աստենապետներ՝ Տ. Թորգոն եւ Տ. Գարեգին Պատրիարք Հայուերը ես ողջովին խօսք ողջացի ժողովուրուին:

Այժմունեն Տ. Տ. Գարեգին Ա. Կաթողիկոսի առաջարկով ժողովի Աստենապիր Ըմբռուցան Տ. Տ. Եղիկի Ծ. Վրդ. Պետրոսեան եւ Տ. Վարուժան Ծ. Վրդ. Հերկելեամ:

Առաջ ժողովով անցնելով իր աշխատանքներուն, չորս Ժիւտերու մէջ 27-29 Մեպտեմբեր 1895, բնարկումի ներարկեց հետևեալ օրակարգերը, եւ առաջ անճամեցու որոշումները.

1. Տօնակատարութեան հիմնական նովայութը.
Ա. Հայց. Խոռքելական Խվեղեցոյ ներքին կեանքի վերանորոգում. Բոզեոր վիդագարբում.

Բ. Հայց. Խվեղեցոյ 1700-ամեա ժառանգութեան ծանօթացում արտարի աշխատաբին.

Գ. Հայաստան Աշխարհի Քրիստոնէական երկիր Ըլլալու Շնարագի սպառկերացում:

2. Տօնակատարութեանց բովանդակութիւնը.

Ի՞՞նչ ծեննարկներ կատարել համար վերը նշուած նպատակներուն:

3. Խ՞նչակն կառմակերպել եւ գործնականացնել կատարուելիք աշխատանքները թէ՝ Հայ ժողովուրի կեանքին եւ թէ՝ Բամաշխարհային մակարդակներու վրայ:

4. Ուրիշ Եվկոնցիներու եւ ազգերու ու միջազգային, միջ-Եկոնոմիկ և մշակութային կազմակերպութիւններու ներառում եւ մասմակցութեան սպահութում տօնակատարութեան ծրագրումի եւ կատարումի հանգրուացներուն վրայ:

Այսահինով պատրաստուեցաւ Եախածրացիրը 1700-ամեակի տօնակատարութեանց:

Իր Վերջին Եհսութեան մէջ ժողովը ընտրեց 11 անձերէ բաղկացած գործադիր մարմին մը, որ պիտի ունենայ իր յատուկ գրասենեակը, յատուկ անձնակազմով, պիտի գումարէ տարեկան երեկո կամ երեք Եհսուն՝ գործադիրութեան դնելու համար նախատեսում ծեննարկները:

Գործադիր մարմին անդամ ընտրուեցան.

ՄԱՅՐ ԱԹՈՌԵՆ:

Տ. Մեսրոպ Արք. Գրիգորեան, Տ. Ցոլքան Արք. Տէրտերեան, Տ. Ասողիկ Եպս. Արիստուկէսեան, Տ. Ներսէս Քին. Ներսէսեան, Տիար Գրիգոր Խանճեան եւ Տիար Վաղիմիր Բարիսութարեան:

ԿՈՒՆԻՄՈՅ ԱԹՈՌԵՆ

Տ. Մեսրոպ Արք. Աշճեան, Տ. Օշական Եպս. Զոլոյեան եւ Մեթր Խաչիկ Պապիկես:

ԵՐՈՒՍԱՂԵՐԻ ԱԹՈՌԵՆ.

Տ. Խեան Եպս. Ղարիպեան

Ա. ՊՈՂՈՅ ԱԹՈՌԵՆ.

Տ. Մեսրոպ Արք. Մուրաֆեան

Հինգշարի, 28 Սեպտեմբեր 1995, կեսօր եւոք. ժամը 5-ին յանձնաժողովը Խորմրակցական յատուկ համեյսում մը ունեցաւ 1700-ամեակի առիթով հայրենի պետութեան յառաջացուցած 24 անձերէ կազմուած յանձնաժողովին Բետ՝ զինաւորութեամբ Հայաստանի Հանրապետութեամ Փոխ նախագահ Պրմ. Գագիկ Անդրոբիկոսին:

Փոխ նախագահը եւ Վեհափառ Հայրապետները, փոխադարձ կերպով ներկայացնեցին յանձնաժողովի անդամները եւ ամոնց ցարդ կատարած աշխատանքուն:

Ըեշտուեցաւ, որ երկու յանձնախումբերու գործադիր մարմինները համախորհուրդ եւ Ենրդաշնակ աշխատանք ծավալեն յառաջիկայ տարիներու ընթացքին՝ մինչև 2001 թուականին կայանալիք բուն տօնակատարութիւնը:

Խորեայ այս ժողովը փակուեցաւ Տ. Տ. Գրեեցին եւ Տ. Տ. Արամ Աւատուկիսներու օրնակութեան խօսքերով՝ 28 Սեպտեմբեր 1995, կեսօր եւոք ժամը 1-ին: Ակա Մայր Տաճարի Խշան Ս. Սեղանին առջեւ մատուցուեցաւ յատուկ աղօքը:

ՀԱՅՐԱԳՈՅՑ ՊԱՏՐԻԱԿՐ
ԱՐԵՎԱԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ



PATRIARCHE SUPREME
CATHOLICOS DE TOUS LES ARMENIENS.

Զերդ Սրբութիւն

Իլիա Բ Պատրիարք-Կաթողիկոս
Համայն Վրաց Օրբողոքս Եկեղեցւոյ

Սիրեցեալ Եղբայր ի Քրիստոս,

Հոգեկան գերազոյն ուրախութեամբ ողջունում եմ Զերդ սիրեցեալ նորայրութեանը, երբ այսպէս իմ կեանքում առաջին անգամ լինելով ես գտնում նմ Վրաստանի օրհնեալ հողի վրայ եւ առաջին հերթին ողջագուրում նմ իմ հոգեւոր եղբօր հետ Վրացական հայրենիքում:

Բնականօրէն Մենք յիշում ենք այն պահերը, երբ եղել ենք միասին, աղօթել ենք միասին, խօսել ենք միասին, քայց այդ եղել է օտար երկրներում և տարբեր պայմանների ու պարագաների ներքոյ: Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրուելուց յետոյ սա մեր անդրանիկ հանդիպումն է, մեր առաջին պաշտօնական այցելութիւնը, որ վստահաբար առաւել եւս պիտի սերտացնի մեր թէ՝ անձնական, եւ թէ՝ պաշտօնական յարաբերութիւնները եւ պիտի առաջ տանի մեր երկու Եկեղեցիների գործակցութեան դարաւոր ընթացքը:

Ես շատ եմ կարդացել Վրաստանի, Վրաց Օրբողոքս Եկեղեցու և Վրաստանում ապրած եւ ապրող հայ ժողովրդի պատմութեան մասին: Բայց ուրիշ իմաստ եւ առաւել քաղցր համ ունի անձամբ գտնուել Վրաստանում և սեփական աշքերով տեսնել այն երկիրը, որ այս Կովկասեան տարածաշրջանում Հայաստանի հետ միասին եղել է քրիստոնէական ուղղափառ հաւատրի թատերավայր, որտեղ կատարուել են Քրիստոսի քարոզած գաղափարներից. րարոյական սկզբունքներից եւ հոգեւոր արժեքներից Շնորշուած սքանչելի

գործեր, որտեղ Ս. Աւետարանը ապրուել է կենդանի հաւատքով և օրինակելի հաւատարմութեամբ, մինչեւ իսկ նախատակութեան, արեան վկայութեան աստիճանով:

Մենք քաջատեղեակ ենք, թէ ինչքա՞ն խոր եղբայրական սիրով Զերոյ Սրբութիւնը կապուած էր մեր երջանկայիշատակ նախորդին՝ Տ. Տ. Վազգեն Ա. անմոռանալի կաթողիկոսին, որի հետ Զեր փոխադարձ այցելութիւնները միշտ նդան եղբայրութեան պերճախօս վկայութիւններ, որոնց վերջինը եղաւ Զեր անձամբ ներկայութիւնը նրա վախճանման և թաղման արարութեան ի Ս Լշմիածին, որպէս սիրոյ և յարգանքի գեղեցիկ արտայայտութիւն:

Նորապէս շնորհակալ ենք նաև որ Մեր կաթողիկոսական ընտրութեան և գահակալութեան առիթով Զեր ներկայութիւնը զգացինը Մայր կողքին Զեր ուղարկած պատգամաւոր Դանիէլ Սրբազնին և Զեր շնորհաւորական բարի մաղթանքների և սրտազգած աղօթքների միջից:

Սիրեցեալ եղբայր ի Քրիստոս,

Մեր երկու ժողովուրդները եւ երկու եկեղեցիները իրաց 1700-ամսայ կեանքը այս տարածաշրջանում ապրել են միշտ լինելով իրարևու հաղորդակից. իրարից անբաժան, հասարակաց նոյն պայմանների եւ կացույանների դիմաց ճակատագրակից:

Ներկայումս, այս ողջ տարածաշրջանում տեղի ունեցաւ արմատական փոփոխութիւնների հետեւանքով նոր կացութիւնների առաջ, ևնք գտնուում: Ազգատ, անկախ, ինքնիշխան պետութիւն են դարձել Վրաստանն ու Հայաստանը: Այսօր որպէս հարեւան երկրներ, բարեկամական, եղբայրական փոխյարաբերութիւնների անհրաժեշտութիւնը ամենօրեայ հաց, ուն կենսական է մեզ համար: Պատմութեան մէջ եղել են պահեր, երբ ու ցուլ ենք որոշ տարակարծութիւններ, դիմագրաւել ենք ներքին դժուարու լուսներ, բայց տիրապետող գիծը եղել է միշտ սերտ լծակցութիւնը մեր կրու և նրկրների և եկեղեցիների միշեւ: Եւ պատմութիւնը վկայ միշտ եւ երկուսւն, ամեն ենք, երբ եղել ենք միասնակամ: Մեր ժողովրդի համար Վրաստանը բըեք չի եղեւ

օտար երկիր: Մեր ժողովուրդը ապրել է եւ ապրում է այս երկրում որպէս իր սեփական տաճը, իր Եկեղեցիներով, իր դպրոցներով, իր մշակոյթով, իր ընկերային սովորութիւններով ու բարքերով: Իր քրտինքն է խառնել այս հարազատ հոդին, իր պատմութիւնն է միաշաղախնել Վրաստանի պատմութեան հետ:

Հայց. Առաքելական Եկեղեցին եւ Վրաստանի Օրբողոքս Եկեղեցին՝ քրիստոնէական սիրոյ, միութեան եւ Եղբայրութեան սկզբունքներից առաջնորդուած՝ ոսկի կամուրջ են մեր երկու երկրների եւ ժողովուրդների կեանքերը իրար միացնող:

Ամեա այս զգացումներով եւ Էկիմենական ոգով յատկանշուած եւ զարգացող այս դարի համաշխարհային Եկեղեցական կեանքում, մենք կոչուած ենք աւելի գործնական եւ տեսանելի արտայայտութիւն տալ մեր Եղբայրութեան եւ համերաշխութեան, որպէսզի կարենանք կենդանարար ազդեցութիւն ունենալ մեր ժողովուրդների հոգեւոր-քարոյական եւ ազգային կեանքի առողջ և կենսունակ ու ստեղծարար յառաջխաղացքին մէջ: Ցովհաննէս Աւետարանցի ժէ գլուխի Աերշնչող ոգին, միութեան հրամայականը թող արձագանք գտնի մեր այսօրուայ հասարակաց կեանքում. «Հայր սուրբ, պահեա զնոսա յանուն քո, որով ետուրն ինձ, զի եղիցին մի, որպէս եւ մէք մի եմք» (Յովհ. ԺԷ 11):

Թող Բարձրեալն Աստուած խաղաղ եւ անսասան պահէ Հայաստանը ու Վրաստանը բարեկամական լծակցութեամբ, փոխադարձ սիրով եւ ընդհանրական շահերի բարձր գիտակցութեամբ ի փառս Աստուծոյ եւ ի պատի հայոց եւ վրաց պատուական ժողովուրդների:

Մնամք Եղբայրական սիրոյ քաղցր ողջունի՛

ԳԱՐԵԳԻՆ Ա.

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ՆՐԿՈՒ ԽՈՍՔ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանեաց Առաքելական Սուրբ Եկեղին իրայտուկ Սահմանադրութիւնով օժտելու անհրաժեշտութիւնը, վերջին քանի մը դարերու ընթացքին, գոնէ վերջին յիսնամեակի ընթացքին կենսական հրամայական դարձած է:

Երանաշնորհ Հայրապետներ, Թեմակալ Առաջնորդներ և իմաստու չէ նաև մըտահոգ աշխարհականներ, զանազան շրջաններուն փորձած են նախագիծներ պատրաստել և որիշներ ալ Բարպարական և կամ ժողովական կեանքի ընթացքին՝ կարծիքներ յայտնած են Հայաստանեաց Եկեղեցուն կրօնա-վարչական կառոյցը կազմակերպելու, առոր առաքելութիւնը կեղունացեալ և օրինաբոր հիմներու վրայ հաստատելով՝ գորացնելու Հայց Եկեղեցին:

Քրիստոնեութեան առաջին խմ դարերուն, երբ նասուի առնենքան կատարուելիք անհրաժեշտ առաքելութեան հրամայականի բարդութիւնները, Առաքելուն և յատագայ շրջանի Հայրապետներ, ժողովներու միջոցով եկեղեցական և վարչական հարցերը վճռելու և լուծելու ըսկզբունքը որդեգրեցին: Նոր Կոտակարանի մէջ կը կարդանք, թէ իմաստն Առաքեալներ կը հաւաքուիին և իրենց առաքելութեան համար հաւաքարար որոշ ըսկզբունքներու հիման վրայ, որոշումներ կ'որդեգրեին:

Առաջին դարերուն երանաշնորհ հայրեր, Եկեղեցու առաքելութիւնը ուղիղ և վարչական դրութեան մէջ յնելու նպատակով տեղական և Միջեկեղեցական ու Տիեզերական ժողովներ գումարելով՝ հաւատքի և վարչական գիտելիքներու շորջ անհրաժեշտ սկզբունքներու որդեգրելով՝ ժողովներ գումարեցին Երաստաէսի, Նիկոլոյ, Կ. Պոլսոյ, Եփիսոսի և զանազան այլ տեղերու մէջ:

Ժողովներու միջոցով, եկեղեցական, վարչապետական և վարչական հարցերը լուծելու սկզբունքը ընդհանրացաւ Տիեզերական ժողովներէն անդին նաև Ազգային և տեղական եկեղեցիներու մէջ:

Բնական է, որ այս սկզբունքը որդեգրուեցաւ նաև Հայ Եկեղեցու և Հայ Ազգի եկեղավարներու կողմէ:

Դժբախտարար, զանազան շրջաններուն մէջ այլազան պատճառներով, ըլլան անոնք կրօնական թէ քաղաքական, կանոնադրութեան ժողովներու չգումարուեան և Հայաստանաց Եկեղեցու վարչական և նուգանու առաքելութեան հարցութիւններու համար կանոնաց Եկեղեցին, որոց կանոններ հաստատեցին և զանոնք դրսեցին Թեմերուն որպէս հրամանգ գործադրութեան համար:

Հայրապետներու անոնք և անոնց կողմէ հաստատուած կանոնները ճանաչու ստացած ըլլալով, անպաշտու կերպով օրենքի կարգ անցած են:

Անցնող քանի մը դարերու ընթացքին հայ ժողովուրդը ցրուած աշխարհի չորս ծագերը, Բարչքի համազօր ճիգերով կարողացած է Հայաստանեաց Եկեղեցու կրօնա-վարչական կառոյցը կենաչնի պահել, հակառակ քաղաքական անրադապի և դժոնակ պայմաններուն, պարզապէս ի չգոյէ Ազգային-Եկեղեցական ժողովներու և այլ իրաւասու մարմիններու, իշխանութիւնը կեղորնացուցած ըլլալով Ամենայն Հայոց Հայրապետի անձին շորջը: Ամենայն Հայոց Հայրապետը որպէս Եկեղեցու և Ազգին Յերկայացուցիչը, Աստուծոյ Օծեալ Ամենայն Հայոց Հայրապետը, իր խոթեմուրթեամբ կարողացած է առաջնորդել հայ ժողովուրդը և փոխադարձարար հայ ժողովուրդը ունեցած է լիակատար և անվերապահ վատահութիւն իրՀայրապետի որոշումներուն և առաջնորդութեան վրայ:

Անցնող հարիւր և յիսուն տարիներու ընթացքին զխաւորաբար երկու Ասմանադրութիւններ ճանչցուեցան, երկուք ալ մեզի արտաքրուստ պարտադրուած առ ի գործադրութիւն. մի՛ՊՈԼԾԾԷՆԻԸ 1836.

ին, պարտադրուած Ցարական Կառավարութեան կողմէ, իսկ միւսը՝ ԱԶԳԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ 1863-ին, պարտադրուած Օսմանեան Կառավարութեան կողմէ։ Թէեւ երկուքն ալ մեզի պարուադրուած են արտաքին ոյժերու կողմէ, սակայն Բայ Եկեղեցական եւ ազգային կեանքի համար մեծ նշանակութիւն ունեցող փաստաքուղեր եղած են։

Մեզի յատակ է թէ Պօլօժէնիէն որ Ցարական Կայսրութեան կողմէ եւ Ցարական իշխանութեան շրջաններուն գործադրութեան դրուած է, Բայ ժողովուրդը մի տ վերապահութեամբ, կասկածով եւ ակամայ ընդունած է զայն՝ յատկապէս Հայաստանէն կուրս ապրոյ հայերը։

Ըստ Պօլօժէնիէի, Ազգային Եկեղեցական ժողովը կ'ընտրէր Կաթողիկոսութեան երկու թեկնածուներ, որոնցմէ մին կը հաստատուէր Ցարի կողմէ որպէս Կաթողիկոս։ Խակ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը կը բաղկանար միայն հոգեւորականներէ։

Խակ Ազգային-Եկեղեցական ժողովին դրկուելիք պատգամատրները կը նշանակուին Առաջնորդին կողմէ։ իրաքանչիւր Թեմէն երկու հոգի. մէկ հոգեւորական, մէկ աշխարհական։

Սակայն Ազգային Սահմանադրութիւնը որ պարտադրուած է Օսմանեան Կառավարութեան կողմէ, Ազգ ու Եկեղեցի կառավարելու սկզբունքներու հիման վոյ, յատկապէս Կ Պոլսյ՝ Թուրքիոյ եւ Օսմանեան պետութեան ենթակայ հայրուն ազգային եւ Եկեղեցական կեանքի խարիսխն է եղած։

Ազգային Սահմանադրութիւնը իր ջրջումը ինքնին կը յատկանչէ թէ որդեգրուածը Ազգը կառավարելու օրինակար մըն է, որու մէջ սպրուած են նաև կարգ մը Եկեղեցական կանոններ, զոր օրինակ Պատրիարքին, Առաջնորդներուն եւ այլ Եկեղեցականներուն ընտրութեան ձևերը, որոց չափով ճշդելով անոնց պարտականութեանց եւ պարտաւորութեանց սահմանները։

Ըստ այդ Ազգային Սահմանադրութեան, Պատրիարքը ճանշուած է որպէս Եկեղեցոյ եւ Ազգի գլուխը։ Զետով

մը Օսմանեան Կայսրութեան մէջ, որոց սահմանափակումներով իրեւ փոքրամանութեանց տրուած կրօնական եւ աշխարհիկ ազգատորիսներու օրինական առանձնաշնորհումներու փաստաքուդր։ Պատրիարքը կը դառնայ Ազգին պետը, ոչ միայն նախագամնուով Եկեղեցական ժողովին, այլ նաև Գաւառական եւ Քաղաքական ժողովներուն, որոնց նպատակը Եկեղեցական գործերով գրադի չէ միայն, այլ նաև քաղաքական, ընկերային եւ այլն։

Թասներորդ դարու առաջին կիսուն, Ցեղապանութեան անմիջապէս յաջորդող տասնամեակներուն, յատկապէս Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիաս հաստատուելէ ետք, եթու սկսան գաղութները արմատներ արձակել Արաքական Երկիրներու եւ արտօսահմանեան այլ երկիրներու մէջ, ըլլայ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, եւ կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան ենթակայ արտօսահմանեան Թեմներու մըշակած Սահմանադրութեանց ատեն, 1863-ին Ապտու Ազգի Սուլթանի կողմէ հաստատուած։ Ազգային Սահմանադրութիւնը հարձած է գլխաւոր աղբիրն ու հիմնաքարը։ Արտօսահմանի գաղութներն ու Թեմները, նայած իրենց ապրած երկիրներու ներքին օրենքներուն, լայն չափով օգտուած են Ազգային Սահմանադրութիւններն, յատկապէս այն յօդուածները որոնք գործադրելի էին՝ տեղական պայմանները նկատի առած եւ որոնք նաև Կ'ապահովէին աշխարհական դեկապարաններուն իշխանութեան անսահմանութիւնը։

Ըլլայ Պօլօժէնիէն եւ ըլլայ Ազգային Սահմանադրութիւնը այդ գաղութներու մէջ գործադրելի չեն եղած եւ չեն կը նար ըլլալ, որովհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Պատրիարքը, Թեմակալ Առաջնորդները, բացի Սերմանութեան կարգ մը Երկիրներէն, Լիքանան, Սուրբա, եւ այլն, Ազգը կառավարելու իրաւուց չունին։

Եւրոպայի եւ Ամերիկաներու մասին անդադանալով, Առաջնորդները ըստ ուրիշի կրօնապետներ են միայն եւ ոչ թէ նաև ազգապետներ։ Իրաւունք չունին։

զոր օրինակ գրադելու ամուսնալուծան, և ժառանգական եւ այլ տեսակի ընկերային հարցերով, անոնք վերապահուած են պետութեան: Նոյնիսկ այսօր, Հայաստանի մէջ Հայաստանեաց Եկեղեցն չի կրնար գրադի օրինական տեսակետով ամուսնալուսկան եւ ժառանգական հարցերով. այդ իրաւոնքը վերապահուած է պետութեան: Սակայն Ազգային Սահմանադրութեան մէջ այդ իրաւոնքը տրուած է Պատրիարքին եւ կամ Առաջնորդին:

Ոքքան որ ալ սահմանափակ եղած են Պօլօծէմիան եւ Ազգային Սահմանադրութիւնը, մեր ազգի ամրող պատութեան ընթացքին միայն վերոյիշեալ երկու փաստաթուղթերը ունեցած ենք իրեւ ամրոշական Սահմանադրութիւններ:

Ներկայիս ամրող Հայաստանեաց Եկեղեցին եւ Հայ Ազգը կառավարող երկու մտածելակերպ գոյորդին ունի.

Առաջին Կիլիկեան Արքորի ենթակայ Թեմերն են, որ մշակուած ու գործադրուած ենթիբն Սահմանադրութիւնները որոց չափով օգտուած են Ազգային Սահմանադրութեան: Կիլիկեան Արքորի եւ իրեն ենթակայ Թեմերու մտածելակերպ աւելի աշխարհիկ է իր խորքով, քան թէ կրօնական: Տակային, այսօր Պէյրորի և Հալէախ մէջ կը շարունակեն գործածել Գաւառական, Քաղաքական Ժողովներ, Ազգային Կենդրնական Վարչութիւն եւ այլն, նման յորչորչումներ, որոնք զուտ աշխարհիկ արտայայտութիւններ եւ ծներ են, ժառանգ մնացած Օսմաննան Կռուպարութեան հաստատուած Ազգային Սահմանադրութեան: Եկեղեցական և թեմական կեանքի հետ կարծէ ոչ մէկ կապ ունին վերոյիշեալ մարմինները: Լիքանանի մէջ Առաջնորդը լիքանանեան օրէնքին համաձայն կը ենթայացնէ Հայաստանեաց Եկեղեցին եւ Հայ Ազգը:

Երկրորդ մտածելակերպ Ամերիկայի և արտասահմանեան քաջարի երկիրներու, իշպէս նաև Հայաստանի մէջ տիրապետող դրութիւնն է՝ թէ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ կամ թէ Առաջնորդը գլուխն է Հայաստանեաց Եկեղեցւոյ եւ իր Թեմին միայն: Հայաստանի մէջ եւ

Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան ենթակայ բոլոր Թեմերու մէջ, քաջի իրաքեն եւ մասամբ մըն ալ Եգիպտոսուն, մենք Հայաստաննաց Եկեղեցւոյ կրօնապետներ ենք եւ ոչ թէ ազգապետներ: Առաջնորդը միայն կրնայ խօսի իրաւական տեսակետով իր ղեկավարած Եկեղեցւոյ մասին՝ իր որդեգրած ենթիբն Սահմանադրութեան շնորհած իրաւունքներուն համաձայն: Մենք որպէս առաջնորդներ իրաւոնքը չունինք ամուսնալուծութեան եւ ժառանգական եւ այլ նարցերով գրադելու:

Կիլիկեան Արքորի պաշտօնական եւ օրինաւոր մարմինները կը կոչուին՝ Ազգային Ժողով, Քաղաքական եւ Գաւառական Ժողովներ, Ազգային Ներկայացուցչական Ժողով, Ազգային Վարչութիւն եւ այլն, բոլորն ալ կարծէ ոչ մէկ առընչութիւն ունին Եկեղեցին կառավարելու խնդրին հետ:

Իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան ենթակայ թեմերը կը կոչուին՝ Ազգային-Եկեղեցական Ժողով, Թեմական Ժողով, Թեմական Խորհուրդ, Ծխական Խորհուրդ, որոնք զուտ կրօնական եւ Եկեղեցական արտայալսութիւններ են եւ ողդակի Կ'ակնարկեն Եկեղեցւոյ գործութեան:

Կիլիկիոյ Արքորին ենթակայ Թեմերուն մէջ Առաջնորդին եւ նովիկին գործէ լուսանցքային իշխանութիւն տրուած է: Ամերիկայի մէջ Կիլիկեան Կաթողիկոսութեան ենթակայ Ծովինը կան, որոնց նովիկը եթէ Կրօնական Ժողովի կողմէ ընտրուած չէ որպէս պատգամաւոր իրաւոնք չունի մասնակցելու Ազգային Ներկայացուցչական Ժողովին: Աշխարհական մը կրնայ Ենթակայացնել իր Ծովիը որպէս պատգամաւոր, իսկ նոգեւորականը դուրս կը մընայ, որովհետեւ եօթը աշխարհականի դէմ մէկ նոգեւորականի համեմատութիւնը Ազգային Սահմանադրութեամբ պարտադրուած, իրենք որպէս օրէնք կ'ընդունեն:

Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան ենթակայ Թեմերը Հիւմիային Ամերիկայի մէջ անկարելի է որ ընդունին նման դրութիւն մը: Հովհիւը հայրն է եւ գլուխը իր

Մուխին: Ըստի, ամեն իրավունք իրեն վե- Հայաստանեաց Եկեղեցւոյ Սահմանադր-
րապահուած է ներկայացնելու իր ծոխուր:

Որեւէ Բաստատուած կանոնագրի նպա- շշանեն կայ մշակուած եւ Բաստատուած
տակն է տուեալ կազմակերպութեան օրի- չափազանց սահմանափակ Կանոնադրու-
նական եւ իրաւական բոլոր տեսակի գոր- թիւն մը, որը յնտագային, 1945-ի Ազգա-
նական Եկեղեցական ժողովի մէջ որոշ փոփ-
խութեան ենթակուած է, ինչպէս նաև

Ցարական Կառավարութեան փոփու- մով եւ Օսմանեան Կառավարութիւնն ալ ժամանական փոփոխութեան ենթակուե-
լով Հայաստանեաց Եկեղեցին եւ նայ ժողովու-
թեամբ մնացին առանց Պօլօժէմիէի եւ առանց Ազգային Սահմանադրու-
թեամբ:

Հայաստանեաց Եկեղեցւոյ Թեմերը՝ Հայաստանեն եւ Ցարական Կառավարու-
թեամբ սահմանադրութիւններն ողուր, բոլորն ալ մը-
շակեցին կանոնադրութիւններ եւ կամ ի-
րենց կանոնադրութիւնները փոփոխու-
թեան ենթարկեցին եւ տեղական պայմա-
նները մկանի առնելով, փորձեցին Առա-
քելական Եկեղեցւոյ վարչական ընդհա-
նուր սկզբունքները պահպանել: Այս փո-
խանցման հծուարին տարիներուն եւ յատ-
կապէս սովորական կարգերու անհան-
դութելի կեցուածքին պատճառու արտա-
սահմանի թեմերու յարաքերութիւնները Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան հետ
եղան միայն մասնակի եւ անողակի: Օրինակ, Հիսուսային Ամերիկայի Թեմե-
րուն մէջ Ամենայն Հայոց Կաթողիկոսին տուած ենք իրաւունքը կանոնադրութիւնը
Բաստատելու եւ կամ թէ Թեմերը լուծ-
ուելու պարագային՝ կալուածները փոխան-
ցելու Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան եւ կանոնադրութեան բարեփոխուած յօ-
դուած մը վաւերացնելու, օրինաւոր ըլլալու եւ գործադրելի դարձնելու համար: Սա-
կայն, Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան կերուն Մայր Արքու Ս. Էջմիածնի մէջ անցնող եօթանասուն տարիներու ընթաց-
քին որեւէ փաստաթուոյ չկայ, որը շեշ-
տէ Հայաստանեաց Եկեղեցւոյ վարչական սահմանադրական կեանքի օրինական եւ իրաւական սահմանները, որը ճշդուած
ըլլալ նաև Ամենայն Հայոց Կաթողիկո-
սին տրուած իրաւունքի սահմանները:

1920-էն մինչեւ այսօր զանազան փոր-
ձեր եղած են մշակելու եւ պատրաստելու

րութիւնը: 1923-ին Գեղրգ Ե. Կաթողիկոսի

շշանեն կայ մշակուած եւ Բաստատուած չափազանց սահմանափակ Կանոնադրու-
թիւն մը, որը յնտագային, 1945-ի Ազգա-
յին Եկեղեցական ժողովի մէջ որոշ փոփ-
խութեան ենթակուած է, ինչպէս նաև

ծողովները գումարուած են 1945-ին Ազգային Եկեղեցական ժողովի գումարուած սահմանադրութիւնը:

1955-ի, 1962-ի, եւ 1995-ի Ազգային Եկե-
ղեցական ժողովները գումարուած են
1945-ին որդեգրուած շատ պարզ օրէնք-
ներով: Նոյնիսկ 1945-ին որդեգրուած կանո-
նադրութիւնը կատարեալ հաւատարմու-
թեամբ չգործադրուեցաւ 1995-ին, որ կ'ը-
սուի յստակ կերպով, թէ Ազգային Եկե-
ղեցական ժողովին կը հրահրուին Հայց-
Եկեղեցւոյ բոլոր Եպիսկոպոսները: Կիլիկ-
իոյ Արքուին Եպիսկոպոսները սակայն շիրահրուեցան:

1955-ին Վազգէն կաթողիկոսի ընտրու-
թենէն մինչեւ այսօր զանազան առիթնե-
րով ըլլայ Ազգային Եկեղեցական ժողովն-
երուն 1955-ին եւ 1962-ին, Եպիսկոպոսաց
Բանհյառումներուն, պաշտօնական եւ ան-
պաշտօն հաւաքրյուներու ընթացքին, խո-
ռուած, յանձնախումբեր նշանակուած եւ
բազմաթիւ նախագիծներ մշակուած են Հա-
յաստանեաց Եկեղեցւոյ Սահմանադրութիւ-
նը որդեգրելու համար:

Պատրաստուած բոլոր նախագիծներ ալ
չեն Բաստատուած Ազգային Եկեղեցական
ժողովներու կողմէ եւ կը մնան արխիւ-
ներու մշտական բնակիչներ:

Մեզի ծանօթ պատրաստուած հետեւ-
եալ նախագիծներ կան:

1. Ազգային Եկեղեցական ժողով
գումարելու յատուկ Կանոնադրութիւն":
Բաստատուած Գեղրգ Ե. Կաթողիկոսի
կողմէ, 22 Հոկտեմբեր 1925-ին:

2."Ազգային Եկեղեցական ժողով
գումարելու յատուկ Կանոնադրութիւն" Բա-
ստատուած Գեղրգ Զ. Կաթողիկոսի կողմէ,
Յունիս 19. 1945-ին:

3."Հայաստանեաց Առաքելական
Սուրբ Եկեղեցւոյ Սահմանադրութեան նա-
խագիծ", 1958:

4."Նախագիծ Հայաստանեաց Առաքելական Սուրբ Եկեղեցոյ Սահմանադրութեան", Ն. Մ.:

5."Նախագիծ Հայց. Եկեղեցւոյ Կազմական կանոնադրութեան" Տիրան Արքեպիսկոպոս Ներսոյեանի նախագահութեամբ պատրաստուած, 20 Սեպտեմբեր 1957:

6."Նախագիծ Հայց. Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցւոյ Կազմական Կանոնադրութեան" Սեպտեմբեր 30, 1988, Շնորհիք Պատրիարքի գլխաւորութեամբ պատրաստուած:

7."Կանոնադրութիւն Հայաստանի Հանրապետութեան և Ընդդիմ Սփիռքի տարածքի վրայ գործող Հայաստանեաց Առաքելական Սուրբ Եկեղեցոյ" Դեկտեմբեր 11, 1991:

Երջանկայիշատակ Տ. Տիրան Արք. Ներսոյեանի գլխաւորութեամբ կազմուած լանձնախումը կատարեց առաջին մշակումը եւ զայն փոխանցեց Երջանկայիշատակ Տ. Շնորհիք Պատրիարքին, որուն գլխաւորած յանձնախումը աշխատանքը ամրողացնելէ ետք՝ զայն յանձնեց Երջանկայիշատակ Տ. Տ. Վազգէն Կարողիկոսին: Մենք որպէս Գերագոյն Հոգեւոր Խորհրդի անդամ, շատ լաւ կը իմշենք որ Գերագոյն Հոգեւոր Խորհրդը լման երկու օր քննեց Տ. Շնորհիք Պատրիարքի գլխաւորութեամբ մշակուած կանոնադրութիւնը, որը Տ. Թորգոն Պատրիարքին յանձնուած էր որոշ Ազումանը ընելու եւ Աերկայացնելու Գերագոյն Հոգեւոր Խորհրդին: Գերագոյն Հոգեւոր Խորհրդը բարեփոխումներ ընելէ ետք, իր աշխատանքը աւարտելով՝ պատրաստուած "Կազմական Կանոնադրութիւնը" յանձնեց Երջանկայիշատակ Տ. Տ. Վազգէն Վեհափառին, այն ակնկալութիւնով, որ Վեհափառի հրաւերով Ազգային-Եկեղեցական ժողով պիտի գումարուէր եւ սյն Կանոնադրութիւնը պիտի քննարկուէր ու հաստատուէր:

Ինչպէս որ էր անցելին պատրաստուած նախագիծերն ճակատագրիք, այս այ մնաց Առևնայն Հայոց Կարողիկոսութեան Մայր Աթոռի արխիսներուն մէջ: Առ

ի գիտութիւն պատրաստուած "Կազմական Կանոնադրութիւնը" որպէս նոյն տրուեցաւ Գերագոյն Հոգեւոր Խորհրդուի անդամներուն:

Սոյն գրութիւնը պատրաստելու նպատակով կարդացինք 1945-էն ի վեր մեր թողոր Ազգային Եայիսկոպոսաց և Եկեղեցական Ժողովներուն ատենագրութիւնները: Թող զարմանալի չթուի մեզի, եթի հաստատներ թէ Սփիռնայի նման բոլոր ժողովներու օրակարգերու անբաժան հարցերէն մին եղած է Եկեղեցական Սահմանադրութիւն մը մշակելու անհրաժեշտութիւնը եւ կենսականութիւնը: Միծադեկի ըլլալու չափ յանձնախումը եւ, ժողովներուն անընդհատ խօսուած, նախագծեր պատրաստուած են՝ սակայն ատանը ոչ մէկը Ազգային-Եկեղեցական ժողովներուն կամ Եայիսկոպոսաց ժողովներուն մէջ մկանի առնուած են:

Ցանուն Գերագոյն Հոգեւոր Խորհրդին, 1962-ի Սեպտեմբեր 29-ի Ազգային-Եկեղեցական ժողովի երկրորդ հիմտին, Գերագոյն Հոգեւոր Խորհրդի անդամ՝ Փրոֆ. Առաքել Առաքելան համապարփակ եւ ամբողջական գեկուցագիր մը Աերկայացուցած է Ազգային-Եկեղեցական ժողովին, Հայաստանեաց Եկեղեցւոյ կանոնադրութեամբ: Փրոֆեսուրը իր խօսքը կ'աւարտէ հետեւեալ ձեւով.

"Մայր Աթոռում պահուած նն սփիռքի թեմերի կողմից Սահմանադրութեան նախագծի վերաբերեալ նոր առաջարկմներ, թելադրութիւններ ու դիտողութիւններ, որոնք պէտք է նկատի առնուեն Սահմանադրութեան նախագծի վերջնական խմբագրման մէջ:

Ահա այն ամէնը ինչ կարելի էր ասել Եկեղեցական Սահմանադրութեան կամ Կանոնագրի կազմութեան մասին:

Մնուն է որ Ազգային Եկեղեցական ժողովը իր խօսքն ասի Եկեղեցական կանոնագրի կազմութեան մասին":

Նորին Սուրբ Օծութիւն Տ. Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կարողիկոսի առաջարկութեամբ, 1995-ի մուլիսին մեզի յանձ-

Առաջ պարտականութիւնը Հայաստանեայց Եկեղեցւ Սահմանադրութեան նախագծի մասին, Ակատումներ եւ որոշ Աշումներ ընելու եւ Աշանակուելիք յանձնախումքի համար նախապատրաստական աշխատանքը կատարած ըլլալու նպատակով, Հիսյուային Ամերիկայի Արևմտեան Թեմէն ներս Գերաշնորհ Տ. Արիս Եպիսկոպոս Ծիրվանեանի մեան միասին նկատի առինք անցնող յիսուն տարիներու ընթացքին պատրաստուած բոլոր նախագծերը, ինչ - պէս նաեւ "Կանոնադրութիւն Հայաստանի Հանրապետութեան եւ Ներքին Սիհիորքի Տարածքի Վրայ Գործող Հայաստանեայց Եկեղեցը" համար պատրաստուած նախագծը, որը հաստատուած է Դեկտեմբեր 11, 1991-ին, եւ փորձեցինք ամբողջացնել

"Հայաստանեայց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցւ Սահմանադրութիւն" սոյն խմբագրական եւ համադրական աշխատանքը:

Մենք "Հայաստանեայց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Սահմանադրութիւն" այս աշխատանքը կը յանձնենք Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին: Կը մնայ, որ նորին Սրբութիւնը 1895-ի Ասպիլին գումարուած Ազգային-Եկեղեցական Ժողովի որոշման համաձայն՝ նշանակէ յանձնաժողով մը սոյն նախապատրաստական աշխատանքը ամբողջացնելու եւ կամ նոր նախագիծ մը պատրաստելու եւ զայն ներկայացնելու Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին եւ ապա երկու տարի ետք Ազգային-Եկեղեցական Ժողովին:

**ՎԱՀԵ ԱՐՁԵՊԻՍԿՈՊՈՍ ՅՈՎՍԵՓԱՆ
Առաջնորդ Հայց. Եկեղեցւ Հիսյուային
Ամերիկայի Արևմտեան Թեմի**

**11 Սեպտեմբեր, 1995
Հոլիվուտ, Գալիֆորնիա**

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ՏԱՐԾՍԿԻԶԲ

Պատրիարք Սրբազնի Հօր գլխաւորութեամբ եւ Միաբանութեան անդամներուն եւ ուսուցչական կազմին ներկայութեան, ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի 1995-1996 տարեշրջանի բացման արարողութիւնը տեղի ունեցաւ 7 Սեպտեմբեր, Հինգշարքի առաւտ ժամը 8ին, Վարժարանի սրահին մէջ, ընթերցումով «Սերմնացանի» առակին եւ շարականներու երգեցողութեամբ: Վերատեսուչ Տափիր Արք. Սահականի Քաջայիրական խօսքերէն յետոյ, Պատրիարք Սրբազնի Հայրը վերյիշեց իմաստը սերմնացանի տարրեր հոգաշերտերու մէջ ինկած ամբողուն, շշուերով կարեւորութիւնը իրեւ կրթեալ եւ նուիրեալ հոգեւորականներ պատրաստուելուն, ծառայելու համար Աստուծոյ եւ Սրբոց Յակոբանց դարաւոր հաստատութեան ազգանուկը նպատակներուն:

Սյս տարի եւս չորս նոր ուսուցիչներ եւ ժառանգաւորաց Ա. դասարանի համար ուսանողներ ընտրուած էին Հայաստանին:

Իսկ Հայունեմբեր 13ին, ուսուցիչներու ժողովը տեղի ունեցաւ, եւ ամդրադարձնումներ եղան աշակերտներու կնեցաղին եւ կարգապահութեան, դասաւանդութեան եւ դասագիրքերու հետ կապուած հարցերու:

Սրբոց Թարգմանչաց Վարժարանի վերաբացումը տեղի ունեցաւ Երկուշարքի առաւտ Սեպտեմբեր 4ին: Պատրիարք Սրբազնի Հայրը ուսուցչական կազմին առաջին հանդիպումը ունեցած էր Սեպտեմբեր 1ին, Պատրիարքարանի մէջ, ներկայացնելով տեսչութեան եւ ուսուցչական կազմին եւ բոշակներուն մէջ կատարուած փոխութիւնները:

Բացման արարողութեան ընթացքին,

աշակերտութեան եւ ուսուցիչներում «Բարի Գալուստի» եւ Քաջալերանիքի բարի մաղրանեներ ըրաւ նոր նշանակուած տեսուչ Տ. Սահակ Արքեպահ Մաշայեան, եւ Պատրիարք Սրբազնի Հայրը ներկայացուց նաեւ Տ. Աւետիս Արքեպահ Խիրանեանը՝ Տևտեսական Գործերու վարիչ, Պր. Նոյիս Տիգրանեանը՝ փոխ-տեսուչ, Տիկին Արշալոյս Նագուապեանը՝ Աղջկանց հսկիչ, Պր. Ցարութիւն Պատրիարքան՝ մանչերու հսկիչ: Միաբան Հայրերը ընկերակցութեամբ, Պատրիարք Սրբազնի Հայրը այցելեց Մանկապարտէզի, Նախակրթարանի եւ Երկրորդականի դասարանները:

Պատրիարքարանի մէջ, ուսուցիչներու երկրորդ ժողովը տեղի ունեցաւ Նոյեմբեր 10, Նարար յետ միջօրէին: Նկատի առնուեցան դաստիարակչական, կրթական, կիսամեայ ըննութեանց, ծնողաց հետ հանդիպում ունենալու, տարուան ընթացքին աշակերտներու մասնակցութեամբ կազմակերպուելիք «Գիտութեան Սրցումներու», մշակութային երեկոյըներ կազմակերպելու հարցեր:

Հոկտեմբեր 21ին, Սրբոց Թարգմանչաց Տօնին առիքով, Վարժարանի սրահին մէջ ներկայացուեցաւ մշակութային յայտագիր մը: Նոյեմբեր 18, Նարար կէսօրէ յետոյ, ծնողէներ հրաւիրուած էին ուսուցիչներու հետ խօսակցութիւն ունենալու իրենց զաւակաց իմացական եւ կրթական հարցերու մասին: Նոյեմբեր 24, Նարար առաւտ ժամը 10-12, ամրող աշակերտութեան եւ ուսուցչաց ներկայութեան տեղի ունեցան «Գիտութեան մրցումներ»: Դեկտեմբեր 23ին, «Կաղամդ Պապան» այցելեց բոլոր դասարանները, բաժնելով իր նուէրները:

ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՄԷՋ

«Միասին Երուսաղեմի մէջ» բնարանն էին ընտրած կազմակերպիչները Սէյնթ է թի օ Կառուիկ աշխարհական Քրիստոնեաների կազմուած ընկերութեան, իրենց կազմակերպած ուրերորդ Համագումարին համար, որ տեղի ունեցաւ 1995 Օգոստոս 29-30 երկու օրերուն, Երուսաղեմի Հայ Պատրիարքութեան ժառանգաւորաց Վարժարանի սրահին մէջ: Հրակրուած էին Քրիստոնեայ, Հրեայ և Խլամ կրօնական պիտեր, դեկավարներ, մտաւրականներ և ներկայացուցիչներ քազմարիւ երկիրների: Բացման եւ փակման նիստերը տեղի ունեցան ժառանգաւորաց Վարժարանի սրահին մէջ, իսկ երկրորդ օրուան առաւտեան նիստը Տամրին մէջ: Ըստ նախապէս եղած համաձայնութեան, փակման նիստի աւարտին, ժառանգաւորաց Վարժարանի պարտէզին մէջ ճիրենիի երեք ծառեր տնկուցան, երեք աստուածապետական կրօներու անունով իրեւ խորհրդանիշ համաշխարհային խաղաղութեան եւ համագոյակցութեան:

Օգոստոս 29ի առաւտեան առաջին նիստին, բացման խօսով «Քարի Գալուստ» մաղթեց Ամեն. Տ. Թորգոմ Պատրիարք Մանուկիանը: Ստորեւ՝ Անգլիական ուղղաքանի հայերէն քարգմանութիւնը»:-

Ամենապատիւ, Քարձրաշնորհ եւ Գերաշնորհ Եղբայրներ, Կամաշուր Դեսպաններ և Հիպատոսներ, Միարանութեանց Հոգիշնորհ Ներկայացուցիչներ, Աշխարհիկ և Հօգենոր Հիմնարկներու Պատուարժան Գործականներ և Առաջնորդներ, Տիկնայք և Տեարք, Հաւատացեալ Եղբայրներ և Քոյքեր.

Երուսաղեմի Հայոց Պատրիարքութիւնը ինքնիմի առանձնաշնորհեալ կը նկատէ խիստ նշանակալից համագումարի մը համար համդիսակայր ընտրուած լինելով: Սրբոց Յակոբեանց Միարանութեան կողմէ, և յանուն

մեր բոլոր Քրիստոնեայ եղբայրներուն, ի մասնաւորի Ցոյն Օրբռոտոս Եկեղեցւոյ Ամենապատիւ Տիոտորոս Պատրիարքին, Լատինաց Ամենապատիւ Միշէլ Սապահ Պատրիարքին եւ Ֆրանչիսկան Միարանութեան Գերաշնորհ Քուսոտինն, հայերէն յեզուով՝ մեր Սուրբ Քաղաքը «քարի եկեր էք» կ'ըսենք:

Պատմական օր մըն է այս մէկը ոչ միայն Երուսաղեմի, այլ միաժամանակ աշխարհի խաղաղաւոր բալոր ազգերուն համար:

Սոյն բարերաստիկ առիթով, բարեհամբոյր երկնակամարին ներքու մեր սիրելի Քաղաքին, որ աշխարհի գլխաւոր կրօններէն երեխին՝ Քրիստոնեութեան Խլամի եւ Մովսէսականութեան օնախը կը հանդիսանայ, մեր միտերուն մէջ մէկ յոյս կրիստուրդ, եւ մեր սրտերուն մէջ մէկ յոյս կրիստու միտելի. ծառայութիւն մարդկային դատին իրաւունքներուն:

Ահաւասիկ այսուղի ի մի եկած ենք, Քրիստոնեաներ, Խլամներ եւ Յուղայականներ, երկրագունդների բոլոր ծագերէն հաւատացեաներու հետ մեր ծեռերն միացնելու ակնկալութեամբ, ոչ միայն յորերդակցերու պատրաստակամութեամբ այն բիւրաւոր հարցերուն մասին, որոնք յուղայոյց համակած են աշխարհի ժողովարդները, այլ նաև հաստատակամութեամբ որոնելու անոնց կարելի լուծումները:

Զեզմէ շատեր երկար նանապարհ կտրած էլ այսուղի ժամանելու համար, բազում դժուարութիւններ յանձն առած էլ՝ խաղաղութեան եւ արդարութեան դատին բերելու նպաստը ձեր դաւանանձնելներուն եւ հաստատութիւններուն, անոնց միացեալ եւ իմաստուն ներդրաւմներով:

Մարդկութեան համար աւելի նախընարելի համակարգի մը աւետարեները սաւառնի սկսած են մեր փոքր եւ տառապեալ երկրագունդներին վերեւ: Խաղաղութեան պատուղմերը համտեսի սկսած ենք արդէն մեր տարածքաշրջանին մէջ եւ ամէն օր ակնատեսները կը դառնամէք անհատնում ջամփերուն այն բարեացակամ արանց եւ կանանց, որոնք իրենց կեանքներն ի սպաս

դրած են մարդկութեան ծառայութեան:

Կը բախսանձնեմ ձեզ լինի քաջ եւ խօրագէտն ձեր խորհրդածութեանց եւ Քննարկմանց մէջ: Ձեր բոլոր նախաձեռնութիւնները բող յայտնաբերեն աշխարհին, որ մարդիկ կարող են միաբանի, որ ամէնքն եղայրներ եւ քոյրեր ենք ընդ պրեգակամր, եւ թէ կը պատկանինք մեծ ընտանիքի մը, եւ կարեի է մինչեւ իսկ ներել եւ սիրել քշնամինները: Եւ այս ամէնը կարեի կը դառնայ միայն երբ ուղիղ կերպով ըմբռնենք այս բոլորը, եւ ուղարմատօքն հետևինք անոնց, եւ կիրարկենք զանոնք ըստ իմաստութեան Արարչին Տիեզերաց, Ամենակալին, Շնորհողին եւ Ռդրմածին, որուն առջեւ ամենն ալ կ'երկրպագենք եւ որուն անունով միշտ կը խօսինք եւ կը վկայենք:

Կը բախսանձնեմ ձեզ ցոյց տալ աշխարհին, որ հակառակ մեր գործած տարրեր լեզուներուն, մեր խօսքը մէկ է, եւ մեր յօյսը մէկ - խաղաղութիւն եւ եղայրութիւն, սէր եւ փոխըմբռնում:

Երբ մէկ կողմէն հազար հազարաւոր մարդիկ կը տառապին չքաւորութեան եւ տղիսութեան բաժին ննջան տակ, կամ կ'անենետանան կոտորուելով ախտերէն, անսուադութենէ կամ քաղաքական

հայածանեներէ, կը խնդրենք, որ աշխարհի խիղնն արքնցնելք, որպէս զի տասնեն մարդկային իրաւունքներու անդադրում ոտնակիցիումը:

Կը խնդրենք, որ ձեր երկիրներու պատութեանց մօս շշտէք անհրաժեշտութիւնը զինարափութեան, խաղաղ համակեցութեան եւ մաքոր աշխարհի մը երաշխիքնեմ:

Արդարեւ, այս մէկը մեր երկրագունտն է, եւ մեր տունը - ուրիշ չունինք: Եթէ յամանինք զայն ապականելու եւ կործանելու, այն ատեն պիտի կորսնցնենք մեր տունը եւ մեր յոյսը:

Ուստի, յաւ մտածենք. ի՞նչպիսի աշխարհ մը պիտի ժառանգեն մեզմէ մեր որդիները: Ի՞նչպիսի կտակ պիտի բռուսնելք իրենց:

Թող սյն ուրախալի եւ խիստ կարեւոր հանդիպումը սատարէ փոխլմբռնման նոր կամուրջներ շինելու աշխարհի զանազան ժողովուրդներու միջեւ, եւ բող յաղաղութիւնը տիրէ վրդութալ մեր երկրագունտին բոլոր անկիւններուն:

Թող Աստուածն ամենակալ, եւ ողորմած ու մարդասէր Ալլահը, եւ տիեզերքի արարիչ Նիովան՝ իր շնորհարաշին օրինութիւնները տարածէ մեր բոլորին վրայ: Ամէն:

ԻՄՐԱՅՑԼԻ ՎԱՐՉԱՊԵՏ
ԻՑՀԱԿ ՌԱՄԻՒՆ ՍՊԱՆՆՈՒԱԾ
1922-1995

Իսրայէլի եւ Պաղեստինի ղեկավարներու միջեւ խաղաղութեան եւ ինքնավարութեան իրաւական խորհրդակցութեանց եւ դաշինքի աշխատանքները առաջ կը տարրուէին Միջին Արևելիք Արար երկիրներու Վեհապետներու եւ Միացեալ Նախանգաց Նախագահի գործակցութեամբ, հակառակ երկուստեք ընդդիմադիր Խմբակներու յարուցած դժուարութեանց եւ խոռովութեանց, երբ Նոյեմբեր 4 շաբաթ գիշեր, խաղաղութեան ի նպաստ հրապարակային բազմամրոխ հաւաքոյրի մը աւարտին, 27 տարեկան փաստարանութեան ուսանող համալսարանական հրեայ երիտասարդ մը, մահացու երեք փամիկուչներ կրակիրով կը սպաննի Իսրայէլի Վարչապետ Իցհակ Ռապինը, երբ ան իր ինքնաշարժին կը մօտենար:

Այդ բուականնեն մի քանի շաբաթներ առաջ, 17 Հոկտ. Նրեքշարքի յետ միջօրէին, Յունաց Պատրիարքի Համբարձման լեռան բանակարանին մէջ, ի գնահատութիւն խաղաղութեան համար իրենց տարած ջանքներուն, քէ Վարչապետ Իցհակ Ռապին եւ քէ Արտաքին Գործոց Նախարար Շիմոն Բերեզ, ստացեր էին հայ ոսկերչի ձեռքով պատրաստուած մասնաւոր շքանշաններ: Այդ հաւաքոյրին ներկայ էին Պատրիարք Սրբազն Հայրը եւ Լուսարարապետ Տ. Դաւիթ Արք. Սահակնան:

Նրկուշարքի, Նոյ. ճին, Հերձել գերեզմանատան մէջ, Իցհակ Ռապինի քաղման արարողութեան մասնակցեցան մօտ քառասուն երկիրներու Վեհապետներ, նախագահներ եւ Վարչապետներ: Ներկայ էին նաև Հայաստանի Հանրապետութեան

Նախագահ Լեռն Տէր Պետրոսիան եւ Արտաքին Գործոց Նախարար Վահան Փափազեան: Ճոգեւոր Պետերու շարքին մասնակցեցան Պատրիարք Սրբազն Հայրը ընկերակցութեամբ Տ. Սեւան Սպու. Ղարիպանի:

Միաբանութեան եւ Իսրայէլի եւ Յորդանանի հայութեան ցաւակցութիւնը արսայայտող հեռագիրներ դրկուեցան Խորյէլի նախագահ Էզեր Ռւայգմանին, Արտաքին Գործոց Նախարար եւ անմիջապէս Առժամանակ Վարչապետ Յշանակուած Շիմոն Բերեզին, Քնեսէր Խորհրդարանի Խօսնակ Շէվախ Ռւայգին, եւ Այրի Տիկին Լիա Ռոպինին:

13 նոյ., Նրկուշարքի յետ միջօրէին, Քնեսէր Խորհրդարանի մէջ ի յիշատակ Իցհակ Ռապինի մասնաւոր նիստ մը գումարուեցաւ, ուր խօսք առին Խորհրդարանի Խօսնակը, Առժամանակ Վարչապետը Շիմոն Բերեզ, եւ ընդդիմադիր նկատուած կողմի ներկայացուցիչը Նաբաթիակու, դատապարտելով ներազգործին արարէր, շեշտելով հայրենիքի ապահովութիւնը եւ «Տեմօքիացիայի» ուղիղ ըմբռնումը: Հոգեւոր Պետերու շարքին ներկայ եղաւ Պատրիարք Սրբազն Հայրը, ընկերակցութեամբ Աւագ Թարգման Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսեանի:

5 November 1995

Mrs. Leah Yitzhak Rabin
Jerusalem

On behalf of the Brotherhood of Saint James and in the name of the Armenian Community in Israel and Jordan we express our profound heartfelt condolences in your irretrievable bereavement. The greatest tribute to the memory of the Architect of Peace in the Middle East would be the continuation of the peace process. He laid down his life for the cause of peace. May his soul rest in peace.

Archbishop Torkom Manoogian
Armenian Patriarch of Jerusalem

Congratulating telegram to His Majesty King Hussein of the Hashemite Kingdom of Jordan on the happy occasion of His Majesty's sixtieth birthday anniversary

His Majesty
King Hussein of the Hashemite Kingdom of Jordan
Amman

On behalf of the Brotherhood of Saint James and in the name of the Armenian communities in Jordan and Israel we extend to Your Majesty our sincerest and heartiest felicitations on the occasion of your sixtieth Birthday anniversary and pray to the Almighty to grant Your Majesty longevity coupled with perfect health so your Majesty can continue to rule wisely for many many long years to come.

14 November 1995

Archbishop Torkom Manoogian
Armenian Patriarch of Jerusalem

Archbishop Torkom Manoogian
Armenian Patriarch of Jerusalem
C/O Jordan Embassy

By the command of His Majesty King Hussein I, I have the honour to convey to you His Majesty's appreciation for the kind message of congratulations You sent on the occasion of His Majesty's sixtieth birthday.

Best wishes and regards.

Chief of Royal Protocol
Ayman AlMajali

ԵԽՑԱՔ ՌԱՊԻՆԻ ՅՈՒՂԱՐԿԱԽՈՐՈՒԹԵԱՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԷ ԵՏՔ

ՆԱԽԱԳԱՀ ԼԵԽՈՆ ՏՀՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ ԱՅՅԵԼԵՅ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՅ ՊԱՏՐԻԱՐքԱՐԱՆԸ

«Եկայ Զեր Զեռքը Համրութելու», Ըստ Նախագահը, Խոհարհելով
93 Տարեկան Բանասէր, Զեռագրատան Տեսուչ Նորայր Մրբագանին Առջե

Հայաստանի Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան Երուսաղէմ գտնուեցաւ տասներկու ժամ միայն, մասնակցելու համար Խորայիշի վարչապետ Եիցաք Ռապինի պետական թաղմանական արարողութեանց, Յ Նոյեմբեր, Երկուչարթի առաւտ Ժամը ինչն մինչեւ յատմիջորքի Ժամը յուս Նախագահին կ'ընկերանան Հայաստանի Արտաքին Գործոց Նախարար Վահան Փափազին և յոս Հետեւորդներ Թաղման արարողութեան ներկայ գտնուեցաւ նաեւ Ամեն. Տ. Թորոս Պատրիարք Մանուկեան, ընկերակցութեամբ Տ. Սեւան Եպս. Ղարիպեանի

Հապճեպով կատարուած կարգադրութեանց համաձայն, Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան Ժամը հ-8 Հիւրենկալուեցաւ Հայոց Պատրիարքարանին կողմէ, և լուսարակութեամբ Գեր. Տ. Դահիթ Արք. Սահակեանի առաջնորդութեամբ այցելեց Գրիսոսոս Ս. Գերեզմանը, Խաելութեան Գողգոթա, Գիւտ Խաչ և Հայկական Ս. Գրիգոր Լուսաւորիչ մատուռը Ժամը 8-ին Ս. Յակոբեան Մայր Տաճարին մէջ լուսարարապետ Մրբագանին բացադրութիւններէն և Պատրիարքարանի գանձատան մէջ Պոռշ առաքաներ և սպասներ դիմելիք յետոյ, Պատրիարք Մրբագան Հօր, միաբանութեան անդամներու, և Հեմ, ՀՄՀՄ, Ա.Հ.Բ.Մ. ակումբներու ատենապետներու և կարգ մը ազգայիններու ընկերակցութեամբ, Նախագահը և իր Հետեւորդները առաջնորդուեցան Պատրիարքաթազ և Միաբանական ճաշարանին մէջ ունեցան արագ սպասարկուած ընթրիք մը Ապա բարձրացան Պատրիարքարանին դահլիճը, ուր, Հրաւիրուած երկու հարիւր ազգայիններուն Պատրիարք Մրբագանը առիթ

տուաւ, որ անձնապէս ներկայանան նախագահին Հետ ձեռնուելու, և պազ բացատրելով պետական սեղմ ժամանակացոյցին պատճառով նախագահին ստիպողարար շուտ մէկնիր, Հրաւիրեց նախագահը Հայրենիքին ընապերիկներ տալու, մաղթերով, որ Հայ Երուսաղէմ իր այցելութիւնը Ծիմաւորելու պատեհութիւնը կ'ուենանք մօտիկ պազարյին։

Նախագահը յուսադրիչ տեղեկութիւններ տուաւ զանգաղ, բայց Հետզեւոէ բարեկաւութ կացութիւններու մասին Յիշեց միջազգային օժանդակութիւններու ու Հայրենիքին տնտեսական վիճակը նաեւ չնորհակալութեամբ յիշեց սփիւթահայ գաղութները, որոնք իրենց նախաձեռնութեամբ նոյնպէս կօժանդակեն Հայրենիքի բարգաւաճան։

Մեկնելու պահուն, Նախագահը անակնկալորէն փափաքցաւ Գեր. Տ. Նորայր Արք. Պօղարեանը տեսներ Պատրիարք Մրբագանը վանքի գուռէն զինք առաջնորդող դէպի ինսուններէք տարեկան Նորայր Մրբագանին սենեակը և Եկայ ձեր ձեռքը համրություն, ըստ Նախագահը յիշելով Մրբագանին Հեղինակած Երուսաղէմի 4000 ձեռագիրներու ցուցակին տասնըմէկ Հատորները և բանահարական ուստամախութիւնները, որոնց ինք ծանօթ էր իրեւ Երեւանի Մեսրոպ Մաշտոց Մատենադարանի գիտական աշխատող։

Վանքին գուռը խոնուած բազմութեան մէջէն անցնելով և պահ մը ձայնակցելով «Մեր Հայրենիք» քայլերգին, Նախագահ Տէր Պետրոսեան և իր Հետեւորդները պետական ինքնաշարժներու թափորով մէկնեցան դէպի սղանաւակայան՝ Երեւան վերադառնայու համար ՀՆՐՈ ՕՐ»

ՊԵՏՐԻԿՐԵԱՐԱՆ ՏԵՅԶՈՅ

ARMENIAN PATRIARCHATE

Թուական
Date

Հրաւելը Հայ Երուսաղէմի Սրբավայրերէն

Քրիստոնեայ աշխարհը կը մտածէ Քրիստոսի ծննդեամ 2000 ամեակը յիշատակելի բացառիկ տօնախմբութեամբ։ Հայոց Աշխարհը իր գետականութեամբ եւ Ամենայն Հայոց Հայրապետութեամբ, ծրագրած է Հայոց Քրիստոնեաւրեան Պետականացման 1700 ամեակը նշել 2001 բուհակամիմ։ Բացայսոյ է որ Ֆիչեր ծամօք են 301 բուհակամիմ Գրիգոր Լուսաւորիչի եւ Տրդատ բազաւորի միատեղ գործակութեամ, նախ յայտարարեավ Քրիստոնեաւրիւնը սրբէն Հայաստան աշխարհի պետական կրօնը, և ապա՝ 303 բուհակամիմ կառուցելով լուսաւորչաւսիլ Մայր Տամարը Սուրբ Էջմիածնի, որ կանգուն է մնացեր մինչեւ այսօր, հակառակ դարձրու աւետիմ։

Իսկ Սուրբ Սրբի մէ, Քրիստոնեայ հայուն Անրկայութիւնը իր հաւատիմ մղումն կը բիի առաջին իսկ օրին, Դիեղեցիկ է տամադութիւնը որ Գրիգոր Լուսաւորիչը Սրբուսաղէմ կը բերէ եւ ծնկաչոփ երգի կաւոյ անօք. Շայո գուարը սուրբ փառաց անմահ, Հօրմ երկաւորի, սրբայ կենարի, Յիսուս Քրիստոս Կիրակոմութիւնի օրիներգութիւնը։

Ու շարան-շարան, մղումնէ սերումէ, հայ ուխտաւորմեր՝ “արքայազարմ ու շիմական”, ուխտի կուգան Քրիստոսակախ սրբավայրեր, սուրբ երկրի տարածքին Վրայ երկարած։

Այսօր, Հայ Պատրիարքութիւնը Սրբուսաղէմի, իր գիմաւորեալ Միարամութեամբ և ժողովարդով, բեւ բիւով նուազած, հաւատարմօրէն կը գորդորայ մեր հայրերէն աւաղուուր, մշակութայն և կարաւանական ժառանգութեամց վրայ։ Ունիմէ Սրբավայրեր (Հայկական և կամ Յոյն և Կաբուլիկ Նկեղեցիներուն հետ հաւասար իրաւումնով հոգատառուող), կրրական հաստատութիւններ՝ ժառանգուորաց Վարժարանի և ՌԱՅՋարամի բաժանմունքով, եւ Սրբոց Թարգմանչաց ազգային Վարժարանի երեք բաժանմունքներով։ Ներկ և նդուարդ Մարտիկան քամգաւանն Պայտէկան Մատենադարանիվ. 4000 հայկանամ ձեռագիրներու Գրադարանով։ Սրբոց Ցակորեանց Մայր Տամարով։ Գրադարանով։ Ինչպէս նաև ընկերային և մարդասիրական ծառայութեամց պարտաւորութիւններ, պետական եւ միջ-եկեղեցական յարարերութիւններ, որոնք երբեմն մտահոգի պատասխանառութեամ զգացումով կը մնեն, եւ նոյն տանն կը գուևանդն, հաւատարմօրէն ծառայութեամ ենոգիները։

Փառք կուտամք Անսունծոյ, որ մեր հայրերու իմաստութեամբ եւ զինողութեամբ կոտակուած կարաւածներու եկամուտը Պատրիարքութեամ տարեկան ծախքերը կը հօգատարէ։ Սակայն կամ շիմարարական ծախքեր որոնց հայրայքումը կը կարօտի գգուշաւոր ծրագրաւումի։ Անմշակ հոներ ունիմէ որոնք մնածանս շիմարարական ծեռմարկներու կարօտ են, ինչ մեծ բարիք եւ ապահովութիւն պիտի երաշխաւորուէր եթէ փախանակ օտար Եկեղեցարական Բնկերութիւններու, Հայ նիմարտական Ընկերութիւններ Սրբուսաղէմ զան եւ նախանձնուող դառնան ձայկան հողերու

ՊԵՏՐԻԿՐԵԱՐԿԱՆ ՀԱՅՈՑ

ARMENIAN PATRIARCHATE

Բուհական
Date

օգտագործումին, եիւմա մանաւանդ, երբ պեսութիւններ շահագրգռուած են վերակառուցման ժեղարկմներով, այս աշխարհամասին մէք:

Սակայն Այրական այս մտահոգութիւններէն աւելի կարեւոք է Անրկայութիւնը եայ ջունչին, եայ Քրիստոնեայ եօգիմներուն, եայ ուխտաւորմերուն, Քրիստոնեայ, Մայսիսական և Խոյամ համայնքներ, աշխարհի ամեն կաղմերէն, խօմքներով Սուրբ Ծրիկը այցելութեան կուգած: Միշտամաւոր այդ այցելումներոց համեմատութեամբ ամենա է բիւր եայ ուխտաւորին:

Կոչ կուղղեան Սուրբ Երկրէն և Երաւանեկմէն արտագայորած տասմեակ հազարաւոր հայորդմներուն՝ որոնք աշխարհի ամեն կաղմը ցրաւցան վերջին յիսմամեակին, առեւ մեր սզգի բոյրը զաւակմներուն արտասահմանի զարդօթախներուն և կամ մայր հայրենիքի մէք հաստատուած: Յիշեցէն մեր հաւատին ակնարդիրը համելիսացայ Քրիստոսի ՄԱՅՈՒԹԵԱ Այրը և Անձը. Յարութեան աւետիսը յայտարարող Սուրբ Գերեզմանը և Սրբավարերը, ուր Հայ պաշտամումնէր և Սուրբ Խատարագի ամեմօրեայ մտաւցումը կը կատարուին աթխափան:

Հայաստան աշխարհի եօղը սրբագրծուած է որպէս Երիստասի Յարուցալ Անձը, իրեւ յոյս և իրեւ կեամք, փօխամցուցաւ իր առաքեամներու միջոցաւ, և մեր հայրերը Յաղուական Քրիստոսի հաւատեավ յեցուած ու գօրացած, ստեղծագարենցին դարէ դար և կերտեցին Քրիստոնեայ Հայաստանի մասնայր և պատմութիւնը:

Ներկայ Հայ Սերունդին պարտին է արժամաւոր ընդունարանը դաշնալ Սուրբ Հագիի Առյա շնորհմներուն:

Թող Աստուած օրինէ և առաջնորդէ կեամքն ու ժայթերը մեր ժողովուրդի իրաժամշիւր զաւակին, «Փ բարի և ի խաղաղութիւն»:

Օքյան Ականաս - Հայ
Թողու Արք. Մանուկեան
Հայ Պատրիարք Սրբուաղեմի



Պատրիարքական Տէսոն

ARMENIAN PATRIARCHATE

Բառապահ
Date

A CALL FROM ARMENIAN SIHRINES OF JERUSALEM

The Christian World intends to commemorate the 2000th anniversary of the Birth of our Lord Jesus Christ with exceptional celebration.

Armenia, the State, the Catholicate of All Armenians and the entire nation plan to mark the 1700th anniversary of the Conversion of Armenia and the declaration of Christianity as the state religion, in the year 2001.

Unfortunately, few people are aware of the fact that in the year 301, the Church, in the person of Gregory the Enlightener, and the State, in the person of the Armenian king-Tiridates, cooperated together, first by declaring Christianity as the official religion of Armenia, and then in the year 303, they together erected the Mother Cathedral of Holy Etchmiadzin, which has withstood and survived all natural upheavals and human atrocities.

As for the Holy Land, the presence of Christian Armenians stems from their profound faith in Christ, right from the nation's official embracement of Christianity.

It is a beautiful and meaningful tradition, according to which, Gregory the Enlightener has visited Jerusalem and sung on bended knee the Saturday evening Vesper Song "O Jesus Christ, resplendent light of the immortal glory of the heavenly Father".

Generation after generation, an influx of Armenian pilgrims, both of royal blood and of the peasantry, flock to the Christian shrines of the Holy Land.

Today, the Armenian Patriarchate of Jerusalem together with the members of its Brotherhood and the Armenian Community residing in the Holy land, albeit dwindled, faithfully attend to the spiritual, cultural and estate heritage inherited from our ancestors. We own holy shrines and share equal privileges with the Greek Orthodox and Roman Catholic churches. We have our educational institutions. The Seminary and the School Theology, the Saints Tarkmanchatz School with its three departments, the Helen and Edward Mardigian Museum, the Calouste Gulbenkian Library, the St. Toros Chapel depository of 4,000 Armenian Manuscripts, the Cathedral of St. James, the Printing Press and Bookstore. We also have responsibilities of social and humanitarian services, state and inter-religious relations, which sometimes oppress us with anxieties and feelings of urgency, which however consolidate the spirit of those who serve faithfully.

We thank God, that the income of the estates which were left to us by the wisdom and countless sacrifices of our ancestors, now covers the Patriarchate's annual expenses. However there are expenses which should be allocated to restoration programmes, which need careful planning.

We have fallow lands which require costly projects. How beneficial it would be to see Armenian Constructing Companies rather than non-Armenian Companies to

ՓՈԽԱՐԿ 14235 ՀԵՂԱԼԱՎՆ 894866 ԵՐՈՒՍԱԼԵՄ ԻՍՐԱԵԼ
P.O.BOX 14235 PHONE: 894866 JERUSALEM ISRAEL

digitised by

A.R.A.R. @



ՊԵՏՐՈՎԱՐԱՐԻ ՀԱՅՈՑ

ARMENIAN PATRIARCHATE

Թույլադի
Date

come over to Jerusalem and undertake development projects of Armenian owned lands, especially in these days, when many states have taken interest in constructional projects, in this part of the world.

However, more important than these material anxieties is the presence of the Armenian Christian souls, of Armenian pilgrimages.

From the four corners of the world, Christian, Jewish, and Moslem groups come to visit the Holy Land. Insignificant is the number of Armenian pilgrims, compared with the great numbers of non-Armenian visitors.

Our appeal is to all Jerusalemite Armenians who have emigrated to remote corners of the world in the past 50 years, and also to all the children of our nation, both in motherland and the diaspora. Remember the Manger of the Nativity of Jesus Christ, the fountain of our faith, and the Holy Sepulchre, that heralds the Resurrection of our Lord, and the Holy Shrines, where Armenian worship services and Divine Liturgy are indefatigably celebrated daily.

The soil of our motherland has been sanctified because the Resurrected Person of Christ, as light and as life, was transferred through His disciples, and our forefathers, filled with and strengthened by the faith of the Triumphant Christ, from century to century, gave birth to and developed the Culture and History of Christian Armenia. It is the obligation of the present Armenian generation to become the worthy recipient of the graces of the Holy Spirit.

May God the Almighty bless and guide the life and the steps of each and every child of our people "in the path of goodness and peace".

Abp. Torkom Manoogian
Archbishop Torkom Manoogian
Armenian Patriarch of Jerusalem.

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ-ԲԵՄԱԿԱՆՔ

Եր. 2 Սեպտեմբեր - է. օր Վերափոխման Սուրբ Պատարագը մատուցուցաւ ի Ս. Գյլախտիք ժամարարն էր Տ. Թէղորոս Արդ. Զաքարեան:

Կիր. 3 Սեպտեմբեր - Ը. օր Վերափոխման Սուրբ Պատարագը մատուցուցաւ ի Ս. Յարութիւն մեր վերնաւարան մէջ: Համբաւապետն էր Տ. Սեւան Նպա. Ղարիքան: Պատարագը, ըստ սովորութեան Տաճարին Տեսուչը՝ Տ. Վաղարշ Նպա. Խաչատուրեան:

Բշ. 4 Սեպտեմբեր - Նախատօնակիմ ի Ս. Յակոբ Յախագահեց Լուսարապետ Տ. Դաւիթ Արք. Սահակնան:

Գշ. 5 Սեպտեմբեր - Ս. Յովակիմայ և Աննայի: Սուրբ Պատարագը մատուցուցաւ Գերսենամի Սուրբ Սասուածածնայ Տաճարին մէջ, Հայր Յավակի գերեզմանին վայ:

Համբաւապետն էր Տ. Անուշաւան Մ. Վրդ. Զջշանեան: Ժամարարն էր Տ. Համբաւապետն տեսաւչը Տ. Հայրիկ Վրդ. Գյայշեան:

Եր. 9 Սեպտեմբեր - Ս. Պատարագը մատուցուցաւ ի Ս. Գյլախտիք ժամարարն էր Տ. Դամիետի Քիմյ. Գարանեան:

- Նախատօնակիմ ի Ս. Յակոբ Յախագահեց Պատրիարք Սրբազն Հայրը:

Կիր. 10 Սեպտ. - Գյլա Գուույ Ս. Աստուածածնի: Օրուած համբաւաւոր Սուրբ Պատարագը Գերսենամի Ս. Սասուածածնայ Տաճարին Տիրամոր Ս. Եղեղամին վրայ մատոյց և Քարոզեց Տ. Սեւան Նպա. Ղարիքան: Կատարուեցաւ Հոգեհամբաւան պաշոսն Եշ. 7 Սեպտեմբերին Տաճարի ընդհանուր մատուցուցաւ մասնացողներու համգուցեալ հարազատներուն, որոնց երկար ցամկը կարդաց Տաճարի Տեսուչ Տ. Հայրիկ Վրդ. Գյայշեան: Պատրիարք Սրբազն Հայրը Յախագահեց հոգեհամբաւան կարգին: Հոգեհութ տրուցաւ պարտէզին մէջ:

Եր. 16 Սեպտեմբեր - Նիկոյ Ս. Փողովոյն (325): Սուրբ Պատարագը մատուցուցաւ ի Ս. Գյլախտիք: Ժամարարն էր Տ. Զաքարիան Քիմյ. Սարիկեան:

Կիր. 17 Սեպտեմբեր - Բարեկեննան Ս. Խաչի Պահոց: Սուրբ Պատարագը մատուցուցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնաւարան մէջ: Համբաւապետն էր Տ. Կիրեղ Նպա. Ղարիքեան: Ժամարարն էր Տ. Անուշաւան Մ. Վրդ. Զջշանեան:

Դշ. 20 Սեպտեմբեր - Նախատօնակիմ ի Ս.

Յակոբ Յախագահեց Տ. Կիրեղ Նպա. Գարիկեան: Եղ. 21 Սեպտեմբեր - Տնումն Ս. Աստուածածնի ի Աննայէ: Առաւուեամ, Տ. Կիրեղ Նպա.

Գարիկեանի համբաւապետութեամբ, Միարամ Հայրի իմբաւապետներով մելինցան Գերսամամիի առք ու «Հրաշափառ»ով մուտք գործեցին Ս. Աստուածածնայ Տաճար, ուր Տիրամոր Սուրբ Գերեզմանին վրայ օրուամ համբաւալոր Սուրբ Պատարագը մատոյց համբաւապետ Սրբազնը:

- Յաւարտ երեկոյեան ժամերգութեան՝ գոհարածական Մարդաբան կամ Հայսատամի Համբաւապետութեամ Դ. տարիելարձի:

Եր. 23 Սեպտեմբեր - Տօն Եկեղեցւոյ կ Յաւականիս Ս. Խաչին:

Սուրբ Պատարագը մատուցուցաւ ի Ս. Գյլախտիք: Ժամարարն էր Տ. Վահեիկ Վրդ. Մանկասարեան:

- Խաչերացի մեծահամելէս Յախատօնակը պաշտուցաւ ի Ս. Յալոր, համբաւապետն էր Լուսարապետ Տ. Դաւիթ Արք. Սահակնան, որ ապա կմասն Փայտի մատումելը բափորով փոխադրեց Աւագ Սեղան:

- Լուսարապետ Սրբազնը Յախագահեց իրիկամադէմին Սայր Տաճարին մէջ պաշտուած Եկեղեցէի և հսկման կարգերուն:

Կիր. 24 Սեպտեմբեր - Տօն Վերացման Ս. Խաչին (629): Օրուած համբաւաւոր Սուրբ Պատարագը Աւագ Սեղամին վրայ մատոյց և Քարոզեց Լուսարապետ Տ. Դաւիթ Արք. Սահակնան: Տ. Կիրեղ Նպա. Ղարիքեան «Հայր Մեր» առաջ Յախագահեց Տաճարաւ և Գրիգոր Մելիքնեան բարերար երարց հոգիներուն համար կատարուած տարեկան հոգեհամբաւան պաշտումնին:

- Կոտոր եսք Լուսարապետ Սրբազնը Յախագահեց Սայր Տաճարին մէջ կատարուած Խաչվերացի մէծ «Ամդաստամ»ին:

Բշ. 25 Սեպտեմբեր - Յիշատոկ Մեռելոց: Մայր Տաճարի Ս. Գյլախտիք մատուամ մէջ պատարագը Տ. Սահակ Արք. Մաշակնան:

Մայր Տաճարին զաւիքը՝ Ծրամաշնորհ Տ. Կիրեղ Բ. Պատրիարք Հօր շիրիմին առջև կատարուեցաւ Հոգեհամբաւան կարգ. համբաւապետն էր Տ. Կիրեղ Նպա. Ղարիքեան:

Եր. 30 Սեպտեմբեր - Սուրբ Պատարագը մատուցուցաւ Մայր Տաճարի Սուրբ Նշան վերին

մատուռիմ մէջ: Ժամարարն էր Տ. Ընծանուէր Քարախանեան:

Կիր. 1 Հոկտ.- Բարեկենդան Վաղազայ Ս. Խաչի Պահոց: Սուրբ Պատարագը ի Ս. Յարութիւն, մեր վերմասատրան մէջ: Հանդիսապեսն էր Տ. Կիւրեղ նպա. Գարիկին: Ժամարարն էր Տ. Համբարձում Վրդ. Քշշիշեան:

Ուր. 2 Հոկտ.- Ս. Գեղրդի Անախատնակի պաշտուեցաւ Ղպտոց Ս. Գեղրդ կենցեցոյ մէջ: Հանդիսապեսն էր Լուսարարապետն Տ. Դաւիթ Արք. Սահակեան:

Եր. 7 Հոկտ.- Սրբոց Գեղրդայ զօրավարիմ: Սուրբ Պատարագը մատուցուեցաւ Ղպտոց Ս. Գեղրդ կենցեցոյ մէջ: Ժամարարն էր Տ. Հմանանուէլ Արդ. Արքանեան: «Հայր Մերքն առաջ քարոզեց Տ. Անուշաւան Մ. Վրդ. Հովհաննեան: Երբ ու դաքանի քափորմն զինաւորք լաւսարարան Տ. Դաւիթ Արք. Սահակեան: Արքորդորդին աւարուին, Միաբանութիւնը հիւրասիրուեցաւ Ղպտոց վանի՛ Հոգ: Տեսչեն:

- Կեսօրտ եռէ, Սրբազն Պատրիարք Հօր զինաւորութեամբ, Միաբանութիւնը «Հրաշափառով մուտք գործեց Ս. Յարութեան Տանառ, որ պաշտուեցաւ ժամերգութիւնն ու նախատնակը՝ մեր վերմասատրան մէջ: Ապա կատարուեցաւ Տօօրինական Սրբատեհեաց այցելութեան հանդիսաւոր քափօր Տանարէն ներս: Թափօրապետն էր Տ. Կոմիտաս Վրդ. Եւրաքեթեան:

Կիր. 8 Հոկտ.- Տօն Վարազայ Ս. Խաչին (660): Գիշեարյին եւ Առաւունեան ժամերգութիւնները պաշտուեցան ի Ս. Յարութիւն, մեր վերմասատրան մէջ: Հանդիսապեսն էր Տ. Յուսիկ նպա. Պատուանեան: Հանդիսապետն Սրբազնը օրուան Սուրբ Պատարագը մատոյց եւ քարոզեց Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ:

Եր. 14 Հոկտ.- Սրբոց Նորանասուն և Նորկու աշակերտաց Քրիստով. Սուրբ Պատարագը մատուցուեցաւ Ասպարագ Անքին գարիքն Ս. Գեղրդայ Սեղանին վրայ: Ժամարարն էր Տ. Տեղական Քիւրեղ. Պոկտան:

Կիր. 15 Հոկտ.- Այսօր կատարուեցաւ Ռամէի Ս. Գեղրդայ Վանի՛ տարեկան ուխտագնացութիւնը, ի ներկայութեան Երուսաղէմի, Եսֆայի եւ Հայֆայի հայութեան կարեւոր մասն: Հանդիսապեսն էր Լուսարարապետն Տ. Դաւիթ Արք. Սահակեան, որ նաեւ քարոզեց: Ժամարարն էր Տ. Բագրատ Արք. Պուրենեան:

- Նոյն օրը Սուրբ Պատարագ մատուցուեցաւ Մայր Տանարի ծախաղողման դասին Ս. Աստուածածնին Սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգ: Տ. Հոգակեթեան:

Ուր. 20 Հոկտ.- Նախառօնակին ի Ս. Յակոբ Ասխագանեանց Պատրիարք Սրբազն Հայրը:

Ուր. 21 Հոկտեմբեր.- Ս. Յարգմանեաց Վարդապետացմ մերոց (Տօն ազգային եւ կենցեցական): Մայր Տանարի Աւագ Սեղանին վրայ պատարագեց եւ խարզեց Տ. Գուսան Վրդ. Սահակեան: Պատրիարք Սրբազն Հայրը մախագանեց Կիւրեղենին Գերդաստանի անդամներուն (Քայլաւու, Նուարդ, Սարգիս, Տիրուհի) հոգիներուն համար կատարուած տարեկան համգուտեան պաշտամունքին:

Կիր. 22 Հոկտ.- Սուրբ Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն մեր վերմասատրան մէջ: Հանդիսապետն էր Տ. Աթամ նպա. Կարախան: Ժամարարն էր Տ. Կոմիտաս Վրդ. Եւրաքեթեան:

Թր. 28 Հոկտ.- Ս. Զորից Աւտարացանցն: Սուրբ Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան Տանարի գարիքն վրայ բացուող Ս. Ցովհաննեան Աւտարածնի մատրան մէջ: Հանդիսապետն էր Տ. Կոմիտաս Վրդ. Եւրաքեթեան: Ժամարարն էր Տ. Գուսաննեան:

Կիր. 29 Հոկտ.- Սուրբ Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետաց կենցեցին: Ժամարարն էր Տ. Տագմէր Վրդ. Պողոսն:

Բշ. 30 Հոկտ.- Ս. Ցովհէկիայ Աստուածածիութեան: Էսա տպորութեան, Գերսեմանին Սուրբ Աստուածածնայ Տանարի Տնուուշը՝ Տ. Հայրիկ Վրդ. Գալայինեան պատարագեց նոյն Տանարին մէջ գտնուող Հայր Ցովհէկի գերեզմանի մատրան մէջ: Հանդիսապետն էր Տ. Անուշաւան Մ. Վրդ. Պողասնան:

Եր. 4 Նոյ.- Ս. Երկուտասան Վարդապետացն: Սուրբ Պատարագը մատուցուեցաւ Սուրբ Դիստիքի: Ժամարարն էր Տ. Աւելիս Սրդ. Իիքանեան:

- Կեսօրտ եռէ, Պատրիարք Սրբազն Հօր զինաւորութեամբ, Միաբանութիւնը «Հրաշափառով մուտք գործեց Սուրբ Յարութեան Տանար: Սուրբ Գերեզմանին եւ Խաչիւտի ույստերէն եռէ, վերջնոյն կից Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ կենցեցոյ մէջ պաշտուեցաւ ժամերգութիւնն եւ նախառօնակը: Ապա կատարուեցաւ Տօօրինական Սրբատեհեաց այցելութեան հանդիսաւոր քափօր Տանարէն ներս: Թափօրապետն էր Տ. Համբարձում Վրդ. Քշշիշեան:

Կիր. 5 Նոյ.- Գիւտ Խաչի: (326):

Գիշեարյին եւ առաւունեան ժամերգութիւնները պաշտուեցան ի Ս. Յարութիւն, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ կենցեցոյ մէջ: Հանդիսապետն էր Լուսարարապետն Տ. Դաւիթ Արք. Սահակեան: Հոն ես մատուցուեցաւ Սուրբ Պատարագը: Ժամարարն էր Տ. Թօդորոս Արք. Զաքարեան: Ապա կազմւացաւ մեծահանդէս քափօր, որ նաև

իշտ Գիւտ Խաչի Այրը եւ յետոյ բարձրացաւ Սուրբ Գերեզմանիմ շրջափակը, երլիս դառնալու ամբ շուրջ եւ մէկ անգամ Պատահատելոյնն է: Թափօքը կը գլխաւորող Պատրիարք Սրբազնա Հայոց ամփոփամիի տակ եւ Կենաց Փայտի մասութիւն ի ծեռին: «Խաչի բն Քրիստոս» շարակամի երգեցողութենիւն եւ Խնկարկութենիւն ենք, արարողութիւնները վերքացան, բափօռով Ս. Գրիգոր Լուսաւորիչ իշխովով: Կատօր էր արդէն երբ Միաբանութիւնը վերտարան Մայրավանք, այսպէս փակելով 1995 տարուան Սուրբ Յարութեան Տաճարի հանդիսութեանց շարքը:

Ծր. 11 նոյ.- Սրբըն Ծովականուու Ռևէկերեան Հայրապետին: Սուրբ Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Գլուխիդի: Ժամարաբն էր Տ. Զաքարիա Քիեյ. Սարիբեկան:

Կիր. 12 նոյ.- Սուրբ Պատարազը մատուցուեցաւ ի Սուրբ Յարութիւն, մեր վերաբանատրան մէջ: Համեմիսապես էր Տ. Կիրիլ Սպա. Գարիկան: Ժամարաբն էր Տ. Անուշաւան Մ. Վոդ. Զորանան:

Ծր. 13 նոյ.- Նախատօնակը պաշտուեցաւ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցուոյ մէջ: Համեմիսապեսն էր Տ. Ս. Սիւան նպա. Ղարիկան:

Ծր. 14 նոյ.- Ս. Հրեշտակապետաց Պարքեկի և Միքայէլի: Առաւտան ժամերգութիւնը պաշտուեցաւ և Պատարազը մատուցուեցաւ ի Սուրբ Հրեշտակապետաց: Ժամարաբն էր Տ. Կամիկ Վոդ. Մաթեանարեան: Հաս սովորութեան, կատարուեցաւ Ս. Արքուոյ բարերարուի Աղաւանի Տէղակարինանին եւ անոր պարագայից համար հոգիեանգատեան պաշտօն: Համեմիսապեսն էր Տ. Սիւան նպա. Ղարիկան:

Կիր. 15 նոյ.- Սուրբ Պատարազը մատուցուեցաւ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցուոյ մէջ: Ժամարաբն էր Տ. Համբարձում Վոդ. Քէշշան: Հոգիեանգատ կատարացեան Հայոց Բարեկարական Միութեան համբոցցաւ ամեամ ամեամուիթինորուն հոգիերուն համար: Համեմիսապեսն էր Տ. Դաւիթ Արք. Սահական:

Ծր. 16 նոյ.- Առաջեցն Անդրէի և Փիլիպոսի: Սուրբ Պատարազը մատուցուեցաւ ի Սուրբ Գլուխիդի: Ժամարաբն էր Տ. Բագրատ Արք. Քէշշան:

Կիր. 17 նոյ.- Սուրբ Պատարազը մատուցուեցաւ ի Սուրբ Յարութիւն, մեր վերաբանատրան մէջ: Համեմիսապեսն էր Տ. Սիւան նպա. Ղարիկան: Ժամարաբն էր Տ. Ս. Սահակ Արք. Մաշալիան:

Ծր. 18 նոյ.- Տօնական Սրբութիւն Անդրէի և Միքայէլի: Առաւտան ժամերգութիւնը պաշտուեցաւ և Պատարազը մատուցուեցաւ ի Սուրբ Հրեշտակապետաց: Ժամարաբն էր Տ. Կամիկ Վոդ. Մաթեանարեան: Հաս սովորութեան, կատարուեցաւ Ս. Արքուոյ բարերարուի Աղաւանի Տէղակարինանին եւ անոր պարագայից համար հոգիեանգատեան պաշտօն: Համեմիսապեսն էր Տ. Սիւան նպա. Ղարիկան:

Ծր. 19 նոյ.- Սուրբ Պատարազը մատուցուեցաւ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցուոյ մէջ: Ժամարաբն էր Տ. Համբարձում Վոդ. Քէշշան:

Ծր. 20 նոյ.- Սուրբ Պատարազը մատուցուեցաւ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցուոյ մէջ: Ժամարաբն էր Տ. Անդրէի և Անդրէի Արք. Անդրէի Արք. Սահական:

Ժամարաբն էր Տ. Էմմանուէլ Արք. Արագամիան: Կիր. 3 Դեկտ.- Սուրբ Պատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Սուրբ Աստուածածնաց իշխանական վլայ: Ժամարաբն էր Տ. Անդրէմանուէլ Արք. Բարախամիան:

- Նախատօնակիմ ի Ս. Յակոբ ամայականից:

Ծր. 21 նոյ.- Անդրէմանուէլ Ս. Աստուածածնի: Առաւտան, գլխաւորութեանը Տ. Սիւան նպա. Ղարիկանի Միաբան Հայրեն իմբաշարժերով իշան Գերեզմանին ծորը ու ՀՀաշավառուց մասն գործեցին Ս. Աստուածածնաց Տաճար, ուր համեխանան Միաբանը մատուց Սուրբ Պատարազը Սրբամօր Ս. Գերեզմանին վրայ:

Բարերար Կիւկափի Կիւկակմիկանի եւ իր գերդաստանի ներեցից հոգիերուն համար կատարուեցաւ հոգիեանգատեան պաշտօն:

ՊԱՇՏՕՆԱԿԱՆՔ

Ծր. 22 Յուլիս.- Նիւ Նորէն Միացցան Ազգական Բարտուական Ղալի Պուրքրոսի օնականին, և իմբ տարի Անդրէմանուէլի և Փարիստանի Մատանապետը շրջանին Ընդհանուր Քարտուղարի կողմէ Անդրէյացացուցիչ, Պր. Պետն Սիւան մասնաւոր պարտականութեանը երբ օրուայ համար նսրայէլ գործուղրուած, Պատրիարք Սրբազն չօր հետ Միաբանական սեղամատան մէջ նաշի մասնակցելն յետոյ, առիդ ունեցաւ Կամական հասատութիւնները և սրբավայրերը այցելից: Կենս Ո Սիւան, Միլիոնն է դպրոցի շրջանարտանիքէն, աւելի համ համան տարի Միացցան Ազգաց կազմակերպութեան մէջ պաշտօնեան է: Համեկուցեան Կազզէն Ա. Վեհափառ Հայրապետի այցելութիւններուն կազմակերպիչն էր պաշտօնական համեխանմերուն:

Գլ. 23 Օգոստոս.- Միամին Ծրաւասէմի մէջ- Հրեաներ, Քրիստոնեաներ եւ Խամայներ՝ խորագրին մերին, երկօրեայ կրօնական դասախութիւններ տեղի ունեցան Ժառանգաւորաց սրահին մէջ, կազմակերպութեամբ խտական Սահ Եէիտի համայնթին: Օրուայ կերպումական միւրը Երուաթէմին էր: Հովամաւորող կազմին մէջ, Երուաթէմի կրօնապետներուն շարքին, կը մասնակցէր մասեւ Տ. Թորգում Պատրիարք Սրբազն Հայոց Բարի Գայուատի խօսնվ Ա. Գրանի բացումը կատարելով: Խիստիուն ներկայ գտնուցաւ մասեւ Խթամապուէլ Տ. Մերուու Արք. Մուրաֆեան, Լուսարարափեն Տ. Դաւիթ Արք. Սահական եւ Միաբանութեան հոգեւորական ամեամսները:

Գ. 29 Օգոստու - Ծեմ միջօրեկի ժամը 5.30-7, Պատրիարք Սրբազն Հայրը, ըմկերակցութեամբ Տ. Դափիր Արք. Սահականի և Տ. Յուսիկ նպա. Պատրաստամի մերկայ գտնուեցաւ Խարայկի Նախագահ եզէր Ռայազանի թակարամի պարտէղին մէջ կրօմական համայնքներու Անդրկայացուցիչներու համեմիկումին, ուր կրօմից մահապար Ծինն Ծերիլ Հերկայացուց իր ծրագիրները Վայրացութեամց դէմ պաշտպանելու համար կրօմական սրբառեղիքը:

Գ. 12 Սեպտ.- Գերագոյն Աստեամի նախագահ դատաւոր Անհարոն Պարագի պաշտօնի հաստատման առիջ տրուած ընդումենութեամ Անդրկայ գտնուեցաւ Պատրիարք Սրբազն Հայրը և Տ. Պարգատ Արք. Պուրմիւնեամ:

Դիր. 17 Սեպտ.- Լուտերականաց Սուրբ Փրկիչ եկեղեցւոյ մէջ, Վերասատուելի Փիլըր Հերքագերի և Տերիլի Տորմէյերի նոր պաշտօնի կոչման և հաստատման արարողութեամ, Անդրկայ գտնուեցաւ Տ. Անուշաւան Մ. Վորդ. Զղամենեամ:

Գ. 20 Սեպտ.-էմ 5 Հոկտ.- Պատրիարք Սրբազն Հայրը, ընկերակցութեամբ Տ. Սեւան նպա. Ղարիպանի և Տ. Բագմիկ Վորդ. Պողոսամի, մասնակցեցաւ Ա. Էջմիածնի մէջ գումարուած Գերացյա Հոգեւոր Խորհուրդի և Հայաստամի մէջ Քրիստոնեակցւան Անտականացման 1700 ամեակի տարեարար կեդրուական Յանձնաւուողովի միստերում:

Կիր 1 Հոկտ.- Խարայէացիներու և Պաղեստինիներու միջն Օսմանի եկլոգոր դաշինի ստորագրութեամբ վերջ, Խարայէի վարչապետ՝ Նորմի Կամելութիւն Եցան Ռապիմի Ամերիկայէի վերադարձն, ողակայանի մէջ ընդումենութեամ Անդրկայ գտնուեցաւ Տ. Անուշաւան Մ. Վորդ. Զղամենեամ:

Գ. 10 Հոկտ.- Երուաստիւի Քաղաքապատ Նիւռա Օլմէրի կողմէ կազմակերպուած համդիսութեամ Տաղաւարահարաց (Առէքքօ) Տօմին առիջ, Դափիր թրդիմ մէջ, Անդրկայ գտնուեցաւ Տ. Դափիր Արք. Սահական, Տ. Բագմիկ Վորդ. Պողոսամ և Տ. Բարգատ Արք. Պուրմիւնեամ:

Դ. 12 Հոկտ.- Սպամիոյ Ազգային տօմին առիջ Սպամիոյ Հիւպատոսի կողմէ տրուած ընդումենութեամ Անդրկայ գտնուեցաւ Պատրիարք Սրբազն Հայրը, Տ. Դափիր Արք. Սահական և Տ. Սեւան նպա. Ղարիպան:

Դ. 18 Հոկտ.- Պապական Նուիրակին հրաւերով, Նորմի Սրբութիւն Ծովհաննեւ Պորու Բ. Պապի գահակալութեամ տասմէնեօթերորդ տարեարքին առիջ տրուած ընդումենութեամ, Նորը Տամ հիւրամացին մէջ, Անդրկայ գտնուեցաւ Պատրիարք Սրբազն Հայրը, ընկերակցութեամը:

Տ. Դափիր Արք. Սահականի, Տ. Սեւան նպա. Ղարիպանի, Տ. Բագմիկ Վորդ. Պողոսամ: Նոյն առիջով, նշ 19 Հոկտ.ին, նախայի Ա. Անտոնի նկեղեցւոյ սրահին մէց, ներկայ գտնուեցաւ տեղույն Հոգեւոր Հովիւր՝ Տ. Անուշաւան Մ. Վորդ. Զղամենեամ: Ուր. 20 Հոկտ.- Հայաստամին «Արքին Պարագաւումը» (30 եռգի) Խարայէ հրաւիրուած ըլլապով, Տանաօգաւորաց Վարժարամի սրահին մէջ հայկական մասամբին երեկոյից մը տրուեցաւ հայկական պարերով, երգով եւ արտասանութեամբ:

Ուր. 27 Հոկտ.- Պատրիարք Սրբազն Հօր գահակալաւթեամ Ա. տարեարքի առիջով, Պատրիարքանան բարձրացան և շնորհաւորանին մարտանենելու ըրմին ժամանակաւրաց Վարժարամի և Շնայարամի աշակերտները և ուսուցիչները առաջնորդութեամբ վերատեսչ Տ. Դափիր Արք. Սահականին ի փոխ տեսուչ Տ. Բարգատ Արքայ Պուրմիւնեամ եւ անեւ պահտօն մէկութիւնը գիւղուորութեամբ Տ. Սեւան նպա. Ղարիպանի: Խոկ Սրբազնական սեղանատամ մէջ ընթրիքի սրանում, իմարական եղքերու կարդին, Տ. Անուշաւան Մ. Վորդ. Զղամենեամ արտայաստեց Միարան եղորյնեամ բարի մարդանեները, և Տ. Յուսիկ նպա. Պատրիարք Սրբազնին Պամատի մէջ նուէր տրուեցաւ: Պատրիարք Սրբազն Հայրը իր շնորհակալաւթեամ հետ մալքեց որ միարան եղորյնեներ հետամուտ իինին զարցացներու իրենց իմացան և եղգեւոր հետաքրութիւնները, ստեղծենու համար իսկական վախական և միարանական կինցաղ, ընկերային ժամանց և մընորորդ:

Գ. 31 Հոկտ.- Բարեկարգութեամ օրուայ առիջի կատարուած պաշտամունքին, Լուտերականաց Սուրբ Փրկիչ եկեղեցւոյ մէջ Անդրկայ գտնուեցաւ Տ. Անուշաւան Մ. Վորդ. Զղամենեամ, Տ. Պատաս Վորդ. Աղամանան և Տ. Բժուգարան Արք. Զարարեամ:

Եշ. 2 Նոյ.- Փօրբուգաի Նախագահ Մարիօ Սօրինի և Ֆիկոն Մարիայի Խարայէ այցելաւթեամ առիջով իրենց ընկերացոնեներու մէջն Ֆիար Յօք Գորտոր Պամիօ, Լիզպոնի Գալուստ Կիւլպէնկան Հիմնարկութեամ Կեդրուական Վարչութեամ անդամներէն, Պատրիարք Սրբազնի այցելեց: Տեղիկութիւններ տուա Հիմնարկութեամ Անդրկայ կացութեամ մասին: Խոսցան Հիմնարկութեամ Հայկական բաժնի ծովարկեներուն, նախագահ Խոսկերու Կիւլպէնկանին և Հայկական բաժնի փարի Զաւէն Եկանանի նուիրեալ ծառ այսութեամց մասին:

Ուր. 3 Նոյ.- Տորմիշը վանիի Հայր Պետակիք կիմսենական վանահայր Եշանակալուու արարողութեամ, Տորմիշը վանմէր եկեղեցւոյ մէց,

Անրկայ գտնուեցան Տ. Ամուշաւան Մ. Վրդ. Զղբամեան և Տ. Գուսան Վրդ. Այթամեան:

Ծր. 2 Դեկտ.- Նորյը Տամի մէջ կազմակերպւած դասախոսւթեան շարժիմ, Պատրիարք Սրբազն Հայրը դասախոսեց «Հայց. Առաքելական Ռողափառ Եկեղեցին և Սուրբ Եկեղեց» մէր ումեմարվ: Տ. Բագրատ Արեղյա Պուրքէ՛նան և Սարո նազաշնան պատրաստած էիմ Պատրիարքարամի պատութեան հետ կապուած սահիկթերը, որոնց բացատրութիւնը Անրկայացուց Հայր Բագրատ: Բացին խօսք կատարեց Երեկոյը կազմակերպող Տէք. Քիւլը, իսկ Պապական նուիրակիմ ամունով շնորհակալութիւն յայտնեց Խօրքը Տամի ընդհանուր Վերահսկիչ Մօմսիմիլը Մարիս:

Եշ. 30 նոյ.- Ակովտիական Մ. Անդրեան եկեղեցւոյ աճուան տօնակատարութեան

արարողութեան եւ հիւրափրութեան, Անրկայ գտնուեցան Տ. Ամուշաւան Մ. Վրդ. Զղբամեան և Տ. Գուսան Վրդ. Այթամեան:

Բշ. 4 Դեկտ.- Երուսաղէմի Քաղաքապետարանը մէկ ամիս առաջ սպամնուած մախորդ Վարչապետ Խցիակ Ռապիմի յիշատակին կազմակերպուած գեղարուեստական յայտագրի մը ըմբացէմ, Երուսաղէմի Թատրոն համիխսարակին մէշ, զայն Երուսաղէմի Պատույ Քաղաքացիի յուշագրով պատուց: Քաղաքագույի Եհուս Օմէքք Պատույ Յուշագիրը յանձնեց Տիկին Լւս Ռապիմին, ի Անրկայութեան նախագահ էցիր Ռույզմանի, Յոր Վարչապետ և Պաշտպանութեան նախարար Շիմոն Պիրեզի, Խորհրդարամի անդամներուն եւ հրաւիրեալ համեդիսականներուն: Ներկայ էր Պատրիարք Սրբազն Հայրը, ըմկերակցութեամբ Տ. Կոմիտաս Վրդ. Շերպէմեանի:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԱՆԹԻԼԻԱԾ

- Ընտրութիւն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի	393
- Խօսք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Կաթողիկոսի	394-396
- Կենսագրական Գիծեր Արամ Ա. Կաթողիկոսի	397-399
- Հարցազրոյց	«Հայրենիք» 400-405
- Ամեն. Տ. Թորգում Պատրիարքի Անդրիլաս Ուղևորութիւնը	Աւետիս Արդ. Իփրանեան 406-427
- Անդրադարձ Կոմիտասի Հանճարը դասախոսութեան	«Զարքօմբ» 428

ԵՐՈՒԱԾԱՂԵՄ ԵՒ ԿԻԼԻԿԵԱՆ ԱԹՈՌ

- «ՍիՌՆ» 1929 Մարտ (էջ 126), Ապրիլ (էջ 159), Մայիս (էջ 192)	429
- Միւրիոյ Երուսաղեմապատկան քեմերուն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան փոխանցումը	430-458

ԿՐՈՆԱԿԱՆ

- Իգնատիոս Նախկնապոս եւ Մեկնութիւն Ղուկասու Աւետարանին	Տ. Զաւեն Արք. Զինչինեան 459-462
- Արքոց Թարգմանչաց Վարդապետացն Մերոց	Տ. Անուշաւան Մ. Վրու- Զղանեան 463
- Թիսուսի Հրաշքները	Սարօգ 464-466

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

- Հարութի Որդուոյն Պանդխտութիւնը	Լորու Պայրըն Թրգմն. Մուրատ Մանուկեան 467
- Նիակարա	Աննի 472
- Patriotism	Sir Walter Scott 468
Հայրենասիրութիւն	Անր Ռուլըն Մօք- Թրգմն. Շեն Մահ 469
- Our Faith	Վահան Դերյան Vahan Derian 470
	Translated by Marzbed Margossian
- Մեր Հաւատը	Վահան Տէրեան 471
- Մօրս	Բագրատունի 473

ԳՐԱԿԱՆ

- Վահան Տէրեան	Ստեփան Զօրեան 474-475
- Ժառանգաւորի մը Ցուշերէն	Մինաս Գասպարեան 476-484

ԲԱՆԱՍՏԻՐԱԿԱՆ

- Նարեկացին - Մատեանին Քնարական Հերոսը	Ա. Ղազինեան 485-491
- Մանրապատում	Ծովական 492-493

ԳՐԱԽՈՍՔԱԿԱՆ


- Վաճառութ (Նորայր Արք. Շովական)
 - The Armenian Church in America
(Տ. Մեսրոպ Արք. Աշխեան)
«Միսակի Առաջնորդող Գիրք մը»
 - Արշակ Մատէն Ա. Քհնյ. Աշխեան
- ԱՐԺԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆԵՆ**
- 1700 Ամեակի Կեդրանական Յանձնախումբ
 - Գարեգին Ա. Ամենային Հայոց Հայրապետին
նամակը Վրաց Էլիաս Բ. Պատրիարք-Կաթողիկոսին
 - Ազգային Ասկերանադրութիւններու մասին Տ. Վաչէ Արք. Յովսէփիսան
- ՀԱՅՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՔ**
- Վարժարաններու Տարեսկիգը
 - Խաղաղութեան Համագումար Երուսաղէմի
մէջ եւ Տ. Թորգոմ Պատրիարքի Բացման Խօսքը
 - Խսրայէկի Վարչապետ Իցհակ Ռապին Սպաննուած
 - Հեռագիրներ Այրի Տիկին Լիա Ռապիմին եւ
Պետութեան ղեկավարներուն
 - Հեռագիր Յորդանանի Վսիմ. Թագաւոր Հիւսէյմին
 - Նախագահ Վեւն Տէր Պետրոսեան
Երուսաղէմի մէջ «Նոր Օր»
 - Հրաւէր Հայ Երուսաղէմի Արքակայրերէն
- A Call from Armenian Shrines of Jerusalem Abp. Torkom Manoogian
 - Սուրբ Յակոբի Ներսէն



6 Նոյեմբեր 1995, Երևանի Հայաստանի Նախագահ լեռն Տէր Պետրոսեան



1 Յունիս 1995, Օծում Մեծի Տաճան Կիլիկիոյ Արքամ Ա. Կարողիսսի, աշխա' Տ. Սովոհ Մ. Վասնելկան, ձախին՝ Տ. Մոշել Մ. Վերտ Ս. Վարդիրոսսան: Խոհի ճախէլ աջ՝ Տ. Կարին Արք. Պապան, Տ. Մարտոս Արք. Աշթան, Տ. Գարգիւ Արք. Մարտիրոսսան, Տ. Գաւիր Արք. Սահական, (ինքը ճածկուած) Տ. Արակ Արք. Մանուկիսան, Տ. Գարեգին Պատրիարք Գևորգիսսան, Տ. Գարեգին Ա. Կարողիկոս Ամենայն Հայոց, Տ. Թորգում Պատրիարք Մանուկիսսան, Տ. Արտաւազի Արք. Թիրոնիսսան



1 Յուլիս 1995, Անդրիկիասի Մայր Տաճարի մուտքին օծում Մեծի Տանն Կիլիկոյ Արամ Ա. Կաքողիկոսի



29 Յուլիս 1995.- Միացեալ Ազգաց Ընդհանուր Քարտուղար Ղալի Պուրքռոսի օգմական եւ հինգ տարի Աֆղանիստանի եւ Փաքիստանի մէջ պետական ներկայացուցիչ՝ Պենոն Սեւան, Պատրիարքարքանի դաելինին մէջ

TOGETHER IN JERUSALEM : JEWS, CHRISTIANS & MOSLEMS

יחד בירושלים :
יהודים, נוצרים ומוסלמים

معا في القدس
يهودا و مسيحيين و مسلمين



29 Օգոստոս 1995, Համագումար Կոչ Խաղաղութեան, կազմակերպութեամբ Սէյմք Ենիստի կարուիկ կազմակերպութեան, Երուսաղէմի ժառանգաւորաց Վարժարանի սրահին մէջ, Տ. Թորգոմ Պատրիարքի բացման խօսքը. ճախէն աշ' Մուֆքի Սահիտ Սապրի, Գարտինալ Ռոժե Եղիկարէյ, Ռաքրի Մօրտըքայ Փիրոն, Անտրէյ Ռիքարտի



30 Օգոստոս 1995, Սէյնթ Ենիտիօհ Համագումարի փակման նիստին ներկայ Երովայիացի, Ասորի, Հայ, և Հռոմեական եկեղեցիներէն ներկայացուցիչներ. Տ. Թորգոմ Պատրիարքի կողին՝ Լատինաց Տ. Միշել Սապահ Պատրիարք. Ժառանգաւորաց Վարժարանի սրահին մէջ



30 Օգոստոս 1995, Սէյնթ Ենիտիօհ Համագումարի աւարտին ժառանգաւորաց Վարժարանի սրահին մէջ, Գարտինալ Ռօժէր Եզրկարէյ, Տ. Թորգոմ Պատրիարք, Տ. Դաւիթ Արք Սահակիան, Տոււան Վրդ. Ալմանեան, Լատինաց Տ. Միշել Սապահ Պատրիարք



30 Օգոստոս 1995, Սէյնթ Էնդիտիօհ ամերամներ, Ժառանգաւորաց Վարժարանի պարտեզին մէջ տնկուելիք երեք ճիրենիի ծառերու փոսերը կը փորեն



30 Օգոստոս 1995, Ժառանգաւորաց Վարժարանի պարտեզին մէջ տնկուելիք երեք ճիրենիի ծառերու արարողութեան հանդիսատեսներ



30 Օգոստոս 1995, ժառանգաւորաց Կարժարանի պարտեզին մէջ, Սէյնթ Էնդիտիօն Համագումարին անունով, խաղաղութեան և գոյակցութեան խորհրդանիշ ծիրենիի երեք ձեռքով: մէկուն տեղաւորումը Տ. Թորգոմ Պատրիարքի և Գարտինալ Ռոժեր Էշլկարէի



27 Սեպտեմբեր 1995, էջմիածին, 1700 ամեակի Կեդրոնական Յանձնաժողովի նիստ



27 Սեպտեմբեր 1995, էջմիածին, 1700 ամեակի Կեղրոնական Յանձնաժողովի դիւան՝ Ատենապետ Տ. Թորգոմ Պատրիարք, Ա. Նախագահ Տ. Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց, Բ. Նախագահ Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տան Կիլիկիոյ, Ատենապետ Տ. Գարեգին Պատրիարք



27-29 Սեպտեմբեր 1995, էջմիածին, 1700 ամեակի Կեղրոնական Յանձնաժողով



Հոկտեմբեր 1995, էջմիածին, 1700 ամեակի Կեղրոնական Յանձնաժողովի նիստի աւարտի փակման աղօքք եւ այց Խոր Վիրապի վանքին մէջ. Խոր Վիրապի նկուղին մէջ, ճախէն աջ՝ Տ. Գարեգին Արք. Ներսէսեան, Տ. Թորգոմ Պատրիարք, Տ. Գարեգին Ա. Կարողիկոս Ամենայն Հայոց, Տ. Արամ Ա. Կարողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ, Տ. Օշական նաև. Զոլոյեան, եւ երկու վարդապետներ Տ. Գրիգոր եւ Տ. Առէն նպաստութեան համար առիթով



27 Հոկտեմբեր 1995.- Պատրիարք Սրբազն Հօր Գահակալութեան Ն. տարեդարձի առիթով
Միարանական սեղանատան մէջ ընթրիք



27 Հոկտեմբեր 1995.- Գահակալութեան Ն. տարեդարձի առիրով, Միարանական ընդդիքին,
Տ. Յուսիկ Ծպս. Պատասխանի ձեռամբ Միարանութեան անդամներուն կողմէ Պատրիարք
Սրբազն Հօր կը տրուի կուրծքն կախուած Պանաքէն



6 Նոյեմբեր 1995, Սրուսաղէմ, Հայաստանի Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան կ'այցելէ Ս.
Ցարութեան Տաճար, Պատասխանելին առջեւ



6 Նոյեմբեր 1995, Սրուսաղէմ, Քրիստոսի Գերեզմանին առջեւ, ճախէն աշ' Տ. Դաւիթ Արք. Սահակիան, Նախագահ Լեւոն Տէր Պետրոսիան, Ծունաց Տ. Վասիլիոս Նպիսկոպոս, Տ. Վաղարշ Եպոս. Խաչատրութեան, Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսիան



6 Նոյեմբեր 1995, Սրուսաղէմ, Քրիստոսի Գերեզմանէն Աերս, Նախագահ Լեւոն Տէր Պետրոսիան



6 Նոյեմբեր 1995, Երուսաղեմ, Նախագահ Լեւոն Տէր Պետրոսիան Ս. Յարութեան Տաճար կ'այցելէ, Գիւտ Խաչի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցին, ձախէն աջ Տ. Դաւիթ Արք Սահակիան, Նախագահ Լեւոն Տէր Պետրոսիան, Տ. Կիւրեղ Խաչ Գարիկիան



6 Նոյեմբեր 1995, Երուսաղեմ, Նախագահ Լեւոն Տէր Պետրոսիան Ս. Յարութեան Տաճար կ'այցելէ, Գողգոռա Խաչելութեան մատուռը



6 Նոյեմբեր 1995, Երևանադէմ, Նախագահ Լիւսն Տէր Պետրոսեան Արքոց Յակոբեանց Մայր Տաճարի դռուտէն ելլելու պահուն



6 Նոյեմբեր 1995, Երևանադէմ, Նախագահ Լիւսն Տէր Պետրոսեան կ'այցելէ Արքոց Յակոբեանց Մայր Տաճար, Պատրիարքական Արքուն մօռ, Տ. Դաւիթ Արք. Սահակեան, Նախագահ Լիւսն Տէր Պետրոսեան, Շահէն Գարամանուկեան



6 Նոյեմբեր 1995, Երուսաղեմ, Նախագահ Լեւոն Տէր Պետրոսիան Սրբ Պակորեանց Վահագանի քամբի բակին մէջէն կ'առաջնորդուի դէպի վարդապետաց բնակավայր Պարտիզաքաղաք



6 Նոյեմբեր 1995, Երուսաղեմ, Նախագահ Լեւոն Տէր Պետրոսիան Պարտիզաքաղաքի վարդապետաց սեղամատան մէջ Միարանութեան եետ ընդրիքի պահում



6 Նոյեմբեր 1995, Երևանում, Պարտիզառադի սեղանատան մէջ Միարանութեան հետ ընթրիքի գլխաւոր սեղանին, ձախէն աջ՝ Տաւիր Արք. Սահակեան, Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան, Տ. Թորգոմ Պատրիարք, Արտաքիմ Դործոց նախարար Վահան Փափազեան



6 Նոյեմբեր 1995, Երևանում, Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան եւ հետեւընթեր Պարտիզառադի բակին մէջ շնչին նորոգուած կառոյցը կը դիտեն



6 Նոյեմբեր 1995, Երուսաղեմ, Նախագահ Լիւլն Տէր Պետրոսիսան Պարտիզաքաղաքահի մուտքի կը ձեռնուի Միարանութեան անդամներուն հետ, ճախէն աջ՝ Տ. Ընծանուէր Արեղայ, Տ. Անուշաւան Շ. Վրդ., Տ. Գուսան Վրդ., Տ. Բագրատ Արեղայ, Տ. Կոմիտաս Վրդ., Տ. Աւետիս Արեղայ, Տ. Սեւան Նպա., Տ. Համբարձում Վրդ.



6 Նոյեմբեր 1995, Երուսաղեմ, Պատրիարքաքանի դահլիճին մէջ Տ. Թորգոմ Պատրիարք կը ներկայացնէ Նախագահ Լիւլն Տէր Պետրոսիսանը, խօսելու Միարանութեան եւ ժողովաւրդին



6 Նոյեմբեր 1995.- Երուսաղէմի Պատրիարքանի դահլիթին մէջ Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան կը խօսի Միարանութեան եւ ժաղովուրդին



6 Նոյեմբեր 1995, Երուսաղէմ, Պատրիարքանի դահլիթին մէջ Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի խօսքին ունկնդիր Աերկաներ



6 Նոյեմբեր 1995, Երուսաղէմ, Նախագահ Լիւոն Տէր Պետրոսիան Պատրիարքարանի դահլիճէն մեկնումի պահում



6 Նոյեմբեր 1995, Երուսաղէմ, Նախագահ Լիւոն Տէր Պետրոսիանի այցը Տ. Նորայր Արք. Պողարեանին. «Եկայ ձեր ձեռքը համրութելու.»



6 Նոյեմբեր 1995, Երուսաղէմ, խօսակցութիւն Արքոց Յակոպիանց 4000 ձեռագիրներու ցուցակագրուած 11 Հատորներու մասին, Տ. Խորայր Արք. Պողարբան, Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան, Տ. Թորգոմ Պատրիարք



6 Նոյեմբեր 1995, Երուսաղէմ, փոխանակուող բարեմաղութիւններ Տ. Խորայր Արք. Պողարբանի և Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի միջև

6 Նոյեմբերի 1995, Երևանում, հրաժեշտի պահում S. Նորայր Արք. Պողարիսան կ'ուղելիցից
սախազան լեռն Տէր Պետրոսյանը լին

